

ԱՐԵԱԿ ԱԼՊՈՅԱԲԵԱՆ

ԻՐԱՄՔԻ ՀԱՅՏՐԸ



ԵՐԵՎԱՆ 2003

ԳԻՐՔԸ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ
ԻՐԱՔԻ ՀԱՅՈՅ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՎԻ
ՄԵԿԵՆԱՍՈՒԹ-ԹԵԱՏՐ

ԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ
ԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ

ԽԱՅԱԳՈՅՆԱԿԱՆ ԽԱՅԱԳՈՅՆԱԿԱՆ

ԽԱՅԱԳՈՅՆԱԿԱՆ ԽԱՅԱԳՈՅՆԱԿԱՆ
ԽԱՅԱԳՈՅՆԱԿԱՆ ԽԱՅԱԳՈՅՆԱԿԱՆ
ԽԱՅԱԳՈՅՆԱԿԱՆ ԽԱՅԱԳՈՅՆԱԿԱՆ



THE MATENADARAN
MASHTOTS INSTITUTE OF ANCIENT MANUSCRIPTS

ARSHAK ALPOYAJYAN

THE ARMENIANS OF IRAK

Editor and publisher
Vardan Grigoryan

Yerevan

2003

9(47.925)
Ա-33

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
ՄԱՇՏՈՏՍ ԱՆՈՒԹԻ ՀԻՆ ԶԵԽԱԳՐԵՐԻ ԲՆԱՌԱՄՆԵՐ

ԱՐՀԱԿ ԱԼՊՈՅԱՋՅԱՆ

3274

ԻՐԱՎԻ ՀԱՅԵՐԸ

Խմբագրեց և հրադարակութեան պատրաստեց
Վարդան Գրիգորեանը

Արևուշտի աշխարհ աշխարհ
Արքա Ա. Ռինչու

23.04.03
Երևան

Երեւան

2003

Գիրքը նույրուած է Իրաքի հայերի ցարդ չուտումնասիրուած պատմոթեանը հնագոյն ժամանակներից մինչև անցեալ դարի 40-ական թուականները: Ընդհանուր ձևով մերկայացնելով քննարկուող խնդիրները և տալով աշխարհազրական անհրաժեշտ տեղեկութիւններ՝ հեղինակը իրաքահայութեան պատմոթիւնը շարադրել է առանձին-առանձին՝ բայ բնակութեան վայրերի: Վերջում տուել է տեղեկութիւններ իրաքահայոց մտաւոր կեանքի, դպրոցների, կրթական ու մշակութային ընկերութիւնների մասին:

Գիրքը նախատեսուած է պատմաբանների և ընթերցող լայն հասարակայնութեան համար:

Գաղութահայութեան պատմոթիւնը հայ ժողովուրդի պատմոթեան անբաժան մասն է: Անհնարին է հայ ժողովուրդի պատմոթիւնը շարադրել առանց ուսումնասիրելու տնտեսական, քաղաքական եւ մշակութային այն արժեքները, որոնք դարերու ընթացքին ամրարուած են ի սփիւս աշխարհի տարածուած հայկական գաղութներու մէջ: Այս առումով մասնաւոր նշանակութիւն ունի Իրաքահայոց հին բայց ոչ հնացած գաղութի պատմոթեան ուսումնասիրութիւնը:

Բազմավաստակ պատմաբան Արշակ Ալպօյաճեան “Իրաքի Հայերը” աշխատասիրութիւնը գրի առած էր Երկրորդ համաշխարհային պատերազմի դժմանակ օրերու ընթացքին: Ան ի մի հաւաքած է հարուստ նիւթեր, որոնց ձեռագիր սեւա-գրութիւնը պահ դրուած էր Երեւանի Մաշտոցի անուան Մատենադարանին մէջ:

Առաջնորդարանին նախաձեռնութեամբ եւ Երեւանի Մատենադարանի բարեացական օժանդակութեամբ ահա ի լոյս կ’ընծայուի այս գիրքը՝ հանդիսանալով առաջին իրատարակութիւնը ի մասին Իրաքահայերու պատմոթեան, որը մեծ պակաս մը պիտի լրացնէ ին գաղութի մը պատմական տեղեկագրութեան վերաբերեալ:

Ժամանակէ մը ի վեր Առաջնորդարանս կը պատրաստէ նաեւ “Իրաքահայ գաղութի համառօս պատմութիւնը” խորագրին տակ իրատարակութիւն մը: Այսպէս, ի լոյս պիտի ընծայուին առաջնորդարանի արխիւներու մէջ գտնուած կարեւոր փաստաբուղբեր:

Վերոյիշեալ երկու աշխատասիրութիւնները հոգեւոր մշակութային բնոյրի միջոցառումներ կը հանդիսանան Հայաստանի մէջ քրիստոնեութեան պետական կրօն հոչական 1700-ամեակի շրջագիծն ներս:

Գնահատելով հանդերձ Արշակ Ալպօյաճեանի աշխատանքը, սոյն գրքի իրատարակութեան առքի յանուն Իրաքահայ թեմին եւ Առաջնորդարանին մեր գոհունակութիւնը իրապարակաւ կը փափաքինք յայտնել բոլոր անոնց, որոնք օժանդակեցին այս դժուարին գործը իր

լրումին հասցելու և ի մասնաւորի Սատենադարանի տնօրեն, ակադեմիկոս Սեն Արեւագատեանին, փոխտնօրեն, պատմական գիտութիւններու դոկտոր Վարդան Գրիգորեանին, տիկ. Զովինտա Սահակեանին և Առաջնորդանիս խորհրդատու տիար Պարոյ Օքանեանին:

Թող սրտի խօսքն այս բուռ մը խունկ ըլլայ շիրիմին
դիմաց քազմավաստակ հեղինակին:

**Աւագ Արքեպիսկոպոս
Առաջնորդ Իրավի Հայոց**

Գիրքի հրատարակութեան առիթով

Իրամի Ազգային Առաջնորդարանը «Իրամի հայերը» անտիպ գրութեան մասին տեղեկացած էր Պաշտատ հրատարակուող «Գոյամարտ» շաբաթաթերթի Ա. տարի թիւ 31 և 9 Յուլիս 1949 թիւին մէջ լոյս տեսած Իրամահայ պատմագէտ Վարդան Միքոնեանի մէկ յօդուածէն: Ապա Երեւան լոյս տեսնող «Հայրենիքի Զայն» շաբաթաթերթի 15 Օգոստոս 1979 թիւին մէջ Սուրեն Քոլաննեան ստորագրութեամբ յօդուած մը կ'անդրադառնար պատմագէտ հանգույցալ Արշակ Ալպօյաննեանի գրական վաստակի մասին, եւ ի միջի այլոց ըսուած էր թէ հանգույցեալի անտիպ աշխատութիւններու մէջ կը գտնուի նաև «Հայերը Իրամի մէց» գրութեամբ:

Պատմագիտ զրականագիտ Արշակ Ալպօյաննեանի անտիպ զրական վաստակը պահուած էր Երևանի Մաշտոցի անուան Մատենադարանի արխիւային բաժնին մէջ։ Առաջնորդարանը անմիջապէս կապ հաստատեց Մատենադարանի տնօրինութեան հետ Ալպօյաննեանի պատրաստած Ծիրի լուսապատճենը եւ այլ գործիւններ իրավահայերու մասին եթէ կան մեզի տրամադրելու խնդրանօֆ։

Թղթակցութիւնները շարունակուեցան մինչև վրայ հասաւ 1980-ի երաբ-
իրան պատերազմը եւ թղթակցութիւնները դադրեցան: Այս վիճակը
շարունակուեցաւ մինչև 1997 թուականը, երբ Պաղտատի Ս. Գրիգոր Լուսաւորիչ
առաջնորդանիստ եկեղեցւոյ կառուցման 40-ամյակի յորբինական
հանդիսութիւններու առի Ազգ. Առաջնորդարանը որոշեց պատրաստել
«Երաքահայ թեմի համառու պատմութիւնը» ուր կրկին անգամ արձարծուեցաւ
պատմագէտ Արշակ Ալպօյանեանի «Երաքի հայերը» գիրքի հարցը:

Թղթակցութիւններ տեղի ունեցան Մատենադարանի տնօրէնութեան հետ
և անհատական շփումներով երեւան եկաւ, որ Ալպօյանեանի «Իրաֆի հայերը»
աշխատասիրութիւնը իր նախնական սեւազրութեան վիճակի մէջ է ու դժուար
ընթեռնելի ձեռագրով։ Հետեւարար կը կարուեր մասնագիտական մօտեցումի։
Այս պատճառով Մատենադարանի տնօրէնութեան եւ Ազգ. Առաջնորդարանի միջեւ
1999-ին կերտուած պայմանագրութեամբ մը, սեւազրութեան վերծանումը եւ գիրքին
հրատարակութեան պատրաստութիւնը յանձնեցաւ Մատենադարանի
տնօրէնութեան։

Գաղտնաբ

Առաջնորդարան Իրավի Հայոց

ԵՐԿՐՈՒ ԽՈՍՔ

1965 թ. անուանի գիրքնական, մանկավարժ և հասարակական գործիչ Արշակ Ալպօյաճեանի արխիտը, նրա կրտակի համաձայն, վրեղափոխութեց Երևան և յանձնուեց Մաշքորի անուան Մարքենադարանին: Մարքենադարանի դիմանական վաւերագրերի բաժնում սպիտակութեց «Արշակ Ալպօյաճեանի ֆոնսփո», որի մէջ մուծունցին սպացուած բոլոր նիւթերը՝ պատագրուած ու անփիպ աշխափութիւնների ծեռագրեր, նամակներ, զանազան փաստաթղթեր, լուսանկարներ, թերթերից հանուած բազմաթիւ կուրոններ, դարձեր հարցերի շուրջ հաւաքուած նիւթեր և այլն, ընդամենը 8676 միաւոր: Այդ ամէնը արխիտային կանոնների համաձայն խնամքով համարակալութեց, դասաւորութեց ըստ բովանդակութեան: Անփիպ գործերի մէջ էր նաև Ա. Ալպօյաճեանի «Իրաքի հայերը» աշխափութեան ձևագիր օրինակը, աւելի շուրջ՝ սևագրութիւնը: Մեծանուն գիրքնականը ծրագրել էր շարադրել Իրաքի հայերի պատմութիւնը հենագոյն ժամանակներից մինչև մեր օրերը: Բայց դարձեր պատճառներով նա չէր հասցրել վերջնականապէս աւարդել այն: Նա դեռ պէտք է մաքրագրել գործը, համապատասխան ձևով մշակել իր հաւաքած կամ դարձեր գիրքերից սպացած նիւթերը, կապարել լրացումներ, դեղադրել լուսանկարները: Այդ գրքի վրայ նա աշխատել էր պատերազմի ծանր դարձներին և մաքուր թույլ չունենալով՝ հարկադրուած պատմութիւնը շարադրել էր դարձեր դեսակի ու զանազան չափսերի, արդէն մէկ երեսն օգտագործուած թղթերի վրայ, որոնք կնքուել էին «Ա. Ալպօյաճեան» վերլառութեանը կմիջով, իսկ Մարքենադարանում էջակալութել:

«Իրաքի հայերը» գրքի վրայ աշխափելիս Ա. Ալպօյաճեանը մեծապէս օգտուել է ճանաչուած արևելագիր Վարդան Մելքոնեանի խորհուրդներից: Պաղպափում, Պարայում և Իրաքի այլ վայրերում հասպափուած հայերի մասին բազմաթիւ հրապարակումների հեղինակ Վ. Մելքոնեանը, Ա. Ալպօյաճեանի խնդրանքով, ընթերցել է «Իրաքի հայերը» աշխափութիւնը և կապարել մի շարք ուղղումներ և լրացումներ, որոնք բոլորն արդացուուած են ներկայ հրապարակութեան մէջ:

Հաշուի առնելով Իրաքի հայերի հնցեալ կեանքի պատմութեան նկարմամբ եղած մեծ հետքաբրբութիւնը և այն, որ այդ խնդիրը դեռևս մասնագիրական յափուկ ուսումնասիրութեան առարկայ չէ դարձած, իրաքահայ թեմի դեկավարութիւնը, յանձին թեմի հոգևոր առաջնորդ Աւագ արքեպիսկոպոս Ասարուրեանի, Մարքենադարանի փնօրէնութեան առջև հարց բարձրացրեց հրապարակութեան պատրաստել Ա. Ալպօյաճեանի «Իրաքի հայերը» աշխափութիւնը:

Սիրով ընդառաջելով զաղութիւն դեկավարութեան և սրբազն հօր ցանկութեանը՝ լիայոյս ենք, որ հայ զաղութերի պատմութեան մեծավաստակ հետքագորդի գրչի դարձեց նկած այս աշխափութիւնը ընթերցողներին բազմակողմանի պագլերացում կը գայ իրաքահայ զաղութիւն պատմութեան վերաբերեալ՝ նրա կազմաւորման ժամանակներից մինչև 20րդ դարի 40-ական թուականները: Բացի այդ, աշխափութեան հրապարակումը իր նպաստը կը բերի Իրաքի հայերի

ամբողջական պատմութեան սպեղծման գործին, որին վաղ թէ ոչ ձեռնամուխ են լինելու հայ զաղութերի պատմութեամբ զբաղուող մասնագելիքները:

Անհրաժեշտ է նշել, որ Ա. Ալպօյաճեանի դժուար ընթեռնելի ձեռագրի վերծանումը կապուած էր լուրջ դժուարութիւնների հետ, որոնք յաջողութեամբ յաղթահարեց Մարքենադարանի արխիտային բաժնի աշխարակցուիի, դիմուն Զուլիկա Սահակեանը: Նամակազգային շարուածքը կապարեց Նունէ Բարթիկեանը, նկարների դեսաճրումը և մշակումը՝ Գարիկ Վազբեկեանը: Երախպագիպութեամբ պէտք է նշենք Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզուի ամբիոնի դոցեններ Ռուբէն Սաքապետոյեանին և բանասէր Միհրան Մինասեանին (Կալեյ), որոնք ընթերցեցին աշխափութիւնը, անելով արժեքաւոր դիմունութիւններ:

ՎԱՐԱՐ ԳՐԻԳՈՐԵԱՆ

ՅԱՊԱԶԱՐԵՆ

Իմ «Պատմութիւն Հայ Կեսարիոյ» (1937), «Պատմութիւն Եւղովիշյ հայոց» (1952), «Պատմութիւն Հայ զաղթականութեան» (1941) գործերուն յառաջարաններուն մէջ երկարորդն բացափրած եմ այն եղանակը, որուն կը նախընդրեմ հեգուի կազմնոր համար իրաքանչիր հայ զաղութիւ պատմութիւնը:

Նեգուաբար հոս աւելորդ կը դադեմ կրկին բացափրել այն դրութիւնը, զոր ընդզրկած եմ Իրաքի հայերու անցեալն ու ներկան ներկայացնելու սահմանուած այս աշխափութեան մէջ:

1930-ի «Պարսկահայ Տարեցոյց»ին մէջ արդէն միայն Պաղպափի հայերուն վրայ խօսած եմ:

Այս անզամ ներկայ Իրաքի, ինչպէս նաև մասամբ անցեալին մէջ այս աշխարհամասին պատրկանող կամ անոր հեգ կապ ունեցող հայերու կեանքը ընդհանուր կերպով կը ներկայացնեմ, խորհելով թէ Միջազգեպրի հայութիւնը միութիւն մը կը ներկայացնէ, երբեմն հոգևոր-թեմական բաժանումով միացնալ և այսոր քաղաքական-պետական միութեան մէջ ամփոփուած:

Արդ, ինչպէս պարզած եմ այլուր, հայ զաղթականութեան ընդհանուր պատմութենէն անջափ, պէսք է որ ամէն զաղութ ունենայ իր առանձին պատմութիւնը, ինչ որ կը կազմէ իմ զիշատր յառաջարութիւնը, որուն կը փափաքիմ ձգիլ, որչափ որ ներեն միջոցներս: Այս հապորդ, ուրեմն, կը ներկայացնէ առնուած նոր քայլ մը կամ հանգրուան մը բաղծալի նպարակի մը հասնելու ճամբուն վրայ:

ԱՇԽԱՐԴԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ

Իրաքի թագաւորութիւնը¹ կը գրաւէ այսօր աշխարհամաս մը, որ անցեալին զանազան բաժանումներ ունեցած և զանազան կոչումներով ճանչցուած է:

1. Քաղղէասփան կամ Բաբելոն կը կոչուէր հնագոյն ժամանակներու մէջ այսօրուան Իրաքի ամենէն հարաւային ծայրը, Պարսից ծոցին եզերը զգնուած մասը: Այս անունը յեփոյ շրջակայ զաւաններուն ալ դրուած է:

2. Ասորեսպան՝ այն մասը, որ Քաղղէասփանի հիւսիսային կողմը կը զգնուէր:

3. Միջազգեպր՝ հովիդին հիւսիսային արևմտեան մասը, որ ամենէն անբեր երկիրն էր:

Այս գարածութիւնը իր գոյութիւնը կը պարբէր Տիգրիսի և Եփրափի յորդումներուն, ինչպէս Եգիպտոս՝ Նեղոսին: Երբ զարնան Հայկական բարձրաւանդակի մէջ ծինհալը կը սկսի, Եփրափ և Տիգրիս կը յորդին և ամբողջ այս գարածութիւնը կ'ողողեն:

Եփրափի յորդումը, անոր դանդաղ ընթացքին պաֆճառով կը կապարուէր խաղաղ ու կանոնաւոր կերպով, ինչպէս Նեղոսի յորդումը: Գերին անկողինը լայն է և ափերը ցած, ուստի յորդուած ջուրը առանց արգելիք կը ծածկէ դաշփավայրը Նեղոսի նման իր բաշուելէն եփը հոն ձգելով արգաւան դիմում մը կամ սիկահող մը:

Իսկ Տիգրիս կը հոսի արազ ու աղմլակից ընդմէջ նեղ անկողինի մը, որ յաճախ ժայռերը աւելի կը սեղմնեն և կը կազմն ջրվէժներ: Ասկէ զար անիկա հիւսիսային ու արեւելեան կողմէրէն իրը օժանդակ կ'ընդունի իր մէջը լեռնային սրբնթաց վրակներու ջուրերը: Այս պաֆճառով Տիգրիսի յորդումը յաճախ կ'ըլլար աշխարհաւեր²: Անիկա իր հերքը կը դաշտ կակու հողի արգասարեր շերքը ու դաշփը կը դարձնէր ընդարձակ ճահիճ մը՝ ծածկուած եղեցներով:

Նեգուաբար անհրաժեշտ էր Տիգրիսի յորդումներուն առաջըն առնել, ազագել արվերը աւերում, բայց միևնույն ժամանակ անհրաժեշտ էր հոգ փանի ջուրը ամբարելու, պէսք եղած պործածելու համար: Ուստի իին ափեն շինուեցան ջրամբարներ ու ջրանցքներ: Այդ արեւեսպական ջրամբարներէն մէկ քանին իրենց մեծութեամբ լիճի կը նմանէին:

1 Իրաք այլեւս թագաւորութիւն չէ, այլ 14 Յուլիս 1958 թ.էն ի վեր՝ հանրապետութիւն՝ «Իրաքի Հանրապետութիւն» (Ժամօք. Խմբ.):

2 Հ. Միքայէլ Չամչանի 1771-ին Պասրս գտնուած ատեն այս տեսակ աշխարհաւեր յորդում մը պատահած է: Իր մէկ նամակին մէջ անիկա կը գրէ. «Տիգրիս գետն վելա»: և լոյց զանազան Պատրաստի. և թալտն ի սկզբան կալմ զայն. այլ ի յորդի ջուրը յուսահատեալ բոլցացցի՞ մինչև ինըն դաշփացաւ: Եթ յայնման բազում իրանդրութիւն անկան ի Պատրաստ և բազում և մեռան, և այժմ ի մէջ ատուրց յաճախեալ է յոյժ հիւսիսութիւնն: Տուն ոչ գոյ, որ չից հիւսիսութիւն. ի միուն երկու, ի միուն չորս. ըստ այս և յաս. Ծոյնալու և ի մէջ Հայոց...» (Հ. Ալոն Տայեան, «Մայր Հիւսան Միջբարեանց Վենետիկոյ ի Ս. Ղազար, 1707-1733», Վենետիկ, 1930, էջ 268):

Բարեկոնի ամբողջ դաշտը հին ափեն կրրպուած էր բազմաթիւ մեծ ու փոքր ջրանցքներով ու թումբներով: Արենսական ոռոգման ամբողջ այս ցանցը, որ սպեղուած էր այնքան մեծ լարածութեան վրայ և այնքան մեծ հմտութեամբ, մինչև հիմա զարմանք կը պատճառէ: Այս ընական և արենսական ոռոգումները կը դարձնէին Քաղջեան չափա- ցանց արգասարեր երկիր մը:

Քսենոփոն կը պարմէ, թէ այդ երկիրը ունէր շաբ արմաւենիներ, իսկ Ներողորոս, մանրամասն կը խօսի Քաղջեասպանի բուսական հարսփութեան վրայ: Ան կ'ըսէ, թէ «որքան յայփնի է, Բարեկոնը երկրագործութեան համար ամենայարմար երկիրն է: Բերքը հոն մեկի դեմ 200 է, իսկ յաջող փարիներուն՝ 300: Ցորենի ու զարի փերները յա- ճախ չորս մագ լայնութիւն ունին, թէ ի՞նչ բարձրութեան կը հասնի կրեմը, ապիկա ինձի ծանօթ է, սակայն նախամեծար կը համարեմ շխօսի այդ մասին, որովհետք զիտեմ որ ոչ ոքի հաւաքայ ըսածներուս, եթէ Բարեկոնը չէ տեսած: Բարեկոնի մեջ ծառերը թիչ են, չկայ ոչ թուզ, ոչ խաղող, ոչ ալ սալոր: Բայց արմաւենին կը բուսի ամեն տեղ և զրեթէ բոլորն ալ պարզաբու են, արմաւը թէ՝ կ'ուփեն և թէ՝ մեղը կը պարփառպեն: Իսկ Քաղջեայի հիւսիսային կողմը գրնուող Կսորեսպանը չէր նմաներ անոր: Երկիրին մակերսույթը աւելի բարձր էր և բացի հարաւային մասէն, ամբողջովին ծածկուած էր խիփ անդամներով: Հոն ցուրփէն պաշտպանուած հովիփներուն մեջ կը հասնին նունի, թզենի, նաև խաղողի որթ, իսկ Արարարի և Մարասպանի սահմաններուն մօր գրնուած լիսները ծածկուած են կատնիի, ընկույզների և այլ անդամներով»:

Դին աշխարհագլուխներու այս նկարագրութիւնները առաւել կամ նուազ պարզաճութեամբ կարելի է արդի ժամանակներու համար ալ իբր իրականութիւն ընդունի, անշուշպ զիտնալով, որ նախկին ոռոգման միջոցները բանդուած էին աշխարհաւեր պափերազմներու և ապիկար վարչութեանց անփութեան պարմառով:

Կսով հանդերձ, երկիրը կը պահէ իր արգասարեր հանգամանքը, և Եփրափն ու Տիգրիսը դարձեալ կը բերեն շարունակ սիկահողը, նոյնքան առափորէն, որքան իհն ափեն, այնպէս որ ցամաքը 40 փարին մեկ թիլոմերը կը յառաջանայ դէպի ծով:

Մեր նախնիքը Կսորիքէն կամ արդի Սուրիայէն դէպի արևելք, Տիգրիս և Եփրափ գետերուն միջն դարածուած դաշտավայրը կը կոչէն Միջազգեպը, որ թիչ մը անորոշ բացափրութիւն մըն էր, վասնզի Քաղջեասպանը և Կսորեսպանը հաւասարապէս Միջազգեպը նկարուած է երբեմն և երբեմն ալ՝ ոչ:

Սեմական ժողովուրդներ Միջազգեպը իր ընդարձակագրյան դարածութեամբ առնելով կը կոչէն Սինահար, յոյները՝ Բարեկոն, հրեաները՝ Քաղջեա: Արաբական վիրապելութեան շրջանին սկսաւ գործածուիլ Իրար կոչումը: Ծեփակերպին Ապու Ապփալլահ Եազութ, արար աշխարհաշրջիկ պարմագիրը իր «Մոռճամ էլ պիկրան»-ի («Աշխարհագրական բառարան») մեջ, որ ԺԳ դարու գործ է, կը ջանայ մեկնարանել Իրար բառը աշխարհագրական շահեկան դեղեկութիւններ

ալ դարուվ Իրարի վրայ:

Մէջ կը բերեմ այս մասին Եազութի վողերը, որոնք ազնուութիւն ունեցաւ տիհար Գեղրդ Մըրլեան թարզմանել այս գործին համար:

«Քուփա և Պասրո բաղաբները («Էլ-Իրարան»), երկու Իրարները կը կոչուին: Այս անունը առնուած է՝ «Իրար էլ Գըրպա» բառէն, որ տիկի յափակին ծալուած կարուածքն է: Այսպէս կոչուած է, որովհետք Իրար վարի կողմը կը կազմէ Արարիոյ:

Իսպ էլ Ապասիի բաղերով Ապու Գասիմ էլ Գաճճամի կը գրէ, թէ այս երկիրը Իրար կոչուած է, որովհետք Նեճեփրի վարի կողմը կը գրնուի և ծովու մօր է: Այս անունը առնուած է՝ «Իրար էլ Գըրպա» բառէն, որ տիկի յափակին ծալապարիկ կարուածքն է: Տիկի կամ խոշոր տիկի վարի մասը «Իրար» միայն կը կոչուի:

Ուրիշ մը կը գրէ, թէ «Իրար», որ ըստ ոմանց «Արազ»-ի յոգնակի ծևն է, արաբերէնի մէջ «թոշուն» կը նշանակէ....

Գործուած կ'ըսէ, թէ այս երկիրը Իրար կոչուած է, որովհետք ծովու մօր է և աղային հող և ծառ կը պարունակէ....

Խափի կը գրէ, թէ «Իրար» ծովեզերը կը նշանակէ, և երկիրը այս անունով կոչուած է, որովհետք Եփրափ և Տիգրիս կ'նգերէն զայն մինչև ծով....

Էլ Ասմափ կը գրէ, թէ ... ըստ ոմանց «Իրար» կ'ածանցի «Ուրուց էլ շաճար» (ծառի մազմզուկը կամ թել) բառէն: Էլ Իրար ծառասպան է և կը թոփի յոգնակի ծևն ըլլալ «ըրգ» բառին:

Ապու Ամրէ, բաղերով Շիմը, կը գրէ, թէ յիշեալ երկիրը Իրար կոչուած է ծովու մօփութեան պարմառով, և թէ Տիճազի ժողովուրդը «Իրար» կ'անուանէ ինչ որ ծովու մօրակայ է....

Համզա կը գրէ, թէ պարսկերէնի մէջ Իրահ էլ Միլը կ'ըսէն ժովեզերին: Պարսկասպանի մէջ Արփաշիր Խուրիհանի զաւառը ծովու մերձակայութեան պարմառու «Իրահիսպան» կոչւած էն: Արաբներ արաբացուցած էն «Իրահ» բառը եպեւը «ըե» աւելեցնելով եւ կազմած էն «Իրար»:

«Էլ Միվազենէ Վէլ Վասիթա» անուն գործին մէջ Համզա կը գրէ, թէ Պարսիկ երկիրն է Իրար, որ արաբացուած ծևն է Իրաթ բառին: Այս վերջին բառը «Զրակոյք» կամ «Զուրի հոսանք» կը նշանակէ: Հայասպանի կողմներէն և Թումի լճակներէն մէկէն Տիգրիս, Եփրափ և Թամադրա գետերը կը հոսին դէպի Իրար, որը կը կասի ջուրին վազը և երկիրն դաշտերը կ'ոռոգէ: Իրարի արքունական պալատներէն Պափի և Թոփիփուն կը գրնուէին մէկը Տիգրիսի ափին վրայ, իսկ միայն՝ Եփրափի: Պափի արաբացուելով՝ վերածուեցաւ Բաբելի կամ Բաբելոնի: Պարսկասպանի մէջ Արփաշիր Խուրիհանի զաւառը ծովու մերձակայութեան պարմառու վերածուեցաւ Իրահիսպանաֆունի կամ Թայսափունի:

Ումանք կ'ըսէն, թէ գերսի հարթութեան պարմառով այս երկիրը Իրար կոչուած է այն ափեն, երբ ան զերծ էր բարձր լիսներէ և խորունկ ծորերէ, որովհետք երկու բնակչութեան բարբառով «Իրար» հաւասարութիւն կը նշանակէր:

... Իրաքի լայնութեան ասքիճանն է հասարակածէն հաշուելով՝ 31՝ իսկ լայնութիւնը՝ 75՝ 30։ Հասարակածէն հաշուելով՝ լայնութեան զծին ուղղութեամբ Իրաքի ծայրագոյն քաղաքն է Ուրպարա, որ Տիգրիսի արևմտեան կողմը կ'իյնայ...։

Գալով Իրաքի սահմանին, այս մասին գարակարծութիւն կայ: Ումանք կ'ըսեն, թէ Իրաք նոյն ինքն Սափարն է: Բայց Մեփային և ուրիշներ կ'ըսեն, թէ Իրաքի ծայրագոյն սահմանն է Նաֆր Ապու Մուսա, որ Նէջի մէջ կը գդնուի, և թէ այս քաղաքին դեպի վար գարածուող երկիրը Իրաք կը կոչուի...։

Ենցած վերև յիշուեցաւ Իրաք Թարելոնն է միայն:

Օդի կողմէն ամենէն բարեխառն և կլիմայի ու ջորի գեսակէրտն ամենէն առողջարար երկիրն է Իրաք: Ասոր համար երկիրն ժողովութիւր ունի առողջ միքք գերընփիր դափողութիւն, ազնի ցանկութիւններ, պարուական նկարագիր և ամէն արհեստի հմտութիւն: Նատունցած արգանդներէ ծնած ըլլալով այս երկիրն մարդիկը ունին պարշաճագեղ անդամներ, ուղիղ բնաւորութիւն, թուխ գոյն և այլն...։

Կ'ըսուի, թէ Իրաքի մէջ չկան ճիպալի ծմբանոցներն ու Օմանի ամարանոցները, ոչ ալ թոհամայի շանթը, ճեղիրէ պարար, երովպիոյ քոսը, Սուրիոյ ժանրախնդը, Պահրէնի փայծադանցար, Խայպարի փենդը, Մէյրափի երկաշարժը, Ափազի բորբոքումը, Սիմիարանի իժը, Եզիպիոսի օծը և Նախապինի կարիճը...»։

Իրաքը հաւանործն նախապէս չունէր այս ընդարձակութիւնը, որ վերջը անոր վրութեա: Իրաք կը կոչուէր Սուրիոյ անապարէն մինչև արդի Իրանի սիրաց՝ Սպահանի շուրջը նղած ընդարձակ դարածութիւնը, որ Միջազգերէն շափ աւելի ընդարձակ գարածութիւն մը ունի:

Արաբները այս ընդարձակ երկիրը երկութիւն կը բաժանէն:

1. Իրաք Արապի (Արաբական Իրաք) և 2. Իրաք Աճէմի (Պարսկական Իրաք):

Եազութի գուած գեղեցկութիւններուն համաձայն՝ Իրաք Արաքին կը կոչուէր նաև Էլ-Ճեղիրէ կամ Ճեղիրէ Ազուր (Ազուրեան Միջազգեր), իսկ Իրաք Աճէմին՝ Էլ Ճիպալ:

Իրաք Արապին իսկապէս կը գարածուէր Տիգրիսի և Եփրափի սորորին աւազաններուն շուրջը, իհիսիսն սահման ունենալով Քիրդիսաբանը, իհիսիս-արևմտութէն՝ Միջազգերը, արևմութէն և հարաւ-արևմութէն՝ Արաբական անապարը, հարաւէն՝ Պարսից ծոցը և արևելքէն՝ Իրանի լեռնադաշտը, մօգաւորապէս 700 քիլոմետր երկարութիւն և 300 քիլոմետր լայնութիւն ունեցող հողին յոյժ ընդմնաւոր ցած և գափակ գարածութիւնը, որ լաւ ոռոգուած և ջրաւէք է: Բուն Իրաքը կը կազմուի սորորին Շափու-իլ-Արապէն, որ Տիգրիսի և Եփրափի միացումով կը կազմուի:

Իսկ Իրաք Աճէմի (Իրաք Աճմի կամ Իրաք Աճմ) կը կոչուի արդի Իրանի բարձրավանդակի արևմտեան կերունը 358 000 քառակուսի քիլոմետր գարածութեամբ այս հողամասը, որ այսօր բաժնուած է եօթը կուսակալութիւններու, որոնք կը կրեն իրենց զիշաւոր քաղաքներուն

անունները՝ Թեհրան, Ղազվին, Համադան, Ղում, Քերման, Սպահան և Ռաշդ:

Ասկէ որոշ կ'երևայ, թէ երկու Իրաքները որքան ընդարձակ էին:

Աւելորդ է ըսել, անշուշփ, թէ մեր ուշադրութեան առարկան է Իրաք Արապին թիզ մը լայն ինասպով, կամ, աւելի ճիշջ, այսօրուան Իրաքի պետքութեան սահմանները ընդորվելով, որ Իրաքէն դուրս հողամասեր ալ ունի իր սահմաններուն մէջ:

Արաք նշանաւոր աշխարհազիր Եազուր (1179-1229) Էլ-Ճեղիրէ կամ Ճեղիրէ Ազուր կը սահմանէ սապէս:

«Սուրիոյ անմիջական սահմանին վրայ Եփրափէն մինչև Տիգրիս գարածուող ընդարձակ երկիրն է, որ Տիյար Մուփարի և Տիյար - Պարքի նահանգները կ'ընդգրկէ: Առողջարար կլիմայով օժբուած բարերեր բարգաւած այս երկիրը մեծ քաղաքներ և բազմաթիւ բերդեր ու ամրութիւններ կը պարունակէ: Գլխաւոր քաղաքներն են՝ Նարրան (Խառան), Էլ Ռոհա (Ուրֆա կամ Եղեսիա), Էլ-Շազզա, ՇասալԱյն, Նախապին (Մծրին), Սինճար, Էլ-Խապուր (Nicophorius), Մարդին, Ամիր, Մայէաֆարզին (Մուֆարդին), Մոսուկ և այլն (գենս Գ. Մըրթեան, Խան Խալիքան, էջ 51):

Արդ, դարձեալ ըստ Եազութի. «Տիյար Մուփար այն դաշփային շրջանն է, որ Եփրափի արևելեան ափի մօվերէն սկսելով կը գարածուի դեպի Խառան, Շազզա, Մարուճ և Թալլ, Մալդան (Թէկուրան) (գենս Խան Խալիքան, էջ 53): Տիյար Պարքը այն լայնածաւալ երկիրն է, որուն սահմանը ընդհանրապէս Տիգրիսի ուղղութեան հերթելով՝ կը հասնի մինչև Նախապինի վրայ իշխող լեռնադաշտը: Այս կերպով Տիգրիսի արևմտեան կողմը գարածուող հողամասը կը կազմէր Տիարպէրիի նահանգը, որուն մաս կը կազմէին Նըսն Քայֆա, Ամիր և Մայիս Փուրիզին (Մուֆարդին կամ Նիգրէկերը) քաղաքները, իսկ Տիգրիսի միւս ափին վրայ Տիարպէրիի մաս կը կազմէին Սղըրդ (Սղերը), Նըրզան (Խիզան) և յարակից դաշփային շրջանը (Խան Խալիքան, էջ 69):

Այս բացարութիւններէն որոշ կ'երևայ, թէ Էլ-Ճեղիրէն կը համապարախանէր մերձաւորապէս մեր նախնեաց Միջազգեսքը Հայոցին և Միջազգեսքը Կարուցին միացեալ, և մինչև Պաղպատ և Պարա չէր հասներ:

Իսկ Էլ-Ճիպալը կամ Պարսկական Իրաքը, որ ըստ Եազութի բազմամարդ քաղաքներ և ընդարձակ գաւառներ պարունակող երկիր մըն էր, որ Սպահանին սկսելով կը գարածուէր Շինճան, Համագան, Տէյնուք, Գարմիսին և Էր-Ռա (գենս Խան Խալիքան, էջ 57):

Ինչպէս կ'երևի, այս երկիրը կը գդնուի Տիգրիսի արևելեան կողմը և կը հասնէր Իրանի կենորոնի անապավները:

Եազութ խիստ հեփաքրքրական է, որ իր այս ծանօթութիւններուն կը կցէ սա յարկանշական փողերը. «Զեմ զիփեր, թէ ինչո՞ւ պարսիկները Իրաք անունը սկսան վալ այս երկիրն, անուն մը, որ սիսալ է... (գենս Խան Խալիքան, էջ 57):

Իրաք Շիա խալամութեան համար նոյիրական վայր մըն է, վասնզի Շիտէյին՝ Ալիի որդիին, Եզիրէն սպանուած է ի Քէրակէա Պաղպափի մօք, որ իր գերեզմանը մեծ ուխտագեղի է Շիիներու:

Շիա Իրաք տարրեր առում մը ունի, վասնզի տակ աշխարհազրական բացաբրութիւն մը չէ, այլ կը ներկայացնէ նաև պերութիւն մը անկախ, որ իր ազաբութիւնը կը պարփի 1914-1918 Հնդիանուր պատերազմին Պարսից ծոցէն յառաջացող անզիլական բանակներուն, որոնք հետգիեցի յառաջանալով հասան մինչև Մուսուլի մօքերը:

Սերի դաշնագրով երկիրը թրքական լուծեն փրկուեցաւ և 1920 Ապրիլ 25-ին Գերազոյն խորհուրդի որոշումով դրուեցաւ բրիդանական հովանաւորութեան լրակ:

Առաջին թագաւորը եղաւ 1921-ին Էմիր Ֆէյսալ: 1923-ին Իրաք կնքեց երեք քարուան համար դաշնագիր մը Անգլիոյ հետ, միայն զինակից մնալով Մեծ Բրիտանիոյ:

1926 Յունիս 5-ին 25 քարուան համար վերանորոգուեցաւ այս դաշինը:

Իր սահմաններն են հիմասիէն Թրքական Հայաստան, արևելքէն՝ Իրան, հարաւէն՝ Պարսից ծոց և Արարիա, արևմուրքէն՝ Անդրյուրդանան և Սուրիա:

Երկրին ընդհանուր քարածութիւնն է 370.000 քառակուսի քիլոմետր¹ և ունի մօքաւորապէս 3 միլիոն քնակզութիւն (1925-ին՝ 2.840.282 և 1930-ին՝ 2.900.000)² մեծ մասամբ արար: Կան նաև երկրին հիմասին մասին մէջ բաւական թիւով քիրքեր: Երկրին բնիկ քարրեր են նաև նեստորականները և ատրիները:

Եկուոր քարրերուն մէջ են հայերը, որոնք երկրին բնիկներէն չեն, բայց շատ հին ժամանակներէ ի վեր Իրաքի մէջ ապրած են:

Կան նաև բաւական հրեաներ և երոպական զանազան ազգերէ պարփիկ զաղութներ: Բաւական մեծ թիւով կան պերուիններ, որոնք կ'ապրին վաշկապուն և թափառաշրջիկ կեանքով մը երկրին հիմասին սահմաններուն վրայ զիսաւորաբար, և երկրազրծական աշխաբաններէն հեռու կը մնան³:

¹ 1932-ին Իրաք անկախութիւն ստամալով Ազգերու ընկերակցութեան անդամ ընդունեցաւ (ճամօրագրութիւնը Վարդան Մելքոնեանի):

² Այս թիւը ճշտի կը համապատասխան Օսմաննեան երեք կուսակալութիւններու Մուսուլի, Պատուատի և Պասրայի կուսակալութիւններուն տարածութեանց գումարին:

Մուսուլի կուսակալութիւնը՝ 90.000 քառակուսի քիլոմետր

Պատուատի կուսակալութիւնը՝ 141.000 » »

Պասրայի կուսակալութիւնը՝ 67.000 » »

Գումար՝ 298.000 » »

³ ԺԹ դարուն սկիզբ Իրաքի մաս կազմող երեք կուսակալութեանց բնակչութիւնը պայման էր:

Պաղպափի շուրջը գրնուած դաշփերուն մէջ ապրող հաստրակուն բնակչութիւնը միայն կը զբաղի երկրագործութեամբ և կը մշակէ այդ արզանոյ դաշփերը ինն բարեկացներուն պէս ուղղութեամբ:

Վերին Միջազգեպրը, Իրանի սահմանագլուխէն սկսեալ, ուրիշ բան չէ, եթէ ոչ քարբարուս անապար մը՝ ասպարէկ փոխելից փոխորիկներու: Խոկ երկրին հարաւամասը Տիգրիսի և Եփրափի միջև գրնուող հողամասը, մինչև հոն, որ այս երկու մեծ գերերը միանալով՝ կը կազմեն Շար Էլ-Վրապը, ուղղուած է, մշակութեան մեծ յարմարութիւններ կը ներկայացնէ: Հոն կը հասնի առաջութեամբ բրինձ, ցորսն, բամպակ և այլն:

Ուղղուած կազմակերպութիւնը և ծաւալումը, որ յառաջ կը դարուի միշք, պիտի մեծ թափ վայ ցորենի և զարիի արփաղրութեան զարգացման:

Իրաքի ապազան դնդեսապէս պիտի հիմնուի թերև արմտիքի և բանակի արփաղրութեան վրայ, թէև իր դնդեսապէս կեանքին մէջ ոչ նուազ կարևոր դեր կը կարարեն Մուսուլի բարիւի հորերը, որոնք ոչ նուազ ապազայ բարօրութիւնը կը խոսքանան Իրաքի:

1930-ին արդէն հոկ Իրաք կ'արտածէր գարին 100.000-էն 200.000 թուն ցորեն և նոյնիքան զարի:

Բամպակի մշակութիւնը կը կարարուի զիսաւորաբար Diyala գեղիքին (Տիգրիսի ձախ օժանդակը) ափերուն երկայնքին, և արփաղրութիւնը հիմա պէտք է հասած ըլլայ քարեկան 4000 quintal-ի, շափ ընդիր գենակալ:

Քարիւլը, որուն հորերը կը գրնուին Մուսուլի մօքերը և Իրանի սահմանագլուխին երկայնքը, հարսկութեան մը աղբիր հանդիսանալու կղզուած են երկրին համար:

Կարճ ժամանակի մէջ աղջէն Իրաք բարիւ արփաղրող զիսաւոր երկրիններէն մէկը եղած է: Շիա իր արփաղրութիւնը դարեւեկան և 11.000.000.000 քալկան կը հաշուսի: Քարիւլի արփաղրութեան և շահագործման մենաշնորհը կը պարկանի միջազգային ընկերութեան մը, որուն մաս կը կազմեն Նիու Ծըրսէյի Սթենքըրք Օյլը, Սորար Վերում Օյլը, Անգլ-Ամերիքըն ընկերութիւնը, Մոյը Տազը, Շեր և Փրանսական խմբակցութիւնը:

Անգլիա իր բարիւի սպառման մեծագոյն մասը կը սպառնայ Իրաքին ու Իրանէն, որոնք անզիական դարեւեկան սպառման 25 միլիոն թունին 20 միլիոնը կ'արփաղրեն (գլուխ Ժ.Ս. Ներքրի /Carrefons, թարգ. Եղիշէ., «Ազդարար», թ. 225, 22 Փետր. 1947): Հիտ-ի մէջ (Եփրափի վրայ) Եղիշէ, «Ազդարար», թ. 225, 22 Փետր. 1947): Հիտ-ի մէջ (Եփրափի վրայ) կը գրնուի մթերանոցը կուպիր և Խաներինի մէջ շնուած են կը գրնուի մթերանոցը կուպիր և Խաներինի մէջ շնուած են կը միացնէ: Շինուած է բարիւի խողովակ մը, որ կը միացնէ: Այս գրաբանները: Շինուած է բարիւի խողովակ մը, որ կը միացնէ: Այս գրաբանները Միջերկրականի վրայ Հայֆա և Թրիպոլիսի բաղաքներուն:

Մուսուլ 351.200 անձ

Պատուատ 614.490 անձ

Պասրա 67.261 անձ

Գումար՝ 1.032.951 անձ

Ինչպէս կը տեսնուի, կարճ ժամանակի մէջ զբեր եռապատկուած է երկրին բնակչութիւնը:

Երկրի արդիւնաբերութեան մէջ կարևոր դրէ կը գրաւէ նաև արմաւը, որուն արդարութիւնը կը մօգենայ 140.000 թոնի:

Դրանական միութիւնը անզիականին վրայ ձևուած է: Իրաքի առևտրական շարժումին զիսաւոր ազդակը Իրանի հետ թրանզիթ վաճառկանութիւնն է: Չորս մեծ առևտրական ճամփաներ կան դեպի Իրան, 1. Թուրքիայէն, 2. Կովկասէն, 3. Շնդկատրանէն և 4. Իրաքէն: Ասոնցմէ ամենէն աւելի կարծը, ապահովը և նուազ դադրկալին Իրաքին է, որ մինչև Պատրա երկաթուղի ունի:

Իրաք արդասահմանէն ներածուած ապահներուն 2/3-ը Իրանի կը փոխանցէ և կառավարութիւնը իր եկամուգներուն կէսը կը սպանայ թրանզիթի այս վաճառկանութենէն: 1920-ին Իրաք արդասահմանէն սպացած է շուրջ 400 միլիոն ոսկի ֆրանքի ապահնը և 1924-ին յեպոյ 500 միլիոնի:

Կը ներածուին զիսաւորաբար կերպաներ, շաքար, գորգ, թէյ, հանքային նիւթեր, հանքածուս և այլն: Խսկ կ'արդածուին, դարածեալ առաջին զիծի վրայ ըլլալու պայմանով, կերպաներ, արմաւ, գորգեր, շաքար, հում բուրդ, թէյ և արմիթք:

Մեծն Քիբանիա և Շնդկատրան երկու զիսաւոր և գրեթէ միակ հայրայթեալներն են Իրաքի, իսկ Իրան իր ամենէն կարևոր յաճախորդը:

Իրաքի հաղորդակցութեան ուղիները նդած են մասնաւորապէս իր երկու մեծ գերերը և անոնց միացումով կազմուած Շաք-Էլ Արաքը, որ նաւարկելի է: Դին ժամանակներէ սկսեալ այս զեփերուն վրայ կը նաւարկելին լատրերով: Գերային առաջարարանաւոր կ'երթենեկէին Պատրայի և Պաղպատի միջև: Պատրա հնդկական ապահներու մթերանոց մըն էր, ուրկէ Շնդկատ ովկիանոսի և Պատրայի ծոցի ճամփով մեծ առաջարարանաւերով բերուած ապահները կը փոխադրուէին դեպի Պաղպատ և անկէ դեպի Սև ծով, Միջնարկրական և Եգեական:

Պատրայէն Պաղպատի կ'երթենեկէին առաջարարանաւերով: Գերային այս ճամփորդութիւնը այնքան վրանզաւոր էր, որ երբ առաջարարանաւ մը անվիանոց Պաղպատի հասնէր, թնդանօթ կ'արձակէին՝ ժողովուրդին ծանուցանելու համար:

Ծոգենաւերու Շաք-Էլ-Արաքի վրայ նաւարկութիւնը կը լինար մեծապէս բարտքել այս կացութիւնը:

Իրաւ այ այլպէս եղաւ:

Այսօր շոգենաւեր հանգիստ կը նաւարկեն Պատրայի և Պաղպատի միջև՝ շաբ մեծ առաւելութիւններ ընծայելով: 1836-ին առաջին անգամ երկու շոգենաւեր՝ «Տիգրիս» և «Եփրաբ» անունով, սկսած են երթենեկել Պաղպատի և Պատրայի միջև: «Տիգրիս» ամիս մը յեպոյ բոլորովին փճացաւ մրրիկի մը մէջ, իսկ «Եփրաբ» հինգ դարի պարի պարեցաւ Իրաքի շուրերուն վրայ:

Պաղպատի կուսակալը 1855-ին ժողով մը կը գումարէ և յանձնարարութիւն կու վրա երկու նաւերու համար «Պաղպատ» և «Պատրա» անուններով: 1867-ին այս նաւերուն վրայ աւելցան «Մուսուլ», «Ֆրաք», «Ռիսաֆիյէ» և «Թառիֆիյէ» նաւերը: Անկէ վերջ ուրիշ շաբ մը

շոգենաւեր գործածութեան դրուեցան մեծ մասով Տիգրիսի վրայ:

Այս ավենները կազմուեցաւ Օսմանեան նվարդի Ներիյէ գելային նաւարկութեան վարչութիւնը («Հայրենիք», ԺԼ. գարի, թ. 6, էջ 109):

Օսմանեան այս ընկերութեան կազմութեան հետ անզիական ընկերութիւն մը՝ «Լինչ»¹ անունով, 1861-ին Միջազգեակի ջուրերը իշեցուց «Միջի Օվ Լընդըն» շոգենաւը: Խսկ 1864-ին նոյնապէս «Տէճիկ» շոգենաւը նաւարկել մկան, բայց 1876-ին ընկլումնացաւ: Անոր անմիջապէս յաջորդեց «Պաս Լինչ», իսկ 1886-ին ալ «Մերկիպոյէ» նաւը միացաւ գելային առևտրական նաւարումին («Հայրենիք», նոյն): Գելային այս նաւարկութեամբ կագարուած հաղորդակցութիւններէ զար Իրաքի մէջ կը գործն շոգեշարձ կառախումըերը:

Իրաքի երկու զիսաւոր քաղաքները՝ Պաղպատ և Պատրա, իրարու կապուած են նաև երկաթուղիով: Պաղպատէն զիծը կը շարունակուի դեպի Հայէա և անկէ մինչև Կ. Պօլիս: Պատրայէն Խանէնագին ալ կայ երկաթուղիի զիծ մը: Իրաքի երկաթուղիներու ընդհանուր գումարն է 1814 թիվումէթը²: Մայր զիծը Մա Կիահ-ն՝ կը կապէ Պատրայի և Պաղպատի: Բայց ճամփորդները կ'երթենեկեն և ապրանքները՝ կը փոխադրուին առաւելապէս ինքնաշարժներով, որոնք Պաղպատը կը կապէն Պէյրութի՝ անապատի ճամբով և 1927-ին սկսեալ Մուսուլը Հայէային:

Այսպէս որ այսօր այս ինքնաշարժի սպասարկութիւնները կը կատարեն փրկարար դեր մը և շաբ կը կարմէին ճամբուն երկաթուղիներ, և կը խնայէին Սուլէզի ջրանցքի գուրբը:

1 Ընկերութեան հիմնադիրներն են Թօմ Ստիֆլը և Լինչ եղբայրները և իրենց ազգական Պլու Լինչ, ասոնց Թօմ ամուսնացած էր զննապէս Շայլօնի աշշկան հետ: Գեղապէս Շայլօն Պուշեր գտնուած աստեն ամուսնացած էր շիրազեցի Շայլիկ խարբունի հետ: 1820-1831-ին Պուշեր Պատրա կը փոխադրուի զնդ. Ռ.Շայլօն և անկէ Պաղպատ, որ կը մնայ մինչև 1844: Եր միակ մասն զատակը Հայաստանի զանազան քաղաքներուն մէջ հիմականական պաշտօն վարած է: Խսկ երկու աղջիկներէն մին առած էր Շաք-Էլ Լինչ, երթեն անշամ Անզը խորհրդարանին և հեղինակ «Armenia» երկաստոր նշանաւոր գործին: Խսկ Թօմ Լինչի եղբայրը Ստիֆլը ամուսնացած էր ջուղայեցի աղս Խաչիկ Մկրտիչնահի աղջկամ Ովսաննա խարտին հետ: Աղս Խաչիկ Պատրա հիմաստու էր և Հնդկաստանի մէջ մերսի մեծ առաջարարանութիւն կ'ընէր: Ովսաննա իր հօրը մահէն թի վերջը ամուսնացած է Ստիֆլը Լինչի հետ, զանգի հայրը իր աղջիկը անզիացի տալու համաձայն չէր: Ովսաննա ժառանգած էր հօրմէն 6000 ոսկիի շաբ գումար մը:

2 1925-ին միայն 915 մղոն էր երկարութիւնը զիծերուն: Իրաքի երկարութիւնը զիծերուն երկարութիւնը 1555 մղոն է այսօր (Ճամփ. Վարդան Մելքոնեանի):

ԴԱՅԱՐԸ ԻՐԱԳԻ ՄԷԶ

Միջազգերք՝ այս հնօրեայ բարձր քաղաքակրթութեան և մշակոյթի կերունը, որ այնքան մեծ պետութիւններու ծննդեան և մահուան վայրը եղած էր, և որ աշխարհագրապէս դրացի եղած էր Հայաստանի և քաղաքականապէս ալ յարաբերութիւններ ունեցած էր Հայկական բարձրաւանդակին հետ, անկարելի էր, որ Հայաստանի հետ կապեր ունեցած չըլլար: Պատմութիւնը մեզի կու փայ փաստերը այդ հնօրեայ յարաբերութիւններուն:

Յայտնի է, թէ Ասորեստանի Վեհապետները ինչպէս պայքարեցան՝ նուածելու համար Հայկական բարձրաւանդակը: Գիտուններ կան, որ նոյնիսկ ցեղազրական միութիւն մը կը գտնան մեր և Միջազգերքի բնակչութեան մէջ: Մենք ունինք յիշարակութիւն Քրիստու: Ժմ դար առաջ Բարելոնի շուրջ ապրող Արմինա անունով ժողովրդի մը մասին: Խոկ աւելի մօքատը ժամանակներու, այսինքն Զ դարուն (Ձ.ա.), երբ Հայաստան և Ասորեստան կը գրնուէին հաւասարապէս պարսիկ փիրապետութեան փակ: Ակելիսպունեան պարսկական արձանագրութիւններուն մէջ կը յիշարակուի արմէն մը Արախան անուն (Հայդիպայի որդի), որ կ'ապստամբի Բարելոնի Դուրալա Երկիրին մէջ, ինքինք Նարուգողոնոսոր կաղծելով: Երեն կը միանայ բարեկական զօրքը Դարեւել ապստամբելով: Ան կը գրաւէ Բարելոնը, ուր ինքինքն թագաւոր կը հոգակէ:

Այս բահկանները կենազրաւ կը քաւէ իր յանդգնութիւնը, վասնափի իր վրայ կը որկուի Կանդարիա զօրավարը, որ կը գրաւէ Բարելոնը 512-ին (Ձ.ա.) և կը ծերրակալէ Արախան իր կուսակիցներով, որոնք Բարելոնի մէջ խաչ կը հանուին: Այդ օրաք և հեռաւոր աշխարհին մէջ այդրան մեծ թիտվ կուսակիցներ ունենալու համար Արախան շարունց իոն հասպարուած մ.կը ըլլալու էր, և թերեւս իր ազգակիցներէն ալ հեվլուղներ ունէր, բան մը, որ յանդուզն, սակայն ոչ շափ անհեթեթ ենթադրութիւն պիտի համարուի կարծեմ, նկատելով ապստամբութեան յաջող սկզբանարութիւնը և գրած ծաւալը (Ա. Ալյօյանեան, Պատմութիւն Հայ գաղթականութեան, էջ 103):

Ենոդուրոս (Ե դար Ձ.ա.) այս շրջաններուն վրայ խօսելով՝ կը նկարագրէ, թէ ինչպէս հայերը կը յարաբերէին Միջազգերքի հետ, Եփրափի վլայէն լաստերով Բարելոն իշեցնելով ապրանքներ, որոնց զիսաւրներն էին զինի և օղի մրգածոր:

401-400 թուականին (Ձ.ա.), երբ Հայաստան և Ասորեստան բակաւին կը գրնուէին պարսկական փիրապետութեան փակ, Քսենոփոն անցաւ Հայաստանէն: Իր նկարագրութենէն այնպէս կը հասկցուի, թէ Հայաստանի հարաւային սահմանն էր Կենքրիփտւ (Արևելան Տիգրիս. հիմա Պողոս Սու) գերքը, որուն հարաւակողմը կը գրաւէին կարգութիւնները (հաւանօրէն յերոյ Կորպութիք), որ այն արեն անկախ էին:

190-ին (Ձ.ա.) Հայաստան ևս իր անկախութիւնը ձեռք բերաւ Արփաշէսի և Զարենի գլխատորութեամբ, և Հայկական բարձրաւանդակին վրայ կազմուեցան երկու հայ թագաւորութիւններ, որոնք նուաճումներով իրենց երկրին կցեցին այլայլ շրջաններ:

Այս գրաւուած շրջաններէն մէկն էր Տմորիք (այժմեայ Բոհկանի մէջ), որ Արփաշէս Ա. գրաւուած էր ասորիններէն ըստ Սփրաբոնի (Շիրշման, Հին Հայոց տեղույ անունները, էջ 21-22):

Գիտուններէն ոմանք այս համոզումը ունին, որ հայերը երբեք բնակչութեան մեծամասնութիւնը կազմած չեն Վերին Տիգրիսի վրայ զգնուող և ասորեստանոց Խայիրի, իսկ յունաց և հռոմայցուց Ծոփք, Աղճնիք և Կորդոր անուանուած Երկիրներուն մէջ, հետքաբար հոն, ուր նորագոյն ժամանակներու մէջ քիրափերը կը բնակէին, իին ագին ու միջին դարուն արևմտակողմն արամայեցիք կը բնակէին և արևելակողմն՝ կորդուացիք: Հոս էր Տմորիք, որ Արփաշէսի ու Զարիադրիսի ափեն ասորուց ձեռքէն առնուած էր, հոն՝ Եփրափէն մինչև Կորդուաց սահմանը զգնուող Երկիրներուն մէջ, որ «Ասորական» Երկիր կը կոչուէր, կը բնակէին ասորիք Քրիստու: Եփք Դ դարուն ըստ Հիննիսիոս պագրիարքին: Դեռ Ժ դարուն (Ասորիկ, փա. 1859, էջ 118) կը վկայէ, թէ այն Երկիրը, որուն մէջ կը գրնուէին Նփրկերք, Ամիդ և Ազրուն ամուր քաղաքները «Խաչը Ասորուց» կը կոչուէր, ինչ որ համաձայն է Ասորմանին (1. 249) Ավայութեան, որ Ազրունը, Նփրկերքը, Ամիդը, Անձիքը և Սամոսապը հաւասարապէս ասորական կը համարէ գակախին 375 թուականին:

Դ. Փարավեցի կը խօսի յայլինապէս Անձիք, Ծոփք և Հաշքեանը զգաւոններու «Հայ մարդիկ» ներուն վրայ, ըսկելով «առաքեալ ... հայ մարդիկ զաւածին Անձրայ և Ծոփաց և Հաշքենից, և առեալ ի նոցանէ օզնականս որպէս յիւրոց ազգականաց» (էջ 153-154): Ասով որոշ է, որ Ե դարուն այս մարենապիքը մարդնանիշ կ'ընէ, թէ բաղաքականապէս Հոռմի վերաբերող այս զաւածներուն բնակչութեան մեծագոյն մասը հայ էր ազգութեամբ, և թէ մնա համակրութիւն ունէր այս գեղերու բնակչութիւնը՝ պարսիկ իշխանութեան փակ մնացած հայերուն հանդէպ: Կ'երևի թէ միայն Տիգրիսի հիւսիսային և հարաւային դաշին մէջ կը բնակէին ասորիք՝ հոն բազմութեամբ, իսկ հիւսիսային կողմէ այս դաշքը պարող լեռներուն մէջ հայոց հետ խառն այնպիսի օքարացեղ ժողովուրդներ կը բնակէին, որոնք ոչ հայ էին և ոչ արամայեցի: Ասորական գեղենկութեանց համաձայն Զ դարուն Անձիք զաւածին մէջ կը բնակէին ուրփացիք, իսկ հայկական գեղենկութեանց համեմապ Ժ դարուն՝ Աղճնեաց հիւսիսային զաւածին Սասունի և ասոր սահմանակից և Տուրութեանի վերաբերող խոյթ զաւածին մէջ կ'ապրիէն լեռնականներ, որոնք կը թուի, թէ օքար ծագում ունէին: Խոյթեցիք և սանասնեայր Երկու ազգակից ժողովուրդներ էին, որոնք հաւանօրէն հայոց ոչ ցեղակից էին և ոչ ալ հայոց բաղաքակրթական ազգեցութեան ենթարկուած: Աւանդութիւն մը, որ շափ ժողովրդական եղած ըլլալ կը թուի, ոչ միայն հայերու, այլ բովանդակ Արևելքի մէջ անոնց նախնիքը Ասորեստանէն կը բնէր - Աղճամելքի և Սանասարի աւանդավակով, ինչ որ ներշնչած է Թովմա Արծունին սասունցինները կոչելու «գուեակը Ասորոց» (էջ 121):

Հայաստանի հարաւային սահմանը ճշգել բաւական կնճռողութիւններ կը ներկայացնէ: Գուցէ Հայաստանի սահմանագուվաներուն ամեննեն շար անհասպաքը և շար անզամներ փոփոխութեան առարկայ եղածը հարաւայինն է:

Առաջին անգամ հայերը Քանոնինի արեն Հայաստանի իբր հարաւային սահման ցոյց փրուած Կենդրիկիւ զեփը, ինչպէս նաև Տիգրիս անցած են Քրիստոսէ առաջ 190-ին իրենց անկահութիւնը ծեռք բերելէ վերջը: Տեսնուեցաւ, թէ ինչպէս Արքաշէս Ա. ասորիներէն գրատած երկիրներով դէպի հարաւ ընդարձակեց Հայաստանը, որ երբ Տիգրան Մեծ աշխարհակալութիւններու ծեռնարկեց, աւելի փարածուեցաւ:

Տիգրան արդարն նուածեց Աղյաբենէն (Սուսովի շուրջ) մինչև Նինուէ և Արքեա և անոր թագաւորը իրեն հապալեցուց, ինչպէս նաև գրաւեց դէպի հարաւ-արևմուքը Միգդոննեան (Մծրին=Լիգիապին) և Օսրոենէն (Եղեսիա-Ուրֆա). Միջազգերի երկու ծաղկած նահանգները, որոնք պարուսական գիրավալութեան բակ կը զբնուէին:

Մեծ Տիգրան, որ մեծ ծրագիր մը ուներ իմմնելու ասիական մեծ կայսրութիւն մը, որուն մայրաքաղաքը պիտի ըլլար նոր իմմնած Տիգրանակերպ քաղաքը, իբր կերորն հելլենական մշակոյթի և կայսերական երկրներու առևտորին, իբր մայրաքաղաքը իմմնած էր կերտոնական վայր, Հայաստանի հարաւակողմը: Տիգրանակերպ առևտրական ընդարձակ յարաբերութիւններ ուներ Տիգրանի, Եղեսիոյ, Մծրինի և Արքեայի ուղեղիծով Միջազգերի, Ասորիի և Մարաստանի ենք և կ'իշխէր առևտրական այն մեծ պողոքային, որ իբր միութեան զիծ կը ծառայէր Հայաստանի և Տիգրանէն նուածուած հողամասերուն միջև և ին աշխարհի միջազգային բոլոր վաճառականութեան անցքերուն վրայ:

Եփրագի անցը և կարաւաններու մեծ ճանապարհը Տիգրանի իշխանութեան բակ էին: Տիգրան այս անցքին և ճամրուն պահպանութեան համար անապատէն գեղախումբեր կը զործածէր (Պլոտարքոս. Վարք Լուկովոսի, 21. Սկրաբոն ԺԶ. 2.27. Պրինիոս. Ձ. 28.142):

Դժբախտաբար, Տիգրանէն յեփոյ Հայաստան քաղաքականապէս ընկճուեցաւ և կծկուեցաւ ու կորսնցուց այս երկիրները, որոնք Հայաստանի հարաւակողմը կը զբնուէին և Տիգրան Մեծ գրաւած էր: Այս շրջանները, բաւական երբն այ Հայոց պատրիանած պէտք է ըլլան: Այսպէս, Դ դարուն Հայաստանի կը պատրիանէին քաղաքականապէս քանի մը սահմանակից երկիրներ, զորս Աղճնեաց և Կորուաց հարաւակողմը փնտուելու է (Շիրշման, էջ 179):

Հայերը առհասարակ չեին հրապուրուած դէպի հարաւ գաղթելու, քանի որ երկիրը, մանաւանդ Տիգրիսի հովիքը, մշքափն պարբերազմներու թափերաբեմ մըն էր, իբր պարսիկ-բիւզանդական սահմանագուի:

Ասկայն, ամէն պարագայի մէջ, նկագի առնելով Տիգրանի աշխարհակալութեան սահմանները, անկարելի է հաւագր զգոյացնել, թէ Տիգրիսի արևելան կողմը երբեմն հայերը շար մեծ թիւ մը

ներկայացուցած են:

Իսկ Միջազգերի այն մասերը, որոնք Հայաստանի սահմանակից են Աղճնիքի հարաւակողմը, իին աշխարհագիրները երկու մասի կը բաժնէին որոշապէս:

Ա. Ուրիհայաստան կամ Միջազգերը Հայոց, որ իմ հետազուգութեանս շրջանակէն դուրս կը մնայ, և Բ. Միգդոնիա, որ հաւանօրէն կը ներկայացնէր Միջազգերի հիւսիս-արևելան մասը, որ աւելի Տիգրիսի հովիքին մաս կը կազմէր, քան Եփրագի և կ'երկարէր մինչև արարական աշխարհ:

Այս շրջանակը, հակառակ Հայաստանի աշխարհագրական սահմաններէն դուրս ինկած ըլլալուն, կարգ մը հաւանականութեանց վրայ իմմնուած կը կարծուի, թէ բաւական երկար արեն մասը կազմած է հայ Արշակունեաց թագաւորութեան: Հ. Գարբենան կը կարծէ, թէ նոյնիսկ Տիգրանէն առաջ Միջազգերի այս մասը արդէն Հայոց կը պատրիանէր: Թէև Մծրին, զոր Խորենացին նոյնիսկ մայրաքաղաք կը շինէ Հայոց զայն շփոթելով Մծուրիք հետը, որ Սամագրուիկ կառուցած մայրաքաղաքն էր Եփրագի վրայ, աշխարհագրապէս անկարելի էր հայ գիրավելութեան ենթարկուած կարծեկ, քանի որ փակախն Աղյաբենը և Կորուիք կը պահէին իրենց անկախութիւնը և Պոկրան - Սու հարաւային սահմանը կը ներկայացնէր երկրին:

Սակայն իրապէս Տիգրան գիրեց Մծրինը, որ Լուկովոս 68-ին գրաւեց, սակայն յեփոյ թողուց Տիգրանի, որ չկրցաւ երկար պահեկ, վասնզի իր յաջորդին ապենն իսկ կը գտնենք Հայաստանը ամփոփուած իր նախկին սահմանին մէջ: Տերոյ սակայն հայերը պարբերաբար, եթէ ոչ մինչև Մծրին, գէր մինչև անոր մերձակայ վայրերը, զինուորականապէս գրաւուած են: Տիգրանի ձեռնարկը՝ Տիգրանակերպը առևտրական կերուն մը դարձնելու համար, ապահովաբար պատճառ եղաւ, որ հայերը Տիգրանի օրերէն սկսեալ դէպի հարաւ գրարածուին:

Կրասոսի արշաւանքին պատմութենէն կը գտնուուի, թէ Խառանէն ոչ շար հեռու, դէպի հիւսիս զգնուուր բլրաշարքերը արդէն հայարնակ զիւղերով և աւաններով լեցուն էին: Տիանացի Ազողոնիոս, երբ 44-ին Քրիստոսէ յեփոյ, դաշտային Միջազգերի մէջ կը ճամբրորդէր, հոն բազմաթիւ հայարնակ զիւղեր կը գտնէր արաբական վաչկարուն ցեղերուն մէջօքեն (gats hmid Kleine Schriften III 64):

Դ դարուն քաղաքականապէս Հայոց սահմանը Աղճնիքէն անդին թէս չէր անցներ, որով Նոշիրական, Ծաւէք և Դասն և այլ զաւաները արդէն բաժնուած էին հայ գիրավելութեանէն, սակայն այն կողմերը ապահովաբար հայեր կը բնակէին:

Դ դարուն, մասնաւորապէս պարսիկ բանակներու գարած գերիներով հայոց թիւը պէտք է աճած ըլլայ, վասնզի Սահակ Պարթև Հայրապետին 410-ին գումարած սիւնհովուսին կը մասնակից Մծրինի արքեպիսկոպոսը, որուն իրաւասութեան ներք էին Աղճնիք, Սուկը, Ծաւէք, Մէմինա, Կարդուք և այլ ասորական վայրեր (Մարկուարք, Երանշահիք, էջ 25):

Քրիստոնէութեան Հայաստանի մէջ հասպառութեանէն յեփոյ, երբ

Սասանեան Պարսկասպանի և քրիստոնեայ Հայասպանի միջև կրօնական ագելութիւնը արծարծուեցաւ և քրիստոնեայ Հայասպան Սասանեան խսդութիւններուն ենթարկուեցաւ, իբր բարեկամ քրիստոնեայ արևմուտքին և իբր ներքին թշնամի, պարսիկները, հայոց դէմ իրենց կիրարկած զանազան միջոցներուն կարգին, Հայասպանը իր հայ բնակչութենէն պարզելու ալ աշխարհեցան, և մեծ թիտվ հայեր բռնի պարսիկ պետութեան այլևայլ մասերը փոխադրուեցան:

Այդ գեղահանուած հայերուն բնակավայր յափկացուած գեղերուն մէջ կը յիշուին Ասորեսարանը, Խուժասպանը, Սազասպանը, Վրկանը և այն, ուր անոնք կը գործածուիին զինուորական ծառայութեան մէջ կամ արքունի հողերու մշակութեան:

Այս վայրերէն Ասորեսարան կը գրնուէր արդի Իրաքի պետութեան մաս կազմող Պաղպափի և Մուտսիլ շուրջը և Խուժասպան՝ Պասրայի շրջանակը միասին ունենալով այս օրուան Պարսկասպանի հարաւային արևմտեան մասերը, Պարսից ծոցին հիսիսը, ծոշ քաղաքին շուրջ բռնորդ:

Արդ, այս իման վրայ, կրնանք առանց ուն գարակոյսի ըսի, թէ Պաղպափի և Պասրայի կոմերը Ե դարէն սկսեալ հայեր գարուած են:

Նազար Փարպեցի նոյնպէս կը հասպագի, թէ հոդի մշակութեամբ պարապու հայեր կային Ասորեսարանի մէջ, և Պերողի ժամանակ հայերը իոն ունէին նշանակելի թի մը, ինչպէս կ'երկի:

Երբ 454-ին Վարդանանց պատրամբութեան մասնակից հայ Եկեղեցականները երկարամեայ բանփարկութենէ յերոյ նահապակուեցան, իրենց կամատր հեքուորդներն երկու երեցներ՝ Խորեն և Աբրահամ, արսորուեցան «Ասորեսարան ի զաւառն որ անուանեալ կոչի Շարու» պայմանաւ «կալ անդ նոցա իհարկի և առնել մշակութիւն արքունի» (Փարպեցի, 320) և իոն գրան հաւաքացեալմերու բազմութիւն մը:

Նազար Փարպեցի կ'ըսէ, թէ «եւ լուսալ զայս հաւաքացեոցն աշխարհին, որք յԱսորեսարանին էին, գերբս երանելեացն անոր, ընդ առաջ ելին նոցա իննութեամբ և պարուեցին զնոսա որպէս զեշխարս նահապակեոցն սրբոց»: Շոն անոնք կը սպանային հաւաքացեալմերու նուերները և կ'օգնէին բանփարկեալ նախարարներուն (Փարպեցի, 320-321):

Այս վկայութիւնը ցոյց կու դրայ, թէ Ասորեսարանի և Խուժասպանի այս շրջաններուն մէջ կը գրնուիին բաւական թիտվ «հաւաքացեալ»ներ, որոնց համար կրնանք մեծ վարահութեամբ ըսել, թէ հայեր էին, քանի որ այդքան պարբառակամ կը փութային նպաստել հայ Երեցներուն:

Ուրեմն Ե դարուն, եթէ ոչ աւելի առաջ, հայեր գեղափոխուած են Հայասպանէն հարաւ՝ Ասորեսարան, Բարեկասպան, Խուժասպան և Աղճիքէն դէպի հարաւ՝ մինչև Պարսից ծոց, եթէ ոչ շար սպուար թիտվ, զիշ որոշ թիտվ զաղթականները կը գրնուիին այդ կողմերը: Այս փոխադրութիւնները մինչև Զ դարուն առաջին կեսը և Է դարուն սկիզբները շարունակուած են գրեթէ անընդհապարար:

Մասնաւորապէս կարելի չէ երևակայել, թէ Պարսից

մայրաքաղաքի՝ Տիգրոնի (Պաղպափի հարաւակողմը) մէջ հայեր հասպագուած զլլան, ինչպէս հասպագուած էին Բիզանտիոն, իբր անխուսափելի հերևանք այն յարաբերութիւններուն, որ հայերը պարզ էին ունենալ գերիշխան պետութեան հետ, առանց նկափի ունենալու այն քաղաքականութիւնը, որ մայրաքաղաքներ սովորաբար ունին հանդեպ զաւառներու կամ նահանգներու, և պետք չէ մոռնալ, թէ Հայասպան առաւել կամ նուազ չափով Պարսկասպանի մէկ նահանգն էր:

Ներևաբար անխուսափելի էր, որ շար հայեր զանազան պապճառներով կամ ակնկալութիւններով իոն պետութեան կեզրոնը դիմած զլլան, երբեմն արքունական ծառայութիւններու հերամուփ զլլալու և երբեմն ալ պաշտօնի և փառքի ցանկութեամբ կամ բախս որոնելու փափարով: Երբեմն ալ հայեր իոն հարկադրեալ բնակութիւն ունեցած են իբր պապանդ, զոր օրինակ, Վասակի երկու զաւակները և Վահան Սամիկնեանի՝ Վարդ Եղբայրը և այն: Տիգրոնի մէջ հայերու գոյութեան իբր պացոյց կարելի է յիշել սա պարազան ևս: Ե դարուն վերջին քառորդին, Գիւլ կարողիկոս, երբ Տիգրոն կոչուելով պաշտօնէ զլլուեցաւ (475-ին), միջոց մը մնաց՝ «Բազում համարձակութեամբ պապուեալ, ոչ միայն ի քահանայիցն եւ ի քրիստոնէիցն, այլ և առաւել ի հերամուսացն» (Փարպեցի, էջ 351): Ան կարարեց իոն ծեռնադրութիւնները, ունանք եախսկոպութեան և շարեր քահանայութեան կոչելով (Փարպեցի, էջ 351-2):

Այդ քրիստոնեաները պապակովաբար հայեր և ասորիներ միայն կրնային ըլլա, վասնզի նեսպորականներու հետ Հայոց կարողիկոսին յարաբերիլը բնաւ հաւանական չէր: Նոյնաւես, հայերը մեծ բազմութեամբ կը բնակին Հայասպանի հարաւային սահմանին մերձակայ Ամինի մէջ, հաւաքարիմ Սասանեանց: Ասոնց հաւաքարմութիւնը չարաչար պագմուեցաւ բիզանտիացիներն, երբ 504-ին անոնք յաջողեցան վերսին գրաւել քաղաքը, վասնզի բազմաթիւ հայեր չարդուեցան և 18.500 հոգի ալ Բիզանտիոն փոխադրուեցան (Աստմանի, Ա. 26):

Աւելի հարաւ, Տիգրոնի մօպ, յանձնոյս Տիգրիսի, Խոսրով Ա Անփիորը գրաւելէ և զայն կոփորածի և հորի մագնետէն վերջ, կոփորածէն ազափուող բնակչութեան համար 540-ին կառուցեց Խոսրով Անփիորա քաղաքը՝ յունական քրիստոնէական հասպագութիւններով:

Օրմանեան արքեախսկոպու («Ազգապարում», էջ 530) կ'ըսէ, թէ կոփորածէն ճաղոպրոններուն հետ կամովին իոն հասպագուողներ եղած են, մասնաւորապէս միաբնակներէն, որոնք նեսպորականներէն կը զարշէին և քաղկեդոնականներէն կը զգուշանային:

Ներեկի Ե ներարդել, թէ այդ շրջանակին մէջ գրնուոտ հայերէն մաս մը նախընդիրած զլլայ հասպագուի այս քրիստոնեայ քաղաքին մէջ, թեև առ այս փասթ մը չունինք: Բայց եթէ իոն հայեր չեն հասպագուած, անժխտելի է, որ հիւսիսէն հարաւ հայերու բնակութիւնը այդ շրջաններու մէջ:

Ոչ մէկ դարակոյս, թէ ամբողջ Ասորեսարանի և Խուժասպանի շրջաններուն մէջ հայեր կը գրնուիին, որոնք Զ դարուն յայփնապէս կը հնազանդէին Հայոց կարողիկոսին, և ասոր համար էր որ Քրիստոպոր

կաթողիկոս (539-545) շրջաբերականով մը կը զգուշացնէր զանոնք նևսպորականութենէ (Թովմա Արծրունի, Բ.):

Քրիստովոր կաթողիկոս միայն յորդորական թուղթով չէ գոհացած, այլ անձամբ ալ Միջազնիք զացած է (Երուանդ Վրդ. Տեր Մինասեանց, «Հայոց եկեղեցու յարաբերութիւնները ասորոց եկեղեցիների հետ», 1908, Էջմիածին, 123-124): Հայոց կաթողիկոսը Միջազնիք, Ասորեսպան և Պարսկաստան շրջած ավեն այն տեղերը գրնուող հայերու վրայ ալ քարածած է իր հոգածութիւնը («Ազգապատում», էջ 532), քանի որ հայեր կային այդ կողմերը, ուղղափառ դաւանութեամբ, նոյնիսկ մարդիրոսութեան յանձնառու, ինչպէս կը յիշուի հայազգի Սարգս մը և հայաստանցի Մեծ Թովմա (Երուանդ վարդապետ, նոյն 134):

Եւ ինչ պէտք ունէր Հայոց կաթողիկոսը այս երկար ճամբրդութիւնը կապարելու, եթէ հօրին պատկանող քրիստոնեաներ չկային այդ կողմները:

Այսպէս անժիշտեի է, որ հայերը պարսիկ գիրապեսութեան շրջանին կը բնակէին Ասորեսպանի և Խուժասպանի մէջ մինչև Է դար, արարներու գիրապեսութիւնը:

* * *

Արար թափառիկ ցւենո, որոնք երեսմն քիւզանդացոց և երեսն պարսից ենթակայ ճորդական իշխանութիւններ կը կազմէին, և իրենց այս կամ այն կողմը յարելով, քիւզանդիոնի կայսրերու և Ասորեսպանի արքայից արքաներուն իրարու դէմ մղած պատերազմներուն մէջ դեր մը կը կապարէին, ի վերջոյ օր մը միացած արշաւեցին դէպի հիսախ:

Եւ Միջազնիք, որ պարսիկ երկիր մըն էր, շուպով եղաւ արար երկիր մը: Նկարելի է, որ Հայաստան, ինչպէս երեսմն պարսիկ արքայից արքային կը հենազանդէր, արարական գիրապեսութենէն վերջն ալ արար խալիֆաներուն հենազանդեցաւ, որոնց մայրաքաղաքը թիզ յեպոյ Տիգրոնի վեղ անոր մօքք շինուած Պաղպափը եղաւ: Միայն թէ մինչև Արքանեանց խալիֆայութեան հաստապութիւնը, մօքքաւրապէս մէկ դարու ժամանակամիջոցին, յայրին չէ, թէ Ասորեսպան և Խուժասպան բնակող հայերը կրցած են պահել իրենց գոյութիւնը:

Այս երկիրները կը զբնուէին մահմետական կրօնածաւալ աշխարհակալական հոսանքին նախադութիւն վրայ և շար անհաւանական չէ, որ հայերը, ինչպէս հոն զբնուող բնիկները և պարսիկները, սուրով իսլամացած ըլլան կամ հեռացած:

Նկարելի է, ասկայն, որ ինչպէս պարսից գիրակալութեան, նոյնպէս նաև արարականին ավեն Հայաստանէն հայեր կը փոխադրուին Միջազնիք կամ Իրար: Այսպէս, 640-ին արարները, երբ Դուխնը գրաւեցին, 35.000 հոգի, առաւելապէս կին և մանուկ, գերի քարին, ըստ Սերեսի «Ասորեսպան»՝ այսինքն Պաղպափի շուրջը և ըստ Աւոնդի «Երկիրն Ասորուց»՝ հաւանօրէն Եղեսիա, Անդիոր և եփրապամերձ ուրիշ

գաւառներ:

Ցաջորդ քարիներուն կարարուած են նման զերառութիւններ, բայց ճշգուած չէ, թէ ո՞ւր քարուած են անոնք, կը յիշուի Ասորիք, ինչպէս նաև Միջազնիքի Խառան քաղաքը («Պատմ. Հայ. զաղթականութեան», էջ 347) և այլն:

750-ի վերջը կը պարզուի այս անորոշութիւնը և կը տեսնուի, թէ Հայաստանէն վերցուած նախարարները կը քարուին Սամարա: Այսպէս, Ապուսէթ ոսքիկանը (847-851) և անոր յաջորդ Բուղա Հայաստանի նախարարները Սամարա դրկեցին «հանդերձ հարազապութեամբքն իրեանց» (Ցովհաննես, էջ 152, գեն մանրամասն «Պատմ. Հայ գաղ.», էջ 345-350):

Կտնոցմէ Տարոնի իշխան Բազարար Բագրագունի ուրացութեամբ իր կեանքը կը փրկէ, իսլամանալով և թլիքարուելով Պաղպափ կը հաւաքափուի (Թովմա Արծրունի, էջ 158):

Այս տեսակ պարագաներ անշուշփ պարահած են: Արդարն, ամիրպետներու ազքին վստահութիւն գրաւելու առաջին պայմանը իսլամանալն էր: Առանց ասոր դժուար էր պաշօն և ասքիճան սրբանալ:

Այնպէս որ շար մը հայեր հաւաքափուի եղած և խառնուած են արարներուն:

Անժիշտելի է, որ իսլամացած հայածին բազմաթիւ անձեր գիրնուած են, որոնցմէ դիրքի, ասքիճանի կամ հեռակի գիրացաներու պարահական յիշարակութիւնը միայն մեզի հասած է հարիւրատը և հազարաւոր անյայք և աննշան մնացողներուն քով: Միայն իբր քրիստոնեայ շար կասկածելի է, որ Միջազնիքի մէջ հայեր խալիֆաներու անմիջական շրջանակին մէջ կրցած ըլլան ապրիլ, բացի անոնցմէ, որոնք բանազնացի, խնդրարկուի և կալանաւորի հանգամանքով զացած են Սամարա և Պաղպափ, և մնայուն բնակութիւն չեն ունեցած: Նոյնպէս հոն հասպարուն բնակութիւն չեն ունեցած նաև այն հայ վաճառականները, որոնք Հայաստանի ցորենը մինչև Ծնկասրան ալ Միջազնիքի ճամբով երթեւկ ունեցող հայեր գիրնուած են:

Պաղպափի մէջ կամ այլուր ի Միջազնիք, հայերը այդ շրջանին կրօնական-եկեղեցական կազմակերպութիւն չեն ունեցած, այնպէս որ, ինչպէս կ'երկնի, իրենց կրօնական պէտքերը ասորիները կը մարակարարէին:

Ասիկա կը հասպարեն եեկուեալ դեպքերը: Քահանայ Գրիգոր Արծրունի, երբ բանդին մէջ կը մեռնի «քարի խոստովանութեամբ», «քրիստոսաւր» անձեր, թագաւորին կը դիմնին, և մարմինը սրբանալով ոչ միայն պարուով կը թաղնին, այլ «զօր մահուան սրբոյն ամենայն Ասորեսպան գօնախմբեալ մեծաւ ուրախութեամբ» կը մեծարեն (Թովմա Արծրունի, էջ 162): Նոյնպէս երբ Մըրաք Խոստովանող Սպարապետը և Հասպարականի գիլիկնը՝ Հոփիսմէտ, հոն մեռան, «թաղեցան փառաւրապէս» ըստ Օրինի քրիստոնէից յուխտէ Յակոբուաց, որ անդ են հաւաքացեալ ժողովուրդը, և զիստովանողական անուն սպացեալ փառաւրեցան յերկիր» (Արծր., 208):

Անկարելի է խորհիլ, թէ արար երկիրներուն մէջ հայեր բնաչկային, ընդհակառակը, յունաց հալածանքներէն խոյս փաղով՝ արար երկիրներ ապաստանող հայեր պէտք է գրնուած ըլլան, մանաւանդ կրօնական հանդիրժողութիւն ցոյց փրուած շրջաններուն, որոնք թիշ չեն եղած՝ հակառակ մէր պարմագիրներուն շար գէշ ներկայացնելուն արար փիրապեսութիւնը¹:

Արարները իրենց հպատակներու կրօնին, նիստուկացին ու մանաւանդ փնտեսական մարզերու մէջ ձեռք բերած յաջողութիւններուն հակառակորդ չէին, միայն չէին փարահեր ոչ-իսլամներու զինուորական և փարչական պաշտօններ՝ իսլամներու մենաշնորհը նկատելով։ Այս պարճուով պարմութիւնը այնքան թիշ ունի յիշափակութիւնը արար նուածման փակ եղած երկիրներու մէջ երևելի հանդիսացող հայ դէմքերու, ինչպէս նաև արար փիրապեսութեան փակ զփնուող երկիրներ ապաստանած հասարակ ժողովուրդին։ Սուրբա մանաւանդ մեծ թիտվ հայեր գացած ըլլալը զիբենք (փե՞ս «Պալմ. Հայ գաղթ», էջ 362):

Թերևս Միջազգութ բիւզանդական սահմանէն հեռու ըլլալով՝ չէ կրցած նոր զաղացներ ընդունիլ և իին զաղութք ինքն իր մէջ հիւծած ու սպառած է։ Ասով կը մենանուի միայն անոնց բնաւ յիշուած ըլլալը։

Բայց քանի որ Ապպատան խալիֆանները երբեմն իրական և երբեմն ալ անուանապէս Դայագանի փիրապետներն էին, անխուսափելի էր, որ յարաբերութիւններ ունենային Դայոց աշխարհին հետ և Պաղպափի, Սամարայի և Եթերևս ուրիշ քաղաքներու մէջ հայեր ապրած ըլլան մինչև Ապպատանց կործանումը։

Կաիկա կը հասպարուի լորդենդմէջ յիշափակութիւններով, որոնց գլխաւորն է 1258-ին թաթարներու կալմէ Պաղպափի գրաւման և խալիֆայութեան ջնջումին առթիւ Վարդանի և Կիրակոսի գրածները, որոնք կը հասպատին, թէ Պաղպափի մէջ վերջին խալիֆային ապեն փակախն կ'ապրէին քրիստոնեաներ, որոնց մէկ մասը շար հաւանօրէն հայեր էին։

Ահա թէ ինչ կը գրեն երկու պարմագիրները։

Վարդան, Պաղպափի գրաւումը գրելէ վերջ, կ'ըսէ «սպան և զիսալինայն իւրով իսկ ձեռօքն Ռուպաղու, որում անունն էր Սուսարասը» անմիջապէս կը յարէ «և ապրեցան քրիստոնեայր որ կային ան կամօք և բարեխօսութեամբ Տօնուու մեծի թագուհուն» (Վարդան, էջ 156):

Իսկ Կիրակոս Գանձակեցի, շար մանրամասն Պաղպափի գրաւումը նկարագրելէ վերջը, կը պարմէ, թէ ինչպէս Նօլաւու մաս-մաս անձնագուր եղող Պաղպափի բնակիչները ծածուկ ջարդած է և ինչպէս ի վերջոյ սպաննած է խալիֆան ու իր երկու զաւակները, և որ զօրքին քաղաք մինչեւն յեփոյ մինչև վերջը անձնագուր չեղող քաղաքացիները 40 օր անընդհապ ջարդել փուած է։ Այս բոլորն վերջ կը յարէ։ «Բայց կին Նօլաւուին՝ աւագ խաթունն քրիստոնեայ էր, որում անունն էր Տօնուու»

1 Ծառ հայ երևելին դաւած են քրիստոնեացուն և օգնած են արաբներու (տե՛ս «Պատմ. Հայ գաղթ», էջ 360-361):

Խաթուն. սա խնայեաց ի քրիստոնեայսն, որք էին ի Բաղդադ, նեսպորական աղանդով, և թէ այլ ազգաց քրիստոնեայր և խընդրեաց յառնէ իւրմէ ոչ սպանանել զքրիստոնեայսն և եթող զնոսա ընչիր և սպացուածովք» (Կիրակոս, էջ 229-230):

Այս վոդերէն որոշ է, թէ Պաղպափի քրիստոնեաները, որոնց մեծամասնութիւնը նեսպորական էր, ընդհանուր կրորածէն փրկուած են՝ Նօլաւուի կնոջ քրիստոնեայ Տօնուու բարեխօսութեամբ։

Այդ քրիստոնեաներուն մէջ, անշուշդ, կային որոշ թուով հայեր, նկատի ունենալով որ Պաղպափի հայոց համար բոլորովին անկոխ զետին մը չէր, ինչպէս փեսնուեցաւ։

* * *

Կրաքական շրջանին այսպէս կը հասպարուի, թէ Միջազգութ կը պահեր աւելի կամ նուազ թիտվ հայ զաղութք մը, որ իր գոյութիւնը կը քաշըշէր մողեանդութեան այլ միջավայրին մէջ։

Երբ սելցուկեանները Ասիոյ մէջ իրենց աշխարհակալութիւնը սկսան իրը նոր փիրապետները արևելեան ոչ-քաղենդոնական ժողովուրդներու՝ ինչպէս հայոց, ասորուց, նեսպորականներու կողմէ ընդունեցան իրը ազգագարաններ, որոնք կու զային փրկել գիրենք Պաղպափի խալիֆաններուն մողեանդութենէն և Ռոմանոս Դ կայսեր մողեանդական և աշխարհի օրթոդոքսացներու հակումներով լեցուած կայսրերու իշխանութենէն։ Ասիկա սովորական երևոյթ մըն է սպրուկ ժողովուրդներու համար, որ պէտերէն նպաստաւոր քան մը կը յուսան։

Հայերն ալ հպատակներու յագուկ այս փոփոխամփութիւնը ունեցած են և սիրով համակերպած են սելցուկ փիրապետութեան և նոյնիսկ անոր նպաստած են ինչ-ինչ պարագաններու մէջ։ Սակայն սելցուկեանը, մասնաւորապէս Տուրիքի և Ալիասլան, անզուրթեամբ վարուած են քրիստոնեաններու հետ, երբ մանաւանդ առ երկիրի անոնք իրենց իին պէտերուն դէմ դաւած չեն և անոնց հետ սելցուկներու դէմ կրուած են։

Սելցուկեանց գործած անզուրթեանց շարքին, ժամանակակից պարմիչներ, ինչպէս Լասպիկերորդի, Ուսհայեցի և ուրիշներ կը վկայեն, թէ Դայագանէն առած են անհամար զերիներ, մինչև որ Մելիք Շահի (1072-1093) բարեկարգ վարչութեան փակ երկիրը խաղաղած է։

Սելցուկեանը, որոնք Պաղպափի և շրջակայից կամ մէկ խօսքով՝ Իրար Վրապիի և Իրար Ազէմիի միանգամայն փիրած էին և իրենց մայրաբաղար դարձուցած Սպահանը, անշուշդ իոն զրած են նախապէս այլ շրջանակները հասպարուած հայերը, որոնց մասին, դժբախսպարա, չունինք կանոնաւոր փեղսեկութիւններ։ Կարելի է մրածել, թէ այդ հայերէն մաս մը արշաւող այս իրուսներուն առջևէն փախչող զանգուածներուն հետ իրենք ալ փախուար փուած են կամ անոնց խառնուած են կրօնափիտութեամբ, վասնզի պէտք է ըսել, թէ սելցուկները մողեանդ իսլամներ էին։

Ամէն պարագայի մէջ սելցուկ փիրապետութեան շրջանին

Միջազների հայոց վիճակը բնաւ փայլուն եղած չի կրնար ըլլալ: Իսկ զերիները, որ անոնք Հայաստանէն առած են, դժբախտաբար, յայգնի չէ թէ ո՛որ դարած են:

Մեր պատմազիրները շար դարդամ բառեր կը գործածն ընդհանուր կերպով ըսկով. «Վարեցան ի զերութիւն» և պատահարար անոնց կցելով նաև «յաշխարի Պարսից» կամ «ի Պարսիկ» ոչ նուազ անորոշ և դարդամ բառերը: Գիրնարով, որ մինչև 1118 Մելուկ մեծադարած պետութեան մայրաքաղաքն էր Սպահան, հաւանական է ենթադրել, թէ Հայաստանէն առնուած գերիները մինչև հոն դեղները քշուած են:

Սակայն այդ թուականէն յեպոյ, երբ Հայաստան Ազրապատականի ամիրային իշխանութեան կ'ներարկուի, Հայաստանէն վերցուած գերիները կարելի է խորիի, թէ վար կը դրուեին այդ շրջանակին կամ անոր ենթակայ շրջաններու մէջ, որոնցմ մէկն ալ Միջազները էր: Շար նշանակալի է, որ 1179-ին Հռոմեայի ժողովին մասնակցող եպիսկոպոսներուն մէջ կը յիշարակուի Երի և Զարևանդի Ղազար եպիսկոպոսէն զար Սփեփանոս եպիսկոպոս մը՝ «Սահմանադրայ և դրանն Պարսից» փիդոսով (փես Չամչեան, Գ հագոր, էջ 132 և Տաշեան, Մայր ցուցակ, հ. Ա, Գ-Բ, էջ 350):

Արդ, եթէ «Պարսից դուռը» Դաւրէժը նկապենք, փասփ մըն է, թէ այդ մայրաքաղաքին մէջ հայեր կային, որոնց հովիւն էր այս եպիսկոպոսը: Իսկ եթէ Սպահանը կը հասկանային, այն ապեն անիկա եպիսկոպոսը եղած կ'ըլլայ այդ շրջանակին: Սակայն Սալմասպի Դաւրէժի հետ ունեցած մօքաւորութիւնը և Սպահանի շար հեռուն գրնուիլը նկապի առնելով, կը խորիինը, թէ այդ եպիսկոպոսը Սամասպի և Դաւրէժի կողմնորուն յագուկ էր, և հոն հայոց բազմութիւնը պահովաբար զերառութիւններով ծևացած էր:

Թէ Հայաստանէն առնուած գերիներէն մաս մըն ալ Իրաքի կողմէր դարձուած են, ասիկա կը մնայ խնդրական և կասկածելի, միայն թէ Սպահանի կողմը դարձուածներէն մաս մըն ալ Իրաքի բաժին ինկած ըլլալը հաւանականութիւն մըն է:

Նկապելի ուրիշ իրողութիւն մըն է, որ Մելուկեանց շրջանի մեր պատմազիրները, երբ գերառութեանց վրայ կը խօսին, կը հաւասպեն, թէ դարուտները մանուկներ և կիններ են:

Ինչ եղած են անոնք: Բովանդակ խլամական աշխարհին մէջ ընդունուած սովորութիւնները նկապի առնելով և հիմնուելով ժամանակակից բոլոր պատմազիրներու մասնաւոր և որոշ յիշարակութեանց վրայ՝ աւելորդ է երկրայել թէ անասնական պղծութեանց ենթարկուեցան անոնք իրը գերի դրամով վաճառուելով: Ասոնք չին կրնար զադուր նկապուիլ: Մանուկները խլամացած են և կինները իբր խալամներու զերիներ խլամ նկապուած են, վասնզի ըստ խլամական օրէնքներու, կինը հաւաքը չունի, որուն որ ծառայէ, անոր հաւաքը կ'առնէ:

Եթէ անոնք համոզմամբ քրիստոնեայ ալ մնացած են, սերունդ մը

միայն կրնան դոկացած ըլլալ: Անկէ յեպոյ անոնք ծառայութեան համար գոյութիւն ունենալէ դադարած են և խառնուած՝ իպամական մեծ զանգուածին մէջ:

* * *

Թաթարները, որոնք եկան սելցուկներուն ձեռքէն յափշտակել անոնց փիրակալած երկիրները, աւելի թոյլ իսլամներ էին, սակայն նուազ վայրագ չէին, այնպէս, որ երբ 1194-ին սելցուկեանց Պարսկաստանի ծիւլը ընկճուեցաւ թաթարներէն, և թաթարները արևմուսք եկան, կրկնուեցան դարձեալ այն վայրագութիւնները, որոնք Տուրքիի և Ալիասպանի ապեն գործուած էին: Անոնք ալ գործադրեցին զերառութիւնները: Միայն նշանակելի է, որ թաթարները մասնաւոր կերպով զերի վերցուցած են արհեստաւորները, ինչպէս 1289-ին Անիի գրաւման ապեն, փոխանակ սրակվուր ընելու: Ուրեմն թաթարները մասնաւոր կարսուրութիւն կու դային արհեստաւորներուն, որոնք իրենց երկիրները շենցնելու կրնային ծառայն կամ իրը վաճառք աւելի արժէք կրնային ներկայացնել:

Դու հարկ է ըսել, թէ զերի առնելու այս ձեւը դեսակ մը պատերազմական վուզանք էր արդի ըմբռնումով, վասնզի այդ խաղաղ և անզէն ժողովուրդը, որ յաղթականը իր փիրած երկիրէն կը վերցնէր, վաճառուելով, յաղթական գօրավարներուն աւարին մէկ մասը կը կազմէր: Ասոր համար է, որ պատերազմէն վերջ գօրապեկները և զինուրինները զերինները իրենց մէջ կը բաժնէին: Եւ իրը ապրանք, կինը, մանուկը և արհեստաւորը բնական է, թէ աւելի դիրութեամբ կարելի էր վաճառել:

Թաթարները մասնաւորապէս, որքափ ապեն որ Հայաստանը նուածելու զրահած էին, անզուր եղան՝ կարծես ահ ու սարսափ ազդելու համար: Իսկ երբ իրենց փիրավելութիւնը ամրապնդեցին, այլս մեղմութեամբ վարուեցան, միշտ հարկերը ծանր պահելով, ապստամ-րութեան վրայ խորհելու միջոց չբարու համար:

Նոյնպէս դիրելի է, որ թաթարները կրօնական հալածանք գրեթէ չեն փորձած: Ընդհակառակը, քրիստոնեութեան համակիր եղած են, վասնզի, ինչպէս յայգնի է, թաթարները իրենց արշաւանքին սկիզբները և վերջը՝ բաական ապեն կը դարպանէին քրիստոնեութեան, մահմետականութեան և մովսիսականութեան միջև: Ասոնք ունեին վեհապետներ, որոնք քրիստոնեայ էին կամ քրիստոնեայ կիններ ունեին:

Իրենց դէպի քրիստոնեութիւնը ցոյց դրուած այս հակումը կերպով մը քաջալերած են մասնաւորապէս, նեստորականները և ասորինները, և որոշ չափով հայերը, որ եռանդով կ'աշխաբէին քրիստոնեական հաւաքածաւը գործունեութեան, որուն դէմ ոչ մէկ արգելք կը յարուցանէին անոնք:

Այսպէս, քրիստոնեութիւնը դարձուեցաւ բոլոր թաթար

փիրապետութեան Ենթարկուած Երկիրներուն մէջ և մինչև Չինասրանի սահմանները քրիստոնեայ համայնքներ կազմուեցան:

Պ. Վարդան Մելքոնեան, առանց աղբիւրը ցոյց փալու, կ'ըսէ, թէ քրիստոնեութիւնը շագրոնց մուտք գրած է Պատրայի մէջ և ԺԳ դարուն հոգևորական գրագերները կը կոչէին Պատրան «Պըրէյթ Մէջան», որ այն ադենները եպիսկոպոսանիսկ էր:

1222-ին Պատրայի թօնական էր հայասրանցի Սողոմոն եպիսկոպոս, որ Հայասրանէն եկած ասորի մըն ալ կրնայ ըլլալ:

Որոշ է, որ քրիստոնեաները թաթար իշխանութեան փակ առաւելութիւններ վայերած են և փարածուած են: Այսպէս, 1243-ին թաթարաց խանը Կիլիկիոյ Ներում հայոց թագաւորին Սիմէռն Ասորի երէցը դեսպան կը որդիէ, որ անշուշիք բնիկ մըն է:

Նոյնպէս 1245-ին լավին կրօնաւորներ, որոնք Չինասրան զացած են, հոն բազմաթիւ նեստորականներ զգած են:

Հայերն ալ իբր քրիստոնեայ, օգուուած են թաթարներու բարեացակամութեննէն մանաւանդ Մանգու խանի արքն (1251-1259), որ Հայասրանի վրայ յագուկ խնամք ունեցաւ և Աւազ իշխանի զիսաւորութեամբ նոյնիսկ ինքնավարութիւն մը փուաւ: Հայերն ալ փոխադարձարար անոնց ցոյց փուին անձնութերութիւն և թաթարներու հետ միասին կոռուցան անոնց թշնամիներուն դէմ՝ Աւազ իշխանի, Օքբէնան Շահնշահի, Վահրամի և այլոց հրամանին փակ (Վիրակոս, էջ 153 և 155), և քրիստոնեաներու օգուակար եղան գերիները զնելով ու ազագագրելով, ինչպէս նաև զողոցուած կամ կողոպուուած զբացիրներ վերացնելով: Տեսնուեցաւ, թէ Ռուլատ (1256-1265), որ իր քրիստոնեայ կնոջ ազդեցութեան փակ էր, ինչպէս Պաղբարի քրիստոնեանները ազագեց կոպորածէ և միշտ բարեկամ եղաւ հայոց: Իր յաշորդները՝ Արագ (1265-1282) և Ղարբանթա (1304-1316) հայոց բարեկամ եղած են:

Ապուսայիփ կամ Պուսայիփ (1316-1335), որ զինակիցն է Կիլիկիոյ Լևոն Դ հայոց թագաւորին, նոյնպէս բարեկամ էր հայոց:

Թաթարներու փիրապետութեան շրջանին, հայերը այս ընդարձակ կայսրութեան մէջ, որ բովանդակ Ասիոյ կը փիրէր, ազագ երթևեկ ունեին և առևտուր կ'ընէին: Հայերը այդ շրջանին Ասիոյ ցամաքային առևտուրին մէջ կարևոր դէր կապարած են և Չինասրանէն մինչև կերպունական Եւրոպա երթևեկած և նոյնիսկ Թաթար աշխարհին մէջ զարութներ հասպարած են: Սելջուկ պէտութիւնը հին պարսկի պերութեննէն անէի ընդարձակ էր, մինչ մոնկոլներու և Էօզպէք թաթարներու, այսինքն Չինկիզի կազմակերպած պետութիւնը արդակարգ կերպով ընդարձակ էր, և հայերը հաղորդակցութեան կը դնէր այնախի վայրէրու հետ, որոնց հետ բնաւ առջնութիւն չին ունեցած առաջ այնքան սերորդէն: Խաղաղական ովկիանուէն մինչև Միջերկրական, Սիհերիայէն մինչև Նորիաց ովկիանու և Մազքրաց երկիրէն մինչև Չինասրան այս ընդարձակ մասերը կը կազմէին:

Մասնաւորապէս Ռուլատի նուաճումներէն և Պաղբարի գրաւումն (1258) վերջ, երբ Պարսկասրանի մէջ Իլդանեան

հարապութիւնը փիրակալեց, նախ Դաւրէմը մայրաքաղաք եղաւ: Արդուն (1284-1289) ծեռնարկեց շինելու Սուլթանիյէ քաղաքը Իրաք Ամէմիի մէջ: Շինութիւնը վերջացաւ 1313-ին: Այս քաղաքը եղաւ առևրական կարևոր կեղորդն մը, վասնզի Արևելքի բոլոր ճանապարհները անկէ կ'անցնեին:

Հայերը, ինչպէս կ'երևի, քաղաքի կառուցումն անմիջապէս վերջը հոն հասպարուած են և հոն ունեցած են եպիսկոպոս առաջնորդ մը, եկեղեցի և քահանայ, ինչպէս կը հասպարուի 1326 և 1341 թուականով գրուած Երկու ծեռազիրներու յիշապակարաններէն:

Այդ ծեռազրերուն առաջինը իզնապինս վարդապէփի «Մելքոնութիւն Ղուկասու» գրքն է, որ կը պահուի Երուսաղէմ Ս. Յակոբուսանց վանքին մէջ (թ. 453)¹: Շու կը պարզուի, թէ Գրիգոր անուն քահանայ մը, հմուտ հին և նոր կրակարաններու, որ կը բնակէր Անի, քաղաքի աւերումէն յեփոյ եկած բնակած է «արքայանիսկ Սուլթանիայ», ուր գրել փուած է 1326 թուականի այս ծեռազիրը Կարապէփ անուն գրիշի մը՝ «ի թագաւորութեան նեպողաց ազգին, Բուսայիդ սուլթանին... և ի յառաջնորդութիւն Սր. Լուսաւորչին Կուսանինեայ, եւ ի յառաջնորդութիւն Սարգսի բորեապիսուիպոսի, ընդ հովանեաւ սրբուհոյ Ասպուածածնիս և այլ սրբոցս»²:

Երկրորդ մը կը պահուի Վենեբիլի Միխթարեանց վանքը, որուն գրիշն է հաւանօրէն նախորդին գրիշը՝ Կարապէփ: Գրուած է կրկին Սուլթանիա «ի բորեապիսութեան Օրդուի փէր Սարգսի և եպիսկոպոսութեան փէր Գրիգորի 1341 թուականին: 1354-ին Սեպակեմբէր 25-ին «ի մայրաքաղաք Բաղդադ ... ի բորեապիսութեան այս նահանգիս Տէր Սարգսի», Եփրեմ քահանայ՝ Գրիգոր քահանայի որդին, այս Ասպուածածնունց գիրքը Վարագայ Ս. Նշանին կը նուիրի:

Ավել որոշ կը հասկցուի, թէ Պաղբարի նահանգը ԺԴ դարուն ունէր իր եպիսկոպոսութիւննը, և Պաղբար ու Սուլթանիյէ, և, անշուշիք, Իրաքի քաղաքներուն մէջ հայեր կային, ինչպէս հայեր կային բովանդակ թաթար պէտութեան մէջէն անցնող առևրական ուղիներու վրայ զգնուող քաղաքներուն մէջ՝ մինչև Չինասրան: Դժբախտաբար, թաթարներու դէպի քրիստոնեաները փածած բարեացական պրամայրութիւնը փոխուելէն վերջ, այս զարդուները զնջուած, իրնոց եկեղեցիները մզկիթի վերածուած և իրենք ալ խալմացած կամ հեռացած են:

Այսպէս որ միայն պարփիկ հետքեր մնացած են այս օրերէն, բայց ոչ զուրկ մեծ նշանակութեան:

Այսպէս, թաթար փիրապետութեան ամէն կողմերը հայեր հասպարուած ըլլալուն մէկ կարկառուն փասխն է Պայքալ լիճի հարաւային կողմը, ջինական սահմանազլուխին վրայ, Պիշտէքի նեստորական գերեզմանարան մէջ զգնուած փապանաքարը՝ ասորերէն-

1 Մայր ցուցակ Ճեռագրա սրբոց Յակոբուսանց, հատոր երկրորդ, կազմեց Նորայր եպիսկոպոս. Պուտառեան, Երուսաղէմ, 1967, էջ 420 (Ժաման. Խմբագրի):

2 Նույն տեղը:

հայերէն երկեզուեան, որուն վրայ կը կարդացուի. «Տր Յովան Հայոց Եպիսկոպոս ի թվ Հայոց ԵճԶՔ, զրեցաւ յիշափակարան» բառերը, որով կ'ապացուցած, թէ Քրիստոնի 1333 թուականին Թաթարսկանի հեռաւոր մէկ անկիւնը գգլուած է Եպիսկոպոս մը հայոց, անշուշփ իբր հովի, ինչպէս Սովորանիցի մէջ կը յիշափակուի 1326-1341-ին:

Ասիկա փաստ մըն է, որ հոն զաղութ մը կար: Նոյնպէս 1375-ին կը յիշուի Սույկ-կօլի հարաւակողմը հայկական վանք մը Ս. Մաքրես անոնվ, և Սամարդանոյի մէջ հայոց գոյութիւնը: Մինչև Չինասպանի սահմանները դպրածուած հայ զաղութներ երթալ հասպարուել առաջ, աւելի մօք վայրերու մէջ հասպարուած պէտք է ըլլան և փեսանք արդէն, թէ Իրաք Արապիի և Իրաք Անէմի զիխաւոր քաղաքներուն մէջ հայեր հասպարուած էին, և լաւ վերաբերումի առարկայ էին: Սակայն քանի խալամութիւնը դպրածուած էր առաջարկուած մէջ, քրամադրութիւնները փոխուեցան, փազնապներ իրարու յաջորդեցին, որոնց դէմ հայերը սրբիպուեցան մաքարի: Սասնաւորապէս սաստիկ հարկապահանջութեան և կեներումի յիշափակութիւններ կան: Դարբանայի (1304-1316) իշխանութեան շրջանին ան կը իրամայէ քրիստոնեան կապոյք լաթի կիոր մը դնել հազուափին վրայ և կրօնաւորներէն հարկ առնել:

Նոյնպէս քրիստոնեից բարեկամ Ապուայի խանի (1316-1335) մահէն վերջ, երբ Արփա շահ կը յաջորդէ, հազի վեց ամիս կ'իշխտ, վասնզի Ալի փաշա զօրավարը, որ Ապուայի թեռայրն էր և մոլուանդ խամա, Պաղպարէն կու զայ Սովորանիյ և կը սպաննէ զայն և զահ կը բարձրացնէ Մուսին անուն մէկը (1336) և ինք կը վարէ իշխանութիւնը:

Այս անօրէնը կը իրամայէ քանդէլ եկեղեցիները, և արդարն, Սուսումէն մինչև Խոլար ու Սալմաստ կը քակուին քազմաթիւ եկեղեցիներ՝ Ալի փաշայի կառավարութեան մէկուկէս դպրիներուն ընթացքին:

Զաքարիա Ալֆենեան Աղթամարի կաթողիկոսը (1296-1336) անձնական դիմումով հազի կը յաջողի այս հիւմքը (թիւր) եւր առնել դրա, ինչպէս նաև հարկերը և խարծերը, որոնք կը դրուէն քրիստոնեայ վաճերու և կրօնաւորներու վրայ խափաննել:

Ասիկա սկիզբն է երկան:

Թաթարներու մէջ հերքեփէ հայամութիւնը կը դպրածուէր և անոնք կը փոխէին իրենց վարուելու եղանակը քրիստոնեաներու հեր և զանոնք հալածել կը սկսէին: Ասով հանդերձ, ինչպէս կնրսի, հալածանքները ժամանակաւոր և պատրակական եղած են, և խնդրանքներով ու դիմումներով փոխորիկը անցած և քրիստոնեութիւնը դրուցած է ընդարձակածաւալ կայսրութեան մէջ:

Քրիստոնեաներու, ըստ որս նաև հայերու մինչև Լէնկ-Թեմուրի շրջանը, կրօնական ազարութիւն լիովին վայելելուն մէկ կարկառուն փասփը կու դրա Թովմա Սեծոփեցի, որ կը պափմէ, թէ զուղայցի Կարապետ անուն արելայ մը, որ Երուսաղէմէն կու զար, Լէնկ-Թեմուրի գորքերը կապելով կը դպրուին իրենց հեր:

Թովմա Սեծոփեցի կ'ըսէ թէ «Եւ զերեալ քրիստոնեութիւնը հասպարութիւն եղել հաւաքոյ ի Սովորդըն քաղաքի» (նոյն էջ 28):

Այս թանկագին վկայութենէն յեփոյ կը յաւելու, թէ «Եւ եղան անհակոպս յեփ ժամանակի, և ոչ հասաւ յաշխարին այն, այլ մեռաւ ի Սովորանիա: Եւ Քրիստոնէութիւնն կորեաւ անդ, զի յատրու որդոյ Թաթուրին Շահոուն անուն, յորման թագաւորեաց ի Նրէ քաղաք, զորդի նոր Ուլուիրէկ եւր ի Սովորդըն թագաւոր նոցա»:

Ասիկա ասորի նեսպորականի գործած մէկ պղծութեան համար զայրանալով՝ «հրամայեաց զամենայն քրիստոնեայն հանել ի հաւաքոյ և կամ մեռանել: Ումանք զմահ յանձն ատին սակաւիք, և քազումք ելին ի հաւաքոյց: Եւ զնացեալ յեպիսկոպոսաց մերոց Ցովիաննեւ մականուն Զանկի վասն զերեաց և զայս բօթ դասնութեանն երեր մեզ» (էջ 29)¹: Շար որոշ է ուրեմն, թէ մինչև ԺԵ դարուն կեսերը քրիստոնէից ասորի նեսպորական, յոյն և հայ բազմաթիւ եղած են Սամարդանոյի մէջ: Սանաւանեն մեզի համար նշանակելի է, որ այնքան բազմաթիւ էին, որ նկարի առնելով անոնց հոգլուր պէտքերը, նախապէս զերի դպրուած վարդապէս մը՝ Կարապետ, եպիսկոպոս եղած է անոնց, և վերջը յափուկ եպիսկոպոս մը դրկուած է: Սակայն Ուլուին պէտք ջնջած է զանոնք: Ինչ որ կեղրունական Ասիոյ մէջ պարահած է, նոյնը պարահած է Միջազեփքի մէջ:

Սովորանիյէ, որ այնքան բարզաւած քրիստոնեայ զաղույթ մը ուներ, գուփ իսկամ բաղադրի վերածուած է: Պաղպար՝ Լէնկ-Թեմուրէն գրաւուած հիմնայաբակ կործանած է և հերթևար հայ զաղութը անհետացած է:

Սուսուկի եկեղեցիները, որոնք անզամ մը Ալի փաշային 1336-ին քանդէլ վործած էր, ինչպէս վեսնուեցաւ, ապահովաբար Լէնկ-Թեմուրէն վերջ անհետացած էին հայ զաղութիւն հեր, մինչ որոշ է թէ 1352-ին հոն նկնեցի ունեին հայերը, վասնզի Էջմիածնի Մագրենադարանը² (Կարենեանց ցուցակ, թ. 2206) կը պահուի ծեռագիր Քարոզզիրը մը Սուսուկ գրուած Մանուկ անուն բահանայի մը: Քահանայի մը գոյութեան յայգարար նշանն է եկեղեցիի մը գոյութեան:

* * *

Թաթար կամ մոնկոր իշխանութիւնը ԺԵ դարուն կը կազմալուծուի և աւագական կազմակերպութիւն մը կը սրանայ պղփկի իշխանութիւններու բաժնուելով, առաւել կամ պակաս հնազանդ կեղրունական իշխանութեան:

Այդ շրջանին Միջազեփքը ալ կը բաժնուի զանազան իշխանութեանց միջն: Սովորանիյէ, Կարտէժի և այլ վայրերու մէջ կը նսդէին ամիրաներ, որոնք գրեթէ ինքնիշխան էին: Կարաւային

1 Թովմա Սեծոփեցի աշխատութեան 1860 թ. հրատարակութիւնից հեղինակի թերած այս քաղուածները համեմատել և ուղղել ենք ըստ այդ երկի գիտաբնական բնագրի, որը լոյս է ընծայուել 1999 թ. (տես Թովմա Սեծոփեցի, Պատմագրություն, աշխատափառքամբ Լևոն Խաչիկյանի, Երևան, 1999, էջ 34-36) (խմբ.):

2 Այժմ Մաշտոցի անուն Մագրենադարան, թիւ 2233:

Հայաստանի և Վիսիսային Միջազգերի կը պիրեր Գարա-Գոյունը ընդուներու ընդանիքը և Ամիրի մէջ հասպարուած էր Աղ-Գոյունը իշխանութիւնը, որոնք բազմաթիւ փոքրիկ իշխանութիւններու համամիութիւններ էին, գերիշխան պեսի մը զիշաւորութեամբ:

Իսկ Պաղպափի մէջ կ'իշխէր Հռւատուի ընդանիքին ժառանգը:

Այս էր վիճակը, երբ 1370-ին ասպարէկ եկաւ հօգուէք թաթարներու առաջնորդը՝ Լէնկ-Թեմուր (1336-1405), որ վայրենի հրոսներու զուիս անցած Ծինկից ինանի պետութիւնը վերակազմելու ծրագիրով արևմուքը արշաւեց և, ինչպէս վերը բացադրուեցաւ, Պարսկասպանը զրաւել վերջ, առաւ Արրափարականը, Հայաստանը ինչպէս նաև Միջազգերը: 1392-ին Պաղպափը ինկաւ Լէնկ-Թեմուրի ծեռօք և վերջ զրաւ Հռւատուի հիմնած պետութիւնը: Անիկա զրաւեց նաև Պարսկան, Սուսուզը, Շիարպէրիը, Մերսինը և այլն:

Հօգուէք թաթարներու անզուր առաջնորդին՝ Լէնկ-Թեմուրի ավեն ևս կրկնուեցաւ բնակչութեան բնդափոխութիւնը և Հայաստաննեն կրկին շափեր զերի փարուեցան:

Սակայն ո՞ր փարուած նև առնուած գերիները և Միջազգերը ալ փարուողներ կան, հարցումներ են, որոնց պարասխանը պալ դժուար է, վասնզի այս մասին յիշափակութիւններ չունինք:

Մեծութեցի միայն կը յիշափակի Սամարդանդ փարուած գերիներ: Լէնկ-Թեմուրի մահին (1405) վերջ իր զօրութեան առջև ընկճուած բոլոր իշխանութիւնները կը վերակազմուին:

Ասոնց զիշաւորն էր Գարա-Գոյունը պետը Եռւատի, որ վերականգնեց իր պետութիւնը և զրաւեց նաև Միջազգերի մէջ կարևոր մասը: Իսկ Պաղպափի մէջ իրը ամիրա Անիկը կը փիրապետիր: Դարեժի փիրապետութեան համար այս երկու իշխանները իրարու հեք պատերազմեցան և Եռւատի յաղթական՝ նոյնիսկ Պաղպափը զրաւեց (1411) և բոլոր Միջազգերի վեր եղաւ:

Իր որդին Խոկենփէր, որ անընդհափ 16 տարի (1421-1437) պատերազմած է Լէնկ-Թեմուրի յաջորդներուն դէմ, իրեն մայրաքաղաք ըրած էր Պաղպափը և շարունակ պատերազմի մէջ էր: Պահ մը Պաղպափը թողուց իր եղրոր Շահ Մահմուդի, որմէ բաղաքը յափշտակեց իր եղրայրը, որ նաև աւերեց Սուսուզը, Սինջարը, Ճէգիրէն, Մերփինը:

Միւս կողմէն կրիւը կը շարունակուէր Խոկենփէրի, Օսմանի և այլոց միջև:

Ազ-Գոյունիու Ուգուն Հասան (1467-1478) կը միացնէ: Գարա-Գոյունը երու և Աղ-Գոյունը երու երկու իշխանութիւնները և բոլոր Պարսկասպանն ալ հպատակեցնելով՝ կը վերակազմէ մնծ կայսրութիւնը:

Այս մօքաւորապէս հարիւրամեայ շրջանին, ուր բոլոր Միջազգերը պատերազմի դաշիքի վերածուած է և անընդհափ խոռվութեան մէջ, չենք զիկեր, թէ Միջազգերի զանազան վայրերու մէջ զբնուող հայերը ի՞նչ եղած են: Տեսակ մը անշխանութեան այս շրջանէն ունէ յիշափակ մեզի հասած չէ Միջազգերի հայոց մասին: Ամէն պարազայի մէջ որոշ է, որ կարգ մը վայրերու մէջ անոնք անհետքացած են, իսկ կարգ մը վայրերու

ալ նոսրացած և դժուարաւ իրենց գոյութիւնը քաշքած:

Բայց ինչ-ինչ երևոյթներէ կը մակարերուի, կարծես թէ բոլո-ռովին անհետքացած են և ցրուած, վասնզի հասպարուն կառավարութիւն մը և առևուր ու վաճառականութիւն գոյութիւն չունինք:

Պարսկասպանի վերակազմութենէն վերջն ալ Միջազգերը խաղաղ մնացած: Թուրք-պարսկական պատերազմները, ինչպէս Հայաստանի, նոյնպէս Միջազգերի փիրապետութեան համար կը կարարուինք:

Այնպէս որ, ինչպէս վերը գետնուեցաւ, քանի մը անզամ Միջազգերը առնուեցաւ, դրուեցաւ երկու պետութիւններէ փոխադարձարար գոյն վերը), մինչև որ վերջնապէս օսմանցիններուն մնաց, թէև ոչ անհակառակ, վասնզի ԺԷ դարէն վերջն ալ պարբերաբար պատերազմներ դեղի ունեցան:

Պաղպափի առաջին անզամ փիրեցին օսմանցի թուրքերը 1534-ին: Եւ ինչպէս այդուր, նոյնպէս նաև հոս, օսմաննեան բանակներուն իրքւ հնդորդ հայերը երևան եկան և Պաղպափ հասպարուեցան, հաւանօրէն ոչ այնքան մնծ թիւով:

1638-ին օսմանցիններու վերջնական զրաւումէն և Շահ Արքափ Արարապէնան նահանզող պարպետէն առաջ, մասնաւրապէս, Պաղպափի մէջ հայերու գոյութիւնը կը հասպարուի, ինչ որ հերքում մըն է այն կարծիքն, թէ հայերը միայն 1638էն վերջ հոն հասպարուած են:

Եթէ հոն հայեր չկային, ապա 1638-ին օսմաննեան բանակին մէջ գրնուող Կէօր Նազար, որ Սուլթան Սուլրադ Դ-ի երախսպապարպութեան արքանացած էր, ինչո՞ւ հայոց եկեղեցիի մը համար հող և հերքնաբար եկեղեցիի մը շինութեան հրաման պիտի առնէր:

Նոյնիսկ կարելի է խորհեն, թէ աւանդաբար պարմուածը ճիշդ չէ և այդ եկեղեցին նեսպորականներէ առնուած է՝ Կէօր Նազարի խնդրանքով:

Երուսաղէմ պահուած ձեռազրի մը մէջ (թ. 273, Սաւալանեան ցուցակ)¹ 1750-ական թուականներուն Մարտիրոս անուն վարդապետ մը, որ նախապէս միարան էր Էջմիածինի և անկէ որկուած նուիրակ և ապա միարան եղած էր Երուսաղէմի, ունի ուրանաւոր մը «Փ վերայ առման եկեղեցւոյն Պաղպափու Հայոց ի ձեռաց Նեսպորականաց»:

Եթէ խօսքը ուրիշ եկեղեցիի մը վրայ չէ, որ վերջը կորուսած ենք, ապահովաբար Կէօր Նազարի սպացած եկեղեցին՝ Պաղպափի իհն եկեղեցին է: Կէօր Նազար, եկեղեցիի մը շինութեան կամ Պաղպափը հայ գաճարով մը օծվելու վրայ պիտի չխորհիր, եթէ 1638էն առաջ Պաղպափի մէջ հասպարուած հայ գաղուր մը գոյութիւն չունենար:

Արդարև կային Պաղպափի մէջ հայեր այդ թուականէն առաջ:

Sir Anthony Sherley¹ 1601-ին Պաղպափ գրնուած ապեն իրեն

I Սրբ Ամբոնի Ծերէյ և իր եղբայրը սրբ Ռուպերտ Ծերէյ, ամպիսի երկու եղբայրներ, 1598-ին 26 հւնտորդներով Պարսկասպամ քաջին և մատա Ծահ Արքաք (1571-1629) ծառայութան մէջ, ամոնք օծանակածին պարսկական բանակի վերակազմութեան, մասնաւրապէս գորացոյին իրեւանին և նախառեցին Ծահ Արքաք յարաւակներուն օսմանցինների թիւ:

Այս բարքարկամութիւնը, որ վեճանիցինները կը վարդին ԺԵ դարուն, նախառակ ունենալով օպուագործէ Պարսկասպամ և խորսութիւն օսմանցիններու ոչը իհնա Անգլիա կը վարդէ:

ընկերացող սպասաւորներէն հոլանդացի մը կ'նրայ անոր առաքելութեան նոպարակը կը մաքրէ Պաղպատի փաշային, սակայն փաշային միքերիմ և սիրելի հայ վաճառական մը կը յաջողի կացութիւնը փրկիլ («Նայրենիք», ԺԴ գարի թ. 11, էջ 170):

Ուրեմն հոն կային ազդեցիկ հայ վաճառականներ, որոնք կրնային նոյնիսկ այսրան կարևոր դեր մը կարգաբեր:

Ունինք նաև ուրիշ վկայութիւն մը, դարձեալ օդարէ մը, որ նոյն այդ թուականներուն Պաղպատի մէջ բաւական նշանակելի թիտվ հայ զաղութի մը գոյութիւնը կը հասպատէ: Ծործ Մանուարինկ, որ ընկերացած էր նոյն Անբօնի բախտախնդիր դեսպանութեան, իր ուղեգորութեան մէջ կը վկայէ, որ Պաղպատ «Մեծ առևտուրի վայր մըն է յաճախուած արևելեան հնդիկ, հայ, պարսիկ, թուրք, վենեգիլցի և բազմաթիւ հրեայ վաճառականներէ», աւելցնելով որ «Պաղպատի բնակիչներն են թուրքեր, արաբներ, հայեր և հրեաներ»:

Դու, ըստ Մանուարինկի, Անբօնի դարձեալ կասկածելի կը նկատուի: «Նոն կար քրիստոնեայ մը, ծննդեամբ հայ, որ փաշային շար կը սիրուէր, ու անոր կը ծառայէր, որուն անոնք Մարմէվէլո էր»: Եւ բաւական երկար կը պարմէ: այդ հայուն մարուցած անփոխարինելի օգնութեանց մասին և որ երկու անգամ, նոյնիսկ իր զլուխը վրանզելով, սրբոյ մահուրնէ կը փրկէ Անբօնին և իրենները («Նայրենիք», ԺԴ գարի, թ. 11, էջ 175):

Նոյնպէս օդար ուղևորի մը վկայութիւնը կայ, որ կը ճշգրտ այդ օդերու Պաղպատի հայոց թիւը: Վյալէս Pedro Texiera անուն սպանացի կամ փորթուկալից ուղևորն, որ 1604-ին վերջինը Պաղպատ եկած է, իր սպաններն Ուղեգորութեան մէջ՝ *Relationes de Pedro Texiera* (էջ 102) կ'ըսէ, թէ Պաղպատի մէջ «կան փասը քրիստոնեայ հայեր և ուրսուն դրուն նեսպորականներ» (Ներսէս ծ. վրդ. Սայեղեան, «Աւելիք», 1945, էջ 55):

Այս քրիստոնեաներուն մեծ մասը հաւանաբար զաղթած են Պաղպատ Միջագերքի քաղաքներէն ԺԶ դարուն վերջերը, ինչպէս կը մակարերուի Pietro della Valle իրալացի ուղևորին խօսքերէն՝ ըստ Ներսէս ծ. վրդ. Սայեղեանի (նոյն):

Pietro della Valle 1616-ին կը հասնի Պաղպատ և հոն կ'ամուսնանայ Մասնի անուն մանկամարդ աղջկան հետք, որ թեպէք Մարդինի մէջ ծնած, բայց Պաղպատ մասն ու մեծցած էր: Անոր հայրը կը կոչուէր Հապեկ ճան ճուվելիքա, և մայրը՝ Մարիամ, փիարագերիցի հայուի մըն էր:

Pietro della Valle յայրնապէս կը վկայէ, թէ այդ օդերուն Պաղպատի մէջ կ'ապրէին քրիստոնեաներ, որոնք կը պատրիարքին զանազան յարանուանութիւններու, որոնց մէջ հայեր ալ կային, և փոքրաթիւ էին՝ զաղթած հոն ոչ երկար ժամանակէ ի վեր Տիարպէքիրէն և Մարդինէն, խուսափելով այն կողմէրը փիրող անհշխանութենէն ու

արինայից խոռվութիւններէն, զորս յարուցին ԺԶ դարուն վերջերը ճկալի կոչուած յելուզակները:

Եփարքրքական է իբր ականապեսի վկայութիւն Pietro della Valle-ի սա վկայութիւնը, թէ այդ ժամանակ Պաղպատի հասպատուած սակաւաթի քրիստոնեաները ոչ եկեղեցի ունեին և ոչ ալ մնայուն եկեղեցականներ, այլ եթէ պատահմամբ Պաղպատէն քահանայ մը անցնէր, անոնք դրուն մը կը հաւաքուէին ասպուածային պաշփամունքը կալքարելու համար (նոյն, էջ 56):

Կսոնք ականապեսներէն դրուած անժխտելի ապացոյցներ են, որոնք հայերու 1638-էն առաջ Պաղպատի մէջ գոյութիւնը կը հասպատէն և միևնոյն արեւն ցոյց կու փան, թէ անոնք ինչ պարբառներով և մօրաւորապէս ե՞րբ Պաղպատի հասպատուած են:

1623-ին, եթէ Պաղպատը գրաւեց Ծահ Արքաս Ա և 15 դարի բաղաքը մնաց պարսիկ փիարապեկութեան դրակ, Պաղպատի քրիստոնէից կացութիւնը բարտըցաւ: Ծանօթ է արդէն ծահ Արքասի դրամադրութիւնը և լայնախոհութիւնը դեպի քրիստոնեաները՝ իր երկիրին գերացոյն շահերուն և անոր զարգացմանը համար անշուշտ:

Նեսդրուակներ, այս բարեացակամ դրամադրութենէն օգուուելով՝ իրենց համար կառուցեցին փոքրիկ եկեղեցի մը, և թիւ վերջը անոնց օրինակին եելուեցան յակորիկեաններն ալ (Ներսէս ծ. վրդ. Սայեղեան, նոյն, էջ 56): Իսկ հայերը առանց սեփական աղօթապետիի մնացին, թերևս, ըստ Սայեղեանի վրդ.-ի, իրենց սակաւաթի ըլլալուն պարբառով:

Tavernier Փրանսացի նշանաւոր ուղևորը, որ ԺԷ դարուն վեց անգամ Արևելք ճամբորդած է, իր գործին մէջ (*Livre II chap VII*, էջ 236) կը վկայէ, թէ իր Պաղպատ այցելած արեւն հայերը եկեղեցի չունին փակախին: Ասա իր բառերը. «Ինձի կը մնայ խօսել քրիստոնեաներուն վրայ, որոնք Պաղպատ քաղաքին մէջ կը զինուին: Եթեր փեսակ են՝ նեսպորականները, որոնք ունին իրենց եկեղեցին, հայերը և յակորիկեանները, որոնք չունին և կու զան Քարուցին հայրերուն բռվ, որ իրենց կը մարտակարարեն հաղորդութիւն» (Ներսէս Սայեղեան, «Աւելիք», 1945, էջ 52):

Այս իրողութիւնը կը հասպատէ իրալացի մարտենազիր Urbaano Cerri, բայց պղողիկ երանգով մը, վասնի ասիկա կաթողիկ դաւանանի հայերը և ասորինները միայն ցոյց կու դրա անոնց եկեղեցին յաճախող, ինչ որ աւելի դրամարանական կը թուի ինձի:

Ֆրանսացի յիսուսեան հայր մը 19 Ռոկո. 1675 թուականով նամակի մը մէջ իր 19 Ապրիլին Պաղպատին անցնիլը կը հաղորդէ և կը յայդինէ, թէ «Միսիննարարները հոս աւելի խաղաղ են քան Թուրքիոյ բռնոր ուրիշ կողմէրը: Կան աւելի քան դասներկու հարիւր (1200) քրիստոնեաններ Պաղպատի մէջ, և իրաքանչիր ծէս ունի հոն իր կրօնական զագար պաշփամունքը, (լրեւ *Lettres edisianes curieuses* հր. III, էջ 242, Ներսէս Սայեղեան, «Աւելիք», 1945, էջ 52):

Այս փողերը ցոյց կու փան, թէ ԺԷ դարուն վերջին քառորդի սկիզբը Պաղպատ կը վայելէր անդորրութիւն մը, որ բաղաքին բարգաւաճման մէջ դեր մը կարգարած է, և շափեր, իմիշիայլոց հայեր ալ,

Սըր Անբօնի Շերլէ դրկուած է Երուսալեմ կամաց առաջնային համար կամ առաջնային համար կամ առաջնային համար:

Շերլէ Երայրները իրենց ուղեգորութիւնը գրած են (Ուղեգորութիւններ, Զ հատոր, էջ 50):

հրապուրած է հոն հաւաքուելու՝ զանազան վայրերէ վաճառականութեան համար:

Նկափի պէսքը է ունենալ, թէ Շահ Աբբասի 1604/5 կապարած բռնազարդէն վերջ՝ Նոր Զուղայի հայերը հազի գրեղատրուած, Շնդկասրանի հետ իրենց առևտրական գործառնութիւններով ունեցան գեղեցիկ նիւթական բարգաւաճում ու զարգացում և ընդարձակեցին իրենց առևտրական գործունելութեան շրջանակը: Անոնք նաև Պաղպարի և Պասրայի հետ գործ ունեցան, քանի որ այդ բաղարները ճամրու վրայ բարաքներ էին:

Բայց ԺԷ դարուն ընթացքին հայոց թիւր մեծ քան մը չէր, ուստի հայերը, նոյնիսկ անոնք, որ հաւաքարիմ կը մնային իրենց մայրենի նկեղեցիին, չունեին իրենց սեփական եկեղեցին և թրքական փիրապետութեան առաջին հարիւրամեակին կ'օգոպուէին կաթոլիկ վարդապետներու եկեղեցիէն, որուն մէջ կը կապարէին հայկական պաշտամունք ըստ իրենց ծեսին, իրենց յարուկ բահանաներու կամ այցելու հոգևորականներու միջոցով: Այդ սակաւարի հայերը, որոնք Պաղպար կը զբնուին, մեծ մասսամբ առևտրականներ են ապահովարար, որոնք մասնաւորապէս հնդկական ապրանքներու դեպի Համասկոս, Հալկա, Իզմիր, Պոլիս, Թողարք, Տիարպէքիր, Էրզրում, Տրավիզոն և այլ առևտրական կեղրուններ առաքումով կը գրադին կամ Շնդկասրանի ճամրուն վրայ Պաղպար և Պասրա ալ կը հանդիպէին, իբր գործականները ջուղայեցի խոճաներու և աղաներու:

ԺԷ դարէն մեզի յիշաբակարաններ հասած են, որոնք կը հասպարեն այդ դարուն Պաղպարի մէջ հայերու գոյութիւնը:

Այսպէս, Վիեննայի պետքական մագիստրադանին մէջ պահուած է նկարներու և ժամանակագրութիւններու հապոր մը, որ գործն է Գարբիէլ անուն նկարիչը մը, որ իմիջայոց, վեղ մը կը գրէ. «Քվոյն 1682: Եյի Պաղպար. Սեպտեմբերի ամսոյ 5: Եփոյ նաւուն մրայ զնացի Պասրա: Դարձեա Նոյեմբերի 30 դարձեալ եկի ի Պաղպար: Անքի Քէրիւլ, անքի Մուսուլ, անքի Միրդին եփոյ Տիարպէքիր Փեքրվարի 20: Ելայ Տիարպէքիրու, Ցարութեան օրն եկի ի Սեբաստիայ: Նոր կիւրակի եկի թօխաթ. մայրս տեսի: Եփոյ եկայ թօխաթու Մայիսի 25, եկի Զիլէ, անքի Էնկիւտի: Եփոյ Պէկպազար: Անքի Ըստամազօ: Ըստամպօյու եկայ Ցուլիսի 28, եկի Պէլրողապ: Եփոյ Պուրիմ. Ցօղոսպոսի 30 հասայ ի Պուրիմ: Նսքայ հոն» (Տաշեան, Ցուցակ Հայ ծեռազրաց կայսերական մագիստրադանին ի Վիեննա, Վիեննա 1891, էջ 31р):

Դժբախտաբար, այս նկարիչը իր շրջած տեղերուն և հոն գրնուող հայերուն վրայ չի խօսիր, սակայն ապահովարար այդ գրեղերը հայերու հանդիպած է:

Կը կասկածիմ, որ նոյնիսկ այս վայրերը որոշ նպագրակով մը շրջած է Աւստրիական կայսրութեան ծառայութիւն մը մարդուցանելու համար, վասնզի վերջը դաշնակից թիւրապոնեայ բանակին նպաստած է Պուրայէն տեղեկութիւններ հայթայթելով:

Նոյնպէս կայ որիշ յիշաբակարան մը շաբ իին ծեռազիրի մը կից գրուած, որ է. «Նէս եկա մեզ սրբոյ տառիս / աւելքարէր կենաց ճառիս / Պաղպար եկած անարժանիս / Ցովիանիս ծառայիս / Ուն հայոց թուիս Լէ

աւելի/ որը պահպահիր զմեզ յիշեսչիր/ ... (փեն Յակոբ Յ. Թօփենան, Ցուցակ ծեռազրաց Խաչիկ վարդապետի Դարենան, Վաղարշապատ, 1898 (Ժողովածու Ֆիշարակարանաց, նկարուց և օպարալեզու մազաղաթեայ գրութեանց, էջ 28р):

Այսիկ պերճախոս փասք մըն է, թէ հայոց Ուճլէ - 1137 թուին, այսինքն Քրիստոսի 1688 թուականին, Պաղպարի մէջ ոչ միայն հայեր կային, այլ նկեղեցական կազմակերպութիւն մըն ալ ունէին, քանի որ հոն կար անբարան մը, որուն հանդիպած էր Ցովիանիս հաւանօրէն եկեղեցական մը:

Իսկ Պատրայի մէջ հայ զաղութը այլապէս բազմացաւ:

1604/5-ին, երբ Շահ Աբբաս Արարափեան նահանգը պարագեց հայերէն և զանոնք բռնի գրեղափոխուց Պարսկասրապան, մասնաւորապէս Խսպահանի շուրջը և այլ զաւաններ, ընական է, որ անոնցմէ կարևոր մաս մը Իրաք Աճմիջի մէջ հասպարաւեցան: Արդար հոն երկրագործ զաղութներ ծնունդ ատին:

Իսկ Խսպահանի շուրջը, մասնաւորապէս Նոր Զուղա հասպարաւած հայերը Շահ Աբբասի քաջալերութեամբ սկսան առևտրական գործառնութիւններու: Անոնք յաջողեցան հնդկական ապրանքներու առևտրական կեղրունը դարձնել Նոր Զուղան, որ ճոխ ու հարուստ քաղաք մը դարձաւ, նշանաւոր իր վաճառականութեամբ:

Նորջուղայեցիր, որոնք կանոնաւոր երթնեկ ունէին Շնդկասրանի հետ, կը յարաբէրէին նաև ծովի ճամրու: Այս պաֆճառով անոնք Պատրայի նաւահանգիստը գետակ մը խարիսխ դարձուցած էին, իսկ Պարսից ծոցի՝ պարսկական եգերքին վրայ զբնուած Պէնջէր Պուշիր, Պէնջէր Աբբաս և այլ նաւահանգիստները իրենց մրցակիցները փորթուկալցիր և անզիացիր գրեղաւորուած էին:

Այս պաֆճառով Պատրայի հայ զաղութն ալ ունեցաւ բարզաւաճութեան շրջան մը և պարկառելի թիւ մը: Այդ շրջանէն է, անշուշփ, 1691 թուականով խաջարը, զոր կը յիշաբակէ Վարդան Մելքոննեան («Հայրենիք», ԺԷ տարի, թ. 6) իբր Պատրայի հայոց հնագոյն յիշաբակարանը:

Պատրայի մէջ մթերուած ապրանքներու դեպի Սև ծով (Տրավիզոն), դեպի Միջերկրական (Խսկենդերուն) և դեպի Եգեական (Իզմիր) առաքման ճամրան Պաղպարէն կ'անցնէր: Նսքարար (Իզմիր) առաքման ճամրան Պաղպարէն կ'անցնէր: Նսքարար կ'անցնէր իրենց ներկայացուցիչները և հոն ալ բազմացաւ հայ զաղութը:

Մասնաւորապէս ԺԷ դարուն կեսերէն մնացած բազմաթիւ գրապանագիրեր ցոյց կու դաս, թէ Պաղպարի հայ զաղութիւն մէջ մնձ թիւրով կը զբնուէին շոռոյթեցիներ, ղափանցիներ, ազուեցիներ, ինչպէս նաև շիրազեցիներ, որոնք ապահովարար առևտրականներ էին, վասնզի այս քաղաքներու հայերը նշանաւոր եղած են իրենց վաճառականական ձեռնարկներով:

Ասոնց վրայ կ'աւենայ Համադանէն 1723-ին թերուած հայերու կարևոր հապուած մը:

Ինչպէս վերը գետանուեցաւ, Շահ Թահմազ երբ ուսւերու թեկաղութեամբ թուրքերու հետ պարերազմեցաւ, թուրքերը երեք

գարբեր բանակներով Պարսից երկիրը արշաւեցին (Դիան Ժ, էջ 379): Այդ երեք բանակներէն մէկուն հրամանափարն էր Հասան փաշայի որդին, որ Պաղպապէն զալով՝ առաջացաւ մինչև Համարան, Քրմանշահ և Զուղայ: Այս բանակը Համարանի մէջ կը ջարդէ 300.000 անձ և 200.000 անձ ալ զերի կը դանի:

Հայր Յակոբ Վիլլօթ լատին վարդապետին վկայութեան, այդ միջոցին Համարան ունէր 300 փուն հայ բնակիչ, առանց հաշուելու շրջակայ զիւղերը: Թուրքերը անոնց ալ մէկ մասն ջարդեցին և մէկ մասն ալ զերի դարձին:

Գերի վարուած հայերը մէծ մասամբ Պաղպապ բերին և այսպէս սրուարացուցին քաղաքին հայ բնակութիւնը:

Ասոնցմ: մաս մը հաւանօրէն ալ զացած է, և ոմանք ալ՝ Պարսից ծոցին եզերը գիտուող նաւահանգիստները, որոնք նոյնպէս սակաւաթի հայեր հիւրընկալած են:

Այսպէս, Զուղայի և Համարանի հայերը, մասնաւորապէս ԺԸ դարուն, հալածուած պարսիկներէն և թուրքերէն, Պաղպապ և Պարս ապաստանած են և այդ տեղերը առևսդրական կերպոններ դարձած են:

Այսպէս, Պարս խոչոր զաղութ մը ունեցած է 800 փուն հայերու: Նոյնպէս հայեր հասդրամուած են Պէնդէր-Արքաս, Պէնդէր Պուշիր, Պէնդէր Մէշոր և Խարկ, որ Պուշիրի և արարական ծովեզերի մէջ զեղան կողի մը է:

Սակայն, դժբախտաբար, շար կարճ եղած է այս զաղութներուն փայլը, վասնզի հոս իրենց եկուէն հասած է թարաբներու ձեռքը:

Դժբախտաբար, Պարսկասպանի քաղաքական վիճակին յարափոխուն հանգամանքը՝ ներքին խոռովութիւններ, զահակալութեան պայքարներ, ինչպէս նաև կեղեքումներ և կողոպուտներ անշքացուցին Նոր Զուղան և իր վաճառականութիւնը, որ բոլորվին քայլայուցաւ:

Պաղպապի և Պարսայի հայերը անխուսափելիօրէն ազդուեցան այս անշքացումէն, և իրենք ալ կորուսին իրենց կարևորութիւնը և բարգաւաճումը:

Բնական աղեկներ, մասնաւորապէս զարիւրելի ժանդակիրը, մէծ փորձութիւններ եղած են այս շրջանակին համար: Օրինակի համար 1771-ին սարսափելի ժանդակիր մը ի Տիարպէրի, Մուսուլ և Մարփին զարիւրելի կովորած ըրած է:

Դ. Միքայէլ Չամչեան, որ այս միջոցին Պարս էր, անկէ 2 Յուլիս 1771-ին կը գրէ: «Ասեն թէ ի Տիարպէրի կարաղեալ է մահպարածամն մինչ զրեթ ամենայն բնակչաց ևս փախչի ի տիղուցէն: Յորոց և բազումք լասփիւր դիմեալ կամեին հասանի ի Պաղպապ, և ի զայն իրենց ի ճանապարհի մնուալ են ի ժանդականին 160 ողիք: Զայս լուեալ Պաղպապայ փաշային՝ երկու աւուրք հետին ճանապարհ՝ արզելեալ է զնոսա զայ ի Պաղպապ: Եւ այժմ ի կովորածի կան նորա զայս լուայ յերկուց անձանց» (Մայր Դիան, էջ 352-353):

Քառասուն օր յեփոյ՝ 10 Օգոստու 1721-ին, նա աւելի սպոյզ դեղեկութիւններ կը հաղորդէ զրելով դարձեալ Պարսայէն, թէ «Անդանելի մահպարածամ փիրեալ է ի Տիարպէրի. ուստի և բազումք յերկիւտէ մահու փախուցեալ են անդի զայ ի Պաղպապ. և ի ճանապարհի

մնուալ են իրեւ 160 ողիք: Իսկ փաշային Պաղպապայ զայն լուեալ արզելեալ է զնոսա երկու աւուրք հետին ճանապարհաւ զի մի եկեստեն ի Պաղպապ: Բայց այսուամենայնի հիւանդութիւն մեծ և բազում անկեալ է ի Պաղպապ. և ոչ զիւթեմ ժանդականի թէ այլ ինչ այսափ միայն լսեմք թէ յաճախեալ է անդ հիւանդութիւնն» (Մայր Դիան, էջ 268), իսկ 12 Սեպտ. 1771 թուակիր նամակով մը (նոյն, էջ 353) կը բացաբրէ աղերի մնութիւնը ըսելով, «թէ Պարս գլուուող անձեր Տիարպէրի իրենց արժանահաւադ ազգականներէն նամակներ արացած են, որոնցմով կը դեղեկացնեն, «թէ 55000 ողիք մնուալ են, որոնցից 4000 հայր, 2000 ասորիք (որք և սիրեանիք ասին), 120 քէլպանիք՝ թէ՛ բուն քէլպանիք և թէ՛ դարձեալըն ի նեստորականաց (զի ի նոցանէ դարձեալըն քէլպանիք կոչին ասպ), 100 հրեայր, 50 յոյնք, իսկ մնացեալըն դաշնիկը: Եւ այսորիկ ի քաղաքի, թող զգիւորայս, որոց ոմանք անբնակը են եղեալ»:

Եւ ինչպէս կը դեսնուի, աղերը միայն չէր սահմանափակուած Տիարպէրի մէջ, այլ շար փարածուն հանգամանք ունէր: Նայ կաթողիկ Տիարպէրի մէջ, 17 Օգոստ. 1722-ին Պողիսէն կը գրէ, թէ «Ի Նինուէ և ի Արանա եաւ. 17 Օգոստ. 1722-ին Պողիսէն կը գրէ, թէ կը Սեպտիմի և ի Տիարպէրի և յէնկուրի այնքան ուժզին և սասպիկ մահ՝ որ շիջոյց զբազում բազում բունս՝ մինչև վկարել միմեանց օգնել ի թաղումն: Եւ պարփակարքն քայլեացցց փախուցեալ ի Հայէա, զի քայլեացիք ունեին զինն քահանայս և ամենեքեան մեռան» (Մայր Դիան, էջ 354):

Եւ ասիկա միայն մէկ անզամ չէ, որ պարփակած է:

Քօլերան և ժանդակաբրը շար անզամներ մեծ աւերներ գործած են այս վայրերուն մէջ:

Ներսէս ծ. Վլոդ. Սայեղեան, որ երկար ափեն Պաղպապ և Պարս իրը ժողովրդապէս եղած է հայ-կաթողիկ համայնքին և իր բանասէր այդ շրջանակի հայ-կաթողիկներու ծագումով և կեանքով զրահած է, կը հասպագէտ, թէ 1831 Մարդ-Ցունիս ամիսներուն ժանդակայի սասպիկ համաճարակ մը ևս պատփահած է, որ ծանր եերևանք ունեցած է Պաղպապի հայոց համար, վասնզի ժանդակայի առաջ 130 փուն և 700 անձ էին Պաղպապի հայերը, որտեւ 673 հոգին մեռան ժանդակայի և միայն 27 հոգի վերապրեցան («Աւելիք», 1946, էջ 174):

Անշուշի այս համենափորթեամբ ազդուած են նաև Պարսայի և այլ քաղաքներու հայերը և կերպով մը կուրորածի ներարկուած են:

Այնպէս որ Պարսից ծոցի եզերը գիտուող նաւահանգիստներու և կղզիներու մէջ բնակող հայերը անհետպացան բոլորովին, բացառութեամբ Պարսայի, ուր հայ զաղութը բուկաց, հակառակ անփանելի և վագառողջ կլիմային, թէն իր թիւը 20 փունի վերածուելու չափ պակսեցաւ: Իսկ Պաղպապի միայն թիչ շար թիւ մը ունէր հայերու, որոնք սակայն անելի կը քաշրշէին իրենց գոյութիւնը, առանց մեծ բարզաւանումի մը և փայլի մը, և իրականին մէջ կը հիւծին:

1888-ին կազմուած վիճակազրութեան մը համաճայն, Պաղպապի առաջնորդութեան սահմաններուն մէջ միայն 150 փուն հայեր կը բնակէին, որոնց միայն 30-ը Պարս և Մուսուլ, իսկ Պաղպապի մէջ կը բնակէին մնացեալ 120 փուն հայերը, որոնք հազիւ 600 անձի չափ էին:

Պաղպապի մէջ կ'ապրէին նաև 60 փուն հայ-կաթողիկներ և 4-5 հայ բոլորականներ:

Նախորդ ընդհանուր պարերազմը մեծագոյն յեղաշրջում մը բերաւ

Միջազգեկրի, կազմութեամբ Իրաքի թագաւորութեան, որուն երեք զիսաւոր քաղաքները կը դառնային Պաղպատ՝ իր մայրաքալաքի, Պասրա՝ իր նաւահանգիստի հանգանանքով և Մուսուլ՝ իր քարիտի արդիւնաբերութեամբ և առևտրական կեղրոն մը դառնալու յարմարութիւններով: Այս երեք քաղաքները իր շահասպաններ հիւրընկալեցին իրենց հին հայ հնչպէս յայտին է, թուրք կառավարութիւնը հայ բնակչութիւնը փարագրած էր նախորդ պատերազմին դէպի Միջազգեկրի անապատները: Մաս մը գաղթականներ Տէր-Զօրէն առաջացած էին դէպի Պաղպատ: Խսկ Մուսուլ փարագրեալներու մեծ կայսն մը եղած էր: Այսպէս որ, երբ զինադադար եղաւ 1918-ին, Իրաքի մէջ Մուսուլ և Պաղպատ մեծ թիւով գաղթական հայեր ուներ: Անզիացիք, երբ Պաղպատը գրաւեցին, մասնաւորապէս Վանի բնակչութեն Պարսկասպան ապասպանողները փոխադրեցին Իրաք և անոնց համար հիւրաւաններ (քեմք) կազմակերպեցին: Մուսուլի գրաւումն վերջ, որ զինադադարէն եղք տեղի ունեցած է, իրենց հոգածութիւնը փարածեցին նաև հոն գինուած որբերուն և այրիներուն փրայ: Այս փարագրեալ բազմութիւնները հետքեկու ցրուեցան, մինչև 1920 թ., վասնզի ոմանք իրենց գեղերը դարձան և ոմանք Կիլիկիա գացին:

Խսկ Հայասպան ներգաղթեցին	
1923-ին	9192 հոգի
1924-ին	1600 »

Որով մօրպաւորապէս 10.000 գաղթականներ, որոնք Միջազգեկր կը գպնուին, անկէ հեռացան: Այս հայրենադարձներու մեկնումէն վերջ 1924-ին Միջազգեկրի հայերուն վիճակագրութիւնը հետքեւալ պատկերը կը ներկայացնէր.

1.	Տեղացի հայեր
Պաղպատ՝	706 անձ
Պասրա՝	242 »
Մուսուլ՝	173»

2. Տարագիր հայեր

Պաղպատ (քաղաքին մէջ)	անձ	600
Պաղպատ (քաղաքին մօր Կէլանի քէմք) »	2200	
Պաղպատ (» » Վինեյփի)	»	300
Պասրա (քաղաքին)	»	427
Նահր-Օմար (Պասրայի շրջան՝		
Տիգրիսի ափը)	»	2000
Մուսուլ (քաղաքին մէջ)	»	640
Զախօ և շրջակայքը (Մուսուլի շրջան)	»	600
Սինճար	»	250
Զանազան վայրեր ցրուածներ	»	300
ընդամենը		7317
		8438

Նահր Օմարի փարագիրները հետքեւալ կերպով կը բաժնուին.

89 տոկոս վանեցի	
5 »	այթիլսից և կարնեցի
6 »	զանազան վայրերէ
Սուսուլի փարագիրներուն	
25 տոկոս սղերդիցի	
17 »	կարնեցի
12 »	վանեցի
12 »	դիարպէրիցի
17 »	Արևմտեան Անապոլիայէն
17 »	զանազան վայրերէ
Կէլանի քէմք (Պաղպատ)	
15 տոկոս Միջազգեկր ծնած	
21 »	կիլիկեցի
20 »	պարսկասպանցի (Ուրմի, Սալմասը և այլն)
14 »	Վան զաւար և ջուլամերիկցի
14 »	Արևմտեան Անապոլիայէն
14 »	Զանազան վայրերէ

(Ս. Փրկչեան հիւնանուցի 1925-ի փարեցոյց, էջ 165-166):

1925-ին դարձեալ Հայասպան ներգաղթեցին 379 անձեր: Խսկ վերջին ընդհանուր պատերազմը, հնչպէս այլուր, հոս ալ նիւթական բարզաւածնան նապարեց և շաբեր օգորուեցան ու դրամ շահեցան:

Ասով հանդերձ, Իրաքի հայերն ալ խանդավառութեամբ ընդ առաջ գացին 1946-ի ներգաղթի կոչին և 10.000 անձեր արձանագրուեցան Հայասպան երթալու համար¹:

* * *

Միջազգեկրի հայերը Իրաքի նորակազմ պետութեան կարճ ժամանակի մը ծառայութիւն մաքուցած են ոչ միայն իր պարզ քաղաքացիներ՝ նպաստելով երկրին ճարպարարութեամբին և վաճառականութեան իրենց ընդունակութիւններով, այլ նաև ծառայած են իր պետական պաշտօնեայ կառավարական գործերու մէջ աշխափելով: Այս դեսակեպով յիշել կ'արժէ, թէ Իրաքի նորակազմ պետութեան եկամբակերպութիւնը կարարած է Ռուսական Պէյ Մարտիկեան՝ Թուրքիայոյ թղթապարական նախկին նախարարը:

I Իրաքի ներգաղթի կնորոնական յանձնաժողովը Պաղտատի մէջ կազմուած էր հետքեւալ անձերէ: Խսրակ Զօրեան՝ նախազան, Ցակոր Վարդապետան՝ ատենապար, Սեղրակ Տէր-Եղիայեան՝ զանձապետ, Ծորու Բարադամեան՝ փոխ, զանձապետ, Սարգս Չիվենեան, Յովհաննես Ջիվանեան, Յովհաննես Խանիքեան, Կոստան Զարսիօրեան, Համբարձու Արէշեան, Խսկ Մուսուլի մէջ կազմուած է տեղական յանձնաժողով մը, որուն զանձապար Խսրակ Փիլիկեան 100 անզիսկան ուկի և տիկիս մը 280 ուկի տուած են ի նպաստ ներգաղթի գործին: Պաղտատի մէջ ալ Գնածեան երացյալ այս նպատակով տուած են 100 անզիսկան ուկի:

Վերջնու, 1947-ին, առաջին անգամ ըլլալով, հայ մը՝ Խսկենպէր Սպելիան Մարզարեան Իրաքի խորհրդարանին անդամ ընդունեցաւ իբր բոլոր քրիստոնեաներու թեկնածուն: Մարզարեան բնիկ պաղպատցի, երիտասարդ վաճառական մըն է, որ քաջածանօթ է արար լեզուին: Ազգային զանազան մարմիններու և Հ. Բ. Ը. Մ. Միութեան վարչութեան անդամակցած է: Միջազգային դիրք մը ունի, իբր անդամ Պաղպատի առևտրականներու ընկերակցութեան վարչութեան և շար սիրուած է արար շրջանակներէ և յարգանք կը վայել պեղական շրջանակներու մէջ: Մասնակցած է 1939 էն առաջ Իրալիոյ մէջ գումարուած առևտրական միջազգային համաժողովին և 1946-ին ալ՝ Նիւ-Եռոքի մէջ գումարուած առևտրական միջազգային խորհրդաժողովին՝ իբրև իրաքեան պարուիրակութեան անդամ:

ՀԱՅ-ԿԱԹՈԼԻԿ ՀԱՄԱՅՆՔ¹

Կաթոլիկ քարոզչական գործունեութիւնը կը սկսի Իրաքի մէջ Պատրայէն, ուր երոպացիք զաղութ մը ունեին ԺԶ դարու կետերէն սկսեալ: 1623-ին Կարմեղեան լաքին վարդապետներ հասպագուած են Պատրա և Գրանտական պաշտպանութեամբ գործի ծեռնարկած և դեղացի քրիստոնեաներէ: մաս մը իրենց կողմը շահած են:

Դինզ փարի վերջը, այսինքն 1628 Օգոստոս 10-ին, Պաղպատ կու զան երեք քարոզչին ֆրանսացի քարոզիչներ, որոնք ճամբայ ելած էին Սպահան երթալու և հոն առաքելութիւն մը հասպագելու համար, սակայն Պաղպատին մենկնել յարմար կը դարբեն նոյն քաղաքին մէջ ալ կայան մը ունենալ, ուստի իրենցմէ մին ՌՈւք Juste de Beayvais հոն կը մնայ և միւս երկուոր իրենց ճամբան կը շարունակեն («Աւեփիք», 1945, էջ 56): Այս քարուիշներու կրօնաւորը 1628-1638, այսինքն մինչև օսմանցիններու գրաւումը, 10 փարի կը մնայ Պաղպատ, կը գործէ նեսպորականներու, յակոբիկեան ասորիններու և հայոց մէջ և կը յաջողի անոնցմէ մաս մը կաթոլիկ դաւանութեան դարձնել: Այս Հ. Ցուսպոս (Juste) կը քանայ նաև դպրոց մը, որ վերջը աւելի կ'առաջադիմէ: Սուլթան Մուրաք Դ, երբ Պաղպատը կը գրաւէ 1638 թ., այս առաքելութեան գործը ծանր հարուած մը կրտ: Անիկա նոյնիսկ նոյն փարույն վերշները բանի կը գրաւէ քարուիշներու եկեղեցին, վանքն ու հիւրանոցը: Մեծ զժուարութեամբ քարուիշները վերսպացան իրենց սպացուածքները շնորհի աղա Միշէլ, որ բնիկ վենեպիկիցի քրիստոնեայ մըն էր և Թօփիճր-Պաշին, որ Սուլթան Մուրաքի յոյժ սիրելին էր: Անիկա մինչև վերջը կը պաշտպանն քարուիշները: Բայց ասոնք իրենց եկեղեցիններուն վերսպին դիրանալի վերջ, հարկադրուեցան թոյլ փալ, որ իրենց յափուկ աղօթապետին մէջ պարբերաբար պաշտպանունք կալարիէն իրենց ծիսով կաթոլիկ չեղող հայերը, ինչպէս նաև արևելեան ժողովուրդները: Անգամ մը նոյնիսկ աղա Միշէլ կը հրաիրէ հայերը, որ իրենց քօներէն մին հանդիսաւորապէս կափարեն այդ քարուին եկեղեցին մէջ («Աւեփիք», 1946, էջ 57-58): Պաղպատի առումէն 20 փարի չանցած քարուիշները ուրիշ դժբախտութիւն մըն ալ ունեցան 1658-ին, երբ Պաղպատի կուսակալը՝ Մուհամմէդ փաշա Էլ-Խասաքի, յանկարծ զանոնք արփաքսելով իրենց եկեղեցին ու հիւրանոցն, քանդեց շենքերը և հոն կառուցեց մեծ մզկիթ մը, որ մինչև այսօր կը մնայ և ծանօթ է «Ճամի-Էլ-Խասաքի» անունով: Բայց ամիս մը չանցած կուսակալը ծանրապէս կը հիւրանդանայ, և թիշէկ քարուինին դիմել կը սրիպուի և անոր շնորհի կ'ազափի սպոյզ մահէ, և սաոր համար կը շնորհէ քարուիններուն առաջինէն աւելի զեղեցիկ ու աւելի մնե փուն մը՝ քարուիններուն ճիշդ դիմացը մզկիթին: Քարուինները անմիջապէս կառուցուած ճիշդ դիմացը մզկիթին:

1 Այս հաստուածին պատրաստութեան ատեն աշքի առջև ունեցած եմ Հ Ներսէ ծայրագոյն վարդապետ Սայնենամի «Պատրաստական ակնարկ մը Հայ կարողիկ հասարակութեան վրայ լիրաք» յօդիածաշարը, հրատարակուած «Աւեփիք»-ի մէջ, Ժ-Դ տարի, 1945, թ. 5-8, 9-10, 11-12 և այլն:

եկեղեցի կը վերածն իրենց շնորհուած փան ընդարձակ «սէրբապը», որմէ մաս մըն ալ պատով մը քածնելով, ոչ-կաթոլիկ հայերու և ուրիշ ազգերու կը յափկացնեն, որպէսզի պաշտամունք կարարեն:

Այս փոքրիկ հայուածը ահա կորիզը կ'ըլլայ կաթոլիկութեան, որ կ'աճի յաջորդ փարիներուն: Քարուցինեանք կապահնէին Փրանսական ուժին և պաշտամութիւն ապահոված ըլլալով՝ իրենց գործը անարգել առաջ կը փանէին:

Անգամ մը փէր Արիստակէս անուն քահանայ մը, որ կաթոլիկութեան յարած է, կ'ամբասպանուի և կը բանփարկուի, բայց քարուցինեանք ոչ միայն զայն բանքէն արձակել կու փան առանց ունել պարփժի, այլ նաև ամբասպանողը բաղաքէն աքսորել կու փան (Le Missioni dei Minori Capuccini, հր. VI. del. P. Clemente de Terzorio կամ «Աւելիք», 1946, էջ 56):

Դարձեալ ուրիշ անգամ մը. 1698-ին, երբ խումբ մը հայեր կաթոլիկութեան կը յարին, կը մատնուին կառավարիչին, որ շղթայակապ բանք նեփել կու փայ անոնցմ շաբերը, բայց քարուցին կրօնաւորները զանոնք կ'ազագեն, այս անգամ 700 դահեկան փուզանք վճարելէ վերջ (դրւն նոյն, էջ 71, «Աւելիք», նոյն):

Դարձանքները աւելի կ'ամրապնդեն նորադարձները, որոնք կը յաճախեն քարուցինեանը եկեղեցին և իրենց փղաքը կը դրկին դպրոցը:

Ժամանակ մը վերջ քարուցին մը Պաղպափ կու զայ և կը զբնէ ինն երեք ուրիշ միարանակիցներ, որոնց մեծաւորը բոլորովին նույրուած էր քարուցութեան և խոսքովանանք բնելու Պաղպափի զանազան ազգերու պարկանող կաթոլիկներուն մէջ, որոնք սուրբանի, մելքիոր, հայ և յակորիկեան համայնքներէն էին: Պաղպափի մէջ այդ միջոցին ոչ երրոպացի կար և ոչ այլ միարանութեանց պարկանող կաթոլիկ կրօնաւորներ (նոյն):

Երեք քարուցիներէն երկրորդը ուսուցիչ էր դպրոցին մէջ, ուր աշակերպները կը սորվէին իբակերէն ու լափիներէն լեզուները և եկեղեցական երգեցողութիւնը, որովհետիւ այս քարուցին կրօնաւորները սովորութիւն ունեին հանդիսաւոր պարարագ ընելու ամէն փօն օրերը և նաև քարոզելու: Երրորդը՝ Եղրայր (Fratre) էր, իբր բժիշկ անխոփիր զամները կը դարմաներ (Le Missioni dei Minori Capp., էջ 69, «Աւելիք», 1946, էջ 57):

Իփալացի մարենազիր մը՝ Urzano Cerri, կը գրէ. «Ֆրանսացի քարուցիները ունին ի Պաղպափ եկեղեցի մը և հիւրանոց մը: Անոնց ծեռք քերած յաջողութիւնը այնպէս է, որ նոյնիսկ մահմելքականները կը յարգեն ու կը պափուն զանոնք բժշկութեան և ուսողական զիբութեանց մէջ իրենց ունեցած մեծ հմքութեանը պարփառով: Կաթոլիկ դաւանանքի հայերը և ասորիները անոնց եկեղեցին կը յաճախին, և իրենց զաւակները անոնց դպրոցին մէջ կ'ուսանին ու կը հրահանգուին: Պաղպափի հաւաքացեաններուն թիւը շաբ մեծ է (նոյն, էջ 57):

Ներսէս ծայրագոյն վարդապետ Սայեղեան, թիւի մասին ըստածը չափազանցութիւն կը համարէ, վասնզի, ինչպէս փեսնուեցա վերը, 1675-ին, ըստ Ֆիուտեան կրօնաւորի մը, Պաղպափի մէջ ամէն

ազգի քրիստոնեաներու թիւը հազի 1200 էր, և անոնց մէկ փոքր մասն էր որ կաթոլիկ էր: Եւ ինչպէս կը վեսնուի, բոլոր ոչ-նեսպորական քրիստոնեայր կ'օգպուիին քարուցինեանց եկեղեցինեն:

Այս երևոյթը շաբ անսովոր բան մը չէ:

Ինչպէս յայգին է, նոյնիսկ Պոլսոյ մէջ Խրիմեն զայլառող հայերը, քաղցուոց քաղին մէջ (Սալմաթօմրուք) ընկերակցաբար կը գործածէին Ս. Նիկոլոս եկեղեցին, որ թուրքերը զրաւելով վերջին մզկիթի վերածեցին (այսօր Քէֆէլի ճամի):

Այսպէս, քարուցին կրօնաւորները 1628-էն սկսեալ քարոզութիւններով կրցան իրենց կողմը շահիլ ի մէջ այլոց հայեր և կազմել փոքրիկ համայնք մը, ինչպէս կը մակաբնորուի ֆրանսացի Paul Lucas-ի ուղեգործութեան քանի մը փողերէն: Paul Lucas 1701 Սեպտեմբերը 7-ին կը հասնի Պաղպափ և կ'իշխանէ քարուցիններուն հիւրանոցը: Ան կ'ըստ: «Նկատելով, որ ասոնք միակ միսիոնարներն են, որ Պաղպափ կը գրնուին, կրնանք ըսեկ, թէ այս կրօնաւորները մեծ համայնք մը առաջ կը բերեն հայերէ, յակորիկեաններէ և նեսպորականներէ, որոնք կրօնափոխիս կ'ընեն ամէն օր: Ութերրորդը (Սեպտեմբերի), տօն Սուրբ Աստուածածնի, անակնկալը ունեցայ եկեղեցին մէջ փեսնելու աւելի քան երկու հարիւր անձեր, իրենց մեծ պակարազին» (իր ուղևորութեան գիրը, էջ 87, նոյն «Աւելիք», 1945, էջ 59):

Նոյն ֆրանսացին չորս օր վերջը (12 Սեպտեմբեր 1701), հանդիսափես կ'ըլլայ ցաւալի փեսարանի մը: Առուան ժամը 10-ին զօրքերու գումարբակ մը կը յարձակի քարուցիններու եկեղեցինեն և հիւրանոցին վրայ և զանոնք կը թալան: Քիչ վերջ կը հասնի կուսակալը՝ Տալքապան Մուսթաֆա փաշա (Վերջը եպարքոս եղած և սպանուած) և քանեկի կու փայ հիւրանոցին մէկ մասը և դուրս վրաբերել կու փայ ամրոջ բնակիչները:

Քարուցինեանք կը դիմեն Կ.Պոլսոյ ֆրանսական դեսպանին, որ Բ. Դրան կը դիմէ, բայց ոչ մէկ օգուր կ'ունենայ: Քարուցինեանք յուսահապ կը լրեն Պաղպափի իրենց կայանը և անդարձ կը հեռանան անկէ. 1708-ին:

Այս դէաբին հեփեւանքով Պաղպափի կաթոլիկները, ընդ որս նաև հայ-կաթոլիկները, ժամանակ մը առանց եկեղեցիի և առանց քահանայի մնացին, և ունանք սպիտուեցան Պաղպափ և այլուր զայթել, մինչև որ 1721-ին Պաղպափ հասաւ Կարմեղեան կրօնաւոր մը՝ P. Joseph-Marie de Jesus, իբր Առաքելական փոխանորդ (Vicaire Apostolique): Ասիկա եօթը դարի ասպանական ապրելէ: Վերջ հրաժարեցաւ և Պաղպափին մեկնեցաւ: Ասոր յաջորդեց ուրիշ ֆրանսացի Կարմեղեան կրօնաւոր մը՝ P. Emmanuel de St. Albert, որ Պաղպափ կը հասնի 1728 Մարտին և հուն կը գրնէ միայն 30 ընդամենք ամէն ազգի կաթոլիկներ: Ասիկա կը յաջորդի 1731 Յուլիս 3-ին դուռ մը զնել և անոր մէջ հասպաքել աղօթավայր մը. նույրեալ Սուրբ Թովման Առաքեալն: Յուլիս կը բանայ նաև փոքրիկ դպրոց մը: Իր ընկերներուն աջակցութեանք կ'աշխապի նաև կրօնածաւալ գործուներէն թափանական բանական ապահովագիր իրենց արդինքը փուին: 1753-ին Պաղպափի կաթոլիկներուն թիւը

հասաւ 84 ընդամենքից, որոնց 15-16-ը միայն հայ: Այսօր, այդ հեօթեայ ընդամենքներէն միայն երկու, այսինքն Յարութիւն և Սվագլը-Օղլու զերդաստանները՝ ցարդ կը մնան: Համայնքին ամէնէն նշանաւոր անձն էր բնիկ համապատասխ՝ Պեփրոս աղա Քիրքճիպաշին, որ մեծ ծառայութիւններ մագուցած է ոչ միայն հայերուն, այլ նաև օրարազի միւս կաթոլիկներուն:

Դ. Էնմանուէլ Կարմեղեանը՝ 1741-ին նշանակուեցաւ Պաղպատի Փրանսական հիպատոս, իսկ 21 Յունուար 1743-ին Պաղպատի լավին թեմին վիճակատր ձեռնադրուեցաւ՝ «Բարելոնի եպիսկոպոս» տիտղոսով, և այս առջի սկսաւ գործածել իր ընդամենքան մականունը, որ է Պայէ (Mgr. Baillet):

Այդ թուականներուն, ինչպէս յայբնի է, հայ կաթոլիկները լավակին անջապ հասարակութիւն չեն կազմած, ուստի Պաղպատի մէջ, ինչպէս այլուր, շարունակեցին մկրտուիլ, պսակուիլ և թաղուիլ ընդհանրապէս հայ քահանաներու ձեռօպկ և կը յաճախէին անոնց նկնջացին միայն և երեմն ալ եկեղեցւոյ խորհուրդները անոնցմէ կ'ընդունուէին:

Կարմեղեանը այսպէս կ'օգործիին հայ կաթոլիկներէն և չէին ուզեր, որ հայ-կաթոլիկ եկեղեցականներ հասպատուին Պաղպատի և իրենք մարդակարարեն հայ-կաթոլիկներու հոգևոր պէտքերը:

Այս չկամութիւնը քանի մը դէպերով կը հասպատուի:

Այսպէս, 1758-ին, Նոդկաստան երթալու համար, երբ Պաղպատի կը հասնին Անդունեան միարանութենին Տ. Դանիէլ Էմիրգէեան կամ Միրզայեան գիարպէրիոցի (1722-1758 Օգոստոս 25) և հ. Գարբիէլ Տէր-Մապրեռսեան դարիմնեցի (1718-1773) Mgr. Baillet անոնց ջռոյլապրեց որ Պաղպատի մնան և ոչ ալ արգօնեց որ Պասրա իշնին, այլ սպիտեց որ Մուսուլ երթան: Տ. Դանիէլ հազի Մուսուլ կը հասնի և կը վախճանի, իսկ Տ. Գարբիէլ կը դառնայ Լիբանան:

Սակայն այս թուականէն վերջ Մոնու Պայիէ կը մեղմանայ և յաջորդ հայազգի կաթոլիկ եկեղեցականներուն, որոնք Պաղպատի կու զան, առարկութիւն չ'ըներ: Այսպէս, Պաղպատի կու զայ 1766-ին Անդունեան միարան Տ. Աքրահամ Փերիմեան, որ 5 Փեփրուարին կը գրէ իր մեծաւորին, թէ: «Դարձեալ յաղերս լինիմ, զի երկու թույժ գրեցէր զմին ջռոյլայցի Սահերապի որդի Ռափայէլ աղային, և միւսն առ Քիոքճիպաշի Պեփրոս աղային, զի սորա յոյժ սիրով ընկալան զմեզ և ամենայն աւուր ի փան Ռափայէլ աղային հաց ուղենմք յառաւօք և յերեկոյ... յոյժ բարի անձինք են, և մեր զնոսա փոխան միշթարելու, ինքնեանք զմեզ միշթարեն, կարծեմ թէ մինչև ի Զարիկ ոչ կարեմ անցանել Նոդկաստան: Դարձեալ ասեն քազումք, թէ զոր ջան անօգույք վասպակ գործէք երթալովն ձեր անդոյ: Դարձեալ Ռափայէլ աղա ասաց, թէ ըստ Տոմենիկեանց արարողութեան երթայր ի Մանիլայ, շաբ շաբ օգույք փեսանէք, և թէ դոր կարէք փոխիլ, գրեցէք առ հոգևոր գիւրե, զի

երաման դրայցէ, զի կարող լինիք որպէս ջահկեցիք փոխան «խաղաղութիւն ամեննեցուն»ի ասել «Տէր ընդ ծեզ» և այլն և այլն: Դոր ևս ըննեալ զբարին իմաց գործիցեք»:

Անդունեան միարանները այսպէս որքան հոգևոր, նոյնքան միաթական ակնկալութիւններով, այսինքն ժողովարարութեամբ կու զային այս կողմերը: Այսպէս, հ. Անդրէաս Ուգունեան այնթապցին 1770-ին զացած է Պաղպատի և Պասրա, ուրկէ 16 Սեպտեմբեր 1770-ին կը գրէ Հոռով իրենց վանքին մեծաւորին: «Այս են անուանքն, որ օրինութեան և շնորհակալութեան զիր պիտի գրէք, որ փուած ողորմութիւն և աշխատ եղն յամի Տեսոն 1770 Յուլիսի 8 օրն»:

«Նախ եւ առաջ հայոց և լավինացւոց այս են անուանք.

1. «Պարոն Սպեֆիան աղա Հազարմալեան և կողակից նորա Ուկումն և աղա Պեփրոս որդի նորա և Ովսաննայն մեծ դուսպր նորա և Նանաձան փոքր դուսպր նորա և մայր Խաթուն Շեհրիմանեան ի փան նորա և ամենայն մեծի և փոքրի ի փան նորա (Պասրա):»

2. «Պարոն Պեփրոս աղա Մելիքեան և կողակից նորա Մարում Խանում և Ուէճինէն մեծ դուսպր նորա, Սուֆիէն փոքր դուսպր նորա և ամենայն մեծի և փոքրի ի փան նորա»:

3. «Պարոն Աղասին Ցակորճանեան և Թագուիի քոյր նորա և Ոօգէն կողակից նորա» (Երկու ընդամենքն ալ ի Պասրա):

4. «Պարոն Սպեֆիանոս Պապիկեան և Կափարինէն կողակից եղրօք նորա պարոն Պողոսին և եղրայր նորա մին է ի Վենեփիկ աբբայի վանքն, և պարոն Սպեֆիանոս շաբ լաւ և բարի մարդ է և նա մեզ համար շաբ աշխատ եղի վարձն յԱսպուծոյ առցել»:

5. «Պարոն Աւեք աղա Խպրահիմնեց և պարոն Պեփրոս եղրայր նորա և մօր նորա և կողակից և ամենայն մեծի և փոքրի ի փան նորա» (ի Պասրա):

6. «Պարոն Աքանէս Դանիէլեան և Դշխոյն կողակից նորա և որդի նորա և ամենայն փան նորա (ի Պասրա):

7. «Խոճա Խանէն Խարախաշեան և կողակից նորա և որդիք նորա և Շմոնէն հարս որդույք նորա և թոռանց նորա, և են ազգաւ ասորի և շաբ ողորմած. Ասպուած շէն պահէ, զիր արապի» (Պասրա-Պաղպատի):

8. «Պարոն Շափուր Մինասեան բժիշկ» (ի Պասրա):

9. «Աղա Ֆրանսիզ Ռուսօ, Փրանկեվար» (Փրանսական ապազա հիւպատոս):

10. «Մինեօր Քոյուք Բիէրո Ֆրանսիզ Փրանկեվար»: (Նոդկ-Փրանսական վաճառականական ընկերութեան գներէն):

11. «Մինեօր Ծիգէր Լեոն, Վենեգիկի Օհաննէս

1 Այս ընտանիքներէն առաջնոր ծագումով կարմենցի էր և երկրորդ՝ սերաստացի, որ քածուած է ներկային շրու Ծիգէրու, զանազան մականութենքով՝ Գագոյ, Կոզմոյ, Պետրոս և Ֆրանսիս (Տես «Աւետիք», 1946, էջ 59):

Սեղրուսեան աղային մարդն է, ֆրանկելվար» (Պատրա-
Պաղպափ):

12. «Տէր Գրիգոր Օհաննեսեան» (ի Պատրա):
13. «Կուտնելիոս Եպիսկոպոս Կարմեղեան
Փրանկելվար»:

«Ճափ և շափ օրինութեան և շնորհակալութեան զիր գրեցէր ի քաղաքն Պատրա հայոց ուղղափառաց, նախ և առաջ գերամեծար Միքայէլ վարդապետին (Չամչեան), որ մին ի միաբանից արքայոց վանքն եւ նա բարի սիրով ջանաց և շափ աշխափ եղև վասն մեր ողորմութիւն ժողովելու, վարձն Ասպուծոյ առցէ»:

Ինչպէս կը վեսնուի, յիշուած հայ ընրանիքները աւելի Պատրա կը գիտնուին, քան թէ Պաղպափ, ինչ որ ցոյց կու բոյ, թէ հոն կաթողիկութիւնը աւելի դարձուած էր:

3 և 5 թիւերուն մէջ յիշուած ընդունիքները ազգաւ հայ չէին, այլ բնիկ սուրբիացի մարոնիներ, որոնք Սահս և այն մականուամբ միևնույն դուռը կը սերէին և Նոր Զուղա կամ Պատրա ծնած ըլլալով՝ գրեթէ հայացած էին:

Իսկ Կուտնելիոս Կարմեղեան Եպիսկոպոսը՝ ուրիշ մէկը չէ, եթէ ոչ վերոյիշեալ Էմմանուէլ Պայիշ, Եպիսկոպոսը, որ ճարակոր սարսափէլի ժանդապանի մը զոհ զնաց 7 Փետրուար 1773-ին: Նոյն համաձարակին զոհ եղան նաև Պաղպափի և Պատրայի բոլոր Կարմեղեան հայրերը:

Վարդիկան, իմանալով պարտահած աղէկոր, անմիջապէս կը խնդրէ Մարդիկի Պալիթ արքափակուպուէն, որ հաճի Պաղպափ երթալ վախճանեալ լադին Եպիսկոպոսին և անոր ընկերներուն փեղը բռնելու համար առժամանական կերպով: Պալիթ արքեպիսկոպս կ'երթայ Պաղպափ, կը մնայ քանի մը ամիս և կը դառնայ իր այթողը, ուր չիսասած կը վախճանի:

Վերոյիշեալ Անդրէաս վարդապետ Ուգունեան, երկրորդ անգամ՝ Պաղպափ կ'երթայ 1782 Մայիսի վերջերը և մինչև Սեպտեմբեր 10 կը մնայ հոն, հիւր կ'ըլլայ Կարմեղեանց վանքը, վասնզի Բարսեղ-Պետրոս Գ. Աւգաբեան կաթողիկոսը Զմմառի վանքին մէջ կղերանոց մը հասքա-
փելու համար հանգանակութիւն կափարել յանձնարարած էր իրեն: Անդրէաս վարդապետ կը հաւաքէ 745 դուռուշ ({{իրաքանչիր դուռուշ համարժեք էր զոհեթէ 20 ողջ դահեկանի՝ ուրջ անձեռէ միայն, որոնցմէ մէկն էր աղա Մարգար Խոլոյարեան, որ կարողիկ չէր, այլ հայ Եկեղեցւոյ զաւակ և Պաղպափի Անգլիայի փոխ-հիմապարուսը}):

Դ. Անդրէաս վարդապետ երրորդ անգամ 1787-ին կ'երթայ Պատրա, իրեն հետ ունենալով վէր թուկմաս անունով քահանայ մը, որուն հետ Նեղկասրան ալ կ'երթայ՝ ժողովարարութեան: Իսկ 1792-ին Դ անգամ կու զայ Պատրա, դարձեալ իբր անցորդ կամ ժողովարար:

1780-ին է, որ առաջին անգամ իբրև ժողովրդապետ և հոգևոր հովի կու զայ հայ-կաթոլիկ կրօնաւոր մը Պաղպափ, որ է հ. Անդրէաս Սըճեան հալէպից (1745-1827), միաբան Անդրէան, որ Պաղպափին Պա-
տրա անցաւ և ուզեց հոն մնալ, բայց չկրցաւ, վասնզի իր և Կարմեղեան կրօնաւորի մը միջև զժողութիւն ծագեցաւ և սպիտուցաւ Պաղպափ դառնալ, ուր դարձեալ վէճ ունեցաւ Կարմեղեաններու հետ: Այս վէճը

այնքան մեծացաւ, որ Հռոմ՝ Մարտինի Պեպրոս Եպիսկոպոս Եղիազարեանը մաքակարար նշանակեց Պաղպափի և Պատրայի գաւառներուն վրայ:

Անդրէան միաբանութեան դիւանին մէջ այս վէճը կը բացաբրուի առ պէս. «Ի զբանի Սըճեան հօր Անդրէան մերոյ անդ ի Պաղպափի 1780 իրեն ազգասէր խնամք նորա ի վեր եկին, շարժեաց նա զնախանձ լադին ժախոնարաց, որք և փակեցին գեկեղեցին ընդդէմ նորա՝ առ ի յիւրեանս լորզել զիայազի ժողովուրդ քաղաքին: Բողոքեալ ասքի և անդի ի հովմ իրաւունքն յայդնեցան հօր Անդրէանի, որ ի 1782 Փետրուար 23 երամանաւ և վճռով պրօպականնարայի յինքնուրոյն ժողովրդապետ երագարակեցաւ ի վերայ հայազի ժողովրդեանն Պաղպափու և Պատրայի անկախ և բացարձակ իշխանութեամբ: Բայց վճռաւ ասէին ժախոնարքն չկարէ պրօպականնարայի փիրել ի վերայ Եկեղեցւոյն մերոյ, որոյ վէր զթագաւորն ճանաչեմք Գաղղիոյ և զիհիպափու նորա, որ նսփի ի քաղաքին, զորոյ և զպաշտպանութիւն խնդրեալ նոցա ամրացան ի հակառակութեան իրեանց:

«Ընդունիլ Եպիսկոպոսին զիշխանութիւն փութացաւ հասանիլ ի Պաղպափ, բայց երկմիտ խորհուրդով, թէ պրօպականնարայի առէր, ոչ լսեն միախոնարքն զիա՞նդ արևելեան Եպիսկոպոսը որ կարիցէ ի չափու ունենալ զայնոսիկի:

«Յորդորեաց նա զիայր Անդրէան հեռանալ ի քաղաքէն, որպէսզի վէճն անձնականութեան համարիցի, և փոխանակ նորա նսփեց անդ զիայր Յովսէի մեր Զրեան, որ յատացն ի Դամասկոս էր: Մանաւանդ թէ առ ի չրալ աղիթ զրգութեան և ոչ յեկեղեցին երթալ յօժարեցաւ, զնոյն զզուշութիւն աւանդեաց առնել և հայր Յոսէփայ մինչև հոգիքն հանդարգիտեսցին, որով և դարձ արար ի Սերքին: Եւ արդարն այսու վերայ հասպարեցաւ խաղաղութիւն ի Պաղպափ»:

Նոյնիսկ հ. Սըճան ունի երկու նամակներ (1781 Օգոստոս 20 և 1783 Մարտ 25 թուականու), ուր բացորոշ կ'երևայ, թէ լադինները արզելք կ'ուզեն ըլլալ հայ-կաթոլիկ քահանաներուն Պաղպափ և Պատրա հասպարուելուն:

Ռ. Անդրէաս Սըճեան կը մեկնի 1784-ի վերջերը կամ 1785-ի սկիզբները Մարդիկն և անկէ Հակիւ և Լիքանեան:

1785-1787 - Պետրոս եա. Եղիազարեան Պաղպափին կը մեկնի 1787 Ապրիլ 24-ին, իր հեգ փանելով հ. Ռափայէլ Փերիմեանը: Մարդիկն նսփելէ քանի ամիս վերջը՝ Յուլիս 1787-ին կը վախճանի:

1785-1802- Հայր Զրեան կամ Մարդիրոսեան Եւրոպիացին, միաբան Անդրէան (ծն. 1733-ին), որ Եպիսկոպոսին խորհուրդով զրգութեան վերի չրալ համար Կարմեղեանց Եկեղեցին չյաճախէր, այլ վարձու գուն մը, ուր կը բնակէին ինք և Եպիսկոպոսը եւ հոն կը պարագագէ: Այսպէս Կարմեղեանց և հայ-կաթոլիկ Եկեղեցականներու միջև համերաժխութիւն կը զյոյանայ (գենս իր նամակները «Աւերիք», 1946, էջ 95): Հայր Յովսէի կ'ապրի նեղ պայմաններու մէջ, վասնզի հակառակ Պետրոս Եպիսկոպոսի որոշման, իրեն ոռնիկ չի փրուիր (գենս նոյն, էջ 95 իր աշխարհաբար մէկ նամակը):

1787-ին հայր Յովսէփի կը հաղորդէ, թէ Պաղպագի հայերնեխները, ինչպէս Սպեհիան աղա Պապիկեան և քանի մը պոլսեցի վաճառականներ Պաղպագին պիտի մեկնին և պիտի մնան «մանքը մըժուր» ժողովուրդ: Հայր Յովսէփ քանի մը քարի վերջ գոհ է իր վիճակին: 1793 Մայիս 10-ին իր արքահօր կը հաղորդէ, թէ իր քան մէջ քացած է փոքր դպրոց մը, որ 12 աշակերդ ունի. «ոմանք ուղղափառ են, իսկ ոմանք՝ հայր, ոմանք Սաղմոս կարդան, ոմանք՝ Նոր կողակարան, իսկ այլ ոմանք զիր ուսանին և սպասաւորութիւն պապարազի ձայնաւորին» և կը յարէ, թէ «այս խիզանիք (դրաք) քարուայ քարի մին ընծայ բերեն և ապրու ապրիս և շագանամ»:

Նոյն քարին երկու աշակերդ ալ կ'աւելնան:

1794 Մարտ 3-ի թուակիր նամակէ մը կը գրելեկանանք, թէ Պողոս անունով հայ-կաթողիկ եպիսկոպոս մը, որ Մարտին էր, կ'ուզէր Պաղպագ զալ, սակայն Սպեհիան աղա Պապիկեան կը զրէ Թասպագեան Յովսէփին եպիսկոպոսին, որ ջաղոր զայն գրելէն շարժի, մի զուցէ վեսա հասնի Պաղպագի կաթողիկ հայոց, քանի որ խառնակութիւն կայ և «Էջմիածնայ նուիրակն ասպ է»:

Հայր Յովսէփի պաշտօնավարութեան շրջանին Պաղպագ կու զան քանի մը քահանաներ և իրեն հիւր կ'ըլլան («Աւելիք», 1946, էջ 96): 1802-ին հայր Յովսէփ Զքեան կը մեկնէ Պաղպագէն Մերփին, իրեն կը յացորդէ:

1802 (Ռ.) - Տէր Սահակ, Լիբանանցի, կը կարծուի, որ սա ժողովրդապետ եղած է, սակայն շաբ որոշ չէ: իր մասին գրելեկութիւններ կը պակսին («Աւելիք», 1946, էջ 95):

1805-1809 - Տէր Նոյկաս Ասպուածագութեան, կարնեցի, Գրիգոր կաթողիկոս Քիւիկեանէ կը դրկուի Պաղպագ: Գործունեայ քահանայ, որուն առաջին գործը եղաւ երկու գուն գնել (1806 Սեպտեմբեր 3-ին (100 դահելկանով) «վասն մշքնշենաւոր բնակութեան քահանայից և պապարագելոյ անդ», միջնորդութեամբ Յովհաննէս Պէտրկանպաշի երևելի վաճառականին¹: Այսպէս 1808-էն սկսեալ այս քան մէջ կը մաքուցուի պապարազը («Աւելիք», Ա քարի, էջ 80):

Նորոգութեան համար կը ծախսէ 2900 դահեկան: Տէր Նոյկաս կը մնայ մինչև 1809 կամ 1810 և ապս կ'երթայ Մարդարա՝ Զմմատի վանքին վերաբերեալ գործերու համար: Կ'այցել նաև 1818-ին Կալկարա, ուրկէ 6600 ոռփի կը դրկէ Զմմատ: Կը վախճանի 1823 Մայիս 10-ին:

Իր պաշտօնավարութեան ապեն կամ թիզ առաջ Պաղպագ կը հանդիպին հայ-կաթողիկ եկեղեցականներէն Յովսէփ Գարապաճախեան (1805) Թեհրան և Սպահան երթալու առթիւ և Մերլովէ վարդապետ

¹ Յովհաննէս տիարագերից էր և որդի Աստուածատորին, որդույ Գասպարի Պէտրկանպաշի, սակայն Պաղտատ ամուսնացած և երեք մանշ և չորս աղջիկ զատակ ունեցած էր: Ասոնցն Անժելի որդին էր Փիլիպպոս վարդապետ Մաղաքան, որ արդիւնաւոր ժողովրդապետ եղաւ Պաղտատ հայ-կարդիկներուն, իսկ Ովսաննայի կողակիցն էր Քրիստոնացի գիտարական մը, որ եղած էր այս de Camp Նարդուն Պոնրարտի և յատոյ իրը մարգի ծառայած էր Օսմաննա քանակին մէջ ի Պաղտատ Տասու փաշայի գիտուրական հրամանատարութեան ատեն:

Արարագին կարնեցի, Ուրբաննան վարժարանի աշակերդներէն, որ մուտք զինելով անզիլական հիւպագուսարան իրը ուսուցիչ, կը դիմէ Եփրեմ կաթողիկոսին և կը դառնայ մայրենի Եկեղեցիին ծոցը: Կ'առնէ Էջմիածնայ նուիրակ Վրթանէս վարդապետի Անզիլակի հիւպագուսարան աւանդ թողած դրամները, կ'երթայ Էջմիածնին, Սպարախսանի եպիսկոպոս կը ձևոնադրուի և կարևոր դեր կը կապարէ իր ժամանակին (ՆԱ, 1931, էջ 72 և 252):

Հաւանօրէն վեր Նոյկաս վարդապետի ժողովրդապետութեան արեն Պաղպագի կաթողիկ հայերուն թիւն էր 33 դրւն կամ 130 անձ և Պասրայի՝ 20 անձ: Բայց ըստ Ներսէս ծայրագոյն վարդապետ Սայեղեանի Պաղպագի հայ-կաթողիկները բացառիկ և կարևոր դիրք մը ունին, շնորհիս անցորդ և մնայուն մնձ և փոքր վաճառականներու, որոնք 1775էն ի վեր սկսած էին Պաղպագ երթենեկել և անկէ երթալ դէպի Ըղկապան:

1811-1822 - Տէր Սահակ Միքայէլեան կարնեցի կը յաջորդէ վեր Նոյկասի: Զմմատի վանքի միաբան, ձեռնադրուած էր 1803 Մայիս 3-ին: Տէր Նոյկասի զնած քան մէջ կը պապարազէր և պաշգամունք կը կապարէր: Այս ձևացնալ մագուուր 36 քարի կը ծառայէ իրը աղօթավայր: Տէր Սահակ 1819-ին կը զնէ իր բնակարանին կից դրւն մը մահմետակամների:

Իր պաշտօնավարութեան արեն, 1816-ի սկիզբները, Պաղպագ կու զայ Մարտինի Թասպագեան Յովսէփին եպիսկոպոսը և 17 Մարտին կը դառնայ Մարտին:

1821-ին ի Պաղպագ կը վախճանի նորջուղայեցի Յովհաննէս վարդապետ Յարութեան (1720-1821), Ուրբաննանի աշակերդներէն, որ 1790էն ի վեր Պաղպագ կը մնար և կ'օգնէր գրելույն ժողովրդապետներուն: Իր 20 հայերէն ձեռագիրները կփակած է Զմմատի վանքին:

Տէր Սահակ 1822 Յունիս 3-ին Պաղպագէն մեկնեցաւ և պահ մը Զմմատ մնալ եաք, 1823 Ապրիլ 16-ին, Զմմատէն վերագիրն մեկնեցաւ Պաղպագ: Իրեն կ'ընկերանային այս անզամ Ռափայէլ Զարֆճեան կ.պոլսեցի, Ծմաւն Խճանեան զաղագուցի, որոնք հասան Պաղպագ Յունիս 19-ին: Տէր Սահակ Ժամանակ մը վերջ դրէ Ծմաւնը հետք առնելով Պաղպագ կ'երթայ, դրէ Ռափայէլը Պաղպագ ձգելով: Պաղպագի լադին եպիսկոպոսը Պեղրու Ալեքսանդր Գափիլի զայն Թեհրան և Սպահան կը դրկէ 1825-ին վելույն կաթողիկները հովուելու: Այս պաշտօնով ուրիշ անզամներ ալ, ինչպէս 1829-ին, կը դրկուի նոյն եպիսկոպոսին, որ նաև Քրանսական հիւպագուսն է Պաղպագի:

Պաղպագէն Նոյեմբեր 17-ին նաւ առնելով Մարդարա կ'ուղևորին

¹ Ասոնցն կը յիշուին կ.պոլսեցի Մուրատջանեանները, Սօփիալեանները, Սերբուսանները, Մարդարանները, Մուրատանները, Կեմ-Ռուտանները, Շամապաց-Օղոնները, Մարդուսանները, Թեղերանները, Չազմանները, Բարիկեանները, Լիճնեցի Յարութին Սարգսեանները, Միարաբերիցի Պէտրկանապաշինները: Հիմա առաջ շատախիմներ չկան ի Պաղտատ Տասու փաշայի գիտուրական հրամանատարութեան ատեն:

վանքապարկան գործերով: Հռն կը հասնին 1824 Մարտ 3-ին և 1826 Փետրուար 2-ին կը մեկնին անկէ և Պաղպար կը հասնին 2 Փետրուար 1827-ին: Մինչև 26 Ապրիլ Պաղպար մնալէ վերջ, կը մեկնին Զմմառ, ուր կը վախճանի գլուխ Սահակ 19 Օգոստոս 1828-ին:

1821-1829 - Սպեփան վարդապետ Վեցմարդնեան գաղապարի, որ 1819 Օգոստոս 16-ին ձեռնադրուած էր: 1821 Մարտ 13-ին Զմմառին մեկնելով Մուսուի ճամբով Պաղպար հասաւ Մայիս 12-ին, երբ դեռ Սահակ վարդապետ հոն էր: Սպեփան վարդապետ կը զնէ երեք դրուներ իր բնակարանին մօք՝ Վր-Աղաճի և երբեմն ալ Ճամփ-Էլ-Խուլավա թաղին մէջ, ուր կը գտնուէր Կարմեղեանց Եկեղեցին:

Այս դրուներուն վրայ վերջէն աւելցաւ ուրիշ գուն մըն ալ, զայն զնեց Գրիգոր կաթողիկոսին կողմէ դրէ Կարմապետ որդի Յովիհաննու Մասրաֆեան 17 Օգոստոս 1829-ին: Նմանապէս 1841 Մայիսի 8-ին կը զնուի անոնց մօք Ուղուրիեան Աքրահամի որդի Գրիգորի կողմէ, որ բնիկ պօլսեցի վաճառական մըն էր:

Սպեփան վարդապետ իր բնակած քան մէջ պօքիկ վարժարան մը քանայ, ուր հայ և օգար պարփիկներու կը սորվեցնէր կարդալ-զրել և թուարանութիւն:

Սպեփան վարդապետ 1829 Յուլիս 18-ին վանք դարձաւ:

1829-1830 - Ռափայէլ վարդապետ Զարֆճեան, կ.պոլսեցի, Զմմառեան ձեռնադրեալ: 1819 Օգոստոս 16-ին, Սպեփան վարդապետի մեկնած ապեն, արդէն Պաղպար կը գտնուէր եւ կը յաջորդէ անոր: Ռափայէլ վարդապետը Սահակ վարդապետ բերած էր, ինչպէս դիսունեցաւ: Ռափայէլ վարդապետ, որովհետո Պարսկաստան պիտի երթար, Պաղպար երթարու համար Զմմառէն ճամբայ հանեցաւ 1830 Մայիս 21-ին Շմատոն վարդապետը, որ նախապէս Պաղպար եղած էր:

1830-1831 Ապրիլ - Շմատոն վարդապետ Խնճածեան (1796-1831), գաղապարի Զմմառեան, քահանայ ձեռնադրուած էր 1819 Օգոստոս 16-ին: Եկաւ Պաղպար և զոհ եղաւ ժանդականի մը, որ կը սպառնար բնաշնջի Պաղպարի 150,000 բնակչութիւնը:

Այս ժանդականի զգեստնեց նաև Ռափայէլ վարդապետ Զարֆճեանը, որ 1831-ի սկիզբները Պարսկաստանն Պաղպար դարձած էր:

Շմատոն և Ռափայէլ վարդապետները ժաղունեցան իրենց բնակած քան վարի յարկի սենեակներէն մէկուն մէջ, որ այսօր խանութ եղած է:

1831 Ապրիլ 25-ին կը վախճանի նոյնպէս ժանդականի լապին եալիսկոպոս Պետր. Ուլիք Գուտիրի:

1830 յունուար 6 թուականը հայ-կաթողիկ հասարակութեան կեանքի մէջ նշանաւոր հանգրուան մըն է, որովհետու օմանեան պետութիւնը պաշխօնապէս ճանչնալով անջապ համայնքի մը գոյութիւնը՝ կը վաւերացնէր զայն: Ենդեւար այլևս պէրաթով կը հաստարուիին հայ-կաթողիկ առաջնորդները:

1831-1839 - Պողոս վարդապետ Ջիհանեան, պոլսեցի (ծն. 1799-ին), 1831 Ապրիլ 27 ձեռնադրուած վարդապետ, Զմմառեան, կը դրկուի 1831 Յուլիս 22-ին անհովին չգելու համար Պաղպարը: Այս վարդա-

պետը ցունէր օմանեան կառավարութեան վաւերացումը, վասնզի Բ Դուքը չէր ճանչնար նաև հայ-կաթողիկ նույրապետութեան զլուխը Հիքանան նապող կաթողիկուսը: Ըստի դիմեցին Կ. Պոլիս Բ Դուտին պէտքար սպանալու համար՝ Յակոբ վարդապետ Չուլուրեան ազգապետագործիարքին միջնորդութեան:

1832 - Սահակ վարդապետ Սպեփան անունով պէտքարը կը սպացուի և կը ճանչնուի Պաղպարի և շրջակայ առաջնորդ: Պէտքար պրուած էր 1832 Փետրուար 3-ին և փարի մը յեպոյ՝ 1833 Ապրիլ 12-ին, ներկայացնուեցաւ: Պաղպարի կուսակալ Լազ Ալի Շիզա փաշային: Այդ թուականնեւ սկսեալ հայ կաթողիկ կղերը Պաղպարի մէջ ազարօրէն գործադրել սկսաւ իր ծիսակարարութիւնը:

Դժբախսպարաք այս վարդապետի մասին ունե դեղնեկութիւն չէ կրցած ունենալ Սայեղեան վարդապետ, որ ցի գիտեր, թէ ե՞րբ Պաղպար եկած և ե՞րբ մեկնած է:

Պողոս վարդապետ Ջիհանեան 1833 Մայիսէն սկսեալ հոգևոր մարտակարարութեան գործը կը սպանծնէ և կը հասպարտ մկրտելոյ դրույթը մը ցնծալից յառաջաբնով մը, որուն պարձնէն իրադարասկած է Ներսէս ծայրազոյն վարդապետ Սայեղեան (գիտն «Աւելիք», 1946, էջ 177), և որմէ կ'ընդորինակնէն:

«Յամի 1833 և Մայիս 30-ին»

«Ես՝ դրէ Պողոս Ջիհանեան Լիքանանցիս ի Բարելովն սկիզբն առաք ի վերուսպի հօր բազկաւ և սրանչելոր շնորհեալ ազարութեան պարունակութիւնը այսինքն յապարամը և ի ջարակամ թշնամեաց բանարկութէնէ արգելմանց գերծնալ յիւր բազում աւուրց, որ այս աւուր եղեն մեծ հանդիսի կապարել նորոգեալ զսեպիական զիշխանութիւնս մեր նախ մկրտութեամբ, որ նորածին դուսպր միում անուամբ Պասմաճի Անդրեիքա յեւր աւուրց ի լոյս ընծայելոյ և անուն երախայս կրչեցաւ Սեյիդ (որ ի մեջ յորջորջի Տիղոսիի) և կնքահայր սորա եղաւ Յովսէփ որդի Չախրի, վասն որոյ ծանր կրկնեսցուր և գոհութեամբ փառը և պարին և զովասանական ծայնիւ օրինութիւն այցելողին մարտուսցուր միշտը և միշտ»:

Տէր Պողոս կ'արձանագրէ նաև իր մարտար մէջ օրինած առաջին պատկը¹ (1833 Յունիս 4) և կապարած առաջին թաղումը² (Յունիս 29):

Պողոս վարդապետի կազմած վիճակագրութեան համաձայն, 1831-ին Պաղպարի հայ-կաթողիկ ընթանիքներուն թիւն էր 39, որոնց սերունեները բակաւին կ'ապրին Իրաքի մէջ: Իր օրովը՝ 1836 Յունուար 9-ին, մահմենքականը կը նահարակնեն 19 փարեկան Մանուկ Ֆերահ-Ռուլոյ³ պատանին, զաղապարի ընթանիքի մը զաւակ, որ մերժած էր իսլամանալ:

1 Պատառուողն էր Սահակ Սելրուսեան, որուն բոռները (4 մանշ և 1 աղջիկ) Եզիպտոս ծնած են և ինչ կ'ապրին իման Սելրուս մականունվ:

2 Սելնողն էր Գապարեան տիարապերից մեծահարստա վաճառականն, որ «Խան» տիարուս առած է Իրանի Ֆերհ-Ալի շահէն: Ասիկա պատն է Ըոյր Անրուստը և Ռեժիսա բարերարութիւներուն:

3 Նոյն ընտանիքն Յարուբրինը, թերգիապաշին էր Պաղպարի կուսակալին: 1844-ին վերջին անգամ կը յիշուի այս ընտանիքը:

Պողոս վարդապետ 1839-ին կը դառնայ Զմմառի վանքը, անկէ կ'անցնի Պոլիս և 1863-ին կ'ըլլայ Պոլսոյ Ս. Յակոր հիւանդանոցին մարանապետի: Վախճանած է 1868-ին:

1839-1841 - Գրիգոր վարդապետ Տէր-Ասրուածաբուրեանց, բրդիկցի (ծնած էր 1807-ին, ծեռանդրուած՝ 1832 Յուլիս 10-ին), որ իր օգնական Պողոս վարդապետի առաջ տէր Յարութիւն կը կոչուէր: Պահպատ կը գդնուէր 1835 Նոյեմբեր 19-ին ի վեր, յաջորդեց Պողոս վարդապետի:

Գրիգոր վարդապետ ոչ միայն ժողովրդապետ կամ ծխափէր էր նման նախորդին, այլ առաջնորդ (մուրախսաս), պէտաքանչ (1840 Յունուար 21 թուականով):

Իր պաշտօնին ձեռնարկելէն վերջ Պաղպատի հայ կաթոլիկ երևելինները փափարեցան կանոնաւոր և պարզաճ եկեղեցին մը ունենալ, և դիմնեցին Պոլիս և սրացան ֆէրման 1840 Յունիս 2-ին:

Ուստի նախապէտ գնուած բոլոր գունուերը, որոնք իրարու քով էին, քակուեցան և 780 քառակուսի կանգուն զեփին մը ունեցան, որուն փորը մաս մըն ալ զմելով աւելցուց (1841 Մայիս 13-ին) եւ կցեց Գրիգոր վարդապետ, և սկսաւ եկեղեցին շինութեան՝ 1841 Յունուար 25-ին հիմնարկերը կարարել վերջ: Բայց հազի պատերը զեփնէն բարձրացած դրամը կը պակսի և շինութիւնը կը դադրի:

Գրիգոր վարդապետ 1843 Օգոստոս 13-ին կը վախճանի 36 դարեկան և կը թաղուի իր հիմնած եկեղեցին մէջքիւղը:

1843-1875 - Թովման վարդապետ Պասմաննան, պաղպատի, Զմմառին (ձեռնադրուած 30 Նոյեմբեր 1842): Իբր յաջորդ Գրիգոր վարդապետի 1843 Սեպտեմբեր 15-ին Զմմառի վանքէն Պահպատ կը մնինի: Իր առաջին գործը կ'ըլլայ եկեղեցուց շինութիւնը լրացնել (1844 Նոյեմբեր 12-ին) և օծումը կարարել պալ 1844 Նեկութեմբեր 23 և 24-ին՝ Սուսուի ասորի կաթոլիկ Խաս Մահֆուզ եալիսկուպասին¹:

Եկեղեցին զիսաւոր նուիրագուն էր պարոն Մաղաք՝ Գասպար խանի որդին: Շինութեան ծախքը եղած է 1000 ոսկի: Նախապէտ եկեղեցին կը կոչուէր Մայր Փրկչին, բայց վերջը անուանուեցան Մայր Վերափոխման, որուն մեծադիր և եկեղեցին ճակապը կախուած պափկերը նկարած է 1858-ին Խոկենքի Սվոպուրա աւսքրահպարակ պաղպատի նկարից: Խոկ արծաթեայ շրջանակը նուիրած է տիկին Թագուիի: Ժողովրդին մեծամնենքը, 10 ընդամենքը, հաւաքարայ թովման վարդապետին կու պային 408 դրան (16 կամ 18 ոսկի):

Իր հոն գդնուած ապէն՝ 1844-ին, քանի մը ամիս Պաղպատ մնացած է հայր Վրանէս Եհւոհիքնան միաբանը՝ Պարսկասպատ իր առաքելութեան դարձին:

1849-ին Պաղպատ կը դրկուի թովման վարդապետի իբր օգնական Յարութիւն վարդապետ Պաթմաննան եւոլովիացին (ծնած 1838 Նոյեմբեր 26-ին), որ միայն երկու դրանի կը մնայ հոն և կը կանչուի իրենց միջն ծագած անհամաձայնութեան պարմառով:

1 «Սուրբանդակ» (թ. 2370) բրակից մը ի Պաղպատ, հաւանորէն հայոց Սուրբ Երրորդութեան եկեղեցին հնատ շփորելով, կը նշանակէ շինութեամ թուական 1852:

1 Յունուար 1850էն սկսեալ Պաղպատի հայ կաթոլիկները սկսան կիրարկել Նոր գումարը՝ Գրիգոր Ը կաթողիկոսին արքօնութեամբ: Թովման վարդապետ Պասմաննան կը հասրատէ նաև վարժարան մը, որ պարզապէտ խեղճուկ սենեակ մըն էր, ուր 4-5 աշակերդներ եկեղեցական երգեցողութիւն և թիզ մը արարերէն կը սորվէին:

1870-ին Հասուն կաթողիկոս Մարքինի եպիսկոպոսը կը կարգէր իր կողմանէ փոխանորդ Պաղպատի ժողովուրդին համար, կարգադրութիւն մը, որմէ դժգոհ կը մնան Պաղպատի հայ-կաթոլիկները: Հասուն անոնց միահոգուրդիւնը ցրեց 1871 Յունուար 19-ի թուլյով յայրնելով, որ այդ կարգադրութիւնը առժամանակեայ էր:

Թովման վարդապետ զգացուած ծանրապէտ հիւանդացաւ և վախճանեցաւ 1875 Յունուար 1-ին, թաղուեցաւ եկեղեցին մէջ՝ ձախակողման Սուրբ Յովսէփի խորանին առջւ:

1875-1917 - Փիլիպպոս վարդապետ Մաղաքեան, պաղպատի, Զմմառին, յաջորդեց թովման վարդապետին: Քահանայ ձեռնադրուած էր 1864 Ապրիլ 24-ին: Նախ զեաց Մարքին, ուր քանի մը ամիս մնաց և ապա անցաւ. Պաղպատ 1865 Նոյեմբեր 8-ին, ուր թովման վարդապետի վախճանումէն վերջ սրանձնեց ժողովրդապէտութիւնը և պագրիարքական գործակալութիւնը:

Փիլիպպոս վարդապետ կը բնակէր հօրենական քանը, որովհետք քահանայագունը զբէթ անբնակելի դարձած էր: Իր նախորդին նահեն չորս դրահի վերջ ձեռնարկեց ի հիմնան վերաշինել քահանայագունը: Ուստի 1879 Փետրուար 1-ի վերջ քահանայագան հարաւային մասը աւարտած ըլլալով՝ Փիլիպպոս վարդապետ հոն փոխադրուեցաւ 1880-ի սկիզբը: Իսկ շենքին միւս մասերը 1883 Մայիսէն սկսեալ հիմնովին նորոգուեցան:

1884-ին նորոգեց նաև եկեղեցին այնքան յայնորէն, որ վերափին օծելու պէտք եղաւ, ինչ որ կարարեց Ռափայէլ Չարիխ՝ Պաղպատի ասորի արքեպիսկոպոսը 14 Օգոստոս 1884-ին: Այս առջի Մարտի իշխանութեան թուական գնազակ մը և զեփեղուցաւ զանզակարան մէջ, որ կառուցած էր պոլսեցի Յակոր Գ. Մազարարեան, որ 1881-1889-ին հանրային պարսուց վարչութեան մէջ կը պաշտօնավարէր իբր հակալշոռը (Controlens):

Նմանապէտ նորոգուեցաւ քահանայագան կից եկեղեցապարկան դունը, զոր թովման վարդապետ զեաց 1884 Սեպտեմբեր 13-ին Մինաս աղա Տէր-Մինասեանէ:

Այս բոլոր շինութեանց համար ծախսուեցաւ 2500 ոսկի, որուն 570 ոսկին Փիլիպպոս վարդապետ¹ անձնական գունաւու (գլխուն նաև «Սուրբանդակ», թ. 2370):

Փիլիպպոս վարդապետ Մաղաքեան ծերացած ըլլալով՝ իր խնդրանքով իրեն օգնական դրուեցաւ 1901-ին Ներսէս ծայրագոյն

1 Հայրը՝ Դափիր և մայրը՝ Անժելա, որ դաստին էր Յովհաննէս Աստուածատութեան Պագրկանապաշ տիարապէտիցի նշանաւոր վաճառականին, որուն միջոցաւ զնուած էր եկեղեցապատկան առաջին տունը:

վարդապետ Տիկիանեան մարդինցին, բայց առանց նախապէս գլու Փիլիպպասին որոշ կերպով իմաց դայու:

Տիկիանեան վարդապետ եկած էր այնպիսի ագեն մը, եթի Փիլիպպոս վարդապետին դէմ լարուած և զրգուած էին խումբ մը ղճղոններ և քննադարներ, որոնց գլուխ անցաւ անմիջապէս, թերևս բարենորոգելի դեր կափարելու դիրաւորութեամբ: Ուստի անոնց առաջին գործը եղաւ պարբիարքարանի հետ բանակցելէ վերջը, Փիլիպպոս վարդապետին ձեռքէն առնել եկեղեցւոյ եկամուտներուն մարդակարարութիւնը և յանձնել զաղափարակից չորս-հինգ հոգիէ բարկացած մարդակարարական ժողովոյ մը, որ սկսաւ գործել 1902 Յուլիսէն:

Բայց անոնք ասով զգոհացան, կը յուսային աւելին ձեռք բերել և իրաւ ալ յաջորդ գարին յաջողեցան Փիլիպպոս վարդապետի վեղ Տիկիանեան վարդապետը պարբիարքական փոխանորդ և մեծատր կարգել գալ, արարք մը, որ մեծապէս զայրացուց Փիլիպպոս վարդապետի բազմաթիւ կողմնակիցները, բայց անոնցմէ մէկը կրցաւ նոյն դարին իսկ, թէն հակականոն միջոցաւ, վերադարձնել գալ Փիլիպպոս վարդապետին պարբիարքարանի փոխանորդութիւնը: Տիկիանեան վարդապետի կողմնակիցները իրենց կրած այս անակնկալ պարզութենէն և հեքնող ուրիշ աննպաստ պարբիարքներէ սկսան դակաւ թուլնալ, նուազի և անհետքանալ: Տիկիանեան վարդապետն ալ թագաղիր արքայ անուանուած էր, յարմար սեպեց Պաղքագիւն հեռանալ, ուստի 1905 Տոկիեմբերին մեկնեցաւ: Ներսէս վարդապետ 1905 Տոկիեմբերին զնաց Տէր-Զօր և անկից Դամասկոս, որ յանկարծամահ վախճանեցաւ 1910-ին (փետ «Աւելիթ», 1933, էջ 89-90):

Մինչև 1910 Պաղքար առանձին կը ներկայացներ պարբիարքարանի փոխանորդութիւն մը և անշագ էր:

1911-ին Կռոմի մէջ գումարուած Սիւնուուսի կարգադրութեամբ Պաղքար Մարդինի թամին կցուեցաւ («Աւելիթ», 1933, էջ 90), սակայն այս կարգադրութիւնը հազի չորս դարուան կեանք մը ունեցաւ, վասնզի գեղահանութեան հեքնանօր Մարդինի առաջնորդը և իր հօգը անապարներ քշուեցան:

Ինչպէս յիշուեցաւ, թուվմաս վարդապետ Պասմանեան եկեղեցիին շրջաբակին մէջ դպրոցիկ մը բացած էր: Ներսէս վարդապետ Տիկիանեան իր կարգին նմանորինակ դպրոց մը բացաւ իր հսկողութեան դակ, բայց երկարապէս կեանք չունեցան: Իրականութեան մէջ դպրոց ըլլալէ ալ շաբ հեռու էր ան:

Փիլիպպոս վարդապետ անոր մեկնումէն վերջ փափաքեցաւ վերսպին դպրոցը բանալ, բայց աւելի ընդարձակ ծրագիրով և լաւագոյն կազմակերպութեամբ:

1906-ին Պաղքարի հայ կաթոլիկները կը բաղկանային 60 դունէ («Սուրբանդակ» օրաթերթ, 4 Նեկիեմբեր 1906, թ. 2370), հետքարար կրնային դպրոց մը ունենալ: Ուստի 1906-ին Միհրան Սըվանեան, որ այնքան օգֆակար կերպով պաշտօնավարած էր հայոց վարժարանին մէջ, թողած ըլլալով իր պաշտօնը, հայր Փիլիպպոս վարդապետ

Մահարեան պատեհութենէն կ'օգրուի և զայն կը հրաւիրէ վարժարան: 1906 Տոկիեմբեր 1-ին դպրոցը բացուեցաւ: Սըվանեան ինքն կ'աւանդէր հայերէն, Գրանսերէն և ուրիշ դասեր: Թուրքերէնի յափուկ ուսուցիչներ ևս կը դասախուտին: Նոյնպէս դիմում կ'ընէ մետրիթին, որպէսզի թուրք ուսուցիչ մը դրամադրէ, ինչ որ ընդունեցաւ և պետութիւնը վճարուած ուսուցիչ մը նշանակեց: Անգերէնի փորձ և հմուր դասադրու մը վարձեց և արաբերէնը յանձնեց հայր Ռոմանոսի: Նայր Ներսէս վարդապետ Մայելեան յանձն առաւ կրօնագիրութեան, եկեղեցական երգեցութեան և եկեղեցական պարմութեան դասերը:

Վարժարանը այսպէս սպանայով բարեկարգ վիճակ մը՝ շուրջով գրաւեց հանրային կարահութիւնն և մէկ ամսուան մէջ աշակերներու թիւը 8-էն բարձրացաւ 40-ի գրեթէ ամէն յարանուանութիւններէ և հաւանօրէն աւելի պիտի բարձրանար, բայց դժբախտաբար, այս առաջին թափը տևական չեղաւ և շուրջով դպրոցը փակուեցաւ («Սուրբանդակ», թ. 2370) նոյն դարին իսկ և ոչ թէ 1909-ին, ինչպէս Մայելեան փոդ. կը գրտ:

Փիլիպպոս վարդապետ, որ արդէն 1901 Յուլիս 27ին ծայրագոյն վարդապետութիւնն ընդունած էր, 1914 Փետրուար 27-ին թագաղիր արքայ ալ անուանուած իր յիսնամեայ յորեկեանին առթի, զոր Ապրիլ 26-ին մեծահանդէս կարադրութեցաւ: Նախորդ ընդհանուր պարեկազմին, որ իր յորեկեանական հանդեսէն քանի մը ամիս վերջ հոչակուեցաւ, ժրաջան վարդապետը անձկութեան օրեր ապեցաւ և հուսկ ուրեմն հիւանդանալով՝ 1917 Մայիս 30-ին վախճանեցաւ և թաղուեցաւ աւագ սեղանին աշակողմը՝ Ցիստահ Սուլք Սիրփի խորանին առջւ: Իր անձնուէր ջանքերով մեծապէս օգպակար եղած է («Սուրբանդակ», թ. 2370): Իր Պաղքար զալէն, այսինքն 1864-ին առաջ, Պաղքարի հայկարութիւնի եկեղեցին միայն 20 ուսի հասպարուն եկամուլ ուներ դարեւնի պարեկան: 1906-ին այս հասոյթը հայր Փիլիպպոս վարդապետ Մայարեանի շնորհի 120 ուսկի բարձրացած էր («Սուրբանդակ», նոյն):

1906-ին Պաղքար կը գինուէր հայր Ռոմանոս անոն յոյն կաթողիկ քահանան: Ցոյն-կաթողիկները որովհերկ եկեղեցի չունեին, այս եկեղեցականը Մահարեան վարդապետ հիւրընկալնեց և հայ կաթողիկներու եկեղեցիին մէջ թոյլապրէ որ կափարէ յունական ծէսով պաշփամունք:

Ռոմանոս, որ շաբ լաւ գիրէր արաբերէն, այդ լեզուն կը դասախուտէր հայ-կաթողիկ վարժարանին մէջ, որ Փիլիպպոս վարդապետ բացած էր:

1917-1928 - Ներսէս վարդապետ Մայելեան, պաղքարցի. Զմանուան, ծնած 1878 Մարտ 11-ին և ծեռնայրուած 1901 Փետրուար 24-ին: 1903 Սեպտեմբեր 27-ին Պաղքար կ'երթայ իրը օգնական իր նախորդին և կը պաշտօնավարէ մինչև անոր մահը իրը օգնական ժողովդրապետի և յեղոյ իրը ժողովդրապետի:

Անոր աշակից էր 1924-ին մինչև 1930 Նոյեմբեր Սելրու վարդապետ թասապական, որ նոյն դարին Սինճար փոխադրութեցաւ, ուր արդէն առաջ երեք դարի մնացած էր, որովհերկ հոն եկած հաւանուած ժողովդրապետի պարմութիւնի դարին իրէն կը դուռկողապետի:

- 56 -

զինդադարձն վերջ 60-70-ի շափ հայ-կաթոլիկ ընդանիքներ, ամենքն ալ Մարտինի թեմէն:

Մելքոն Վարդապետ Թասպագևանի Սինծար գլուխած ագեն Պաղպապ Եկած էր հազարաւոր գաղթականներու հետ 1918-ին վեր Մարտին Սրբականնեան շիրապագեցի ամուսնացեալ քահանան, որ քարի մը Ներսէս Վարդապետի բռվ մնաց և ապա իր հայրենիքը դարձաւ:

Նմանապէս 1923-ին Պաղպապ Եկած Մանուկ Վարդապետ Եալընգաթեան մարացին, որ Պաղպապի Կարմեղեանց դպրոցներուն մէջ պաշտօն քարելէ և իր մարացի հայրենակիցները հոգևորապէս միտրարելէ վերջ վախճաննեցաւ 1928 Մելքոնի 6-ին և թաղունցաւ Կարմնեանց որբանոցի բակին մէջ:

Ներսէս ծայրագոյն Վարդապետ Սայեղեան մեծ կամ փոքր, ներքին ու արքաքին նորոգութիւններ և փոփոխութիւններ կարարած է Պաղպապի Եկեղեցին վրայ և 1923-ին զայն լուսաւորել գուած է Ելեքրուրականութեամբ:

Ներսէս ծայրագոյն Վարդապետ Սայեղեան ունի բանահրական աշխափասիրութիւններ՝ մասնաւորապէս Իրաքի հայոց վերաբերեալ, ինչպէս նաև կրօնական հարցերու վրայ: «Ազադ» («Մարմարա», թ. 68) կը վկայէ, թէ Ներսէս Վարդապետ «հետքաքրքրուող» է «ամեն բանով որ հայկական է»:

Ներսէս Վարդապետ Սայեղեան նախազահն էր Հայ Բարեգործական Ընդհանուր Միութեան (Հ. Բ. Ը. Մ.) Պաղպապի մասնաճիւղին (նոյն):

Նախորդ ընդհանուր պարերազմէն վերջ, երբ հայ ժողովուրդը ցանուցի եղաւ, հայ-կաթոլիկներն ալ մնելի հետ նոր քառապանքի և չարչարանքներու Ենթարկունցան, և իրենց կազմակերպութիւնը բոլորովին բանդուեցաւ:

Զինադադարի վաղորդայնին Բենեթիկոս ԺԵ պապը որ մնա անձկանօր ու արցունքով հերկւած էր «Հայ ոդքախու Ազգին արինահեղ արկածներուն», ուզեց անմիջական օգնութեան հասնի: Ի միջիալոց կ'որոշէ որկել իրեն Առաքելական այցելու Գոյունեան Պետրոս արքեպիսկոպոսը, որպէսի անձամբ Երաք այն թեմերը, որ կարելի էր, ծրագրելու համար անենց վերակազմութիւնը և այլն:

Գոյունեան գերապայծառ 1919-ին ամենէն առաջ այցելեց Մարտին, հայ-կաթոլիկ թեմներուն հնագոյնը և կարևորագոյնը, իրնն հետ ունենալով իր քարուուար Պետրոս Վարդապետ Քեղեճնեանը և Անդրեան Վարդապետ Անմարանեանը, որուն յանձննեց այս թեմին հոգը («Աւելիք», 1937, էջ 108):

Գոյունեան արքեպիսկոպոս Ռոմ դարձաւ 1920-ին և գեղեկազիր մը Ներկայացուց: Անդրեաս Վարդապետ Անմարանեան՝ Մարտինի մէջ սրբանալով Մուրախասի դիրք՝ գրադեցաւ խնամափարական գործերով և

ծեռնարկեց կալուածները վերսրանալու: Մուսթաֆա Քեմալի շարժումը, սակայն, անկարելի դարձուց իր պաշտօնավարութիւնը և անկա մեկնեցաւ՝ լքելով իր բախչին գեղույն համայնքը:

1923-ին, երբ թէ շաբ ճշգուսցաւ Մերձաւոր Արևելքի վիճակը, հայ-կաթոլիկ նուիրապեգութիւնը և իր թեմները վերակազմունցան նոր պայմաններու համաձայն: Ասոր համար գումարունցաւ Շոմի մէջ հայ-կաթոլիկ Եպիսկոպոսական ժողով մը, ուր «հասպարելով յիրաւանց գոյութիւնը Մարտինի թեմին և նկատի ունենալով անոր պարմական արժեքը, իմաստուն կարգադրութիւն ըրին անոր քալու վիճակաւոր մը» («Աւելիք», 1937, էջ 120), բայց յայգնի էր թէ անկա պիտի չկարենար նարի Մարտին բաղաքին մէջ, որ թրքական կը մնար: Իսկ բարձր ճէզիրէն, որ մաս կը կազմէր նոյն թեմին, կը կցուէր Սուրբիոյ, իսկ մնացեալ մասը թեմին կը մնար Իրաքի նորակազմ բազաւորութեան սահմաններուն մէջ: Ուստի Եպիսկոպոսներու ժողովը որոշեց Մարտինյ թեմին աթօռանիսաք քաղաքը դարձնել Պաղպապի Իրաքի մայրաքարաքը, որ բաւական հասոյթ ունէր Եպիսկոպոս մը ապրեցնելու: Սուրբիոյ կցուած մասին հովուութիւնը յանձնունցաւ Հայէպի վիճակաւորին և թրքական հողարաժինի մէջ մնացած վիճակները նախկին Մարտինի արքեպիսկոպութեան կը մնային նոյն անունով գիտղուաւոր Եպիսկոպոսի իրաւասութեան ներքն՝ թէս անուանապէս, վասնզի ոչ ոք մնացած էր թուրք սահմանին մէջ: Վերջին քահանան 1929-ին բոլորովին լքեց Մարտինը:

1928-1933. - Յակոբոս Եպիսկոպոս Նեխմեան: Եպիսկոպոսներու պինդուր 1928 Յունիս 21-ին կ'ընդրէ Նեխմեան գերապայծառը: Յունիս 30-ին պապը, որ այն միջոցին Պրազիլիա կը գրնուէր, կը հասպարէ զինք իրը պապրիարքական գիտանորդ Մարտինյ արքեպիսկոպոս (կրն «Աւելիք», 1933, էջ 119): Նեխմեան Վարդապետ 1929-ի վերջերը կը հասնէր Պէյրութ և 1929 Փեբրուար 2-ին կը ծեռնադրուէր Պողոս Պետրոս ԺԴ Թերզեան կաթողիկոսն Տ. Joseph համալսարանին Եկեղեցին մէջ, և երեք ամիս վերջ Պաթանեան Վարդապետի հետ, որ ուժը քարի է վէր կը պաշտօնավարէր Գահիրէի մէջ, 1929 Մայիս 7-ին Պէյրութէն Պաղպապ գնաց, զոր գրաւ շաբ անբաղայի վիճակի մէջ: Ներսէս Վարդապետ Սայեղեան ժողովրդապետը Եկեղեցին վրայ ծանրացող պարբերէն բարոյալբուած, չը կրցած արքեպիսկոպոսին և ընկերացող քահանային յարմար գեղ մը պատրաստէ: Յակոբ արքեպիսկոպոս Նեխմեան կազմակերպեց թեմը, նախ կելմրական վիճակը բարելաւելով: Կառոյց նոր Եկեղեցի մը Մինծար, և վարդապետանոց մը, զնեց հողի երկու արժեքաւոր կտորներ, մէկը Մուսաւ մէջ, միաը Քարրաբայի՝, որ Պաղպապի արուարձաններէն էր, բացաւ աղջկանց վարժարան Անարագ յութեան բոյրերու հսկողութեան գակ, իմանովին նորոգեց Պաղպապի

I 1932-ին պ. Ռափայէլ Գասպար խան կտակով բողած է հող մը Եկեղեցի համար այս արուարձանին մէջ:

Նկեղեցին և ապահովեց ասոր հասոյթը կալուածներու մեծածախս շինարարութեամբ երեք հազար սրերինի պարբռ մը կը ճնշէր նկեղեցւոյ մաքակարարութիւնը: Ասոնց մէջ ամենին կարևոր ծեռնարկը դպրոցն էր, քանի որ հայ-կաթոլիկները գրկուած էին հայ լեզուն սորվել: Նեսիմեան գերապայծառ դրամական միջոցներէ գորկ էր, ուստի դիմու իր բարեկամ Chanoine Magnard-ի, որ խոսքացաւ օգնել, և երբ Նեսիմեան եպիսկոպոս Պէյրութ զնաց, անոր դարձին ընկերացաւ իրեն մինչև Պաղտափ: Abbé Magnard գեղույժ վրայ պէտքը գեսնելով՝ նուիրեց 80.000 ֆրանք, ինչ որ հենարաւորութիւն գրուած այս գործը իրագործելու: Ենոք բանակցութեան Անարափ յուրթեան մայրապետներու հետք 1932-ին սկսաւ պարասպել թեմին լաւագոյն կալուածներէն մին:

1932 Սեպտեմբեր 17-ին Պաղտափ եկան 5 մայրապետներ և 3 Նոկտեմբերին բացին վարժարանը: Ցաջորդ դարին աշակերդներուն թիւը բարձրացած էր 150-ի:

1933-1938. - Ալոգիոս արքեպիսկոպոս Պաթանեան: 1933 Օգոստոս 5-ի Շումի մէկ որոշումով Յակոր արքեպիսկոպոս Նեսիմեան փոխադրութեան Եգիպտոս՝ իր յաջորդ Գուգեան Յովիհան եպիսկոպոսի, և իրեն յաջորդեց իր գործակիցը ի Պաղտափ՝ արքեպիսկոպոս Պաթանեան, որ Պէյրութի մէջ Արիխարեան կաթողիկոսէն ձևնադրութեան եպիսկոպոս Մամպոյ 29 Նոկտեմբեր 1933-ին և 15 Նոյեմբերին դարձաւ իր վիճակը և շարունակեց իր նախորդին գործը: Ծնած է Մարտին 1899 Փետրուար 15-ին, նախնական կրթութիւն և Պոլոյ S. X. Jonis ֆրանսական կենանոցին մէջ ըրած է և յեփոյ Շում Լևոնեան վարժարան զացած է 1915 Փետրուար 16-ին: Ուսած է փիլիսոփայութիւն և ասքուածարանութիւն: Ձեռնադրուած է 1921 Ցունիս 29-ին և զացած Գահիրէ, ուր պաշտօնավարած է մինչև 1929:

1935-ին Անարափ յուրթեան բոյրերու վարժարանին շենքին վրայ յարկ մը աւելցուց՝ բոյրերուն համար խցիկներ կարուցանելով և անոնց սենեակները զիշերօթիկներու նեցարանի վերածելով, 125 դիմար ծախրով մը:

Անարափ յուրթեան բոյրերը նաև մանչերու հայեցի կրթութիւնը ապահովելու համար, փոքրահասակ մանչեր ալ կ'ընդունին և համաձայնած են Կարմելեան հայերու հետք, որ անոնց հասքարութեան մանչ փղաքը յեփոյ անցնին իրենց վարժարանը, ուր հայերէն լեզուն ալ աւանդուի:

1934-ին փիկին Էլիզ Ռուրէն Երամ երբ մեռաւ, իր գերեզերքը ունեցած գունը կփակած էր նկեղեցին՝ Պաթանեան եպիսկոպոսը 1935-ին այդ շապ իին և խարիսու գունը նորոգեց հիմնովին և ըրաւ հասութաբեր կալուած, 185 դիմար ծախրով մը:

Պաթանեան եպիսկոպոս Մուտուի մէջ զնեց 155 դիմարով, սրացուած նուիրագուներէ, յարմար գերին մը նորագոյն գեղեցիկ թաղի մը մէջ:

Պաթանեան եպիսկոպոս նորոգեց Պաղտափի հայ-կաթոլիկ նկեղեցին, որ 1842-ին շինուած ըլլալով՝ իինցած էր և կարօւ նորոգութեան:

1934-1937-ին, չորս դարուան մէջ, պարբերը ներսէն և դուրսէն նորոգութեան կէս մէթը խորութեամբ և երեք մէթը բարձրութեամբ: Նամարները երկար գօվիներով կը պնդուին և կը շինուի պեթոն ընդարձակ վերնապուն մը: Ասոր համար եղաւ 170 դիմար ծախր:

Պաթանեան եպիսկոպոսի պաշտօնավարութեան արեն իրեն կը գործակցէին Ներսէս վարդապետ Սայեղեան, Մելքոն վարդապետ Թաղպաղեան, Ցովսէի վարդապետ Ճենանձի, Ցարութիւն վարդապետ Տրգեկեան:

Աղածանեան կաթողիկոս գինըն պագրիարքարանի փոխանորդ Խանակած ըլլալով՝ Պաթանեան եպիսկոպոս հեռացաւ Պաղտափէն և հասպագութեան Պէյրութ:

1938 - Ներսէս եպիսկոպոս Թայրոյեան, մարդինցի: Ծնած է 1895-ին, միարան Զմանահի վանքին: Իր ուսումը առած է նախ Զման, յեփոյ Պոյիս, վերջը Շոոմ Ուրբանեան դպրոցը, որուն շրջանը աւարտել վերջ, կը ծեռնադրուի Թերգեան կաթողիկոսէն 22 Նոկտեմբեր 1919-ին Զմանահի միարանութեան իրը անդամ:

Պաշտօն վարած է Կալէպի մէջ իրը ուսուցիչ ժողովրդապետական դպրոցին, հոն կը կազմէ վարագրեաներու համար աղքարախնամ ընկերութիւն մը, որ մինչև Ամերիկա մասնաճիւղեր ունեցաւ և յաջողեցաւ գնել ընդարձակ հող մը և հոն շինեց 20 սենեակով պարսպարան մը քաւոր ընդարձակներու համար:

1930-ին վերջերը Գահիրէ կը փոխադրուի ժողովրդապետի պաշտօնով և 1931-ին Նելսոնուսոյ Սուրբ Թերեզա նորակառոյց նկեղեցին հոգը իրեն կը յանձնուի: Հոն կը կազմէ նկեղեցաւը դիկինանց միութիւն մը նկեղեցին կահատրումը հոգալու համար: Զարկ կու դայ աղքարախնամին և կը կազմէ Բարեգործական ընկերութեանց դիկինանց մասնաճիւղ մը: 1935-ին կ'ընդուրուի մեծաւոր Զմանահի վանքին հանգուցեալ Պաղտուհասեան վարդապետի տիղ:

1938-ին եռամնայ շրջանը աւարտել վերջ, եպիսկոպոսական ընդիհանուր փոխանորդի պաշտօնով դրկուեցաւ Պաղտափ, ուր 1940 Մայիս 2-ին եպիսկոպոսական սինոդը գինըն ընդուրուեց Մամպոյ թեմին արքեպիսկոպոս: Պաղտ հասքարեց իր ընդուրութիւնը և 27 Նոկտեմբեր 1940 Աղածան կաթողիկոս գինըն ծեռնադրուեց եպիսկոպոս:

ԻՐԱԳԻ ՇԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ

ՊԱԴԱՏԱՑ

Պաղպափ՝ մայրաքաղաք Իրաքի, ամենէն հայաշափ քաղաքն է այս պեղութեան և պատմական կարևոր անցեալ մը ունի:

Քաղաքը շինուած է Ասպուճաֆէր Ապարուլլահ-Էլ-Մանսուր խալիֆային ըստ ունաց 751-ին (Նայր Ցակովըն վարդապէտ Տաշեան, Ցուցակ, էջ 86) և ըստ այլոց՝ 762-ին, իհն Սելևկիոյ շրջակայքը, համանուն հնօրեա քաղաքի մը մօփը, և եղաւ շարունակ իհնգ դարեր Ապաստեանց ուրբան և դպրութեան ու գեղարութեարի որրան:

Պաղպափ կը նշանակէ ըստ արաբներու Ասբուածափուր, մեկնարանուելով սապէս՝ բագ՝ Ասբուած, փափառ՝ փուրք:

Քաղաքը կառուցուած է Տիգրիսի ափերուն անապատային ընդարձակ փարածութեան վրայ սփոռուած: Քաղաքը բնակելի դարձած է շնորհի Տիգրիսի առափ ջրարաջնութեան:

Մոնկու իշխան՝ Ռուլատո, ճէնկիզխանեանց հարսփուրենէն, վերջ դրուա Ապաստեան խալիֆայութեան 1258-ին Պաղպափը գրաւելով՝ Պաղպափի վեզիր, Մովայիդ-Էղդինի սալրանօք:

Այս պատերազմին իրենց մասնակցութիւնը բերած են հայերը, ինչպէս կը նկարագրէ Կիրակոս վարդապէտ Գանձակեցի (էջ 220-224):

Ժաքար բանակին մէջ էր նաև Զաքարիա Օքբեկեան, որ կը հրամայէր վրացական գօրամասին, որ կ'օգնէր թաքարներուն:

Իր շափ հետքարքական հոս մէջ կը բերեմ Կիրակոսի փողերը, աշխարհաքարը.

«Եւծն Ռուլատո անոր (Մանգու խանի) եղբայրը, և անկէ արևելք զգնուող գօրքին զիսաւոր նշանակուածը, հրաման դրուա բոլոր իրեն հնազանդողներուն առհասարակ՝ երթալ Տաճկաց (իմա՝ արաբներու) մայրաքաղաքին՝ Պաղպափի վրայ, որ նսփոցն էր Տաճկաց թագաւորութեան և թագաւորն, որ կը նսփէր՝ չին կոչեր սուլթան կամ մելիք, ինչպէս սովոր են ուրիշները կոչել, որ թուրքերու կամ պարսից և քիրքերու վրա բռնացած էին, այլ Խալիֆա կը կոչէին, այսինքն յաջորդ Մահմէտի: Անոր վրայ արշաւեց մէծն Ռուլատո բոլոր թագմութեամբ, բոլոր հնազանդող ազգերով, աշնան և ձմրան եղանակին՝ երկիրին սասպիկ փարութեան համար: Եւ նախքան իր երթալը, հրամայնց Բանու Նուինի գօրքերուն, որ իրեն հետ էին Ռուռմներու աշխարհին մէջ, երթալ և անցնի Տիգրիս մնձ զեքրը, որուն վրայ շինուած է Պաղպափ քաղաքը, որպէսի ոչ որ փախի քաղաքէն նաւերով՝ երթալ միքնելով Կարիսքոն՝ կամ ամուր Պասրա, և անոնք անյապաղ կափարելով հրամանը, կապեցին նաւէ կամուրջ՝ մնձ զեքրին վրայ, և ամուր ցանցեր ձգեցին երկարէ կեռերով և շամփուրներով գեպին մէջ և յափակը, որպէսի ոչ որ

1 Տիգրուն է, որ յոյները կը կոչէին Կտեսիփոն, եղած է մայրաքաղաք Մասսանան:

թղալով ազափի և հեռանայ քաղաքէն՝ որպէսի զիփնան:

Իսկ Խալիֆայն Մուսաթասը¹, որ կը նսփէր իհն, հպարտ և անձնապասպան, շափ զօրք դրկեց անոնց վրայ, որ զեփը բռնէին, պեփի մը ձեռքով, որուն անունն էր Դողար², անոր փան ոսպիկանը, որ երթալով առաջին անգամ յաղթեց և կոփորեց թաթար զօրքէն իբր 3000, և իրիկուան վրայ հասնելով նսփաւ ուրբել-խմել անհոգութեամբ, և դրկեց լուրդուներ Մուսաթասը Խալիֆային, թէ զարկի զանոնք և թիչ մնացին, վաղն զանոնք պիփի լմնցնեն:

Իսկ խորամանկ և բազմահնար թաթարին զօրքը, ամբողջ զիշերը սպառազինուած և պաքրասպուած, պաշարեցին շորջանակի Տաճկաց բանակը, իրենց հետ էր նաև Զաքարիէ իշխան՝ որդին Շահնշահի: Առաօտուն լուսնալուն, սրածելով առ հասարակ կոփորեցին ամենքն և գեղամոյն ըրին և անոնցմէ ոչ որ ազափեցաւ, բացի թիշերէ:

«Ռուլատուն հրամայեց այնպէս ընեկ և քաղաքին դուներէն անթիւ բազմութեամբ կ'վելին իրարու հետ մրցելով, թէ ո՞վ առաջ պիփի հասնի անոր և ան եկողները կը բաժնէր զօրքին և կը հրամայէր հեռացնել քաղաքէն, և կոփորել զաղփնի, որպէսի զիփնան ուրիշները: Եւ կը կոփորէին ամէնն: Եւ չորս օր վերջո նաև Մուսաթասը Խալիֆան ելաւ երկու որդիներովը և բոլոր մեծամեծներով և բազում ոսկի և արծաթ և պաքրուական գոհարներ և մեծազին հանդերձներ իրեն հետ առած, Ռուլատուն և մեծամեծներուն նույն գալու համար, և նա նախ մեծարեց զայն, մեղադեկով յամենալուն և կանոնի զալուն համար ... և [Ռուլատուն] սպանեց իր ձեռքով զայլ³ ... կոփորաց նաև միւս մեծամեծները:

Եւ ապս հրամայեց զօրքերուն, որոնք կը պահպանէին պարիսաքը, իշներով ջարոխի քաղաքին բնակիչները՝ մեծն փոքր, և անոնց կարգով արփի նման ջարեցին անթիւ և անհամար բազմութիւն այրերու և կիներու և փղաքներու և քառասուն օր սուրը զործելէ զղադրեցաւ և իրենց ձեռքերը յոգնեցան, և ուրիշներ կը վարձէին և կը կոփորէին անխնայ:

Քայլ Ռուլատի կինը՝ աւագ Խաթունը, քրիստոնեայ էր, որ կը կոչուիր Տօխուս Խաթուն, ասիկա խնդրեց քրիստոնեաները, որոնք Պաղպափ էին՝ նեսքորական աղանդով և թէ այլ ազգերէ, և թողուց զանոնք ընչիք և սպացուածքներով, վասնզի խնդրեց իր ամուսինէն՝ չապաննել զանոնք: Եւ յոփացած ուկինվ և արծաթով և մեծազին զգեստներով, վասնզի քաղաքը յոյժ փարթամ էր, այնքան որ նմանը չէր զգնուիր երկրի վրայ: Եւ ինըն Ռուլատու առաջ իբր իր բաժին Խալիֆայի զանձը և անկէ վերցու երեք հազար վեց հարիս ուղփի բնու և ծիերուն, զորիներուն և էշներուն թիւը չկար, և ուրիշ գուներով լեցուն:

1 Պետք է ըստ Մոստափահն կամ Մօստափէն որդի Մօստափների:

2 Որ է տէվաղապահ, այսինքն քարտուղար, վասնզի այսպէս կը կոչուիր այն ատեն Խալիֆային վեզիրները:

3 Իր ձեռքով չէ սպանած, այլ խեղամահ ընել տուած է նոյնիսկ իր Պաղպափուն հնապահէն վերջը:

կնքեց իր մարդանիով, և պահապաններ ծգեց, վասնզի չկրցաւ ամեն վերցնել:

Եւ այս ամենը պարմեց մեզի իշխան Հասան, որ Պաօշ կ'անուանուեր... որ ականափես և ականջալուր էր այս դեպքերուն» (Կիրակոս, էջ 227-230):

Տեսանք արդէն, թէ այդ թուականէն վերջ ինչ եղաւ ճակարագիրը Միջազգերին իր ամբողջութեամբ և մասնաւրապէս Պաղպապի, որն ամենէն կարևոր քաղաքն էր այդ աշխարհամասի:

ԺԵ հարուն զայն զեղական իշխանութիւններ իրարու ձեռք յափշտակեցին, մինչև որ ԺԶ դարուն սկիզբէն մինչև ԺԸ դար պարսիկները և օսմանցիները երկար ադեն մաքառեցան Միջազգերի մէջ և մասնաւանդ Պաղպապի շորջը:

1638-ին Մուրափի Դ գրաւեց քաղաքը և այն թուականէն յևսոյ, թէ քանի մը անզամ պարսիկ յարձակմանց ներարկուեցաւ, տակայն մնաց օսմանցիներու ծեռքը մինչև 1917 Մարտ 11, երբ անզիացիք մկան Պաղպապ, որ վերջապէս անջարուեցաւ օսմանեան կայսրութենէն և եղաւ մայրաքաղաքը նորակազմ Իրաքի թագառորութեան:

Պաղպապի վերայ Ապապասեան խալիֆայութենէն վերջ ամենէն երկար փիրուններ եղած են օսմանցիք, որոնք Պաղպապը ըրին կեղորնը ընդարձակ Էյալէջի մը, որ Մուտուկն մինչև Պասրա կը փարածուեր: Այս Էյալէջին զլուխը զբնուող փաշան ունեցած է լայն իրաւասութիւններ և եղած է գիտակ մը փոխարքայ: Երբ կուսակարութիւններու նոր բաժանում եղաւ, Մուտուկ և Պասրա անջարուեցան և կազմեցին առանձին վիլայէթներ:

Պաղպապ, սակայն, չկորսնցուց իր կարևորութիւնը, վասնզի անիկա կեղորնն էր նաև զինուորական զօրաբանակին, որով թէ՝ վարչական և թէ՝ զինուորական կեղորն մըն էր:

Կուսակարութիւնը բաժնուած էր 3 միւթէսարիֆութիւններու, որոնք էին Պաղպապ, Տիվանիյ և Քերպէլա:

Պաղպապ, Տիվրիսի եզերքին վրայ հասրագուած, Կ. Պոլիսէն 1650 թիրումէջը հեռու, ճարպարուեսպ ու վաճառաշահ քաղաք մըն է: Երբեմն անիկա շրջապարուած էր, բացի Տիվրիսի եզերքէն, աղյասաւոր բարձր պարհապով մը¹, մէկ ժամու փարածութեամբ (Բարունակ պէտք յերուիսանի «Ճանապարհորդութիւն ի Բարելոն», էջ 91):

Պարիսպին արփաքին կողմը կար լայն խրամ մը, որ Տիվրիսի շուրով անմիջապէս կը լեցուեր, որպէսզի թշնամին չկարենայ մօդենալ պարիսպին:

Այս բերդը ուներ չորս դրու (նոյն, էջ 91)²: Այսօր այդ բերդին պարիսպներէն և դրուերէն հենքը չէ մնացած:

Չաւէն արքայիսկոպոս, որ իր պարանութեան Պաղպապ զբնուած է, կը յիշէ, թէ 1884-ին այդ պարիսպէն և խրամէն մաս մը կը

ինչպէս նաև դրսերէն մէկը, որ «Մուափփամի դուռ» կը կոչուեր և այ այնպէս կը կոչուի դեռ անոր գենը, թէս հիմա ոչ դուռը, ոչ պարապը և ոչ խրամը- որ լեցուած է - մնացած են:

Պաղպապ ունի Ապապասեան շրջանէն մնացած շինութիւններ, առաջ արարական ճարպարապետութեան գեղեցիկ նմոյշներն են: Բայց առ կան նաև պարսիկ ճարպարապետութեամբ շաբ մը շնչեր: Պաղպապ հարուստ է շըն մզկիթներով, թիրապէներով, կամուշքներով և շուկայով, ինչպէս նաև կաթսայի, քիմուխսի ու ներկի պարաններով:

Շինուածներուն մէջ նշանաւոր են Հարուն-Էլ-Ուշիդի կնոջ՝ Սպակյափայի և Կիլանի շլյս Ապափի-Քափէրի շիրիմները, Տիվր կոչուած ունակ, 785-ին շինուած աշխարավը, 1233-ին Մուաթասը խալիֆային կուսացած մնծ վարժարանը և այն: Բարունակ պէտք Ֆերուիսան կը յաշաքակէ իր գործին մէջ 42 մնծ մզկիթներու անուններ իրենց յունթեան թուականներով և կը յարէ, թէ ասոնցմէ զաբ կային ուրիշ մզկիթներ ևս: Նոյնպէս կը յիշաքակէ 12 բաղնիքներու և 48 խաններու անուններ:

Տիվրիսի ափերուն վրայ նոր սկսած են շինուիլ քաղքնիներու աշխարանքներ: Ազակողմեան ափին վրայ կը կանզնի Բրիփանական շարձրագոյն քօմիսէրութեան պաշտօնապունը, իր արուեստական գեղեցիկ պուրակով ու բուրապանով: Անզիացի զօրավար Մօփի պանձեայ արձանը, շենքին պարպէզին մնծ դրան առջև փոքրիկ երապարակին վրայ կանզնած, դեպի այդ ափ կը քաշէ մաքրու ողի կարօւ բարեկեցիկները, վարահութիւն և ապահովութիւն ներշնչելով անոնց, որոնք երբեմն օր-ցերեկով վեղի ունեցող աազակային յարձակումներու ականապեսներն էին: Կիլման սաափիկ գրաք է Մայիս-Մապինմբէր ամիսներուն, մանաւանդ Մեպինմբէրին, որ կը կոչուի «Գուրմա սըճաղը», խորշակը զրեթ անպակաս է հոնկէ, իսկ ծինը՝ բացակայակայի:

Ամառը շուրին մէջ սանթիկրապ ջերմաջափը 45-ի կը բարձրանայ և արևածագէն առաջ հազի 39-40-ի կ'իջնէ²:

Օղը հեղծուցիչ է որքան գրաք և երբեմն հրաշունչ ջերմութեան մը

1 Հայ ժամանակագիր մը՝ Յարութիւն Խալիֆայեան, կը վկայէ իր անսվոր երևոյք, թէ 1779 Յունուարին ծին եկած է Պաղտատ (տես «Դիւն Հայոց պատմութեան», հատոր Ժ, էջ 141): 1873-ին ալ անսվոր ցուրտ եղած և ծին տեղացած է Պաղտատի մէջ (Յ. Խալապանան, «Բիւզանդիոն», թ. 405): Նոյնը կը պատահի 1897-98-ի ծմեռը և ջերմաջափը գրոյէ 8 գար կիշնէ և 1897 Ղեկտեմբէր 25-ին գիշերը երկու ժամ ծին կը տեղայ (նոյն):

2 Այս նկարագրութիւնը 40-50 տարի առաջուայ Պաղտատինն է, այժմ շատ փոխուած է: Տուները առատ չորս ունին և գրեթ ամենը ալ՝ պարտէ: Բայց առ ընդարձակած է, նախորդին գրեթ եռապատիկը: Տուները հիմա սերտապ պէտք չունին, կերտրական հովահարներով կը զգանան: Խանութերն ալ նոյնական: Իրաքի բաժանուածը Թորքայէն անոր մնծ յառաջիմութեան և զարգացման պատճառ եղած է (Ճանօր Վ. Մելքոննանի):

1 Պարիսպը շատ անզամ բաժնուած և աւերուած է զանազան ժամանակներ և նորոգուած:

2 Հաստ ոմանց բերդն ունէր 7 դրու (Ճանօր. Վարդան Մելքոննանի):

բռնաշունչ խորշակով մը զայրագնած, անբանելի կը դարձնեն, իսկ ձմեռները՝ անհրապոյր, մինչև ուսկրածութերը սարսունող ցուրտ մը և ընդմբող խոնատութիւն մը վարառող միջավայր մը ըրած են Պաղպափը:

Պաղպափցիք կէսօրէն մինչև ժամը 4 կ'ապրին սրորերկրեայ սրահներու մէջ, որոնք «Աւրբապ» կը կոչուին: Պաղպափի մէջ մանուկներու մահականութեան համենապութիւն չափազանց մեծ է:

Պաղպափ ալ ունի Հալէպի «Քարոլ կամ Վարժեկան Վերբ»¹ մը, գորմէ շափեր կը վարակուին:

Արեւադ, ճարպարուեսպ, վաճառականութիւն, կարելի է ըսել, թէ ընդհանրապէս յերամնաց են և գրեթէ նախնական:

Բանուկ արեւասպներ են՝ կօշկակարութիւն, կաշեգործութիւն, ապահագործութիւն, կահագործութիւն, կաւագործութիւն, երկարագործութիւն, պղնձագործութիւն, նաև ոսկերչութիւն, որ կիսով չափ միայն արուեսպէ Պաղպափի մէջ և արար ոճով մը յափկանշառած:

Ճարպարարուեսպներու մէջ նշանաւոր է մանաւանդ ոսկայնանկութիւնը՝ իր բուրդէ և մետաքսէ պարասպած մաշլախներով, քէֆիեներով, ակիլներով, աղապանիներով, գրփիներով և զանազան կերպասներիներով: Այս բուրդին համար եւրոպական իմաստով գործարաններ չկամ: Արևելեան հորերը (Մեզկեան) կը կափարեն անոնց դերը, գուցէ նուազ նուրբ, բայց անի վոկուն և անի սուր գործուածքով:

Պաղպափի մէջ կը շինուի նաև չոխայի տեսակ մը (ապա): Այս ճարպարուեսպական արդարութեանց ամբողջը՝ առաջին ընդհանուր պափերազմէն առաջ, 10 միլիոն ուսկի ֆրանքի արժէք մը հազիւ կը ներկայացնէր:

Պաղպափը, ինչպէս ամբողջ Միջազգեփրը, վնդեսող զիշաւոր ոյժն է և կը մնայ պակախն հողային արդինաբերութիւնը: Աւելի հողափերեր կան, քան վաճառականներ: Դաշիքերը անսահման են, բայց դժբախտաբար զանոնք մշակելու և ոռոգելու եղանակը խիստ նախնական է: Դեռ նոր սկսած են վեհ վեհ ջրհան մերենաներ գետեղի:

Բացի սովորական արմագիբներէն Պաղպափ ունի իր բոհմային պարուղ՝ արմաւը, իր բազմազան տեսակներով, որ աղբափ և բանուր դասակարգին քանն օրինութիւնն ու կեանքն իսկ է:

Նոր զարկ կը դրուի նաև բամպակամշակութեան և շերամաբուծութեան, որոնց համար նպաստաւոր գետին մը կը ներկայացնէ Միջազգեփը:

Դաւանօրէն յատաշիկային Միջազգեփրի վոնդեսական կեանքին մէջ կենսական դեր մը պիտի կափարէ բամպակը և մետաքսը:

Երկրագործութեան հետ անասնաբուծութիւնը կը կազմեն երկրին զիշաւոր հարսփութիւնը:

Տարու գարի մեծ զարկ կը դրուի եւրոպականութեան, դպրոցներուն և արուեսպներուն (Մեսրոպ բահանայ Օրջանեան, Ս.

Գարամաճեան, «Գրպանի Տարեցոյց», 1933, էջ 196):

Պաղպափ մինչև վերջերս գերային նաւարկութեամբ միայն կը հաղորդակցէր Պասրայի և Պարսից ծոցին հետ և կարաւաններով՝ Ջերմանչահի և Պարսկասպանի, Մուսուլի, Տիարաթքիրի և Փոքր Ասիոյ, Հալէպի, Դամասկոսի և Սուրիոյ հետ: Հիմա երկաթուղին զայն յարաբերութեան կը դնէ թէ՝ Պարսից ծոցին և թէ՝ Միջերկրականի հետ:

1914-ին առաջ իսկ Պաղպափ ուներ զարգացած վաճառականութիւն մը, 30-40 միլիոն ուսկի ֆրանքի արդարութեամբ և 70 միլիոն ֆրանքի ներածութեամբ: Պաղպափ հնուց ի վեր նկատուած է միջազգային վաճառականութեան զիշաւոր մթերանոցներէն մին:

Զաղաքը դար մը առաջ՝ 1847-ին, ըստ Բարունակ պէյ Ֆերուիխանի ուներ հազիւ 80.000 բնակիչ՝ 20.000 դուռն: Ի դարուն սկիզբը բակալին Օսմանեան պիրապետութեան վակ, բնակչութիւնը բարձրացած էր 150.000-ի:

Իրաքի թագաւորութեան կազմութենէն մի քանի գարի յերոյ, անզիական իրապարակութեան մը համաձայն, քաղաքին բնակչութիւնը 225.000 էր, սպուար մեծամասնութեամբ իսլամ, յեփոյ կու զան հրեաները², քաղղէացիք³, ասորիք, հուսկ, ուրեմն, հայերը:

1932-ին հսկայական աճումով մը 500.000-էն աւելի կը կարծուէր բնակչութիւնը Պաղպափի, որ կը բաղկանար արար իսլամներէ, իրեաներէ, քիւրտերէ, քիստոննեաներէ, որոնց մէջ են հայերը, ասորիները, քաղղէացիները, կան նաև եւրոպացիներ, պարսիկներ, հնդիկներ և զանազան օվարազգիներ (Մեսրոպ բահանայ Օրջանեան, Գրպանի Տարեցոյց, Ս. Գարամաճեան, 1933, էջ 196):

Գալով հայոց թիվին, ապա անիկա բարօրինակ կերպով անշարժ և անփոփոխ վիճակ մը ունի: Հայերը ոչ կ'աւելինան ոչ ալ կը պակսին:

1 Բարունակ պէյ այսպէս կը ստորաբաժանէ ըստ ազգութեան.

7500 տուն իսլամ

6000 » իրեայ

180 » քիստանի

40 » եւրոպացի

6000 » արար

104 » հայ

176 » ասորի (տես Շամապարհորդութիւն ի Բարելոն, էջ 91):

2. 1898-ին իրեաները 4000 տուն էին Պաղտատի մէջ (Յ. Խազանեան, «Բիզամանդին», թ. 405):

3 Այս բառը ծիշտ չէ: Քաղղէացի պազճ անհետացած է: Հիմա այս անունը մկրտուածները երեսն այս կողմերը ապրող նեստորականներն են, որոնք ծՇ դարուն կետրուն յարեցան կարողիկութեան և ատին այս անուն: Իրենց 1553-ին հաստատուած պատրիարքութեան արուն էր Մուսուլ և իրեն ներակայ ուներ 12 եպիսկոպոսութիւններ: Նեստորականները Ասիոյ պատմութեան մէջ մնե դիր կատարած են և արաբները, մանաւանդ բարանները, իրենց նկատմամբ շատ բարեացական ենան են: Իրենց պատրիարքութեան արունը Պաղտատի մէջ էր: Հույսուն խանը Թիմուր Լենկի Պաղտատի գուաւէն յանոյ նեստորականաց վիճակը շարափխութեան և իրենք ստիպուեցան փախչիլ և ապաստանի Ծիրտխատանի լուսները: Մուսուլ իրենց կերպունն էր, որկէ անցած էին էլերեմն:

1 Պաղտատի ու Պարսից հայերը կը կոչեն զայն «փուրմի խոց» (ծանօթ. Վ. Ա.):

Ասկէ հարիւր փարի առաջ՝ 1847-ին Բարունակ պէյ իոն գքած է 104 դրու հայեր: 1914-1917 թուականներուն, այսինքն առաջին ընդհանուր պատերազմին 125 դրու էին, որոնցմէ 10 դրու կաթողիկ և 5-ը՝ բողոքական: Ուրիշ վիճակագրութեան մը համաձայն քաղաքը ուներ¹:

120 դրու հայ, 600 անձով

60 դրու հայ-կաթոլիկներ²

4-5 դրու հայ-բողոքական:

Այսօր ալ բնիկ հայերուն թիւր հազի 100 դրու է 500 անձով, իսկ հայոց ընդհանուր թիւր, փեղացի և գաղթական, մօդ 1250 դրու կամ 4800 անձ:

Ինչպէս կը գետնուի, հայ զաղութք չաճիր: Այս անբնական վիճակը ըստ ոմանց արդիւնքն է հետիզենք սովորական դարձած ամուրի կեանքի նախասիրութեան, որով փարակուած է ընդհանրապէս Պաղպափի հայ երիտասարդութիւնը:

Այս քաղաքին հետ հայերու յարաբերութիւնները, ինչպէս գետնուեցաւ, շատ իին ժամանակներն կը սկսին: Տեսանք, թէ ինչպէս Սասաննաց ժամանակ հայերը Տիգրոնի, Ապահանանց ժամանակ ալ Պաղպափի հետ միշկ առընչութիւններ և երթևեկ ունեցած են, սակայն այդ իին զաղութները ջնջուած են 1393-ին Լէնկ Թիմորի գրաւումի ապէն, երբ քաղաքը կործանած է, բայց յևսոյ վերաշինուած:

Այս վերաշինութենեն վերջ հայերը կամաց կամաց վերսպին Պաղպափի հասպագուած են և Օսմաննեան պետութեան վերջնապէս Պաղպափի տիրելէն (1638) առաջ, արդէն գոնէ պզիկ զաղութք մը գոյութիւն ուներ քաղաքին մէջ, ինչպէս փարացի կերպով ցոյց դրու նոյնիսկ օդար ուղեգիրներու վկայութեամբ:

Այնպէս որ, Պաղպափի հայոց մէջ փարածուած այն աւանդութիւնը, թէ հայր օսմանցիներու Պաղպափի տիրելէն յերպոյ է որ իոն հասպագուած են, ճիշջ չէ և աւելի առաջ պարսիկ իշխանութեան պակ հայեր գինուած են:

Այս աւանդութեան արծագանզը եղած են շաբեր, ինչպէս նաև

I 1872-1873-ին Ազգային կեղրոն, վարչութեան քաղաքական ժողովին կողմէ տրուած իրահանգի մը համաձայն Պաղտասի առաջնորդարանը մերկայացուցած է վիճակագրութիւն մը, որում համաձայն Պաղտասի թիստանեայ համայնքներն սապէս զը մերկայացուին:

175 տուն քաղաքացի կարողիկ, որոնք ունին 1 եկեղեցի և 1 դպրոց

70 տուն ասորի կարողիկ, որոնք ունին 1 եկեղեցի և 1 դպրոց

45 տուն հայ կարողիկ, որոնք ունին 1 եկեղեցի

13 տուն լստին կարողիկ, որոնք ունին 1 եկեղեցի և 1 դպրոց,

և կան 30 անձ ալ բողոքական, որոնցմէ միայն մէկը հայ: Զարմանալի է, որ այս վիճակագրութեան մէջ մոռացուով թէ մարդաբանարի չզոյտրեան պատճառով հայոց թիւր բնակ նշանակուած չէ (տես, «Համարատուրիւն Ազգային կեղրունական վարչութեան 1872-1873 ամի», էջ 47):

2 Կերևի լատիններն ալ միասին հաշուած է:

Աւելիքեան անուն ջուղայնցի մը, որ ուներ ծեռազիր փեսր մը, որ կը պարունակէր Պաղպափի հայ զաղութիւն կեանքըն իին և նոր յուշերը: Ես աքի առջև ունիմ այս աւանդութեան երեք դարբերակները. 1) Այն որ յիշողութեամբ Աւելիքեանի դեմքրակին նըրեցման դպաւորութեան դպակ Ամնն. Տէր Զաւէս արքափիսկոպու թէղողիկի պակմած է, և ան զրի առած է (անբիալ)², 2) Այն, որ Յ. Քիրքեան գրած է (փես «Սինոն», 1932, էջ 346-347); 3) Այն որ Վարդան Սելքոննեան գրած է (փես «Սինոն», 1943, էջ 123-124):

Արդ, կերեն այ համաձայն են, թէ Սուլթան Մուրատ Դ Պաղպափի վրայ զացած ապէն՝ 1638-ին, իր քանակին մէջ ուներ Կեօր կամ Կոկ Նազար անուն հայ մը կամ զօրավար կամ ծառայող և կամ ծովիչ: Երբ թուրք քանակը Պաղպափի առջև կը հասնի, պարսիկները քաղաքին դրները կը գոցեն և կը դիմադրեն: Իրենց կը միանան քաղաքին նեսպորականները: Սուլթան Մուրատ Դ բաղական երկար ապաշարէլ վերջ, զրեթէ յուսահարած էր և հեփնաքար դառնապու վրայ կը խորհեր, երբ Նազար կ'առաջարկէ թնդանօթ մը՝ ձուլել կամ իրեն վսպահի քաղաքին գրաւումը: Սուլթանը կը հաւանի և Նազարին կ'ըսէ «թէ քու ձուլած թնդանօթներով կարողանամ գրաւել Պաղպափը, ցանկացած էր շնորհեն քեզ լրիւ»:

Իսկ Նազար, հաաքերկ քանակին բոլոր պինձնելէնը, կը ձուլէ թնդանօթ կամ թնդանօթներ, որ թագաւորին ներկայութեամբ կը գործածուի Պաղպափի պարհապներուն դէմ, և պարհապը կը խորդակուի, և քաղաքը կը գրաւուի 25 Նեկիբեմբերի 1638-ին: Ժուրքերը խրամներուն վրայ կամուշներ նեփեկով կը մինեն քաղաքը:

Այս պարմական թնդանօթը, որ քաղաքին առումը փուլացուցած էր, դարեր ամրող կը մնար Պաղպափէն դուրս Մուազզամի դրան առաջ, զօրանցի մը դրան մէկ կողմը իրը պաշտամունքի առարկայ գրեացի արաբներու, որ զայն կը կոչէն ըստ Զաւէս սրբազնի թօփ-ալ-խըզզամա: Անր բոլորփիքը իսլամ կիներ յաճախ կը հաւաքուէն ուխտի կարարելու համար⁴:

I Տէր Զաւէս արքափիսկոպու Տէր-Եղիայեան կը պատմէ, թէ իր պատամութեան քահանայ հօրը հետ Պաղտաս գտնուած ատեն, 1885-ին, հայրը իրեն տուած է կարդալու ձեռազիր ոչ շատ փոքր տեսրակ մը: Տեսրակին մէջ գրուած էր երկարուն հայ զաղութիւն պատմութիւնը: Դժքախտարակ, շատ ոչ կը խորի զայն ընորդինանեա: Տէր նա կ'ուգէ տեսրակը՝ Պարսկասան մնկնելու արքի: Տէր Զաւէս արքափիսկոպու հնձի կը գրէ, թէ 1931-ին, երբ Զուլյա կ'երբայ, հուն կը փնտու այս տեսրակը և չի գտնէր: (Այս ձեռազիր տեսրակը այժմ կը պահուի Նոր Զուլյայ Սր. Ամենափեղեան վանրին Մատենալարան, թիւ 596 (անք Ցուղակ ծեռագրա Նոր Զուլյայ Ս.Ամենափեղեան Վանայ քանզարան, հաստոք Բ, կազմեց Լ.Գ. Մինասեան, Վիեննա, 1972, էջ 78-79): Ծանոթագր. Միհրան Մինասեանի:

2 Ծերումազարդ սրբազնը 6 մարտ 1947 բուակիր նամակով մը յատկապէս վերստին զրի առած էր ինձի համար նոյն աւանդութիւնը, որ աշի առջև ունեցայ այս տղուերը գրած ատեն:

3 Զաւէս սրբազնան «միջակ մնծութեամբ» կ'որակէ այդ թնդանօթը, մինչ Քիրտեան և Սելքոննան «հսկայ» ածական լու տան: Նախադասեի է Զաւէս արքափիսկոպու բացատրութիւնը, բանի որ անհիակ կ'ըստ, թէ ինձ տեսած է այդ թնդանօթը անձամբ, քաղաքէն դրու գտնուող գորանցին դրան մէկ կողմը:

4 Հիմա այս թնդանօթին ո՞ւր ըլլալը յայտնի չէ:

Կը պարմուի, թէ թուրք բանակը Պաղպատ մդնելէ վերջ սուրէ անցուցած է քաղաքին պարսիկ բնակիչները և պարսիկ գօրքը, ինչպէս նաև նեսդորականները: Քաղղէացիները կոփորուեցան իբր պարսիկներու կողմնակից, իսկ հայերու մասին խօսք չկայ, վասնզի իբր թէ այն արեն քաղաքը հայ բնակիչ չունէր:

Պաղպատի գրաւման ժամանակակից երկու պարմագիրներ՝ Առաքել Դաւթիմեցի և Գրիգոր Դարանաղի, որոնք կը խօսին այս գրաւման վրա¹, Կէօր Նազարի շագ նշանակելի պարագան չն յիշաբակեր, ինչ որ գարմանայի կը թուի:

Երկու պարմագիրն ալ սուլթան Մուրաքի Պաղպատի հետ մեծ խսդութեամբ վարուիլի կը յիշեն:

Դարանաղի կ'ըսէ թէ «Ի վերանալ թվին Շայոց ՈՉԵ (1636)-ին՝ զնաց այս խրոխսիր և ահարկու արենարքու Սուլթան Մուրաքին՝ որդի Սուլթան Վհմագիին բազում եւ անհուն զօրօք ի վերայ Պաղպատու և փութեանակի եառ զնա և զմին պափերազմող զօրացն պարսից ոչ ապրեցոյց, այլ հասարակ բնաշինց արար, բայց ի կանանց եւ ի մանկութիցն, որ զօրաց յաւարի և յափշպակութիւն հրամայեաց, և յարանց ոչ չոք ապրեցոյց և ոչ մի, բայց ի գրենկաց եւ ի շինականացն, որ ի մի կողմ լինելով դրենին, այսինքն թերոյին, և շագ որ ի նոցանէ զիրեանց կանայս և զուղայս իրեանց մորթեցին որպէս զարցառ և զոշիարս և ապա զիրեանց եւա»:

Առաքել Դաւթիմեցի աւելի ճշգութեամբ կ'ըսէ, թէ «Ձուին ՈՉԵ (1638) Ապրելի ԽԸ. նոյն սուլթան Մուրաքին զնաց ի վերայ Բաղդապայ, և ի Նոյեմբերի Զ եւաս ի Բաղդապ և ծեծեաց զբերդն հզօք զօրութեամբ ԼԸ օր, և ի Նեկրեմբերի Հ² Էառ զբերդն. և զօրսն Պարսից, որ անդ էին, խսպառ կոփորեաց բինախնորութիւն արարեալ վասն իլրոց զօրացն, զորս կոփորեցին Պարսիկը յԵրևան, և զփառաւոր իշխանն Պարսից, որ էր ի մէջ թերդին, որուն անունն էր Խալաֆ թէկ, բազում իշխանոր առաքեաց ի Սփամբոլ. և անդ մեռան, և յիլրոց իշխանացն կարգեաց իշխան ի Բաղդապ, և զամենայս աշխարհն յանձն արար նմա»:

Երկու հայ պարմիչները՝ ակնկալիի էր, որ յիշեին Կէօր Նազարը, որուն զործը դժբախսպարար կ'անզիփանան: Նազար հաւանօրէն պարսիկներու դէմ հոր ափելութեամբ լեցուած հայ մը պիփի ըլլայ և որովհետս Երևանի շուրջ մղուած կորիին մէջ պարսիկները ահոելի չարիքներ ըրած են, կը կասկածիմ, թէ Նազար ան շրջանակէն մէկը ըլլայ:

Եւ ասոր համար թերևս աններելի ենթարկութեան մը կը դիմնմ՝ իմնուելով Դարանաղիի մէկ փողին վրայ: Այս պարմագիրը կ'ստ, թէ Երևանի գրաւման ափեն, որ 1635-ին փեղի ունեցած է ըստ Դաւթիմեցիի (էջ 642), ինն օրուան մէջ, 9000 մարդով և «թօփիով» ծեծելով թերդն «մեծաւ զօրութեամբ» զերի առնուած են քաղաքին զիսաւորները, որոնց մէջ Դարանաղի բացառաքար կը յիշէ «զիսանին թեհեան զՆազար

1 Առաքել Դաւթիմեցի, էջ 575 և Գր. Դարանաղի, էջ 576:

2 Այլոր ԺԴ և որբար օր ըլլալ զրած է, կարծեմ ճշտագոյն ծևն է կարդալ այսպէս «ի Դեկտեմբեր Ի՞՛Ռ» վասնզի Պաղպատ Դեկտեմբերի 24-ին գրաւուած է:

աղան» (էջ 579), որ թերևս նոյն ինքն է Կէօր Նազար:

Առաքել Դաւթիմեցի ալ կը յիշէ սուլթան Մուրաքի Երևանը գրաւելէ յեպոյ «զիշխանն բերդին զմահմազղուի խանն իրով պարոններովն որկեց ի Սփամբոլ»: Նազար այդ պարոններէն մին էր թերևս, որ վերջը թուրքերու ծառայած է: Պաղպատի գրաւման Կէօր Նազարի մափուցած ծառայութեան փոխարէն, սփացուած է Սուլթաննէն զերեզմանապան տեղ և եկեղեցի մը, անշուշփ, նախապէս հոն առանց եկեղեցի զաղութ մը գոյութիւն ունենալուն համար:

Անզամ մը եկեղեցին հիմնուելէ յեպոյ, զանազան վեղերէ հայեր եկած են և հասպարուած Պաղպատ: Արհասարակ հոն հասպարուած հայերը երկու դասակարգի կը բաժնուին:

Ոմանք բանակին և կուսակալներուն ծառայութեան մէջ գինուող, հայրայթիչ, մափակարար և սեղանաւոր, քիւրքի պաշի, սահարձի պաշի և այլ փիփոնսներով հայեր են, որոնք ահասարակ մակարուցներ եղած են և իրենց կարգին կանոնաւոր կեղեցիչներ և չարաշահներ:

Իսկ կար նաև վաճառականներուն և առևորականներուն դաս մը, որոնք անշուշփ առաջին դասէն յեպոյ երևան եկած էին և որոնց արմագրը պէսքը է փնփոռել Նոր Զուղայի մէջ, որ Պաղպատի գրաւման օրերուն իր առաջին բարզաւաճման օրերը կ'ապրէր և Նորկասպանի հետ ծաղկեալ վաճառականութեան մը հիմնըր կը դնէր:

Նորջուղայեցիք ամրող Նորկասպանի ճամբուն վրայ գինուող քաղաքները ցրուած են, ինչպէս նաև Պաղպատ, որ կը գինուուր Դաւթէպի ճամբուն վրայ, ուրկէ Ալեքսանդրէ կամ Իզմիր կը փոխադրուէին Արևելքին բերուած վաճառքները:

Սակայն շագ աննշան էր հայերու թիւր, մանաւանդ Պաղպատի մէջ, մինչև ԺԸ դարուն վերջերը: Ասոր փաստ կրնայ ծառայել այն աղերսանքը, որ 1791-ին պաղպատիցիք ներկայացուցած են Էջմիածնի կաթողիկոսին:

Անոնք կը խնդրէին, որ իրենց բիջուտութիւնը նկապի առնուելով՝ թոյլ պրուէր այրին կոյսի հետ ամուսնացնելու (գին «Իման Շայոց պարմութեան», Գ հիմ., էջ 526):

Աֆղաններու գրաւման հեփեւանք նորջուղայեցիք Պասրա ապասպաննեցան ԺԸ դարուն վերջերը, բայց հոն չմնացին, այլ ցրուեցան:

Մեծ մասը, ինչպէս պիփի գիւնուի վարը, անցան Նորկասպան, մէկ մասն ալ Պաղպատ (Պատմ. Նոր-Զուղայու, Բ հիմ., էջ 108), որուն հայ բնակչութիւնը աճում ունեցաւ:

Այսպէս, Պաղպատի հայք, ինչպէս կը գիւնուի, քաղաքին թրքական փիրապեկութեան ենթարկուելէ անմիջապէս վերջը նոր հապուածներով ճոխացած են, իրենց թիւր նոր եկտրներով շարցած է: Ասոնց վրայ աւելցած են նորջուղայեցիք առևորականներ, միշփ սակաւաթիւ բաղպատմամբ Պատմայի:

Այդ շրջանին Պաղպատի հայ զաղութ ալ ենթարկուած է մեծ փոփոխութեան մը ընդունելով իր մէջ սպուար թիւր համապանցի հայեր, իր հեփեւանք 1723-ի թրքական արշաւանքին և սոսկալի ջարդին, որմէ ճողովրողները թուրքերը զերի փարած են: Դաւթէպին այդ գերի

դարուած հայերը մեծ մասամբ Պաղպափ հասպափուած են, վասնզի Պաղպափի մէջ տակախն շափ մը ընփանիքներ աւանորդեն գիտեն, թէ իրենց նախնիք Համապանեն եկած են, ինչպէս Աղեքսանդրեանք, Մինասեանք և այլք:

Պաղպափի հին գաղութը, որ իհմա բնիկներ կրնանք համարիլ, այսպէս կը բաղկանար երեք զիխատը քարքերէ ա) թրքական դիրապեփութենէ անմիջապէս յեկոյ եկող հայերէ, որոնք հաւանօրէն զանազան քաղաքներէ են, թէ նորջուղայեցի առևդրականներէ և զ) համապանցիներէ:

Ասոնց վրայ շափ ուշ ժամանակներու մէջ, Օսմանեան դիրապեփութեան վերջաւորութեան երեք քասմեակ դարիներուն աւեցած են զանազան կողմներ, ինչպէս Կեսարիայէն, Ալիանայէն և Երզնկայէն Պաղպափ գաղթած սակաւաթիւ հայերը, առանց հաշուելու սղերդիցիները, որոնք բնիկներ կը նկագուին, իրենց արարախու հանգամանքով:

Դժբախտաբար, այս երեք հագուածներու ալ, որոնք հաւանաբար 1831-ին հազի 130 տուն և 700 անձ կը ներկայացնէին, զարհութելի հարուած մը կրեցին նոյն դարի Մարտէն Ցունիս մոլեզնող ժանդախփի համաճարակին հենքանածոք, որ գաղութին մեծամասնութիւնը անեւացուց, վասնզի 700 հոգին միայն 27 անձ վերապրեցաւ: Այս սակաւաթիւ հայերը, որոնք դարձեալ զանազան քաղաքներէ առաջ եկողներուն սերունդներն են, հետզհետք աճեցան և թիշ շափ բազմացան նոր եկուորներով և իրենք իրենց մէջ, և բաւական թիւ մը ունեցան: 1888-ին անոնք 120 տունի շափ էին:

Վահան քահանայ Թաճիրեան, որ բաւական ապեն առաջնորդարանի փոխանորդի և փեղապափի պաշփօն վարած է Պաղպափի մէջ, պատրաստած է պաղպափի հին ընփանիքներու դումաճառերը (Յ. Քիրքեան, «Սիոն», 1931, էջ 56-58):

Ընդհանուր պատերազմին Միջազեփքը այն ծայրազաւառներէն մէկը եղաւ, ուր ամէն կողմներէ արմագախիլ հայեր, դարագրութեան վաժանելի ճամբուն վրայ արդէն կոդրակուած քշուեցան և զրկանքի դառն կեանքը ապրիլ հարկադրուեցան այդ խորթ ու անհաղորդ միջավայրին մէջ:

Անոնցմէ մաս մը դակախն կը մնայ հոն: Այսպէս, Պաղպափ եղաւ դարագրեաներու ապաստարան մը և ընդունեց զանազան փեղերէ գաղթականներ:

Սակայն ինչպէս ամէն հայաբնակ քաղաք, Պաղպափ ալ զերծ չմնաց թրքական զուլումէն և ինքն ալ զոհեր դուաւ նախորդ ընդհանուր պատերազմի ապէն:

1915-ին Պաղպափի կուսական եր փիարպէքիցի Սիլէյման Նազրի փաշա, որ կերպունէն թիսող հայոց դարագրութեան հրամանը չգործադրեց: Եթթիհապը ընդակամք նայեցաւ և փոխանակ զինքն ուղղակի հրամարեցնելու, փեղահանեալ Բաղէշի վալիխն հետ փոխանակութիւն առաջարկեց: Սիլէյման Նազիֆ մերժեց և հանգստեան կոչուելով Պոլիս քաշուեցաւ:

Իրեն յաջորդեց ալպանացի Մուհամմէդ՝ թէ կուսակալի և թէ Իրարի բանակին հրամանաբարի հանգամանքով: Կարծ վենեց իր պաշփօնավարութիւնը:

Թահրիբաթ Միափիրին իբր փոխանորդ, կեղրոնին հրահանզը սկսաւ գործադրել, անհսկիր կեղեքելով ընդհանուր բնակչութիւնն ու շաբերը քշելով Սուսուլ Ռէսի-լայն և Տէր-Զօր:

Հայերէն արտորուեցան 25 հոգի 1915 դարւոյ Ասբուածածնայ գոնին:

Ասոնցմէ ոմանք անհետացան, ինչպէս Յակոր Ներսէսեանը՝ երուսաղմացի լեզուազէկ անձը, փեղոյն անզիխական հիւպափուարանի թարգման, Դանիկ Թաղէտսեանը՝ թաղային խորհուրդին արենապեփը, Միհրան Սըլվածեանը՝ դպրոցին դնորինը, Գառնիկ Գույումճեանը և այլն: Խոկ 19 հոգի հայերնադարձ եղան արար և իրեայ բնիկներու հետ՝ Դիլայլ Ահմէրի (Կարմիր մահիկ) իրենց առաք նուիրապուտեանց շնորհի:

Պաղպափի վերջին կուսակալը եղաւ Մէհմութ, որ Թոգաթի և Երզնկայի բարբարութեամբ ծանօթ է:

Պաղպափի մէջ այսօր կը մնան դեռ 600 դարագիրներ: Խոկ քաղաքին կից Կէլանի քէմփին մէջ 2200 անձեր և մերձակայ Դինէյիի մէջ 300 գործադրներ:

* * *

Ինչպէս այլուր Պաղպափի մէջ ալ հայեր շուրով ունեցած են հայ եկեղեցի մը: Աւանդութիւնը այս գործը կը կապէ Մուրափ Դ-ի բանակին մէջ գրնուող Կէօր Նազարին անուան, վասնզի իբր թէ սուլթանը վարձափելու համար Նազարը թոյլ կու վրայ, որ ինչ որ ուզէ ըստ: Կէօր Նազար «Տէր արքայ, - կը պարախանան, - մինչև իմա իմ ազգակիցներս այս քաղաքին մէջ զաղութ մը չեն կրցած կազմել, բայց քանի որ դուք փիրեցիք այս երկիրը, վարդա եմ, որ հետզհետք հայերը պիտի զան և Շեր հովանինին վակ հոս ապրիլ պիտի ուզեն: Ուսպի կը խնդրեմ, որ անոնց եկեղեցի մը և գերեզմանապուն մը շնորհէք»:

Պարզ խօսքով Նազար Պաղպափի հայոց համար եկեղեցի և բնակութեան վեր կամ արփօնութիւն կը խնդրէ:

Սուլթանը կը գոհացնէ խկոյն Նազարի բաղդանքը: Անմիջապէս կը հրամայէ, որ նեսփորականներու եկեղեցիներէն մէկը հայոց անուանը արձանագրուի և շրջակայ գրուներն ալ անոր վազֆ ըլլան: Խոյնպէս կը հրամայէ հայոց յափուկ գերեզմանապուն մը յափկացնել: Ենքդիեպէ եկուոր հայերը կը հասպափուին այս եկեղեցիի շուրջ ամբողջ թաղը, որ այդ թուականէն ցայսօր «Կէօր Նազար» կը կըսուի:

Աւանդութեան համաձայն սուլթանը փեղին որոշումը սա կերպով դուաւ է: Հրամայած է, որ Նազար իր ուզած փեղը կանգնելով փայլը մը նեսք, խոսփանալով, որ փայլիքն ինկած կէփին և իր կանգնած կէփին միջոցը հայոց շնորհուի: Կէօր Նազարի կանգնած փեղը կ'ըլլայ եկեղեցին փեղը, խոկ փայլիքն ինկած փեղը կ'ըլլայ հայոց գերեզմա-

նապունը: Ըստ երևոյթին, ինչպէս կ'ըստ Յ. Քիւրդեան, փայտը հրաշքով թև առած և ահազին փեղ թռած ըլլալու է («Սին», 1931, էջ 56):

Այս աւանդութեան դէմ կը կանգնի Նեսէս ծայրագոյն փարդապետ Սայեղեան (թիս «Աւելիք», 1945, էջ 56), որ հայոց Պաղպապի մէջ առաջին անգամ նկեղեցի ունենալու թուականը կը նշանակէ 1744 թուականը, ուր իբր թէ թուրք կառավարութիւնը կը գրաւէ 1623-1638-ին նեսպորականներու միջոցներով Պաղպապի մէջ կառուցած հնագոյն քրիստոնեայ փաճարը և կու փայ հայոց:

Այս եկեղեցին է Սուլթ Ասպուածածին եկեղեցին, որ հայոց ձեռքն է ցարդ, թէս մէկ քանի անգամ նեսպորականներէ գրաւուած և Վերսպացուած (նոյն):

Եթէ ծիշդ է Սայեղեան Ներսէս ծայրագոյն փարդապետի այս հաւասարումը, Պաղպապի հայոց պապմութեան մէջ կարևոր փոփոխութիւն մը առաջ կու գայ և Կէօք Նազարի պապմութիւնը կ'ըլլայ առասպեկ մը, որ պէտքի մը վրայ սփեղծուած է ի հեճուկս զայն հայերու ծեռքէն յափշրակել ուզող փարրերուն, անոր փալու համար հնութիւն մը և Օսմաննեան պետրուենին անդրանիկ շնորհի մը երևոյթ: Եթէ սփեղծուած է այս պապմութիւնը, նմանողութեամբ մը սփեղծուած է: Վասնի, ինչպէս վեսանք, այս պապմութիւնը բաւական նմանութիւններ ունի քարուչինեան լարին կրօնաւորներու եկեղեցիին, վանքին և հիւրանոցին պապմութեան:

Սովորան Մուլրար Դ Պաղպապը գրաւելէ յեպոյ, իբր թէ գրաւած էր անոնց հասպարութիւնը և սովորանին Խօփճճ-պաշին՝ վենեպիկցի աղա Միշէլ, յաջողած էր փրկել այս հասպարութիւնը սովորանին դիմելով և սովորանը շնորհած էր պայմանով, որ հոն կարենան աղօթել բոլոր քրիստոնեանները քաղաքին:

Կամ պէտք է ընդունի, թէ հայերը նմանողաբար Կէօք Նազարի պապմութիւն մը սփեղծած են, կամ աղա Միշէլ և Կէօք Նազար միևնույն անձն են: Իրապէս հայ մը միայն կրնար հայերու յափուկ լայնա-խոհութեամբ հոգալ բոլոր քաղաքին քրիստոնեանները: Վենեպիկցի կաթոլիկը պիտի չընենար այս լայնմութիւնը ապահովաբար: Ամէն պարագայի մէջ հետաքրքրական է լուծել այս հարցը:

Երուսաղէմ պահուած ձեռագրի մը յիշափակարանը, որ ինչպէս իր խորագիրն է Երևի, կը հասպարէ հայոց եկեղեցիին նեսպորականներէն առնուած ըլլալը: Տես Երուսաղէմի Ս Յակոբեանց վանքի Մաքենադարանի թ. 273 ձեռագրին մէջ Մարգիրոս Վարդապետի (Եպիսկոպոսի) հաւանօրէն 1750ական թուականներուն գրած ուրանաւոր յիշափակարանը:

Հակառակութիւն Նեսպորաց ընդ Հայու
և Բարիկօն վասն եկեղեցւոյն

Ի Բարեկոն էի նուիրակ
փեսի զաղէկս կոյք բոլորակ,
սակս փաճարին հոյլըն դեզերակ,

գոյսըս ազգաց էր ի կուրպակ:

Ազգ նեսպորաց ինչիւր կանզնին,
զմովպետին և զիւրս լիացուցին,
զրածարն կորգել գուն գործեցին,
անձամբ գոյիւր ի մարդ մըդիին.
իսկ հայր հայցմամբ յԱսպուած դիմեալ,
լաց եւ արդասուք իբրև զգեւր լեալ,
բնակը եւ օփարք յոդին յարեան,
զերկիւն հերքեալ հոսմամբ արեան:

Հաւարացեալք գումարեան,
եկը և բնակը ժողովեցան,
ի մէծ խորհուրդ կապակցեցան,
ծախել զինչըս պապրաստեցան:
Արեան քըրպուն հեղեալ հոսիւր,
յամէն անձնէ յորմէ լրսիւր,
Գումըն մանկանց Թեթղիէմի,
ասպ գեսանիւր բողոքալի:

Զանձինս և զգանձս ոչ ինայեցին,
սասպկաւ յարեան սուր իշնդրեցին,
արք և կանայք յըրնենալ գնացին,
դրապասդ մահուամբ սփոխի ուխտեցին:

Յեպոյ Նեսպորը յոյժ զօրացան,
Գաղփ կաշառօք դարանեցան,
եկեղեցւոյ մերկ փիրեցին,
սակաւ աւուրք դրամբ խընդացին:
Սորին պապմէն կարի երկար,
Կըրի եւ կազ գուլզան անկար,
երկուց ազգաց մէծ խոռվութիւն,
յինչից անկեալ յաղրափութիւն:

Տերամբ փրկէին գուշ սէր իշեալ,
ճըհէլ դարձնալ քեհեան անկեալ,
Մեր հայր կըրկին բողոք բարձին
արքայական բաղամ ցուցին:

Եկեղեցւոյ հայր փիրեցին,
պայծառ սգեսպիք զարդարեցին,
պարքըն փոկոսիք վըճարեցին,
սակաւ սակաւ վեարս հափուցին:

Կայ այժմ յազգս մեր եւ վայելեն,
զասպուած, անդ միշիք փառօք օրինեն,
Հայոց պարզն յերկնից իմա,
զի ես լիով յոյժ հըմֆացայ:

Եկեղեցւոյ կերպօն յուզես,

Նալպանդ Մուլրար ներքեսն խընդրես,

յայրնի ընդ քեզ խօսի դրսես

հայր սուրք մերին վարձ սուրք հանցես,

Սուլթան Մուրաֆն էր ի Պաղպափ,
ի պարերազմ հինգիք հասպափ,
գործակալ ուն կոչիլ Մուրափ,
յազգեն հայոց կայսերն նալպանդ:
Նեսփօրը դիմեալ մեծ խըլայիր,
առ մեր Մուրափն խիսփ աղերսիր:
Եկեղեցւոյ կառուցելոյ,
ի կայսերէն հրաման առնոյ:

Իսկ մեր Մուրափն առեալ հրաման,
Եկեղեցւոյ զիր և Ֆարման,
Նեսփօրը շինել Եկեղեցւոյ,
վասպ իրայնոց սուր աղանդոյ:
Հայոց փիրեալ Եկեղեցւոյն,
զի սեփական մեր զանձ նախնոյն,
թէպէր կանխաւ նեսփօրական
իսկ այժմ հասպափ քրիստոսական:

Վասն քաջութեան ի հոգեւարի Նալպանդ Մուրափին:

Վախճան հասեալ մեր Մուրափին
հրեշտակ կանգնեալ առնով զիոզին,
խրդահարիւր ցաւէր ներփին,
խորիեալ կորզել զեկեղեցին:
Աւեր գրեարն իմ ևս մապննցի,
եռէ ընկեր չար Յուրայի,
գրերն իմ եպու փեռեկպոյի,
զարշ Նեսփօրին պիղծ օծփոյի:
Շինել հերծոն Եկեղեցի,
վայ իմ հոգոյու փէրն իմ փանջի,
ի նեսփօրաց կըրկին խաչի,
յերկուս մասուն նա անջափի:

Արդ նալպանդ Մուրափն հիսանդազին դիմօր խօսի ընդ կայսերն:

իսկոյն հարեալ ի սէր փորլէի,
առ մեծ արքայն սիրով խօսի,
արքայ դու կաց ողջ ի կենի,
վասն Ասպուծոյ, հեզ զգութդ փենջի.
Զեկեղեցին զոր շինեցի
իմոյ անձին, զնա կառուցի,
ի Բարիխուն հասպափեցի,
քո բաղամովն իմոյ ազզի:
իսկ այժմ փիրեալ ազզն Նեսփօրի,

զերի ի ձեռն պիղծ աղանդի,
վասն Ասպուծոյ ևս մեռանիմ
սուրը թիխսէն ջոկեա փէր իմ:
բաղամ Ֆարման ազզի շնորհեա,
որոյ կամիս իցէ նորա,
իսկոյն արքայն ասէ ցասմամբ,
քոյոյ ազզին յինէն շինմամբ:

Կրկին խօսի Մուրափն ընդ կայսերն

Մուրափն ասէ ով զեր արքայ
հոգիս Էհաս դիս թուլանայ,
Ֆարման արա մեզ պարզեւա
ազզին կընիր ի քէն արքայ:

Կայսրն, սուլթան Մուրափն հրամայեալ:

Իսկոյն գըրեալ զիր և Ֆարման,
Եկեղեցին այն ան նըման,
ի յալիկեւան հայոց ազզին,
խլայ ի նարդեանս մեր Մուրափին:
Իսկ իւր ազզին մինչ ի կափար
ի յաշխարիի ոյք կան օփար,
ի Բարիխուն աղօթարան,
ցըրուեալ Հայոց ժողովարան:

Դոգածութիւն Մուրափին, առնուլ զՖարման:

Նալպանդ Մուրափն առիալ զՖարման,
եղ ցազգն մեր ի պահեսպման,
ցուպ ամրութեան և. զաւազան,
համայն փոհմիս մերոյ հայկան:
Իսկ ոմն աղջիկ նեսփօրական,
ընկեր հայի յամուսնական,
զրադամըն այն արքայական,
եփ զաղփարար իւրոյ փոհման:
Իսկ առ իմոյ ժամանակի,
թէպէր Ֆարման կայր ներկայի,
սակայն զիշեալն ալ երբէք զփի,
զի զաղեալ գոյր ի դարանի:

Ցաղաց յարմարողի բանին

Եթէ զփըկարս որոնիցէք,
մըրփօյ անուամբ զիս իմացէք,
ի սուրը սուլթան էի դըպիր
մոնթ ևս փողայ լաւ զըրագիր:

Մինաս անուամբ վարդապետի,
լրելոյն սրբը առաջնորդի,
յերոյ նղեալ Գրիգորիոս,
յԵջմիածին կաթոլիկոս:
Յեպոյ ըգկնի Աղէքսանդրոս,
յԵջմիածին կաթոլիկոս,
երկրաւ էր սա բուզանդեցի
իսկ իմ լրեսեալ զնա ի շիրմի:
Դեռ ի նոյնում սուրբ վեհութեան,
ի դեւ սաղիմ ի փօրկութեան,
առ փօրկչին սէր երանութեան,
ի սուրբ Յակոբ որդիութեան,
Չընել սիրով յոյժ բաղձայի,
ելանելն իմ խիստ ցանկայի,
ի ռահ ի դեւ հարաւայի
լրերամբ եղել զոր հայցի:
Էր անդ մեծ պետ սուրբ հրաշագործ,
ճոխ պարփիարգ թէողորոս
նահանջաւ էր քիրքիսարանցի,
Մըշու երկրէն Խորենացի:
Աշակերտնեալ Գրիգորիսի,
երկրորդ մերոյ լուսաւորի,
յեպոյ ըգկնի այլ սրբազան,
նոցին սերունդ ըստ կըրթութեան:
Իսկ նահանջաւ արեւելեան,
խիստ հոգեզգօն խորհրդարական,
կորթեալ առ որս վերոյ պետքաց,
սա կենճեցի իսկ խորիմասք:
Անուամբ սա մեծ կարապետի,
վարուք իսկ նմա համեմատի,
ի սր. Սաղիմ մեծ դիբապետ,
բոլոր ազանց անդ հայրապետի:
Ով քահանայք, աղօթեցէք,
եւ զարարիչն պահապեցէք,
զերախփիս այս խոր խորինկով,
զիամայնս յիշէք հայր մեր սրբով:
Եւ միշտ օրինել հոգլոց երգել
պարարագօր լուսաւորել,
յահօթից սուրբ փօրկանս հանել,
լրէ ողորմեան յաւեկ ասել:
զիշեալ նուիրակս յԵջմիածին,
զիէլ Մարգիրոս մեղօր արիի,
վասն Յիսուսի յիշել մաղթեմ,
զի յայս կազի փօրուաս ես իմ:
Տուզանաց փողն հաւաքեցի
յազգես կուրեալ ժողովնեցի,
ծերոյոյ ոչ խորու որոս և
ժողովը առ տոր և եղան

առապ լիով վերեամբ խընդրեցի:

Տէրն ծայնին մեծ իշխանի,
որ երախսիս յոլով ունի,
փողըն բոլոր վուգանս վրւաք,
եկեղեցեաւս ազգաւ գերծաք:

(Կրաքարակուած «Սիոն»ի մէջ, 1948 Սեպտեմբեր-Շնկումբերի ժամանակ թիուկ, էջ 257-258, իրավ. Կ. Պ.):

Եկեղեցին կը գինուէր Պաղպափի Մէյքան թաղամասին մէջ, Ռաս գւելիս անուն փողոցին վրայ: Եկեղեցին կը կոչուի Սուրբ Ասպուածածին: Տարիներու ընթացքին այս եկեղեցին մէկ երկու անգամ քաղցածիք իբր նեստորականներու յաջորդները բռնազրաւած են և հայերը դարձեալ են առած են: Ժամանակի ընթացքին հայերը կը ծախտեն իրենց գուները և կը փոխադրուին քաղաքին աւելի պարուաոր մասերը:

Այսպէս որ այժմ իր շուրջ գրեթէ հայ բնակչութիւն չունի Սուրբ Ասպուածածին եկեղեցին, որ առանկ քան երեք դարու հնութիւն ունի, պարզ, մթին և փոքրիկ շենք մըն է քարաշէն, բարձր պարով շրջափակի մը մէջ: Եկեղեցւոյն Աւագ դուռը կը բացուի եկեղեցւոյն կուշդին վրայ: Եկեղեցին ունի պգմիկ վերեապուն մը՝ կանանց համար: Ունի միայն մէկ խորան և երկու պահարաններ: Այժմ անշուր, անզարդ և առանց կահ կարասիի, և լրուած կը մնայ: Տարին միայն մէկ անգամ «Քառասուն մատուկ»-ի փօնին, պաշտամունք կը կալպարուի հն: Այս եկեղեցին նշանաւոր է իր յանուն «Քառասուն մանկանց» գերեղուած հրաշագործ շրջայով, որուն ուխտի կ'երթան նոյնիսկ իսլամ «քարեպաշփ» խելազարները զգապրութեան բերելու հաւաքրով:

Այս մասունքները փոսիի մը մէջ եկեղեցւոյն ծախակողմեան որմին մէջ շինուած խորչի մը մէջ թաղուած են: Նոյն պատին մէջ ահա հասպարուած է երկաթեան շրջայ մը, որուն ծայրը կը գինուի երկաթեայ խոշոր կլոր ձևով կետ մը, զոր կ'անցընեն խնդրակուին վիզը ընելու ապեն:

Այս մասունքի հրաշագործ յափկութեանց մասին ի մէջ այլոց կը պարմուի եերկնեալը: Սուրբ Ասպուածածին եկեղեցին ժամանակին հոլովումներուն կը սկսի իիննալ և օր մըն ալ յանկարծ իր չորս պարերը վար կու զան և շատ չանցած կը դառնայ աւերակ (ըստ Վարդան Մելքոնեանի): Յ. Քիւրիեան կ'ըսէ, թէ 1830-1850 թուականներուն, աւանդութեան մը համաձայն այրած է, սակայն արբարին մասերը կամ քարաշէնքը մնացած է: Այսէն մը կը մնայ այդ քարութանդ վիճակին մէջ, երբ օր մըն ալ անոր իսլամ դրացիները բուսն զանզապ կը բարձրացնեն, թէ այդ եկեղեցին պէտք է շուտով շինուի, քանզի սուրբ է անիկա, և միևնույն ժամանակ կը յայքարաբեն, որ եթէ հայերը միջոցներ ծեռք չառնն շինելու, իրենք պարագաս են ուրախութեամբ սրանձնելու անոր շինութիւնը և գործածելու զայն որպէս աղօթագուն իրենց համար:

Այդ դրացիները կը պարմեն, թէ ամէն շաբաթ երեկոյ՝ արևմտին, եկեղեցիին սեղանին դիմաց սև զգեստ հազար կիս մը կ'երևայ՝ մէկ ձեռքին մէջ բուրվառ առած, եկեղեցիին չորս կողմերը խունկ կը ծիւէ և

ապա կ'անհետանայ եթերին մէջ: Այդ կինը կը հաւաքան որ Տիրամայրն է:

Դայերը կը պարտատրուին հանգանակութեամբ վերսպի կառուցանել եկեղեցին՝ Մեսրոպ վարդապետ Պոլսեցու առաջնորդութեան արեն, իր իսկ շանքերով, ինչպէս կը հաւաքան Վարդան Մելքոնեան: Յ. Քիւրդեան կ'ըսէ, թէ եկեղեցիին քարաշն պափերէն օգուուած են եկեղեցին վերաշինած արեն, բայց քարերը և խաչքարերը աւազային, փխրուն վիճակ մը առած են այս հրդեհին հերկւանօք, թէս պաղպատիքիներէն ոմանց վկայութեան համաձայն պափիկա առհասարակ «Պաղպափի քարին բնական վիճակն է:

Մեսրոպ վարդապետ, երբ իր անդրանիկ պապարազը կը մագուցաներ վերաշինուած եկեղեցւոյն մէջ, խուռն ժողովուրդի ներկայութեան, քարոզ կու տայ, թէ յեր պատարազի Քառասուն մանկանց ոսկերովիքը պիտի դրուի եկեղեցւոյն դասը համբոյիք: Միևնույն արեն խիստ կերպով կը զգուշացնէ ժողովուրդը, որ ուն մէկ համբուրելու ափեն չըլլայ, որ կրոր մը այդ մասունքներէն իր լեզուին ծայրով վերցնէ, որովհետո անոնք տուրք են և օրինազանցը կը դառնայ համբ: Եւ հայ կոնց մը անխոհեն բնաւորութեանը քաջ տեղեակ ըլլալով կը զգուշացնէ զայն այդպիսի բան մը ընելէ: Բայց խօսք մտիկ ջընելով այդ կինը համբուրելու ժամանակ խունկի կրոր մը իր լեզուին ծայրով կը վերցնէ: Տուն դարձին լեզուն կը թռնուի և շափ չանցած կը մահանայ:

Բայց այդ խունկին կրորը իր մօր չմնաց՝ իր սեփական դրույին վերադարձաւ դարձեալ մեծ հանդիսութեամբ:

Իսկ անկէ եփք նորոգութիւններ բազմից կապարուած են: Այսօր ալ նորոգութեան կը կարօպի ան:

1871-1872-ին «Պաղպափէն Ազգային պապրիարքարան հաղորդուած գեղեկութեան մը համաձայն այդ թուականին փիլափակ ըսուած է այս եկեղեցիին համբ:

Մինչև այսօր՝ քրիստոնեայ, իլամ և այլ ուխտաւորներ կ'այցելեն այդ եկեղեցին որպէս մուրազապուր սրբավայր: Եւ յաճախ ուխտաւորներ կը մեկնին եկեղեցիին սեմէն ժպուն դէմքով և զոհունակ (Վարդան Մելքոնեան, «Սիոն», 1943, էջ 123-124): 1886-ին այս եկեղեցին վերաշինուած է պ. Գարբիկ Թաղէուսեանի ծախսերով ի յիշափակ իր հանգուցեալ առաջին կոնց (Այս մասին դեմք Միհրան Սըլվանեանի յօդուածը (Վարդան Մելքոնեան):

Ինչպէս ըսի, հիմա եկեղեցին դափարկ և անշէն կը մնայ, և յանձնուած է ժամկոչքնեսի մը, որ ընքանեօք հոն կը բնակի: Այս եկեղեցիին գոյքերը ամբողջովին փոխադրուած են նոր եկեղեցին:

Եկեղեցին մէջն ու դուրսը ունի բազմաթիւ խաչքարեր, որոնց յիշափակարանները Յ. Քիւրդեան ամբողջ արքագրած է:

Խաչքարերը ագուցուած են պափերուն վրայ և նշանակելի է, որ ամէնքն ալ նոյն շրջանի՝ այսինքն 1750-1760 թիւը կը պափկանին, որով Ներսէս ծայրագոյն վարդապետ Սայեղեանի դեսութիւնը կը հասփառուի:

Սըլվանեան այդ յօդուածը գրած ապեն Թաղէուսանի ծախսած առաջնորդութեան համար «Վագնեց» բառը գործածեր էր: Այս մասին բաւական նույն եղաւ ժողովուրդին մէջ:

[Վիմագիր արձանագրութիւններ]

Եկեղեցւոյ ներին կողմը՝ պապին մէջ՝ երկաթագիր

1

«Յիշափակ է սր. խաչ Շոռորթի
Մանուկի որդի Պողոսին և ծն -
ողացն հոգուն թիվն ՈՃՂ-ին» (1741)

2

Սր. խաչ պահապան ... օգնական

պահ

պան Գեւորգա զորավարին
ՈՃՂԸ» (1749)

3

թուին փրկչին ՈՒԵՃԾԱ» (1751)

4

«Յիշափակ է սր. խաչ Շոռորթեցի հանգուցեալ Թորոսի
որդի Բարիսութարին թվին ՈՄ...»

5

«Յիշափակ է խաչ Ղափանեցի Պողոսի որդի Յակոբին¹
թվին ՈՒԲԸ.ին» (1751)

6

«Յս. Քս.» - «Յիշափակ է խաչ Ղափանցի Պողոսի որդի Յակոբին
թուին ՈՃՂԸ ին» (1749)

7

«Յշքի. է խաչքար Ազուլեցի Մովսէսի որդի Նահապետին ծնողաց
ու իր թուին ՈԿՃԸ» (1750)

8

«Յս. Քս.»

1 Ղափանցի Պողոսի որդի Յակոբ կը յիշուի Սիմեոն Երևանցի կարողիկոսի նամակներուն մէջ: Ամիկա կ'երեւ վաճառական էր և ընկերը Շոռորթեցի Մկրտիչ աղայի (տե՛ս «Դիւան», Գ, էջ 569):

9

Տապանաքար կէս փչացած հիւսուած պատին մէջ

«Այս է տապանն

Հանգարեան Շիրազ
Եցի Յովհաննէսի կող-
ակից Ռոխիսիմէին...
պանծալի դժխոյ»

10

Վերնոյն կից կայ ուրիշ բարձրաքանդակ դրապան մը լաւ վիճակի
մէջ.

«Մինչ պատարեն դու ինձ հայիս
զեփիա զինչ կայ այս դրապանիս
Է մարմին Տն. Վրթաննէսիս
Նողկաց երկրի նույիրակիս
ի վճարել իմ հասակիս
Ասպ վախճանեալ ենա ի շիրմիս
Որ ի ծոց հորս և ուսուցիս
Տոն. Յակոբայ արիի դեպինս
Մնալով կարօք ես եղելիս
Միածնաէջ միածնողիս
Թվին 1824 դեկտեմբերի 11-իս»:

11

Տապանաքար

«Այս է դրապան նվիրակի հանգուցեալ սր. Էջմիածնի պետոն
Յակոբայ արք եպիսկոպոսի հանգեալ ի Քս. 1809 թվ.»

12

Քառասուն Մանկանց վիմափոր պահարանին պատիկ
վանդակապատին առջև կայ պղնձէ աղեղնաձև ճաճանչ մը, որուն վերին
մասին վրայ կը զբնուին մոմակալներ:

Ճաճանչին ճակարքը փորագրուած է ըստ Յ. Քիւրքեանի.

«Ի թվին Ո-ՊԻԳ (1823), Յիշաբակ է ճաճանչս այս սր. ածանայ.
Եկեղեցւոյն Պաղպատու Պոլսեցի Դաւիթին, Ալեքսին (մենագիր մը) և իր
ննջեցելոցն մարդի ԻԼ (28):»

Իսկ Վարդան Մելքոնեան այս յիշաբակարանը կը կարդայ
հերթեալ կերպով.

«Յիշեսց ճաճանչս զայս Ս. Կարուածածնայ եկեղեցւոյն
Պաղպատու - պոլսեցի Դաւիթին Ալեքսափիսկոպոսին ննջեցելոցն»:

- 82 -

Վարդան Մելքոնեանի ընթերցումը ինծի վաերական չի թուիր, և
հեռևսաքար իր անոր կցած խորհրդածութիւնները, թէ «Ժամանակին
պղուեցի Դարքին անուն արքեպիսկոպոսը վախճաներ է Պաղպատ և
կամ ալուր և այդ ճաճանչը շիներ է իր ծանօթներէն մէկը ի յիշաբակ
անոր անմահութեան» ինքնին կը դառնայ անվաւեր

13

Նոյն պահարանին մէջ մասնապահ, կիսակլոր, մարմար
դրապանին վրայ երկաթազիր.

«Սր. Յովհաննէս, Սր. Աթանազինէ եպիսկոպոսին, Սր. Գեորգ, Սր.
Վիրակոսին թվին Ո. Երկու Ծ» (1751) » մանրազիր «
Երախտաւոր»:

Իսկ աւելի վարը երկու փող

«Յիշաբակ է դափանցի Պոլսուի որդի Ակորին ՈԲԾ» (1751)

14

Տապանին վրայով պատին մէջ հիւսուած խաչքար
Ած + Է + ՅՔ.

«Յշգկ. է սր. խաչ վանեցի Մուրափի որդի Սարգսին և գիրացու
Աղեքսանդրին և Վարդանին թիմ. Ո. Ծ Ձ Ը» (1749)

15

Խորանին միակ իւղաներկ Աստուածամօր նկարը
«Յիշաբակ (Է) տիր զնուիրողին

17 օգոստոս 1914

Մահիտսի Թագուիի Սահակեան»

Ըստ Յ. Քիւրքեանի Եկեղեցիին մէջ կան նաև երկու արձանազիր
մանր խաչքարեր, ուրիշ մը՝ կէտով թաղրած և անընթեռնելի, և հար մը,
ուր միայն «Դաւիթ» կը կարդացուի:

Իսկ խորանին երկու կողմերը կան երկու խաչքարեր առանց ունէ
արձանագրութեան:

Իսկ եկեղեցւոյ բակի պատին մէջ հիւսուած է դրապան մը.

«27 յունիս 1896 Տիկին Անթառամ Մեթեանի»

Կառ քով կայ ուրիշ դրապանաքար մը անընթեռնելի.

Եկեղեցւոյն ներքին կողմը, աջ պահարանին ներսը, պատին մէջ
հիւսուած կիսութ թաղեալ բարձրաքանդակ դրապանաքար մը.

«.....ծա շիրիմ դու զովելի

Բարձրոն մեծ քաղաքի

.....եղ կայ լուր այր բարելի

- 83 -

...ս ազնիւ եւ մահվեսի
Եղեալ ազգեն աղէքսանդրի
...աւորեալ դու ի մարմնի
....նէ սրբիւ ... կրկնակի
Տեսեալ ծառայ բարի
... աբար յոյց ցանկալի
...ական գոյ անուանի
Ամենեցուն հոգաց երկրի
...Է Քս. քաջ փարաձանի
...Է խոնարի առաջինի
Համայն ազգաց հայոց...
...րիհասեալ կեր վախճանի
...ի ցատը մահուամք...
... վաթսուն հինգ ամի
Հանգեալ ի կենաց ասրի
Ամինիկեցաց այս դի
Դասիթեան Ասպուածապուր
ի թվին. Ռ. Ս.»:
Վերջին երկու փողերը խնդրական են:

Աստեցմէ զար հոս հոն եկեղեցւոյ պատերուն հիւսուած (ներքին կողմը) պատուաններուն մէջ կ'երևան հայերէն արձանագրութեամք բարերու կրորներ (Յ. Քիրտեան, «Սիոն», 1931, փելքուար, էջ 56-58):

Այս եկեղեցին 1914-1918-ի պատերազմին, երբ գրաւուեցաւ Սուրբ Երրորդութեան եկեղեցին զինուորական իշխանութեանց կողմէն, պահ մը վերսպին գործածուած է, սակայն անզիացիններու գրաւումէն յեփոյ վերսպին լրուած է:

Պաղպափի հայերը, երբ հենքիեսէր կ'աճին, երկրորդ եկեղեցի մը ունենալու կարիքը խիստ զգալի կը դառնայ (Վարդան Մելքոնեան, «Սիոն», 1943, էջ 123), մանաւանդ որ Սուրբ Ասպուածածին եկեղեցիին շուրջ բոլոր գինուտոյ հայերը կը հեռանային Մէյքան թաղամասէն:

Ներկարար, երբ պոլտնեցի Մեսրոպ վարդապէտ կը ժամանէ Պաղպափ, իր առաջին կարևորագոյն գործերէն մին կ'ըլլայ անմիջապէս լծուի այդ լուրջ խնդրոյն աշխագութեան երբ փունկուուն թափոր կ'ելլէ դրամի հանգանակութեան եկեղեցիի կառուցումը փութացնեու նպարակաւ:

Ժողովուրդը մեծապէս կը գնահապէտ իր գովելի ձեռնարկը և չի խնայեր իր վերջին լուման անզամ: Եւ այսպէս, 21 Դեկտեմբեր 1852-ին Շօրծա բանուկ թաղամասին մէջ, մեծ պողովային վրայ եկեղեցի մը կը

կառուցուի, որ Մեսրոպ վարդապէտ կ'օծէ Սուրբ Երրորդութեան անունով¹, ժողովրդային նուիրագութիւններով:

Մեսրոպ բահանայ Օրջանեան այս եկեղեցիին նախնական շինութիւնը կը հանէ անորոշ ժամանակներու (դեռև «Գրպանի Տարեցոյց», 1933, էջ 126) և 1852-ին շինութիւնը նորոգութիւն կը համարէ, ինչ որ կարծեմ շփորութեան մը հեպւանք է: Սուրբ Երրորդութիւնը՝ Սուրբ Ասպուածածին հետ կը շիտրէ:

«Սուրբ Երրորդութիւն... շնչը բաւական ընդարձակ է ու կոկիկ: Անսիւն, առասպաղը թեթևորէն և նոակի կամարակապ, պափերը խիստ լայնանիսփ և երկշար պագուհաններով, իսկ դասին վերև կամարներէն բարձր գմբէթով մը, այս եկեղեցին իր ընդհանուր ձևին մէջ արարական է, և գրեթէ ոչինչ ունի, որ յիշեցնէ հայկական ճարդարապետութիւնը: Գրեթէ ըսինք, վասնի միայն երկու անձաշակ փոքր, որպէս թէ կաթողիկէներ աւելի առկան, քան թէ հասպագուած, կը դեմուին սեղանի երկու կողմնը:»

Վերջին նորոգութեան միջոցին փեղապահ Գարեգին եպիսկոպոս խորիեր է գոնէ խարխուկ և արարական գմբէթով մը զագաթնացած սեղանը վերածել հայկական կաթողիկէ խաչկառով մը զարդարուած սեղանի: Այս նպագուակի համար կարենցի փիկին մը ... փրամադրեր է 500 ոռովի 3000 թրք լիրա: Պաշտօնական մարմիններ, սակայն ... արգելք են հանդիսացեր, գեղի փալով գրեղ միջադիպերու ... («Մարմարա», թ. 68):

Եկեղեցին ցունի նշանակիլի հնույթին ունեցող սպասներ²: Անոնք մեծ մասամբ Սուրբ Ասպուածածին եկեղեցին փոխադրուած են:

Սուրբ Երրորդութեան եկեղեցին, որուն բակին մէջ կը գրնուին առաջնորդարան, քահանաներու, սպասաւորներու յափուկ սենեակներ, մանկապարպէտ ու վարժարան, 1926-ին ներուսաք նորոգուած, նկարագրդուած 4000 ոռովի ծախրով և եկեղեցականութեամբ լուսաւորուած է 1200 ոռովի ծախրով, ազգային վրաբեսական խորհուրդին կողմէ:

Նորոգութիւնը վունեց երեք ամիս, որմէ յեփոյ վերսպին օծուեցաւ:

Սուրբ Երրորդութիւն եկեղեցին մէջ կը պահուին հեպւանալ ձեռագիրները:

(«Սիոն», 1932, էջ 347. Յ. Քիրտեան)

1.

1630

Սուրբ Երրորդութիւն եկեղեցւոյն մէջ կը պահուին³:

Աւելարան. Մեծութիւն՝ 14x10 1/2 սմ, հասպութիւն՝ 6 սմ: Կազմ՝

1 Հաւանօրէն իր ծննդավայրին՝ Պոլսոյ Թերա բաղին Սուրբ Երրորդութեան եկեղեցիին անունով օծուէ:

2 Վահան բահանայ Թաճիրեան խնամով ցուցագրած է եկեղեցւոյն սպասները, որոնց մէջ 1758էն կարոներ կան (Յ. Քիրտեան, «Սիոն», 1931, էջ 56-58):

3 1762-ին Պաղտասի եկեղեցին նոյիրուած է:

սպիտակ, կաշեպափ, խորանազարդ: Նիւթ՝ ճերմակ և լաւ յդկուած մազաղար: Գրութիւնը՝ երկսին: Տող՝ 23: Նկարը, լուսանցազարդը, խորանը՝ բազմաթիւ, գունազեղ և ոսկեզօծ, մաքոր: Խորանազարդ և նկարէն շրջանակով է «Եւսէրի կարպասի սիրելի եղօր ի տր. ողջոյն» զրութիւնը, և ցանկ կանոնաց: Աւելարանները ունին նախադրութիւնը: Դանգամանք՝ սկիզբի էջերը քիչ մը վնասուած, նաև փրցուած, գուցէ ըլլան ինկած կորսուածներ: Թերթ՝ 252: Ցիշապակարանք՝ ունի: «Գիր՝ բոլորզիր:

2.

1822 ()

Աւելարան. Մեծութիւն՝ 14 x 10 սմ, հասրութիւն՝ 7 սմ: Գիր՝ բոլորզիր, երկսին, վորը՝ 25: Նիւթ՝ մազաղար սպիտակ, լաւ յդկուած: Դանգամանքը՝ վերջէն մէկ թերթ ինկած, այլապէս կարպորեալ: Կազմ՝ դաստիարակ, կաշեպափ, արծաթով կոստենուած: Վրծաթին վրայ կայ 1822էն յիշապակարան: Նկարը, խորանը, լուսանցազարդը կայ՝ բազմաթիւ մաքոր, գունազեղ: Թերթ՝ 264: Ծանօթութիւնք՝ ունի, էջերուն պակ նշանակուած համարաբրա: Ցիշապակարան՝ ունի:

Զեռազիրս զարմանալի նմանութիւն ունի թիւ 1-ին հետք:

Եկեղեցին ունի իրեն յարուկ 16 կալուածներ - 7 խանութ, 3 փուն, 4 խան, 1 փուռ և 1 գետին - որոնք բարեկան շուրջ 16.000 ռուփի (շուրջ 5000 փոլար) հասոյթ մը կ'ապահովեն:

Այս գումարով, որուն վրայ կը բարդուի «հոգլոր հասոյթ» (մկրտութեան, պասլի, թաղման, մոմազինի և այլն), կը մարտակարարուին Եկեղեցին և առաջնորդարանը: Շուրջ հասոյթի 2000 ռուփին կը սփացուի Կէլանի՝ բաղարի մօրիկ հիւղանի բարազիրներէն:

Ազգային վարժարանին կը պարկանին 27 կալուածներ- 14 խանութ, 4 սենեակ, 9 փուն, բարեկան 20.000 ռուփի (շուրջ 6300 փոլար) Եկամուգուով:

Այս կալուածներէն 12 կպորը կփակած է հանգուցեալ Յովհաննէս Սարկոս Վլեքսաննդրեան, 7 կպորը՝ մի. Առաքել Դաւիթեան, 3 կպորը՝ Սկրփիչ Յովհաննէս Թադէոսեան և 2 կպորը՝ Նշիփսիմէ Սպեփանեան:

Դպրոցը աշակերպներու թոշակէն կը սփանայ՝ 3500 ռուփի:

Ասոնցմէ զար ազգապապկան 4 փուններ կան շուրջ 39000 ռուփի (մօրպատրապէս 12000 փոլար) նկամուգով, որմէ թէ դպրոց, թէ Եկեղեցի և թէ աղքադանութ կ'օգուտին, ըստ կփակարարներու կամքին հետևեալ բաժանումներով.

1/2-ը կ'առնէ վարժարանը,

1/4-ը կ'առնէ Եկեղեցին,

1/4-ը կ'առննեն աղքադանութը:

Ասկէ զար հնդկահայ բարերար Յարութիւն Գալուստեանի կփակին հասոյթէն բաժին մըն ալ հանուած է Պաղպափի աղքադանութուն: Գումարը անձեռնմխնելի Կալկաթայի դրամագուններէն մէկուն մէջ կը մնայ և միայն փոկուը կը բարամարուի (Յ. Խաչանեան, «Բիհանդիյոն»,

թ. 405):

Աղքադանութեան զործը Պաղպափի մէջ կը կարարէ Պաղպափի Տիկնանց աղքադանութ միութիւնը, որ փարիներէ ի վեր կը դեկապարուի անձնութեր հայուհիներու կողմէ:

Պաղպափի զոյգ Եկեղեցիներուն մէջ պաշտօնավարած են իրը ծխափէր առհասարակ Նոր Զուղայէն որկուած քահանաներ՝ «Աշխակատը» կոչումով:

Ասոնցմէ ծանօթ են

1764-6 Տէր Սարկոս, աւագ երեց («Դիւան», Գ, էջ 317), որ 1766-ին Էջմիածնայ գործակալ գանձապահ ալ կը նշանակուի («Դիւան», Գ, էջ 574):

1888 Մեսրոպ Ա քահանայ Դաւթեան, պաղպափի, որ առաջնորդարանի գեղապահ էր:

1884 Տէր Աւելիս քահանայ Տէր-Եղիանեան Սղերփցի

1931 Մեսրոպ քահանայ Օրջանեան (+1954)

1933 Խաչագուր քահանայ Դարմանեան

Վերը պատմուեցա, թէ Նազար Եկեղեցին հետք սրացած էր նաև գերեզմանագուն մը, որուն հերքը ալ մնացած չէ, օպարները գուն կամ շնոր շինած են ըստ Քիւրփեանի, մինչ ըստ Զաւեն սրբազնի այդ գերեզմանագունը մինչև 50-60 տարի առաջ պակախն հայոց ձեռքն էր, եւ երբ թուրքերը այդ կողմը զօրանոց մը շինեցին, զայն փճացուցին և զօրանոցին միացուցին:

Կառավարութիւնը դրուած է որիշ գերեզմանի վայր մը, որ երկար ապես անպապսպար մնացած է: Միայն 1926-ին, զաղութահայ Երևելի անձնաւորութիւններու և փիլիկիններու յանձնախումբի մը աշխադանքով, ժողովրդային հանգանակութեամբ՝ 10.000 հնդկական բուրփուվ, բարիներէ ի վեր անպապսպար ազգային գերեզմանագունը շրջապարուեցա ամրապահ պարիսպով մը:

Դակած 1200 ռուփին լրացուած է ազգային սննդուկէն:

ՊԱՍՐԱ

Պասրան կը գինուի Շաբ-իլ-Արապ¹ գերին աջ կողմը ու կը քաժնուի երեք մասերու: Առաջինը բուն քաղաքն է, որ կը գինուին այլազան դարձարաններ, հիւանդանոցներ, քաղաքավերարան և այլն: Երկրորդը՝ Աշարը, որ արաբերեն ըշըր=քասանորդ բառէն ծագած ըլլալ կը կարծուի, վասնզի ափենօր հոս կը հաւաքէին դասանորդը, որ բուն քաղաքէն քանի մը մղոն անդին է և վաճառականութեան կեղրոն: Հոն են բուր նաւային ընկերութիւններու գրասենեակները, դրամագունները, վաճառականական հասպարութիւնները, կառավարչագուն և այլն: Իսկ երրորդ մասը կը կազմէ նաւահանգիստը: Հոս կը գինուի նաւահանգիստի ընդիհանուր գինունի պաշտօնագունը, կառուցուած 1931-ին և օդակայանը: Ասոր դախիւրակեայ նաւամարոյցին երկարութեան նաւերու շարան մը կայ միշկ: Կ'ըսուի, թէ այն ընդարձածաւ հողամասը, որ կը դարձնուի Պարսից ծոցին մէկ ծայրէն մինչև Կուտնէ, ժամանակին եղած է ծաղկեալ և բարգաւաճ երկիր մը (Վարդան Մելքոնեան, Պասրայի անցեալը և հայերը, «Հայրենիք» ամսաթերթ, ԺԼ փարի, թ. 6, էջ 106-113):

Քաղաքին շինութիւնը իշխանական առաջին արշաւանքներու ափեն կափարուած է: Երբ մահմետական արշաւողները Քուֆէյի արևմբեան կողմը քանի մը մղոն հեռուն՝ Կափիսիյէի մէջ, վերջնական հարուածը գուին Սասանեաց (637) և յառաջացան մինչև Պասրայի դիղը, հոն կառուցեցին զինուորներուն համար մնայուն կայան մը, որ Օպոլլա կոչուեցա: Այս նպագակով երկրորդ խալիֆան՝ Օմար Իսպ Խարբապ հոն կը դրկէ Էօրպէտ որդին Աղվանի պէնի Մազին ցեղին պեսը և մարզարէին ընկերներէն մին:

Օպոլլան, որ փորք գետային նաւահանգիստ մըն էր Շադր-իլ-Արարի աջ եզերքին վրայ, կիման խիսդ վագառող ըլլալուն պարզառով, փոխադրուեցալ 12 մղոն դէափ արևմուտք, անապափին մէջ, որ շինուեցալ 537-ին Պասրան, որ այն արեններ կը կոչուէր Էլ-Խուուշյատ (Փոքր Աւերակ), և թէս մը դէափ Նոր Պասրայի ճամբուն վրայ կը գինուէր:

Այս նորակերպ քաղաքը ունէր երկու մեծ ջրանցքներ, որոնցմէ հիսախայինը կը կոչուէր Մաուկը կամ Մափկի, որ մարզարէին ընկերներէն Մուակը իպն Էսըր անուն անծը շինած էր Օմարի հշմանութեան արեն, իսկ հարաւայինը՝ Օպոլլա (նոյն):

1 Պասրայէն 60 մղոն գետն ի վեր, կամ իմբաշարժով մէկ ժամ հեռաւորութեան վրայ, կը գտնուի Կոստ գիւղարակաքը, որ Եփրատ և Տիգրիս գետերը կը միախառնուին և կազմեն Շատ-իլ-Արար գետը, որ ընդհանրապէս երկու խաղաց ունի, մէկը տեղատութիւն, միար մակրութեացին և այս իսկ պատճառով կ'ըսուի, թէ իր ջուրը ունի գրաւական ոյժ մը, այնպէս որ, երբ անցորդ մը ըմակ այդ ջուրէն պետք է որ իր կանքին ընթացին անզամ մըն ալ այցէի Պասրա:

747-ին զարդուրելի ժանդախոր մը, որուն զոհ զացին 30000 հոգի, Պասրան աւերակի վերածեց, վասնզի իր բնակչութիւնը զրեթէ ամբողջ ընացնուեցա: Այդ հին քաղաքէն կը մնան հետքեր, իր անցեալ փառքը հասդարող: Այսպէս, կը դեսնուի քարձր կիսամաշ մինարէ մը, որ դաշտական կանգուն կը մնայ թաղուած քաղաքին աւերակներուն մէջ և մեծ հետքարքութիւն կը պարզանառ հենախոյցներուն:

Այս առաջին քաղաքին դեղ շար չանցած կը հասդարուի արդի քաղաքը, ուր մարդիկ չորս կորմէն կը զալթեն: Այս նոր քաղաքը բարգաւաճեցաւ և դարձա վաճառականութեան, ինչպէս նաև արուեստի և մշակոյթի կեղրոն: Ցեփոյ քաղաքը արաբները կոչեցին Պասրա, որ կը նշանակէ «Ան խճիր», իսկ երոպացիք զայն կը կոչէին «Արևելեան Վենեփիկ» թէ իր աշխարհագրական դիրքին և թէ կոնդուլածն մակոյկներուն և անհամար ջրանցքներուն պարզառով¹:

Պասրան ճանցուած է նաև իրեւ արմաի երկիր, աշխարհիս ամենէն շար արմաւ հայրայթող վայրը ըլլալուն համար:

983-ին նշանաւոր եղան Պասրա իր Իխուան-Էս-Մէֆա՝ «Մարդութեան երբայրներ» անուն ընկերութեամբ, որ ունէր ծայրայեղ շիխական հակամետութիւն: Անիկա ունէր 52 աշքառու մաքեաններու հաւաքածոյ մը՝ հեգնեալ դասաւորութեամբ 14 ոսողական և դրամարանական, 17 ընագիտական և հոգեբանական, 11 խորհրդապաշտական, ասդարաշխական և մոզական գիրքեր: Կային Պասրայի մէջ նաև գիրական բարձր ուսումնարաններ (Վարդան Մելքոնեան, նոյն):

Երբ Աբբասեան իշխանութիւնը ինկաւ (1258), իին Պասրան կորսնցուց իր վայլը և ազդեցութիւնը, և ժամանակի ընթացքին կարսուեցաւ իին քաղաքը և ծնաւ արդի Պասրան: Պարսիկ գիրապետութեան դակ գինուած շրջանին Պասրա իր նաւահանգիստ, վաճառաշահ կեղրոն մը եղած է:

Թաթար գիրապետութեան շրջանին, երբ քրիստոնեութիւնը կը դարձուէր անոնց մէջ, քրիստոնեութիւնը մուտք կը գինէ նաև Պասրայի մէջ և ԺԳ դարուն հոգեւորական գրագելիներ Պասրան կը կոչէին «Պըրէյթ Մէշան», որ այն արեն եափսկուուսնիսդ էր:

1222-ին Պասրայի թեմական էր հայաստանցի Սողոմոն եպիսկոպոս, հայանօրէն քրիստոնեայ թաթարները հովուելու պաշտօնով հոն հասդարուած:

Լէնկ-Ձենուրիի աշխարհակալութեան ժամանակ հեռացուեցան կամ ջնջուեցան այս քրիստոնեաները, երկիրը եղան թափերավայր երկար կոխներու և վերջապէս մաս կազմեց Շահ-Իսմայիլի պարսկական կայսրութեանն ու պարսից ծեռքը մնաց մօպաւորապէս երկու դար:

Թուրք և պարսիկ մաքառումներու ընթացքին՝ 1668-ին, թուրքերը մեծ ուժ ունենալով Պարսից ծոցին մէջ, գրաւեցին Պասրան մէջ ուժուածուական Պատեզներու հատորին մէջ Պասրայի անունը Պատուած տպուած է:

1 1703-ին Լոնտոն իրատարակուած՝ Յօն Թիոնս Թըրի հետինակած ծովային բարտէզներու հատորին մէջ Պասրայի անունը Պատուած տպուած է:

պարսիկներն:

1690-ին սաստիկ ժանդախով մը Պատրան կը դադարկացնէ: Օրական 500 մարդ կը մնանէր ժանդախով: Շաբեր կը փախին քաղաքէն դրւու, հեռուները, մինչև որ համաճարակը կ'անցնի:

Այս աղերէն յեփոյ Պատրան անզամ մըն ալ իր նախկին քարզաւած վիճակը կը սպանայ: Այս քարզաւածումին մէջ կարևոր դեր մը ունեին շուրջայնի հայերը, որոնք հոն ապասպանած էին աֆղաններու արշաւանքին հերքւանօք: Քերիմ խան զանոնք Պատրսկասպան դարձնելով նպագակով 1776-ին լաւ կազմուած ուժերով նկատ Պատրայի վրայ և ուր ամսուան պաշարում: մը վերջ քաղաքը գրաւեց, մօրատրապէս հարիր քարի թրքական փիրապերութեան քակ մնալէ վերջ: 1787-ին Սուլեյման փաշա վերսպին գրաւեց Պատրան, որ մնաց Օսմանեան իշխանութեան ներքև մինչև 1914 Նոյեմբեր 22, երբ անգլիացիներէն գրաւուեցա:

Պատրա, Օսմանեան փիրապերութեան շրջանին երկար ագեսն Պաղպափի կուսակալութեան ենթակայ գաւառ մը եղած է, և 1870-ական թուականներուն կագարուած նոր բաշխման ագեսն կուսակալութեան մը կեղրոն եղած է:

Պատրա իր քաղաք թրքական փիրապերութեան գրական առաջադիմութիւն մը չէ ունեցած: Այդ շրջանին և մինչև ասկէ 60-100 քարի առաջ Պատրայի գուները մեծ մատով միայարկ էին և կառուցուած աղիւսով:

Պատրայի կլիման ամառը սաստիկ գրաք է և անհանդուրժելիօրէն խոնա, մանաւանդ երբ արևելեան հով կը փէտ: Միջթարեան միարանութեան պարծանք հ. Միջայի Զամշեան, որ երեք քարի Պատրա բնակած է, սոսկացած է այս քաղաքին գրաք: 1771 Օգոստոս 10 թուականով գրած իր նամակին մէջ «Յայսմ ամի այնչափ սաստիկացաւ, կ'ըսէ,- գոյք շերմութեան քաղաքին մինչև բազմաց նուաղիլ և շնչառապառ մնալ՝ մանաւանդ ի շնէլ հարաւային հողմոյն, գոր շարճի կոչեն: Ընդ գործոյն և խժային գիշութիւն անվանելի և գրամկութիւն ծիւթային և թուլութիւն անօրանալի, որով այնչափ նուաղեալ եմ, մինչ գրեթէ ոչ զիկեմ ուր եմ, և զինչ գրեմ, և զիարդ գրեմ... ի գրելս իմ զայս թուլու եթէ զամենայն քրդուն իմ ի մի ժողովէի՝ կարծեմ թէ աւազան մի ջրոյ լուսի ... ունաբը ասեն, թէ մեր յերկուրասան ամաց հեթէ այսպիսի գոյք չէր պարահեալ ի Պատրայ» (Մայր Դիւան Միջթարեանց, էջ 268):

Պատրայի ջուրն ալ առողջարար չէր: Ծողովուրդը մեծ առուի ջուր կը գործածէր և այս պարբառով շաբեր կը դառապէին գրենէ (մալարիա), որ մեծ աւեր կը գործէր: Որքան որ քաղաքին ընդհանուր առողջապահութիւնը հիմա քարելաւուած է գենդազին աշխապութիւններով, սակայն տենդը գալակախն կը շարունակէ իր աւերը: 1923-1937, 15 քարիներու միջոցին 649,152 մալարիայէն դէաբեր պարահած են Պատրայի մէջ (Վարդան Մելքոնեան, նոյն):

Կար ժամանակ մը, երբ պարզամշակութիւնը այնքան քարզաւած էր Պատրայի մէջ, որ ուրիշ միրգեր զաք՝ կար փաթսուն քարբեր գեսակ խաղող: Բայց Պատրան ունեցաւ յեփադիմական շրջան մը, որուն

միջոցին ոչ միայն թառամեցան իր պարենիները, այլև փմացաւ ամէն ցւասակ մշակութիւն: Սակայն, այսօր մեծ փոյթ ցոյց կը դրուի ամէն կարգի պարուներու մշակութեան և արդիւնաբերութեան: Իր ամբողջ քանաներուն մէջ զգնուած արմաւենիներու թիւը 20.000.000 է, որոնցմէ 6 միլիոնը պարզաբեր են: Պատրա կ'արփադրէ 130.000 փօն արման՝ մէկ միլիոն ոսկի արծերով:

Ասկէ դար մը առաջ Բարունակ պէտյան մէր Պատրա այցելութեան աղջիս գուած է իխափ շահեկան գեղեկութիւններ այս քաղաքին մասին: Անիկա կ'ըսէ, թէ «Այս քաղաքն՝ որ երեսն պարսպապագ էր և աւելի ընդարձակ, քարզաւած և Տաճկասպանի գաճառաշահ քաղաքներուն ամենէն հոչակառը, ուր շար երոպացի գաճառականներ մեծ գուներ բացած էին, և 150.000 էն աւելի բնակաց պարսպապարան էր, այսօր անոր պարհապը բոլորովին քայրայեալ է, գուներուն շափին գաճառիներն ու որմերը փած, դուսները կրնակի վրայ բաց, շուներու և անասնոց բնակարան եղած է, և հազի 10.000 ժողովուրդ կը պահէ 1000-ի չափ գուներու մէջ. վասն զի օդին գէշութիւնը, Ֆէլլահներուն քարբարուութիւնը, մաքսերուն և իրիշապիէի ծանրութիւնը և, մանաւանդ գլխաւորապի քօլերայի երեսն երբեմն ըրած սարսափելի կոյորդածները պարբառ եղած են բնակչաց նուազելուն և քաղաքին կործանմանը: Հիմա բնակչաց գաճառականութիւնը բոլորովին դադրած է, գաճառական մը չկայ, և ոչ ալ գաճառականաց նաւերը կ'երթելեկն: Շնէլկասպանն երբեմն յաճախող շոգենաւերի ալ հազուագիւն եղած էն: Այս քաղաքը Շահ-իւ-Արապին անմիջապէս եզերքին վրայ չէ, բայց գելեզորէն մինչև քաղաքը փորուած առուներուն մէջէն անոր ջուրն օրն երկու անզամ (երկու մակրնեացնութեան ժամանակ) կ'երթայ կը ջրէ քաղաքին մէջի և շրջակայ արդին ու պարտէզները, և մէկ երկու ժամն վերջը (գեղագուութեանց ժամանակ) կը քաշուի: Տուները բարձր են և աղիսաշէն կամ թուլյայով շինուած, վրանաբնակներ ալ կան, քար թիզ գունուելուն համար սոսկ քարաշէն գուն չկայ: Տուներուն մէջի ծեղունները արմաւենի անկոփ գերաններով շինուած են անզարդ և աններկ: Տուներուն վրայ թիրէմիփ չկայ, և անոր վենը գանձիքին գերաններուն վրայ արմաւենի գերեւններով հիւսուած, փախաճներ դրուած են՝ վրայէն հողով ծեփուած: Անէն փան մօք փունք կան այլվոյից համար: Փողոցները անկարզ, նեղ ու անփեղի են: Կան աւերակ եղած շար մը հրապարակներ ու վաճառանոցներ. 120-ի չափ խանութով նորաշէն շուկայ մը՝ որուն 30 խանութը միայն բաց է. 25-ի չափ մեծ սրճարաններ՝ ուր կը յաճախեն քաղաքացիք. 100-ի չափ մեծ ու ամուր խաներ՝ անսրէր ու երեսի վրայ մնացած, քանի մը բաղնիք՝ մէջը մութ ու ցած, զեփինն ալ մարմարինի գլուխ կարպածիթ. ապարան մը՝ քաղաքին կառավարչին յաքկացեալ, ուր մէնք նարեցանք... Քանի մը մզկիթ՝ որունց մէկը Նազրէթի Ալիխն ուրին կիխած գեղին վրայ շինուած է. 1 Նայոց փոքրիկ եկեղեցի և 1 ալ փունկաց. 10.000 բնակիչ, որուն 100-ը միայն հայ է, մէկ քանին բարուպացի, մէկ քանին ալ քաղելացի և ասորի, իսկ մնացեաները հերեայ, եւրոպացի, մէկ քանին ալ քաղելացի և ասորի, իսկ մնացեաները հերեայ, պարսիկ և մահմէդական արաբացիներ են ... Կիխած վրայ է մանաւանդ

ամառը ցերեկն որչափ որ կեփի, զիշերներն ու առդուներն ալ այսքան սասպիկ ցուրք հով մը կը փէտ անդաղար: Քաղաքին բաց ականներուն գարշահուրութեան և փողոցներուն, ջրանցքներուն ու ջրամբարներուն անմաքրութեան և մանաւանդ Եփրաքի ողողման պաֆճառաւ երկրին օդն որքան որ ապականեալ է ... Քաղաքին ջուրը ծանր է, վասն զի ջրամբարներուն մէջ անշարժ կը մնայ... բնակիչները ընդհանրապէս վափառող են և հիւանդ» (Ճանապարհորդութիւն ի Բաբելոն ընդ Հայագրան, էջ 109-112):

Ինչպէս այս նկարագրութեննեն կ'երսի, Պասրա հարիւր գարի առաջ չափազանց անկեալ վիճակ մը ունէր:

1853-ին իր բնակչութիւնը 50.000-ի և 1939-ին 90.000-ի բարձրացած էր: Ասոնց մեծամասնութիւնը մոլեռանդ շիփ խալմներ են, կան նաև սիւննի խալմներ, քրիստոնեաններ, հրեաններ և մենքայիններ և ուրիշներ:

Մենքայինները Սուրբ Յովհաննես Սկրիյխին հեքուղներն են և ասպրդապաշտ ալ կը կրուին: Փոքր զաղութ մը կը կազմեն Պասրայի մէջ: Կիվուածա-արծաթազորութեամբ կը զբաղին ու մեծ փեղ գրաւած են այս ատինընող արիեսպին մէջ:

Մենքայի բարին արմաքը արամայերէն Մինքա բառն է, որ զիրութիւն կը նշանակէ: Ժամանակին Եզիազուսէն զաղթած են Իրան և հերզիեւք եկած Միջագեգք, ուր Վերջնականապէս հասրագութած են: Այսօր իրենցմէտ ափ մը հարուային Իրան կը զբուի: Ունին աղօթապուներ, որոշ կրօնական արարողութիւններ և այլազան զիրքեր և այլն:

Դրեաններն ալ շաբ հին ապենեն ի վեր հոս հասրագութած և արաբախօս դարձած են: Իբր առևդրականներ օգդուած են Պասրայի ընծայած յարմարութիւններէն, և երբեմն շաբ ազդեցիկ դիրք ունեցած են:

Նեպևնեալը Միթրայի Զամչեանի 8 Փետրուար 1772 թուականով մէկ նամակին մէջ կը կարդանք: Այնքան անհաւափայի է, որ եթէ զայն Զամչեանի պէս անձ մը սրորազրած ջլլար, անհաւափայի պիփի յուրէ:

«Տէրութիւն և իշխանութիւն քաղաքին ընդ կառավարութեան է ի ձեռս իրէից, մանաւանդ ի ձեռս զիխոյ նոցաւ որ ասի Եսաուուպ: Եւ թէ որչափ է իշխանութիւն սորա կարէ իմանալ ի հնգից. նախ՝ զի յորժամ միասէլիմն քաղաքին իշխանութիւն առեալ ի փաշային Պարսկափայ եկն ասք, ի զնալն առ նա Եադուափին ասէ ցեա միասէլլիմն. քաղաքը քոյ է, և իշխանութիւն իմ ի ձեռս քոյ. այլ խնդրեմ զի ի կառավարելով զքաղաքը հովանաւորութիւն ք մի պակասեսցի յինէն: Երկրորդ՝ զիանութեան սորա կախեալ է արկանել կամ նսպուցանել զմիասէլլիմն: Երրորդ՝ որչափ ինչ զնան ի Պահքափ թէ դրամքն և թէ այլ ինչ որ հաճութեամբ և ձեռոք պարփին զնալ: Չորրորդ՝ առանց հրամանի սորա ոչ կազմի և ոչ զնայ կարաւան ի Նալէա: Դինզերորդ՝ առանց հրամանի սորա ոչ կարէ նա մի զնալ ի Նոյկասրան, և ոչ նաև անզիացոց: Յորժամ հարցանեն անգրիացի նաւապերագ՝ թէ երբ զնայք՝ պարասիանեն՝ Եադուափ զիկը. նորա հրամանին սպասնմք են: Այս այր թէպէտն այսչափ բարձրացեալ է

շայց կարի իմն խոնարի է աշխարհօրէն» (Մայր Դիւան Մխիթարեանց, էջ 277-278):

Տեղացի նեսպորականներէն և ասորիններէն զափ, Պասրա միշփ ունեցած է եւրոպացի քրիստոնեայ բնակչութիւն մը, վասնզի ուրբուկալցիք և անզիացիք և հոլանդացիք Պարսից ծոցի ինչպէս գանձան քաղաքներուն, նոյնպէս նաև Պասրայի մէջ մնայուն բնակութիւն ունեցած են:

Իրենց հեքերուն վրայ կաթոլիկ Կարմեղեան վարդապետներ պատ հասրագութած են 1623-ին Պասրա, ուր կրցած են Ասորիրականներէն և ասորիններէն մաս մը կաթոլիկ դարձնել: 1677-ին Կարմեղեան երկցներ պաշտօնավարեցին իր Ֆրանսայի հիւպափուններ, մնալու որ Լուի ԺԴ Պասրայի համար նշանակեց 1679-ին հիւպափու մը («Մտքրնեան, նոյն»):

Անզիացիք առաջին անգամ Պասրա կը հասրագութիւն 1635-ին, նոյն «Արևելեան Նոյկաց ընկերութեան» ներկայացուցիչները մնացնըթըն և Փիրս կու զան իբր վաճառական և հնդկական արանքներու արքածողներ:

Անզիացի կը կանխէ Ֆրանսան 1764-ին առաջին անգամ իբր միապափու Պասրա դրկելով Ռուպերթ Կարդինըն: Անզիացիք միշփ մնացէն շահազգորութած էին Պարսից ծոցով իբրև Նոյկասրանի պարանըններու արքածման մէկ կարևոր ուղի, մանաւանդ այն ուսաններուն, երբ վակային շոգենաւեր չէին ճնողքեր ովկիանունները:

Պասրայի մէջ անոնք նաև հասրագութիւն էին 1868-ին նամակագուն և հիւպափուարանին մէկ բաժանումին մէջ, իրենց վաճառականութեան ուրութիւն վալու համար: Անզիացիք միշփ Նոյկասրանի հետ իրենց նոյրդակցութեան ուղիններէն մէկը նկատելով Պարսից ծոցը, մնանանդ Սուլզի ջրանցքին բացումէն առաջ, միշփ շահազգորութած են այդ ծովային ուղիով և վերին հսկողութիւն կարարած են: Ասոնց մնացներէ դարձեցուցած են ծովահենութիւնը, գերենվաճառութիւնը, մնացները և անապահութիւնը այդ ջուրերուն մէջ:

Պարսիկները իրենցը նկատելով Պարսից ծոցը՝ 1885-ին 600 տօն պարողութեամբ և չորս Քրոսի թնդանօթներով «Փերսկապոլիս» անուն մնաց մարդանա մը բերին Պարսից ծոց, հսկողութիւն կարարելու համար:

Սովորան Համիլի, ինքն ալ իր կարգին 1907-ին ին դրկեց 420 տօն պարողութեամբ «Մերմէրիս» մարդանաւը, եւր չմնալու համար պարտիկներէն, քանի որ Պարսից ծոցը որքան ուրա Պարսկասրանի, նոյնքան նորդիից կը վերաբերէր, քանի որ մէկ եզերքն ալ Օսմաննեան էր գոնէ առանապէս՝ Արարիա Թուրքիից պարկանելով, մինչ իրական նոյնակութիւնը այդ ջուրերուն մէջ անզիացիններուն էր:

Իրաքի պետութեան կազմութենէն վերջ, Պասրա սրացաւ մնաց պարողութիւն իբր Իրաքի միակ նաւահանգիստը և ծովային նոյրդակցութեան ճամբան:

Այսօր Պասրան մասսամբ կերպարանափոխ եղած է հաջի քաղորդ պարու ժամանակամիջոցի մը մէջ, և փայլուն ապազայ մը կը խոսպանայ:

Ունի ընդիր վարժարաններ, հիւանդանոցներ, նաւային, քարիւղային հասպագութիւններ, դրամագուններ, դաշտարաններ և այլն:

Հագու վը նոր շենքեր կառուցուած են ու շինարարութիւնը բակալին կը շարունակուի: Երթալով քաղաքը կը շենայ: Մաքրութեան հոգ կը դարուի: Քաղաքը էկերպրական լոյսով օժրուած է և ունի գրուած ջուրի կանոնաւոր բաշխում:

Դիմա Պատրայի բնակչութիւնը կը ներկայացնէ իր կրթական մակարդակով հեգուսեալ պագլենը: Պատրայի մզկիթները ունին իրենց յարակից մեփրէսէները՝ մահմեղական կրօնաւորներ պագրասպելու համար: Կառավարութիւնը բացած է մեծ թիւով նախակրթարաններ՝ նորագոյն դրույթեան համաձայն իրաքահպարակ ամեն ազգի դրոց համար: Կայ նաև պետքական երկրորդական վարժարան մը, ուրկէ շրջանաւարդներ համալսարան կը մտնեն առանց մփից բննութեան:

Նեսպորականը Պատրայի և Աշարի մէջ ունին եկեղեցի և դպրոց:

Հարին Ֆրանչիսկեանը Պատրայի մէջ եկեղեցի մը, Աշրայի մէջ մաքուտ մը և Վեցամնայ գրարրական վարժարան ունին:

Իսկ միայն եկեղեցի ունին ասորիները Պատրայի և Աշարի մէջ, բողոքական և անզիրանը՝ Աշարի մէջ:

Ֆրանսացի մայրապետները Պատրայի մէջ ունին կուսանոց և որբանոց-դպրոց մը, իսկ Աշարի մէջ միայն դպրոց մը՝ աղջկանց համար:

Ամերիկացի միսիոնարներ ունին Աշարի մէջ բարձրագոյն նախակրթարան մը մանչերու համար:

Ասորիները 1939-ին Աշարի մէջ հիմնեցին դպրոց մը:

Դրեաները ունին Պատրայի և Աշարի մէջ ժողովարաններ, մանչերու ու աղջկեներու բարձրագոյն և գրարրական վարժարաններ ու մանկապարտէզներ:

Պարսիկներն ալ ունին Աշարի մէջ իրենց յափուկ նախակրթարանը (Խորէն քահանայ Գասապեան, Ամենուն նոր Տարեցոյ, Դ գարի, 1939, էջ 289-290):

Անուրանալի է, որ Պատրա առաջադիմութեան ճամրու մէջ է, և ժողովուրդը կը զարգանայ, և այդ քաղաքը իրը առևսուրի վայր մեծ ապագայ կը խոսպանայ: Սակայն միշտ կիման պիտի մնայ մեծ խոշնդրու մը Պատրայի զարգացման համար, քանի որ մահականութիւնը մանաւանդ երեխաներու մէջ (60-70% մինչև 5 դպրեկան դրոց մէջ) շաբ մեծ է, մալարիան մնայուն հիւանդութիւն է, իսկ համաճարակները՝ յաճախսադէւ են:

Վերը յիշարպեցի արդէն քաղաքը անապագի վերածող ժանրախափները, յաճախ հոն աւեր գործած է նաև քօլերան, որ 1931-ին ալ հազարաւորներ մահացուց:

Պատրա Իրաքի միակ նաւահանգիստը և առևսուրական շարժումի մը կեղրոնն է: Իբր նաւահանգիստ Իրաքի համար ունեցած կարևորութեան վրայ զաղափար մը կու վայ հեգուսեալ վիճակագրութիւնը. 1 Մարտ 1938-ին մինչև 1939 Ապրիլ 30, 1229 շողենաւեր 7.167.771 դրս դարողութեամբ մրած են Պատրայի նաւահանգիստը՝ բերելով 10.608 ճամբորդներ: Նախ քան 1914-1918-ի

ընդհանուր պագերազմը, մեծ դարողութեամբ նաւեր չեն կրնար Պատրա մինել՝ ջուրը ծանծաղ ըլլալուն պագճառով: Պատրայի 70-100 մրոն հեռու Շափու-իլ-Արաքի մէջ կ'երթսենկէին դիւրակիր նաւակներ՝ ապրանք փոխադրելով: Երբ անզիացիք գրաւեցին Պատրան, Շափու-իլ-Արաք գետի ծանծաղութեան խնդիրը հրապար հարցերէն մէկը դարձաւ: 1921-ին, երբ Իրաքի կառավարութիւնը ծնաւ, նաւահանգիստային վարչութիւնը, որ մինչև այս ագուն Մեծն Բրիտանիոյ գինուորական նաւային իշխանութեանց ղեկավարութեան ներքև կը գտնուէր, փոխանցուեցաւ Իրաքի կառավարութեան: Անմիջապէս որոշուեցաւ քանցը մը շինել Շափու-իլ-Արաքի բերանը, որպէսզի մեծ քարողութեամբ նաւեր անոր մէջէն ազագործն մինեն Պատրա: 1924-ին առաջին դիմահան նաւը գործի սկսաւ: Շուպով ուրիշ նաւեր բերուեցան: Եւ այսօր հինգ այդ վեհակ նաւերու գործի մը կազմուած է: Այս նաւերու կայանն է Ֆաո (Faö) Շափու-իլ-Արաքի աշակողմը: Այս կը գտնուի նաւահանգիստային վենօրէնութեան շենքէն 64 մրոն գելն ի վար:

Պատրա ունի նաև գեղեցիկ օդակայան մը, որ միակն էր Վերջին պագերազմէն առաջ իր վեհակին մէջ, զրեթէ ամբողջ արևելեան երկիրներու մէջ: Անիկա պաշտօնապէս բացուեցաւ 25 Մարտ 1938-ին: Այս օդակայանը կը գրնուի նաւահանգիստին վարչութեան վերին հսկողութեան դակ:

1938-1939-ի ընթացքին 1406 օդանաւ իջած և թռած են այս կայանէն՝ 4387 ճամբորդներով: Այս բոլորը ցոյց կու վան, թէ Պատրա, հակառակ իր վագառողջ կիմային, կոչուած է իբր առևսուրական կարևորութիւն ունեցող վայր մը և Իրաքի պետքանակ միակ նաւահանգիստը, հրապուրել վաճառականները:

Վրդարև Պատրա իբր ծովային եկ Իրաքի թէ արդաման և թէ ներածման միակ ուղին է: Արդամութեան գլխաւոր նիւթերն են՝ արմաւ, ցորեն, զարի, արդար իւղ, բուրդ, մորթ, ծի, աղիք և այլն: Իսկ ներածութեան նիւթերն են՝ թէյ, շաբար, սուրճ, կերպասաւողէն, ղենորայք, երկարենէնք, ինքնաշարժ մեթենաներ, փայտ և այլ շինուածանիւթք:

Պատրա, ինչպէս կը կարծուի¹, եթէ իր շուրջը ունի արդարն քարիւղ, այն ագեն բոլորովին վարահօրէն կարենի է ըսել, թէ իր պապացան շաբ փայլուն է:

* * *

Թէև գրնուած են կարծողներ, որ խսամական վիրապերութեանէն շաբ գարիներ առաջ հայ գաղութ գոյութիւն ունեցած է Պատրայի մէջ, քանի որ վաճառականութեամբ և հաղորդակցութեամբ կապուած էր Պատրկասրանի և Վնդկասրանի հետ, երբ հայերը կը ճամբորդէն առաջարկութիւններու:

1 1938-ին Անգլ-իրանեան նաւային ընկերութիւնը «Պատրա բարիտային ընկերութեան» անունին տակ, Իրաքի կառավարութեան մենաշնորհ ստացաւ Պատրայի շրջանին նաւը շահագործելու համար և անմիջապէս սկսաւ խուզարկութիւններու:

Հայաստանէն Սիշագեփը, Նողկասպան և այլն, առևսդրական ծրագիրներով (չեմ՝ «Սարմարա»,թ. 1286, 25 Մայիս, 1946), սակայն այս դրեսութիւնը կարելի է խրացնել, վասնզի, ինչպէս դրեսութեցաւ, Պատրան գոյութիւն չուներ նախ քան իսլամական տիրապետութիւնը:

Սակայն, ինչպէս դրեսութեցաւ, Ե դարեն սկսեալ հայերը յարաբերութիւն ունեցած են Խուժասպանի հետ իբր արտօրական և այլն: Եւ Պատրան մաս կրնայ համարովիլ Խուժասպանի: Թէ հնագոյն ժամանակներու մէջ հայեր մինչև Նողկասպան զացած են, կը հերքացուի սպարմանական ինչ-ինչ յիշարակութիւններէ, որոնք, սակայն, շար հասպարուն չեն: Իսկ ինչ ճամբով անոնց Նողկասպան երթևեկելն բնաւ չէ յիշուած:

Բազրապունեաց շրջանին, որ սակայն իսլամական տիրապետութենէ յեկարագոյն ժամանակի մը կը պատկանի, խիստ հաւանական է, որ հայեր Նողկասպան դիմած ըլլան առևսդրական նպարակով: Ասոնք կարելի է, որ Պատրային անցած ըլլան, թէս այս մասին ալ որոյ յիշարակութիւն մը չունինք: Ժամանակին եթէ հայերը Հայաստանէն Սիշագեփը կու զային առևսդրական գործով և կը հասնէին մինչև Պատրա, անկէ անցնելու համար Նողկասպան և այլուր, ասոնք սոսկ ուղևորներ էն և չեին կրնար զաղութ մը կազմել Պատրայի մէջ:

Հայերը Պատրայի մէջ որոշագուստ հասպարուած են ԺԶ դարուն վերջերը - ԺԷ դարուն սկիզբները («Սարմարա», նոյն), թէս շար աննշար թիւ մը կը կազմէին հաւանորէն:

ԺԷ դարուն սկիզբը, ինչպէս յայգին է, Շահ-Արքաս Հայաստանէն բռնազարդով ահազին բազմութիւն մը հայերու տեղափոխեց հարաւային Պարսկասպան, մասնաւրապէս իր մայրաքաղաքը՝ Իսպահան:

Ասոնցմէ ջուղայեցիք հիմնեցին Նոր Ջուղան և բարզաւած առևսդրական յարաբերութիւններ ունեցան Նողկասպանի հետք: Այս առջի նորջուղայեցիք Նողկասպանի ճամբուն վրայ զգնուող բազմաթիւ քաղաքներու մէջ հասպարուած և հոն տեղերուն մէջ հայ բնակչութեան գոյառութեան պարբառ եղած են:

Ասոնցմէ մէկն ալ Պատրան էր, ուր կը հասպարուէին նորջուղայեցիք վաճառականներ և կամ անոնց գործակալները, վասնզի ինչպէս դրեսութեցաւ, Պատրան այն կայանն էր, ուր կը հաւաքուէին Պարսից ծոցի ճամբով թերուած ապրանքները:

Ուրեմն 1605 էն յեպոյ հայերը զաղութ են Իրանէն Պատրա և հետզհետք աճելով կազմած են բարզաւած զաղութ մը, գոնէ ԺԷ դարուն վերջին կէսին՝ ամենէն ուշը: Մասնաւրապէս Պատրայի և Պատրայի զաղութները թիտվ բազմացած են, երբ Նոր Ջուղայի մէջ սկսած են ճնշումներ հայոց վրայ՝ Շահ Արքասի յաջորդող ընչարաց շահերու օրով: Այս կեներումներէն խոյս վրուդները շարան-շարան եկան մինչև Պատրա, որուն հայ զաղութը եղալ բարզաւած և մեծ զաղութ մը:

Այդ շրջանին Նողկասպանի ապրանքներուն արքածութեան ամենէն զիխաւոր ուղին Պարսից ծոցն էր, և անոր ամենէն գործօն դերակարանները նորջուղայեցիք խօճաները, որոնք կանոնաւոր կերպով

կը մրցէին նոյնիսկ հոլանդացիներու ու անգլիացիներու հետք, որոնք նոյնքան շահագործուած էին Նողկասպանի առևսդրով: Եւ քանի որ Պատրա այդ առևսդրուին մեծ կայաններէն մէկն էր, անխուսափելի էր, որ հայերը հոն ոգևորութեամբ գործէին: Այսպէս, Շահ Արքասէն բռնազարդով տեղափոխուած հայերէն մաս մը կրկին դեղափոխութեամբ, այս անզամ կամաւոր, շահու ի խնդիր զացին Պատրա, ուր շար չանցած հայոց թիւը հասաւ 800 գունի՝ 3000-4000 անձով, ինչ որ ցոյց կու տայ, թէ Պատրա այն ագեստ որքան բարզաւած էր, և առևսդրու հոն որքան զարգացած:

Պարսից ծոցին նաւահանգիստներուն և Տիգրիսի ափերուն վրայ գրնուող քաղաքներուն մէջ գոյութիւն առնող հայ զաղութները իրենց ծագմամբ այսպէս աւելի առընչակից են Այրարափեան նահանգէն տեղահանուած հայերու բազմութեան:

Պատրա թերևս աւելի ուշ հայարձնակ եղած է քան Պաղպատ, սակայն անկէ աւելի պրուար հայ զաղութ մը ունեցած է և Պատրայի մէջ նորջուղայեցիներու թիւը աւելի շար էր, քան Պաղպատի մէջ:

Պատրայի հայ զաղութը իր դիմագծութեամբ ջուղայեցիք էր սկսեալ ԺԸ դարուն առաջին բատորդէն, վասնզի ջուղայեցիք զայն կը լեցնէին:

Եւ իսկապէս, հայերը հոն կը կափարեն նշանաւոր դեր մը, վասնզի իրենց ծեռքը ունեին քաղաքին ամբողջ առևսդրու և ունեին մեծ համբաւ և պափիւ:

Պատրա այդ ժամանակամիջոցին շար ընդարձակ քաղաքի մը վերածուած էր, շնորհի Նողկասպանի հետք իր ունեցած յարաբերութիւններուն, որուն զիխաւոր դերակարաններ հայերն էին:

ԺԷ դարուն կէսերուն, այսինքն 1660-ին, հայերու առևսդրական առազասպանաւերը Պատրայի նաւահանգիստին մէջ կը հարսիւէին հոլանդական նաւերու կողքին: Ասիկա ցոյց կու տայ, թէ հայ վաճառականներ նոյնիսկ կը յանդզնէին ծովային փոխադրական ծեռնարկներուն ալ միջամուխ ըլլալու: Հայերը կը փոխադրէին ամէն կարգի հանրային նիւթեր, կրաւեղեններ, համեմունք և այլն: Անոնք կը զբաղէին նաև մարզարիփի առևսդրու, որ Պարսից ծոցին մէջ կը սպացուէր մեծ վաճառականութեամբ, ինչպէս նաև սեղանաւորութեամբ:

Հայերը ոչ միայն առևսդրու մէջ մեծ տեղ զրաեցին, այլ նաև դիւնազիփական ասպարէգի մէջ կարևոր դերեր կափարեցին: Երբ անզիացիք նկան Պատրա, իբրև առևսդրականներ, իրենց հիւպարուսական փոխանորդ ու գործակալը հայերը կարգեցին: Այս շրջանը տասը տապարի, այսինքն 1755-ին մինչև 1765: Անկէ յեպոյ անզիական հիւպարուսները անզիացիք եղան, սակայն, դարձեալ հիւպարուսարանին գործակալն ու թարգմանը հայեր էին: 1767-ին, երբ Շնիրի Սուր անզիական հիւպարուս էր Պատրայի, անոր առաջնակարգ թարգմանն էր Շէյխ Պողոս հայը և փոխանորդը ու գործակալը Մարզարը¹:

1918-1919-ին ալ պելճիքական հիւպարուս հայ մըն էր

1 Շէյխ Պողոս և Մարզար աղա 1767-ին Եգիպէտի վարդապետի մը հետ նույներ ըրած են էջմիածնի վասնին:

(Տերվիշեան): Այսպէս հայերը նիւթական յաջողութիւններով բարզացած Պասրայի առևկուրը իրենց ձեռքը առին և փարածուեցան ամբողջ Պարսից ծրցին շուրջը, մինչև Նողկասպան և այլուր: Առևտրական առ բարզաւաճումը պատճառ մըն էր, որ որիշ հայեր ալ հոն հաւաքուիին նայն ապենները կ'երևի, թէ Պասրայի հայերը առանձին և մասնաւոր բառ ունեին, վասնզի կ'ըսուի, թէ հայերը սովորութիւն ունեին Պասրայի շառաւ աւելի դուռներէն հիւսիսայինին կողմը շուր գալու առաւօպները և երեկոները: Նոյնպէս ունեին սովորութիւն իրենց նորաշէն գուներու փողոցի դրան արդարին մասին վերի կողմը փորագրել կառուցան թուականը:

* * *

Պասրա իրը վիճակ Նոր Զուղայի, Ամենափրկչեան վաերք առաջնորդներուն ներակայ նղած է, վասնզի Պասրայի հայերը մըն մասամբ պարսկահայեր եղած են՝ գաղթած գլխաւորապէս Նոր Զուղայէն, իսկ պարտիկ մաս մըն ալ Պաղպապէն և որիշ քաղաքներ: Մասնաւորապէս այս առջնորդութիւնները աւելի շեշտուած են ԺՀ դարու սկիզբները, երբ Պարսկասպանի խորվեալ վիճակին բերմամբ Նոր Զուղայի հայերէն շափեր խոյս կու դրան գանազան փեղեր: Ասեցն կարևոր մաս մըն ալ Պասրա կ'ապասպանի: Յարութիւն Տէ՛ Յովիաննեանց իր «Պաֆմութիւն Նոր Զուղայու» գործին մէջ (Ա հր. էջ 186) կը վկայէ թէ նորջուղայեցւոց «Մեծ մասն զնաց ի Բասրայ: Անձաղկեցաւ առ ժամանակ մի վաճառականութիւնն Զուղայեցւոց, որը կալան ընդ Նողկասպանի զիահորդակցութիւն փուրեաւութեան»:

Մասնաւորապէս 1722-ին, երբ աֆղանները գրաւեցին Սպահանը, Նոր Զուղան բոլորովին դափարկացաւ և այս առթիւ ալ հեռացողներք մաս մը Պասրա անցաւ:

1754-ին այս փախտրականներէն Գերզ պասրացի եպիսկոպոս կ'ընդուրուի առաջնորդ Նոր Զուղայի և իր անխոնջ գործունեութեամբ և ջանքերով կը յաջողի վանքին յափշտակուած անօթները և սպասարկուած Պասրա, ուր նսփած կը վարէր Նոր Զուղայի առաջնորդութիւնը: Միայն 1760-ին կը դառնայ Պասրա, երբ այս քաղաքը պարսիկ փիրապերութեան կ'ենթարկուի կրկին կարև ժամանակ մը: Այս խառնակութեանց պաֆճառով Պասրայի հայ զաղութը մասամբ կը ցրուի, իսկ մնացողներուն մեծ մասը 1773-ին պարահած մեծ ժանփախտի մը զին կ'երթան կամ կը փախին:

Այս սուկալի ժանփախտը, երբ թիւ մը կը խաղաղի, Գերզ եաւ, իր թեմականներու խնդրանքով 1763-ին, Քերիմ խանի ապեն, կը դառնայ Նոր Զուղա («Պաֆմութիւն Նոր Զուղայու», հր. Բ, էջ 61), ուր կը մեռնի 1768-ին:

Քերիմ խան Գերզ եպիսկոպոսի դարձէն քաջալերուած կը փորձ բոլոր փախստական հայերը դարձնել, ուստի 1771-ին Նոր Զուղայի քալանթար Սարգիսը կը դրէկ Պասրա՝ յորդորելու համար, որ զուղայնցիները եփ դառնան իրենց գեղը, սակայն քալանթար Սարգիսի

առողջները անօգուստ կ'ըլլան («Պաֆմութիւն Նոր Զուղայու», Բ, էջ 309): Քերիմ խան զայրացած 1775-ին կը պաշարէ Պասրան և, զայն մագնելով, անձնագուրածութեան կը հարկադրէ: Վրդարև Պասրա առաջապուր կ'ըլլայ 1776 զարկի օրը:

Քերիմ խանի զօրապետներէն Սադր խան խոշոր գումար մը հայ վաճառականներէն և ապա կը ձերբակալէ աղա Յարութիւն առաջարեանցը՝ որդի աղա Էմնիազի (զին Նադիր շահի), որ պաշարման նորուն ժողով կը գումարէ ջուղայեցի իշխաններով ու վաճառականներով, և գումար մը հանգանակելով՝ կը հոգայ կարօւիթալները («Պաֆմութիւն Նոր Զուղայու», Ա, էջ 317): Իրեն հետ կը ձերբակալուին նաև իր սույն Սպեհաննոս և երկու որիշ նշանաւոր հայ առևդրականներ, ունի նոյնպէս օգնած էին չունսորներուն: Ասոնք կը դարուին Շիրազ:

1773-ին Պասրայի մէջ կը պականի սուկալի ժանփախտը մը, որ հազար անձներու կեանքը կը խլէ: Այս համաճարակին սասպիրութեան առաջնառով հայերը ցիրուցան կ'ըլլան, փախչողներու մեծագոյն մասը ալ ոչ չի զար: Եթէ այսու Պասրայի հայերուն թիւը երթալով կը նուազի: Ռայնող հայերէն ոմանը իրենց դրամական և արդուզարդային առաջորդութիւնները իրենց հետ կը փանին, իսկ որիշներ ալ իրենց մակավայրերուն մէջ կը թաղեն, որով անձներու կորուստէն զար՝ հայեր մարական մեծ կորուստներ ալ Կ'ունենան: Վերադարձողներու անշարժ առաջանքներուն մեծագոյն մասը անփէր մնալով՝ օպարէն կը զրաւուի և անենց սեփական կը դառնայ: Բայց երկու դրանեակ փարիներ վերջը Նոր Զուղայէն հայեր խոյս կու դրան և կ'ապասպանին Պասրա, զանզի Պարսկասպան փակն ու վրայ վիճակ մը ունեւի:

Այս փախչողներուն մէջ էր նաև Նոր Զուղայի առաջնորդ՝ Ցակոր ասխուկանու, որ 1791-ին կ'անցնի Պասրա, որպէսի հոն մնայ մինչև որ Պարսկասպան խաղաղի:

Այս եկեղեցականը հոն կը մնայ բաւական երկար ապէն, ինչպէս նաև բազում նորջուղայնցիներ, որոնք սակայն երկար ապէն չեն կրցած մայ Պասրա և ցրուած են, մանաւանդ երբ շղենաւային զիծեր առաջարուած են ուղղակի Նողկասպանի և Եւրոպայի միջւն: Սակայն մացողները մեծ մասամբ ջուղայեցիներ էին: Այսպէս, 1800-ին Պասրայի ամենէն երեւելի հայ ընդառնիքն էր աղա Թորոնեաններու փունը, որոնք Նոր Զուղայէն զաղթած էին: Նոր Զուղայի պաֆմազիրը կ'ըսէ թէ. «Այլ զարութիւն օդոյ քաղաքին և մանաւանդ բռնակալութիւնն որ երևէր և անդը՝ փաղվաղակի փեղափոխեցին զնոսա ըսպ մեծի մասին ի Սուրաթ, և յայլ քաղաքն Նողկասպանի» («Պաֆմութիւն Նոր Զուղայու», Ա, էջ 186) և ոմանը ալ անցան Պաղպապ (նոյն, Բ, էջ 108):

Առանց ասոնց ալ շար հաւանական չէ, որ հայերը բազմանային Պասրայի մէջ, վասնզի կիման անհանդունելի է, փաք, խոնաւ և վափառող: Դիգուած է, որ հոն ծնող երեխաններու 60-70 փոկոսը կը մեռնին 4-5 փարեկան ըլլայէտ առաջ: Քաղաքը թէն ունի առաւելութիւններ, սակայն կիման մեծ արգելք մըն է անոր բնակչութեան աճումին:

Պասրայի հայոց թիւը այսպէս հերքիներէ պակսեցաւ: Ընդհանուր պարերազմէն առաջ անոնց թիւը 30 փուն էր՝ նոր եկուորներով: 1847-ին

Բարունակ պէյի այցելութեան ափեն միայն 100 հոգի էին և 1856-ին միայն քանի մը գուն, իսկ 1872-73-ին պատրիարքարան դրկուած վիճակագրութեան մը մէջ հայոց թիւ չէ նշանակուած, միայն կը նօթէ, թէ 2 հայեր կան պանդուխտ:

Հայերը գեղացի արաբներէն միշտ սիրուած են: Այս պատճառով 1895-ի հայկական ջարդերու, ինչպէս և 1914-1918-ի պատրեազմի ափեն հայու մը ունէ վնաս չէ պատահած՝ գեղացի արաբ ազնուականներու բարեացակամութեամբ, վասնի անոնք մնծ յարգանք և համարում ունեին դէպի հայերը: 1914-ին, երբ Պատրան զրաւեցին անզիացիները, զանազան գեղերէ հայեր ապաստան գտան հոն, մանաւանդ 1917-ին, երբ Պաղպափ զրաւուեցա:

1920-ի ամռան վերջերը անզիական կառավարութիւնը փոխադրեց հայ փարագիրներու վրանաքաղաքը Պարուպայէն Ներ Օմար, որ 17 մղոն հիսիս կը գդնուի Պատրայէն՝ Շափ Էլ-Արապի վրայ: Ներ Օմարի մէջ կային 800-1200 որբեր և որբուիներ և 2000 վասպուրականցիներ:

1921 Յունիս 23-ին այրերուն հրամայուեցա, որ վրանաքաղաքը թողուն և դուրս ինքնապահ ըլլան: Մինչև 1921 Օգոստոս 15 1200 հայեր արդէն թողած էին վրանաքաղաքը՝ մնկնելու համար Իրան 14 օրուան պարենով: Իրաքանչիւր անձ սրացած էր 13 հենդկական ոսուիի դրամ: Մինչև 1921-ի վերջը 7500 հայեր անզիական կառավարութեան կարգադրութեամբ երեք շողենաւերով մնկնեցան դէպի Պաթում Հայաստան երթալու համար: 1922-1923-ին ալ 400 հայեր, մեծագոյն մասը վասպուրականցիներ, Ներ Օմարը թողնելով անցան Ապատան: Անգօ-իրանական նաւթային ընկերութեան մէջ անոնք գործ գտան:

Այս թուականէն յափոյ վրանաքաղաքը անզիական խնամաքարութենէն դուրս թողուեցաւ և ինքնապահ դարձաւ Լևոն Շաղոյեանի զիսաւորութեամբ: Շափ չանցած՝ շափ մը հայեր վրանաքաղաքէն եկան Պատրա հասպարուեցան: Ասոնց թիւը 1928-ին կը հասնէր 427-ի: Վրանաքաղաքը անզիացիք 1929-ի վերջերը փոխադրեցին Մուսուլմէն դէպի հիսիս 40 մղոն՝ Շավիէզը: 1940-ին 30 գուն ընկի հայեր մնացած էին, որոնք ընդհանրապէս բարեկեցիկ վիճակ ունեին:

Ազգային նախապարապարական վարժարանը կը գդնուի եկեղեցին շրջափակին մէջ՝ առաջնորդարանին կից: Մօդ 90 աշակերգներ ունի: Առաջնորդարանի հոգագործութեան դակ է դպրոցը: Եկեղեցին և վարժարանը կը մաքակարարուին եկեղեցապատկան անշարժ կալուածներու, արմափ պարփեզներու և այլ հասոյթներով: Եկեղեցին ունի այգիներ, գուներ և խանութներ:

Տեղացիք նիւթապէս և բարոյապէս կ'օժանդակեն եկեղեցին: Հայերը այսօր ունին ցրուած վիճակ Պատրայի մէջ, բնիկ և զարթական իրենց թիւը 200-250 ընդհանիքներու և մօքաւորապէս 2000-ի կը հասնէր 1946-ին:

Հայերը Պատրայի շուրջ հասպարուած են նաև հեքւեալ վայրերը.

1. «Մօդ (Maud) Սևսորիկը» հիւանդանոցի կողքին, Պատրայէն թիւ մը անդին կը գփնուի հայոց փորք «Քէմբ» մը՝ 22 գուն 100 անձերով, որոնք մեծ մասամբ վանեցիներ են, կ'աշխագին հիւանդանոցին մէջ, իսկ իրենց երեխաները կը յաճախին Ազգային վարժարան:

2. Պատրայի և Աշարի միջն՝ Ապատախյէ թաղին մէջ, հայ ազգային հողին վրայ կայ արմաւենապափ հայ հիւանդան (քէմբ) մը՝ 120 (85) գուն 500 (430) անձերով: Ունին նորակառոյց ակոմք մը, ինչպէս նաև կարօպելոց խնամակալութիւն: Ունին իրենց վարչական կազմը, ինչպէս նաև ուրոյն մանկապարփեզը՝ 30 երկսեռ աշակերգներով: Քէմբը ունի գրադարան մը և կարմիր խաչի վարչութիւն: Բնակչաց մեծագոյն մասը վանեցիներ են:

3. Մարզի քաղաքամասի հայոց գաղթակայանին մէջ, որ քանի մը մղոն զեփն ի վեր կը գդնուի, կ'ապրին մօքաւորապէս 230-250 անձերով 40-45 գուն հայեր: Կ'աշխատին նաւահանգիստին և երկաթուղիի վարչութեան մէջ: Ունին երկսեռ փարքական նախակրթարան մը: Ունին իրենց անկախ վարժարանը (շուրջ 70 երկսեռ աշակերգներով) («Հայրենիք», Ժ. թ. 6, էջ 111):

4. Ֆառի մէջ կան ափ մը հայ աշխագիտարներ, որոնք գոհացուցիչ վիճակ մը ունին:

5. Շիկու կամ Շէյպէ կոչուած օդակայանին մօդ (Պատրայէն քանի մը մղոն անդին) ալ քանի մը հայ ընփանիքներ կան, որոնք ունին մանկապարփեզ մը 25 աշակերգով: Շոն կը յաճախին օդար քանի մը աշակերգներ ևս («Հայրենիք», Ժ. թ. 6, էջ 113):

Ընդհանուր ազգային կեանքը խաղաղ է և գոհացուցիչ:

Պատրայի հայ զաղութը իր լաւագոյնը կ'ընէ հայեցի դասպիտակութեան համար:

* * *

Ինչպէս վերը բացաբրուեցաւ, պատրացիք ոչ միայն Նոր Զուղայի զաղութիւն մէկ ճիւղաւորումն էին, այլ «ի հոգւորու» իրենց յարաբերութիւնները կը պահէին Նոր Զուղայի աթոօին հետ:

Իր ամենէն բարզաւած օքերուն անիկա Նոր Զուղայի ենթակայ վիճակ մըն էր, և ունէր նույիրակապուն մը, որուն հոյակապ շէնքը մինչև հիմա կը մնայ: Այս յարաբերութիւնները պահուած են մինչև 1847, երբ Պատրայի թիւմը պաշտօնապէս կապուած էր Պաղպափի առաջնորդութեան, և սակայն «վիճակաւոր» քահանաները Իրանէն կու գային:

Նորակայոց պատրմագիրը՝ հանգուցեալ Մեսրովը Ց. Ստրենց, նորջուղայեցի, Պատրայի Նոր Զուղայի Ամենափրկչեան աթոօին թէմ ըլլալէ դադրիկը կը յարածէ մինչև 1860-ական թուականները և իրը վայրէ կը հրապարակէր Կալկաթա՝ Եղիազար Տէր Յարութիւննախի վասպ կը հրապարակէր:

իմբագրապետութեամբ վիմագիր «Եղբայրասկ» լրագրին մէջ լոյս գենած նամակի մը պատճենը:

Նամակը գրուած է Պասրա քաղաքին Շնդկասպան Դաքա քաղաքը բնակող հայու մը: Նու մէջ կը թերեմ նամակը նոյնութեամբ՝ թէ դեպքը վաւերագրելու և թէ՝ զաղափար մը դալու համար Պասրայի հայ զաղութին ինգուին վրայ, որ նորօշուայեցու բարբառն է անվելա կերպով:

«Ի Բարս 1862, Ապրիլ 20

«Նամդես Զափիկ կիւրակի պապուական Տէր Սահակայ մորուսեան վիճակատրի որ յետ վեղից պիփի եւանել ի Դաքա որպէս վիճակատր քահանայ և քարոզող ժողովրդոց: Զգեսարաւորեալ պապարազչին խորանէ զայ ի դուռն Պարոն Մկրտչում սարկաւազն բուրվառն ձեռնումն հրամայտ Պր. Յակոր Դաւիթ աներձակի պապարազչին, զմոմեղէնս սեղանոյ վառել, վասն հրամանի սարկաւազին բարկացեալ պապարազչին, թողու զմադրանքն «և սուրբ Ասպուածածնի բարեխօսն» և անպարի խօսքերով նախսաբեց պարոն Մկրտչումն, նա ևս յանդիմանական պարասխան վրայ, պապարազչին և ևս բարկացեալ, զմերձաւոր սուրբ խաչն, որ Աւելքարանի գրքակալի վերայ կայր, առնու և սկսանի սարկաւազի գլուխն ծեծել, նա ևս բուրվառն թողու և պապարազչի վիզեն կալու, տուր ու դիմիկ, տուր ու կեր, վայիր ու դայիր, մինչ ժողովուրդն սարսափեալ, Պարոն Շարուր Մարութ եկեալ ջոկջոկէ, ժողովուրդն դրբամութեամբ դառնան իրեանց դուռն, տերփէրն զգեստը հանեալ զնայ իր բունն, սարկաւազն մի կողմից իր քնրի արինն սրբ և միւս կողմից ...՝ կրակ ժողովէ, որ խալիքն չայրեն: Ահա շնորհաւոր Զափիկ, օրինեալ սուրբ Յարութիւն Քրիստոսի:

Օրինեալ լինի Բաղդադու Առաջնորդ սրբազն Մեսրոր վարդապետն, որ եկա Բասրայ և եկեղեցւոյ անօթեղէնն, արծաթեղէնն և ուկեղէնն փարաւ և խոսրացաւ յետ այսու մեզ յերուսադէմայ թեմից քահանայ ուղարկի և մեր փրկվեմք անարժան վիճակաւորներից, որ մեր շունչն սպառեցին և մեր հաւաքն բարձին, յուշունց, կոյիւ, անէծք, փողապաշտութիւն ևն:

«Ճափ շնորհակալ եմք մեր Պարոն Յարութիւն Բաղդասարիցն, որ այս միջոցումն մին կերպ տերփէրին խրափելով կառավառում այ:

«Սա (տերփէրն) շափ վափ անձնից այ, իր աներձակիցն լսեցինք, երեք անզամ իր կմկան ծեծ դալով, երեք երեխւն վիմել այ, մօրն քացի դրուեալ, վնասեալ է, և մայրն կաղալով ման է զալիս: Վերջապէս մին անասնական բնութիւն ևս ունի: Ես այնքան քարուր համարեցի ձեզ ծանօթութիւն փալ մեր վիճակաւորի անպարկեշը վարուց մասին, որովհետք պէտք այ ձիզ միջոց ձեզ համար վիճակաւոր լինի, բայց չփան սոցա մեղադրելի չէ, որքան իրեանց Առաջնորդըն, որ ինչ զդար քիսազու, դռնապանի, իշապանի, բովշարի, փալանդուզի, մէյթարի անուրէ երեխւէ կան, տերփէր շինի ուղարկի մեզ համար, և մեր անճոռնի անձանց վարուց պարճառաւ, անպարի լինեմք այլ ազգի մօք:

1 Մի բանի բառեր չեն ընթերցվում (Ժամոթ. Խմբագրի):

Այս գեսակ դեպքի հետքւանօք ահա Պասրայի հայերը կ'ենթարկուին Պաղպագի առաջնորդի իրաւասութեան:

Մեսրովք Յ. Աւելանց իրը յաելուածական գեղեկութիւն կ'ըսէ, թէ այս անարժան Սահակ քահանան որդին էր մորու Ամբարջեան դրնապանին Ամենափրկչեան վանքին: Իր գեղեցիկ ձայնին համար ձեռնադրուած է սարկաւազ մատէս եայսկուպուէն Խաչագուր և Թակորոս վարդապետներուն հետ իրը վարդապետցու: Սակայն երբ կու զայ ժամանակը երեք վարդապետցուներուն ձեռնադրութեան, Սահակ Ամբարջեան խոյս կու դայ վանքին, որպէսզի ձեռնադրուի կուսակրօն վարդապետ, վասնզի կենցաղաւէր և արծաթաւէր էր: Առաջնորդը վինուուր կափարել դրուկ գրնել կու դայ Սահակը և կը յանդիմանէ զայն ըսելով, որ «երկի ամուսնանալ կ'ուզես, զնա ամուսնացիր և եկուր, ընզի քահանայ ձեռնադրում, վասնզի չեմ ուզեր, որ իմ երկար աշխարհանք թեզի շարական և եկեղեցական ծեսեր ուսուցանելու համար պարապը երթայ»:

Սահակ Ամբարջեան, արդարու այդպէս կ'ընէ և քահանայ կը ձեռնադրուի և անմիջապէս իր արծաթապաշչը բնաւորութիւնը կը յայգին՝ աղքափ մեռելները ջրաղելով առանց կանխիկ թաղման վարձը առնելու:

Իսկ երբ Պասրա կը դրկուի իրը վիճակաւոր, վերոգրեալ միջադեպին գեղի կու դայ, որ պարճառ կ'ըլլայ Պասրայի վերջնական բաժանումին Զուլայէն: Կազ հաներձ Պասրայի քահանաները, ինչպէս Ներկասպանի զանազան քաղաքներու քահանաները, կը կոյուէին «վիճակաւոր» և մինչև 1850 պաշտօնապէս Նոր Զուլայի Առաջնորդարանէն կը դրկուինք («Արևելք», թ. 1523): Իսկ անկէ վերջը, մինչև 1890, դարձեալ Իրանէն կը դրկուէին և այս պարճառ վէճը պակաս չէ:

Այսն մը Պասրայի հայերը երկու խումբերու բաժնուեցան, թրքակապակներ և պարսկահպատակներ, և իրարու դէմ պայքար մղեցին և իրաքանչիւրը իր առանձին քահանան պահել սկսաւ:

1890-ին, երբ Թուրքիա չարփօնեց պարսկահպատակ քահանաներու մուլքը, ինքնին այս սովորութեան վերջ փրուեցաւ:

Այս ժամանակամիջոցին, ուր հայերը նիւթական բարեկեցութիւն այ կը վայելէին, իիմնեցին չորս եկեղեցիներ, որոնցմէ մէկուն ոչ անունը և ոչ տեղը յայգին է, մէկուն միայն տեղը ցոյց կը դրուի, իսկ մէկ ուրիշին միայն անունը Սուրբ Սկիտահաննու ըլլալը յայգին է, իսկ չորրորդը Սուրբ Ասպուածածնին իր գոյութիւնը կը պահէ ցարդ:

1684-ին Յովհաննէս պապրիարք Ամասիացի (մականուանեալ Թօփիալ քահանայ) Պասրա կը գգնուէր, անշուշփ, այս բարզաւաճ գաղութիւն մէջ պապսպարուելու համար: Նոյնպէս կը մնայ 1691 թուականով խաչքար մը (Ա. Մելքոնեան, «Հայրենիք» և «Մարմար»): Ասոնց ցոյց կու դասն, թէ արդէն ԺԷ դարուն զաղութը ոչ միայն թիւ մը կը ներկայացներ, այլ ուներ դիրք մը, եկեղեցական կազմակերպութիւն և վարժարաններ, որոնց թիւը մինչև երեք հայ էին (Մելքոնեան, «Հայրենիք», ԺԷ դարի, թ. 6, էջ 111):

Սուրբ Աստվածածին եկեղեցին կը կարծուի, թէ Օսմանեան փիրապելուրենելն անմիջապես վերջը՝ 1638-ին շինուած է, սակայն ասիլա հասրափող փասդ չկայ: Շագի հաւանօրէն 1684-ին բակավին հայերը Պատրայի մէջ եկեղեցի չունեին և ասոր համար էր, որ Կարմելեանք կրցան օծում փալ Թօփայ Յովհաննէս Եպիսկոպոս Ամասիացիի Պոլսոյ նախկին պապրիարքին և թողուցին, որ լաքինները զայն թաղեն իրենց գերեզմանապան մէջ: Եթէ եկեղեցի ունենային, նոյնիսկ եթէ կաթոլիկութեան յարած ըլլար, չին կրնար լաքինները թաղել: Ամենէն ուշը՝ 1753-ին, կրնայ շինուած ըլլալ, վասնզի այդ թուականին այս եկեղեցին նուիրուած է ձեռագիր մը (փեն «Լոյս», 1905, էջ 638): Ծէնը գեղնեցիկ էր:

Այս եկեղեցին կը գիտուի բուն քաղաքին մէջ: 1886-ին կը փլի: Տեղացիք կը խորին եկեղեցւոյ մէկ կալուածը ծախել և վերանորոգել եկեղեցին (թեն «Արևելք» օրաթերթ, թ. 1523), բայց ժողովուրդի մէկ մասը կ'ընդդիմանայ, որով անկարելի կ'ըլլայ: Հակառակ անոր, որ այդ թուականներուն ընդամենը 20 փուն հայ կար, բայց կը պահէին 2 քահանայ: 1904-ին բոլորովին հիմնայարակ եղած էր: 1906-ին զայն վերանորոգեց և օծեց Սերովի Վարդապետ Սամուելեան:

Ավել քանի մը փարի առաջ հիմնովին վերանորոգուած է պարոն Սիմոն Մ. Ղարիպեանին նուիրագուութեամբ և 2000 ուլիչ ծախրով:

Այս եկեղեցին մէջ պաշտօնավարած քահանաներէն կը յիշարակուին.

1763 Տ. Սպիտական քահանայ Զուղայեցի («Դիւան» Գ, էջ 15)

1763-5 Տ. Յովհաննէս քահանայ Մուշաղիրոցի Էջմիածինի վերի, որ Սիմոն և Ղուկաս կաթողիկոսներուն բարեկամը եղած է: Պատրայէն փոխադրուած է Վան («Դիւան», Գ, էջ 294 և 483-484) և Էջմիածին ուխտի զացած է անկէ և դարձած է դարձեալ Վան («Դիւան», Գ, 554): Վրաց Ներակլ թագաւորը զայն կը հրաիրէ Թիֆլիս (նոյն, էջ 596-597), բայց կը մնայ Վան մինչ իր զաւակը Սպիտականնու կը հասպարուի Պայազիր և առևսպուրով կը գրաի: 1767-ին բակավին Վան էր (էջ 778):

1767 Եզեկիլ վարդապետ:

1778 Դափիր քահանայ («Դիւան», ԺԱ, էջ 233):

1892-ին Պատրայի վիճակաւորն էր Վահան քահանայ Դիւլյիլեան, որուն մասին մէծ գովեստով կը խօսին:

Սերովի վարդապետ Սամուելեան ցուցակագրուած է 1905-ին Պատրայի եկեղեցւոյն ձեռագիրները և հրապարակած «Լոյս» շաբաթաթերթին մէջ (1905, թիւ 26, էջ 636-639):

Կ'օգորուիմ իր ցուցակագրութեննէն և զայն հոս կը ներկայացնեմ: Հայր իր ցուցակագրութեան, Պատրայի Ս. Աստվածածին եկեղեցին ունի միայն եօթը ձեռագիրներ:

1.

ՓՈՁՐ ՄԱՉՏՈՑ

Թուղթի վրայ գրուած: Գրութեան փեղը և թուականը անձանօք: Գիրը ինքզինք կը յայգնէ գիրքին մէջպեղերը գրուած հերքևալ համաօք յիշարակարանով. «Ձերումդ սրբութեանն և պապուականութեանն կամ պապրապական ծառայ, ծամարար փեր Յովհաննէս Տէր-Սրբեանուսեան, Զուղայեցի կոչեցեալ»:

Միջակ դիրքով 290 թուղթերէ կը բաղկանայ Մաշփոց, մօպատրապէս 150 բարուան հնութիւն ունի և հաւանականարար գրուած է ի Նոր Զուղայ: Աղօթներ, շարականներ, զիրքեր և գրուած կ'ի վեղ կը բարբերին 1807-ի Մայր Մաշփոցներէն և Ս. Երուսաղէմի ու Կ. Պոլսոյ ստվորական Փօքը Մաշփոցներուն «Յաջորդ վաղոյ» զուլիւն յեպոյ կու զայ «Նշան օրինելոյ» կարգը, որ առասարակ կը պակսի մէզի ծանօթ պապագրեալ Մաշփոցներուն մէջ, և բոլորովին կը բարբերի «Հալա կամ հանդերձ օրինելոյ» կարգէն, ունենալով առանձինն հրահանգներ, շարական, զիրքեր, Աւելքարան, աղօթք և բաժակի օրինութիւն: Կուսի պասակի կարգին մէջ «Տեսէր որդիակը ևն» խրապականը առանձին առանձին եւ փարբեր են հարսին ու փեսային համար և ստվորականէն աւելի ընդարձակ: Աշխարհականի թաղման կարգին մէջ «Աստված հոգուց և սրբեղիչ մարմնոց եւն» աղօթքն անմիջապէս առաջ կայ նաև օրինութիւն վարշամակի:

Քահանան երիցս կ'ըսէ: «Օրիննա զվարշամակ ծառայիս Աստվուծոյ եւն»: Ննջեցելոց կարգին մէջ եօթնօրեայէն յեպոյ ունի նաև ուրիշ գործ մը - «կանոն առ հասարակ ննջեցելոց քառասունը կամ բարեգործի կամ քար ցըելոյ կարգն է, որ կապարեսցեն»: Շարականներ, զիրքեր, Աւելքարան, աղօթք և ստվորական «Օրինեցի և կնքեալ պահեսցի» ևն: Այս Մաշփոցը գրուած է սև և կարմիր թանաքներով, հրահանգները՝ նուգրգիր:

2.

ԳԻՐ ՊԱՏԱՐԱԳԱՅ ԿԱՐԳԱ ԸՆՍՅՈՅՑԻ ՀԱՅՈՅ, ՍԿՍԵԱ Ի ՑԱԽԱԳ ԸՆՆՑ

Երկու հարիւր թոյթէ կը բաղկանայ ստվորական գրերով եւ սև ու կարմիր թանաքով գրուած: Զունի որևէ յիշարակարան, մօպատրապէս կարմիր թանաքով գրուած: Պատրայի Մարգարէի և Յակոբայ կաթոլիկութերու գործածութեան համար: Պատրայի Մարգարէի և Յակոբայ առաքելոյն գոնէն սկսեալ մինչև Բարսեղ Հայրապետի փոնը, վարուան իրաքանչիր օրերուն յագուկ «Ճաշու» զիրքերն ու Աւելքարանները կը բովանդակէ: Յեպոյ կու զան աւուր պարշաճի սաղմուներ և ժամամուլներ՝ իրարու բռվ:

3. ԱԽԵՏԱՐԱՆ

Չորս Աւելարաններ հասպ թուղթի վրայ և խոշորագիր, սև և կարմիր թանաքով: 196 թուղթ ունի: Շնացեալ կնոջ պարմութիւնը կը զբնուի Յովիաննու Աւելարանին վերջը. կարևոր յիշապակարան մը չունի: Ըստ յիշապակարանի Աւելարան գրուած է «Նոյկաստանի Սուրաթ քաղաքը, ծեռամբ գիր Դաւիթ քահանայի՝ «ընդ հովանեաւ Սուրբ Ամենափրկչիս, ի թուականիս ՈճԺՎ (1662) և Օգոստոս ԺԼ ի կարողիկոսութեան փեան Յակոբայ, որ է Զուղայեցի, յառաջնորդութեան Զուղայոյ Դաւիթ եպիսկոպոսին, որ է Զուղայեցի. Ասքուած անփոր և անսասան պահեսց: մինչև ի խորին ծերութեան ամէն»:

4. ԳԱԽԵՏԱՐԱՆ

Կը պարունակէ բազմաթիւ գանձեր, քաղեր, մեղեղիներ, երգեր, ողբեր և այլն: Բոլոր գերունական տօներու և առնուած սուրբերու համար զանձեր և քաղեր կան: Գանձերէն ոմանց գուներուն սկզբնաբառերը կը յօրինեն Գրիգոր, Ներսէս, Յովիաննու և Սկրիչ անունները: Միջակ դիրքով 226 թուղթէ կը բաղկանայ, գիրերը խոշոր են, սև եւ կարմիր թանաքով գրուած, ունի բազմաթիւ գարդանկարներ: Ըստ առաջին յիշապակարանին «Գրեցա այս հոգևոր Գանձարանս ի թվականութեան Հայոց ՁԻԱ (1472) ձեռամ[թ] անարուեսպ գրիշ Յովիանիսի, յեփինս ի բանասիրած, որ միայն անունս իմ և ոչ զործով հետի, վարժեալ և սնեալ առ ոսս Քաջ հենքորի Սարգիս կոչեցեալ, ի վասն Ներմոնի, ընդ հովանեաւ Սուրբ Լուսատրչիս եւ Սուրբ Յակովը Նշանիս, սրացա զաս յիշապայէ հոգոյ և ամենայն արեան մերձաւորեաց իմոց, և շնորհեցի զաս իմ սերասերունդ աշակերտացն, Յովիանեսի և Սկրիչի քահանայիցն եւն»:

Երկրորդ յիշապակարան մըն ալ աւելի նոր գրերով, որմէ կը հասկցուի, թէ յեփ ժամանակաց Մարտիրոս վարդապետ և Պետրոս կրաւնաւորն նուիրած են «զՍուրբ Տերունական երգարանս ի դրւն Ս. Յովիաննու Սկրիչին, յիշապակ իսրեանց հոգույն, ի թուին ՈՃԱ (1632)»: Ունի երրորդ նորագոյն յիշապակարան մը ևս, որով կը գեղեկանանք, թէ 1753 թուին ոսն Գրիգոր որդի Պօղոսի և Մէրջանի նուիրած է Գանձարանս Պատրայի Ս. Ասքուածածին Եկեղեցւոյն, ուր և կը մնայ մինչև իմա:

5. ՃԱՐԱԿԱՆ

347 փոքրադիր թուղթերէ կը բաղկանայ, սև և կարմիր թանաքով գրուած, ունի բազմաթիւ թոշնագիրներ և գարդանկարներ:

Ճարականներու կարգը բաւական կը դարբերի ներկայէ: Ինչ-ինչ շարականներ թերութիւններ և յաւելումներ ալ ունին: Ճարականս գրուած է «ի թուին ԶԿԳ (1314) ձեռամբ փխմար գրչի և սուլթ Քահանայի, որ Մարզարէ անուն կոչի»: Գիրքին սրացողն է «Յովիաննէս սուլթ և ընդիր քահանայն»: Թէպես և շարականս սկիզբէն մինչև վերջը մաքուր և դիրքնեթեռնելի գիրով գրուած է, սակայն և խոշորութեան և սխալանացն, կը գրէ գրիցը, աղաչեմ չինել մեղադիր, զի ժամանակս գուր է և առորքս ձմեռնային, եւ ես ցնորեալ ի հոգը աշխարհիս եւս առաւել ի սափանայէ»:

Ուրիշ յիշապակարան մը՝ «Վերսպին նորոգեալ կազմեցաւ շարակնոց ծեռամբ անարժանիս ի զիւլի Ալիփուղար, ընդ հովանեաւ Սուրբ Ասքուածածինին, թուին ՈճԽԲ (1693) ի ամսոյն մայիսի Թ. աւրն թշ. և Կիրակոս»:

6. ՑԱՑՄԱՒՈՒՐՁ

Մազաղաթեայ մեծադիր, սև եւ կարմիր թանաքով գրուած, ունի բազմաթիւ և յոյժ գեղեցիկ զարդանկարներ և թոշնագիրներ: Սկիզբէն և վերջէն թղթեր կը պակսին: Նժրախապարար որևէ յիշապակարան չունի, եւ առնուազն 500 պարուան հնութիւն մը ըլլալ կ'ենթադրուի:

7. ՑԱՑՄԱՒՈՒՐՁ

Թուղթէ մեծադիր, բոլոր պարագանները նոյն են ըստ առաջնոյն: Գրուած է ի քաղաքն Խիզան ի թուին (1602) «ձեռամբ գվելք և անարժան գրչաւորիս Խաչապութիս և Սիմաւոն պատուական քահանայի: Ի հայրապետութեան Սելիխսենեկ կաթողիկոսին եւ յարքեպիսկոպութեան ասքուածապահ քաղաքիս (Շին) Զուղայոյ Տէր Յովսէկի և Սեծի Շաբունապետի Տեաօն Անանիայի»: Ցայսմատորս իր ընդարձակ յիշապակարանին մէջ բաւական նիւթեր կը պարունակէ հայ պարմութեան վերաբերեալ:

Ցերոյ այս երկար յիշապակարանը իմ յագուկ խնդրանքիս վրայ հանգուցեալ Սերովլէ վարդապետ Սամուելեան դրկած է ինծի: Հոս կը ներկայացնեմ քաղուած մը այդ յիշապակարանէն:

«Բայց աւարտի գիրքս հրաշալի, դառն և դաժան ժամանակի, զի ոչ կայր մին իշխան յերկրի, ի Տայկազեան մերոյ սետի, այլ որք և կան չարք իշխանի, իսմայիլեան ազգ նեփուղի, արողը խաչին և թշնամի, և չարչարուղը Հայոց գերի, քան զբանջանքն իսրայէլի, տոցայն յաճախ բազմապարկի, զի նորա փանջեն զկանայքն յըդի, այլ կանէին զգործ պղծալի, այլ իսմայլէրս որ ես ասի, աւար առնեն զգունս հզօրի, ոչ խնայեն ի կին ու յորի, դարապետ իսեղ Հայոց ազգի, և զայլ չարիս որ գործակցուի, ոչ է պարեն գրել ի թիսփի, ո՞հ, զի չունիմ գործ մի բարի, որ սորին ի մեզ զքած լինի:

Այլ և ի յայսմ ժամանակի, վլորովք բազում կայ յաշխարհի, զի ի յանձնէ ցից բուսանի, չարեաց ազգին որ պարմնեցի, ոմն որ անուամբն էր Ազիշի, զըլուս ամբարձ դէմ խոնդրախի, զի ի թվին հազար որ յիսնի, զօրք իշխափ անթի զումար լինի, զօրքն օսմանցիք զըլուս կարգի և ազգն ըուրդաց նիզակակցի, ի մին դաշտին Ալիքսրանի, խառնին ընդ իրեար սարսահմամբ լի, թէպէս պարբեան զօրքն ազիշի, այլ փախստեամբ ինքն փրծանի, բայց ի զարուն ոչ ժամանի, փոխեալ մահուամբ կորսպենի, բայց չարագոյն եղբայր ունի, արեան նման զազանի, զի էաւ փեղիս իւր զիլումի, զմայրաքաղաքն, որ Թօխայթ կոչի, ի սուր մափնեաց զբնակիչն երկրի, զի ոչ մնաց անդ մարդ կենդանի, և յայս պատճառս պատերազմի, շափ քեղ բանդեալ յոյժ աւերի: Հայցեմք ոզ Տէրն ամենայնի, որ փայ կորուսպ երկուց կողմի, զի դիւրանայ ազգս այս գերի, ի շափ ցատցն բժշկեսցի: Եւ քան զայս ցաւս այլ աւելի, ունի Սուլպանն հազարացի, զի են Ֆըռանկը լափինացի, որ ազգն ամէն մածառը կոչի, յառաջացեալ ինքն ի մարտի, խաչին յաղթէ զիաչին թշնամի, որպէս Սամսոնը գովելի, յաղթեաց զիազարն ծննդին իշի, և կամ զԴաւիթ Շայրն Քրիստոսի, վանեաց պարսեան Գողեացի, և կամ զԿոստանդ իհմն հաւաքի, խաչին պարբեացն Լիկիանի, զոր և կարծեմ յայսրան ամի, Ասպուած առնէ զվերքըն ի բարի, և են այժմ ի պատերազմի - առաջիկայն չէ մեզ (լուսանցքին մէց «Քիեան Ե») յայտնի, զի յամէն կողմ յայս միջոցի, խաղաղ չկայ մին գեօն յերկրի, այլ են ամէն դէմ ընդ դիմի, զի հրաման Տեսանըն կարարի, ոչ հարը ունին զգութ ծընօդի, և ոչ որդիք հնազանդի, զի յարեան ազգ վրայ ազգի, և սովոն և սուրն խիսփ աւելի, ևս Խաչագուրս ողորմելի. կարդամ յականց ծեր ամէնի, զի դուք սորիս ծերոյ բարի. միշտ աղաքէք զվերէն ծրի, միթէ առաք փերն զթասցի, և դարձուաց զզարն ի բարի, և որ լսէք զբանս ողորմելի, մեզ ասացէք Տէր ողորմի, զի թէ ասք զգաք մասն ի բարի, այլ այնմ ունին յոյս ի մրի, օրինեցէք զիայրն անլոնի, որ ՚ի բարձուն անհասելի, ամէն»:

* * *

Պասրայի հայերը բաւական իին ժամանակներէ սկսեալ ունեցած են առանձին զերեզմանագուն մը, որ ըսր Ներսէս վարդապետ Սահեղանի (ՎԱ, 1927, էջ 333-334) մօսք էր միս քրիստոնեայ ազգերու յափկացուած Իսա-Մերիամ անուն զերեզմանագուն: Իսա-Մերիամ զերեզմանոցը, որ բազմաթի հայեր թաղուած են, Պասրայի կաթողիկոններուն կը պարկանէր և անշրջապատ և սակաւաթի արմաւնիներ պարունակող զեփին մըն էր:

1869 են ի վեր լրուած է այս զերեզմանոցը, որուն հոդերուն օփար բնիկները սկսած էին հերգիենիք փիրանալ և զանոնք այլևայլ պէտքերու գործածել: Հայոց մասն ալ նոյն ճակարպազիրին մագնուած է և այսօր հայերը ունին ուրիշ զերեզմանագուն մը:

* * *

Պասրայի մէջ ալ հայ-կաթոլիկ պաքիկ համայնք մը զբնուած է: Արդէն յիշեցի, թէ 1623-ին Կարմեղեան լափին վարդապետներ հասպագուած

լին Պասրա և ֆրանսական պաշտպանութեամբ քարոզութեան ծեռարկած և տեղացի քրիստոնեաներէ մաս մը իրենց կողմը շահած էին:

Պասրայի մէջ ալ լափինները ունին վանագուն և նոյնիսկ նպակուածու մը, որ էր Կուտնելիոս կամ Էմմանուէլ Պայրէ եպիսկոպոսը, որ մեռած է 7 Փետրուար 1773-ին Պաղպագի մէջ:

Պասրայի հայ-կաթոլիկներն ալ ապահովաբար իրենց առաջին դպրիներուն յաճախած են Կարմեղեանց վանագուն եկեղեցին: Անոնց մէջ անհաւանական չէ, որ գիտուած ըլլան ջահուկեցիներ, այսինքն ունիթուններ, որոնք իրենց ծեռքը երկարած էին մինչև Նոր Զուլա, որ կար հայ-կաթողիկ հարուած մը, որմէ 1-2 անձեր կրնային Պասրա եկած ըլլա: Նոյնպէս 1708-ին, երբ Տաթարապան կուսակալը հալածեց Պաղպագի կաթոլիկները, անոնցմէ մաս մը ապաստանեցաւ Պասրա: Այսպէս խմորումը սկսաւ քաղաքին մէջ:

Վեներիկի Միիթարեան և Լիբանանի Անքօնեան միաբանութիւնները, մասնաւորապէս Նողկաստանի հարուած զաղութով շահազդգութած և անկէ դրամ սրանալու նպարակով, ինչպէս նաև կրօնական առաքելութեամբ, վարդապետներ դրկել սկսած են այդ կողմերը և ճամրու վրայ նաև Պաղպագ և Պասրա:

Պասրա, աւելի երոպական պաշտպանութեամբ ապահով վայր մը հայ-կաթոլիկ վարդապետներու համար, ինքն ալ ընդունեց կրօնական քարոզիչներու այցելութիւնը այս միաբանութիւններու վարդապետներուն:

Այսպէս, կը յիշուի, որ 1765-ին երկու Անքօնեան միաբաններ՝ հայր Անդրեան և հայր Աքրահամ, Պասրա կու զան («Մայր Դիւան Միիթարեանց», էջ 264): Ասոնցմէ հայր Աքրահամ որոշած էր անցնի Նողկաստան Անքօնեանց Լիբանանի վանքին համար նպաստ հասաքելու և հայր Անդրեաս կերթար ուրիշ կողմեր միևնույն նպարակով (նոյն):

1766-ին Պաղպագ այցելող Աքրահամ վարդապետ Փիրեմեանը Անքօնեան միաբանութեանէն, հաւանօրէն այս միևնույն վարդապետն է: 1769-ին երեք Միիթարեան վարդապետներ՝ հայր Մանուէլ Էմիրզէտ, հայր Սուրիսա Աղամալեանց և հայր Միիթայէ Չամչեան Վեներիկի վանքէն 3 Ակերսանդրիա կու զան և անկէ կ'անցնին Ազրի (փես իրենց նամակը 3 Յուլիս 1769 թուականուվ, «Մայր Դիւան Միիթարեանց», էջ 258-259):

Միիթարեան վարդապետները Դալէսի ճամրով կ'անցնեն Միիթաբեկը և կ'երթան Պասրա, ուր կը մնայ հայր Միիթայէ Չամչեան՝, իսկ հայր Մանուէլ Էմիրզէտ և հայր Սահակ (Cici) կը շարունակեն իրենց ճամբան դէսի Նողկաստան՝ ինչպէս կը հասկցուի Մաշկադէն (Արարիոյ Շնորհաց ովկիանոսի ափին քաղաք) իրենց զրած մէկ նամակէն 7 հարաւը Շնորհաց ովկիանոսի իրենց զրած մէկ նամակէն 7 Փետրուար 1770-ին («Մայր Դիւան», էջ 346-7): Միիթայէ Չամչեան 1770 էն 1772 և թերևս աւելի կը մնայ Պասրա քաղաքին անփանելի կիմային կը բոլոր դառապանքները կրելով, ինչպէս իր բազմաթի նամակներէն կը հասկացուի:

1 Հալէպէն նամակ մը կը գրեն Ստեփանոս Մելքոնեան Աքրահամ 22 Սեպտեմբեր 1769-ին. (տես «Մայր Դիւան», էջ 262-263):

Այս երեք պարիներուն ընթացքին Միքայէլ Չամչեան ծեռք կը բերէ բաւական թանկազին ծեռագիրներ («Մայր Դիան», էջ 263-264), և ապադներ կը հասպէտ իր պարմութեան (նոյն, էջ 269): Մ. Չամչեան իր հոն մնացած ափեն, ինչպէս կը գիտնուի, կը քահանայազդրծէ ու նաև կը քարոզէ: Իր 1771 Սեպտեմբեր 13 թուակի նամակին մէջ կը պարմէ, թէ ինչպէս կը վիճի զանազան անձերու հետ կաթոլիկութեան համոզելու համար: Կը բացաբրէ, թէ ինչպէս կաթոլիկ կրօնին պաշտպանութեան համար ձեռնարկած է վեց հարոր գիրքերու խմբագրութեան, որոնց երեքը արդեն գրած է, և ինչ որ աւելի շահնկան է, իր գրաւոր աշխագունքներուն վրայ խօսած արեն կ'ըսէ, թէ «ակսանիմ յետ Զաքիին, զի այժմ ի պարբռասպութիւն քարոզի պարապիմ, զոր ի մօրոյ սկսանիմ» («Մայր Դիան», էջ 270) և կը զանցարփի, որ ժամանակ չկայ «ոչ միայն վասն երթնելութեան, այլ յաւեր վասն այսորիկ՝ զի յաշնան և ի ձմեռն մինչ ի Զաքիկ քարոզելոյ պարապիմ: Խսկ յամառան ջերմութիւն փօթոյն ոչ թողոյ» (նոյն):

Ասիկա ցոյց կու դրայ, թէ Չամչեան իրեն ջերմեռանդ կաթոլիկ, Պասրայի մէջ կրօնական առաքելութեամբ գրաղած է և հովանաւորութեամբ գեղույն լաքին եպիսկոպոս Կուտնելիոսի, որ ինչպէս կը հասկցուի Չամչեանի գրած նամակներէն, իրեն գիրքեր հայրայթելով ալ օգնած է: Բայց 1771-ին, երբ Կուտնելիոս եպիսկոպոս Պաղպափ կը մեկնի, վարդապետներ կը դժկամալին իրեն լաքին գիրքեր դրալու:

Մ. Չամչեանի Պասրա գիրնուած միջոցին՝ 1770 Յունիս 6-ին, Պասրա կը հասնի երկրորդ անգամ Անդրօնեան միաբանութենէն Անդրէա վարդապետ Ուգունեանը՝ այս անգամ իր հետք ունենալով հայր Մաքրէոս վարդապետը և կը դիմեն Կուտնելիոս եպիսկոպոսին, որ զանոնք կը մերժէ հիրընկալել տեղ չունենալ պարուակելով: Ասոնք կը հիրընկալուին Մ. Չամչեանէ, որ իր կարգին հիրընկալուած էր Սփեսիանու անոնս՝ ջերմեռանդ կաթոլիկ հայու մը գունը, որ Չամչեանի կաթոլիկութեան պաշտպան գրութիւնները կարդալու՛ մեծ հաճոյք կը զգար («Մայր Դիան», էջ 264):

Չամչեան կ'ըսէ: «բազում մարդասիրութեամբ ընկալայ զնոսա, և հանգուցի զնոսա հոգացեալ զամենայն պիտոյս նոցա. և որ ինչ էր ի ձեռին իմում արարի նոցա և առնեմ ճշմարիփ և անկեղծ սիրով. և եպու և նոցա զգասն պարապազիս...» (նոյն):

Դայր Անդրէա կը բացաբրէ, թէ հայր Մաքրէոսի հետ եկած է Պաղպափ և անկէ անցած է Սպահան, Շիրազ և անկէ եկած է Պասրա: Չամչեան կ'ըսէ: «Գովեալ օյօմարութիւն նոցին, ուրախացայ ընդ նոսա, և խոսպացայ ևս ձեռնորու լինի նոցա որչափ հնար է ինձ. և ամենայն սիրով ծառայել յօժմարութեան նոցին» («Մայր Դիան», էջ 265): Ուրեմն Անդրէա վարդապետ 1766-1770 շրջած էր Պարսկասպանի հայ զաղութերը:

Այս թուականներուն մէջ, ինչպէս կը գիտնուի, Պասրայի մէջ հայկաթոլիկներու խումբ մը կայ: Չամչեան կը յիշապակէ իր հիրընկալը՝ Սփեսիանու աղան, Երկիմ Ծափուրը¹, պարոն Աղասին² և ուրիշներ (դիմ «Մայր Դիան», էջ 263-264):

1773-ին զարդութեալի ժանդապափ մը կը ցրուէ Պասրայի ընակզութիւնը, ինչպէս նաև հայկաթոլիկները, որոնց թիւը շատ կը պակախի: Դայր Անդրէա Ուգունեան, որ երկու անգամ ևս Պաղպափ եկած է, 1792-ին Պասրա անգամ մըն այ կ'երթաց՝ Նողկասպան երթապու համար, երբ Պասրայի հայկաթոլիկներու թիւը զարապայման պակասած էր:

Այսպէս կազմուած էր կորիգ մը, որ եթէ մեծ աճում մը չէ ունեցած, սակայն պահած է իր գոյութիւնը մինչև Ժմիգը Ժմիգը:

Դասանորէն մինչև այս արեն Կարմեղեան կամ այլ լաքին միաբանութեանց վանքերուն մէջ կը պարապակէին հայկաթոլիկ վարդապետները, որոնք իրենց հօգը հոգուելու կու զային, վասնզի պետքենէն չէր ճանչցուած իրենց հասարակութիւնը:

Այսպէս, հայր Անդրէա Սըճնան, որ Պաղպափի ժողովրդապետն էր 1780-1785-ին, այդ շրջանին կ'այցելէ Պասրա, և հոն մնալ կ'ուզէ, սակայն Կարմեղեանը, իրենց շահերուն համապարասխան չեն գտներ անոր ներկայութիւնը և իրենց վանապան դռները կը փակեն անոր երեսին և չեն թողուր, որ պաշտպաննը կարարէ տեղույն հայկաթոլիկներուն համար, ուստի Անդրէա վարդապետ կը դառնայ Պաղպափ:

Ժմիգը Պարուն սկիզբը, 1805-1809-ի ափենները, Պասրայի հայկաթոլիկներու հազի 20 հոգի էին, այնպէս որ դժուար էր, որ իրենց յագուկ եկեղեցական կազմակերպութիւնը սպեղծելու համարձակէին, մանաւանդ, որ վակալին չէին ճանչցուած իբր անջապ հասարակութիւն:

1831-ի ժանդապափը անշրացուց այս զաղութը, որով հայկաթոլիկները չկրցան բնաւ ունենալ իրենց յագուկ եկեղեցին և ժողովրդապետը: Միայն պարբերաբար Պաղպափէն հոն կու զային այցելու վարդապետներ ժամանակաւոր կերպով:

1932-ին պատեհութիւն մը ներկայացաւ մարդու և քահանայագուն մը ունենալու, սակայն վիժեցաւ զործը, վասնզի իրեաբար պարբերաբար մը իր հայ կնոջ սիրոյն նուիրած էր շենք մը քահանայի ընակութեան և եկեղեցիի համար, բայց օրինական փոխանցում չէր կարարած: Երբ ինքն մնաւ, անոր ազգականները չըարգեցին հանգուցեալին կրակը և շենքը վերագրաւեցին («Աւելիք», 1932, էջ 15, թ. 3):

Այնպէս որ Պասրայի հայկաթոլիկները մնացին դարձեալ առանց եկեղեցիի և կը յաճախեն լաքինական եկեղեցիներ:

1 Անդրէա վարդապետի յիշատակած Շատուր Մինասեան թիշկը:

2 Աղասի Յակոբճանեան, նոյնպէս յիշուած Անդրէա վարդապետէն:

Հնդարձակութեան և բնակչութեան բազմութեան գեսակերպվ Միջազնիքի երկրորդ քաղաքն է Սուսու, որուն հայ բնակչութիւնը, քացի 10-12 դաշտացի հայ ընդամենքներէ, մնացեալները նկուրներ են, մեծ մասամբ Կարինէն, Տիրապէրին, Սղերփին, Կիլիկիոյ և Պոլսոյ շրջաններէն:

Ընդհանուր բնակչութեան այժմու թիւը 140.000, և հայերը 380 ընդամենք կամ 1850 անձ են:

Այնպէս որ Սուսու կը կազմէ Երաքի պետութեան և հայ առաջնորդութեան ալ երկրորդ քաղաքը Պաղպարէն վեր:

Սուսու, պարմական Նինուի աւերակներուն մօք, ինքն ալ իր կարգին պարմական անցեալ ունեցող քաղաք մը նղած է:

Արարները զայն կը կոչեն Էլ Սավար:

«Մուլճամ կ պիտիան»ի մէջ Եագութ կը զրէ, թէ խլամի մեծ, նշանաւոր և բազմամարդ մայրաքաղաքներէն մէկն է, որ Իրաքի դուռը, Խորասանի բանակին և Ազրպայճանի հաղորդակցութեան ճամքան կը կազմէ: Նախապուրէ և Դամասկոսէ յերպյա աշխարհի մեծագոյն քաղաքն է Սուսու, որ միւս երկու քաղաքներու ճամբուն վրայ կը զբնուի: Տիգրիսի ափին վրայ կառուցուած այս հենադարեան քաղաքին հանդիպակաց կողմը, գերին արևելեան ափին վրայ կ'իյնայ Նինու: Սուսու քաղաքին մէջփեղը կը զբնուի ճերճիս (Սուրբ Գէորգ մարգարիտին գերեզմանը):

Դարմագիրները կը վկայեն, թէ Սուսուի հիմնադիրը եղած է Ռավենու Դին Դիր Ասիֆ Էլ Աղոփոհակ (Աժդահակ): Դամզա իր կարգին կը զրէ, թէ այս քաղաքը պարսիկներու օրով Նավարպաշիր կամ Պավարպաշիր կը կոչուէր:

Սուսու հին օրերէ ի վեր ունեցած է հարկադրու շրջաններ և գիտեր, որոնք 4 միլիոն փիրիէմ խարած կը վճարէին: Ներկայիս երկիրը աւելի ընդարձակուած ըլլալով՝ եկամուտը աւելցած և բուրքն ալ կրկնապատկուած է:

Գիրնականները յաճախ զրած են, թէ քարի մը Սուսու ապրոյ օպարականը կը զօրանայ: Քաղաքի առողջ կիմային, մաքուր ջուրին պէտք է վերագրել այս պարազան: Ցաւայի է, սակայն, որ այզեստաններն ու հոսուն ցորերը հազուազիս են Սուսուի շրջանին մէջ: Տաղթկայի են նոյնպէս ամրան սասպիկ փօթը և ձմրան ցուրփը: Մարմարակերպ շենքերը սիրուն են և գեղագիտի: Բայց փուները՝ զետրնափոր և կամարակապ, զորկ են փայտաշէն ծեղուններէ: Սուսուի մէջ երկիրի ամեն բարիններէն կարելի է գրնել:

Պարհապէտն դէպ ի ներս կը բարձրանան զոյց մը մզկիթներ, որոնց մէկը շուկայի մէջ երթևելի ճամբուն վրայ կառուցուած է Նուրիքպին Մահմուտի կողման: Խակ միւսը հին մզկիթ մըն է, զոր հաւանօրէն Մարգան պին Սուհամմէդ շինել փուած է բյուրի մը վրայ:

Առաջի կարգ անցեր է Սուսուի ժողովուրդին յամառութիւնը: Չեմ զիտեր, թէ ինչու յամառութիւնը յափկանիշ մը դարձուցեր են այս ժողովուրդին համար:

Սուսու անթիւ զիտնականներ փուած է խլամական աշխարհին (փե՞ն Գէորգ Սըսրինան, Խան Խալիքան, էջ 95-96):

«Տէր-Յարութիւննեան, որ 1905-ին անցած է Սուսուկն, նկարագրած է Տիգրիսի աջ եզերը շինուած այս քաղաքը (փե՞ն «Սուրիանդակ», թ. 1949, 26 Յուլիս 1905): Անիկա կ'ըսէ: «Սուսուի ընդիանուր լեռարանը բաւական բարձր է շրջակայ ցած դաշտագետիններէն: Մարմարի նման լեռակ մը բիւրեղ կրաքարի խաւերէն կազմուած է, ճապադ բլուր մըն է, որ իր հիւսիսային և արևելեան կողմերուն վրայ միայն փորբիկ զահավէծ երեսներ ունի: Դիւսիսային երեսին վրայ են քարահանքներ, որոնք քաղաքին շինութեանց առաջ նիւթ կը հայթայքնեն:»

Սուսու երբեմն պարսպապար եղած է և ունեցած է 7 դաներ: Դիմա պարիսպները մեծ մասամբ քանդուած են և դաներէն մէկ քանիսը միայն կը մնան: Կառավարական շենքերը եւ շուկան արևելեան կողմն են, գերափին մօք:

Ծառերուն կանաչութիւնը չի զարդարեր քաղաքին պաղ և միավեսիլ կերպարանքը, առանձին արմաւենիններ և ուրիշ ծառեր կ'երևին են ու հոն ցանցած կերպերու պէս: Վերէն նայող մը իրարու վրայ խոնուած անհաւասար լուսներու ընդարձակ հողագոյն զանգուած մը պիտի դասնելու, մանուածապար փողոցներով սպուերագծուած»: Խակ Բարունակ պէտ կ'ըսէ, թէ «Զաղաքին արաքարին երևոյթը այն ասդիման անշուր էր, որ հետուին կարծես թէ կրակէ եղած վիավակ մը կամ չոր ապասթներ կամ շար մը պարտերու կոյք մ'է, մէջը ոչ պարտէ կայ և ոչ ծառ՝ որոնց կանաչ գերեսները գոնեն շենդութիւն մը դային անոր» (էջ 66):

Տուները աղիսաշէն և քարաշէն՝ են: Ընդհանրապէս վերական կակուլ մարմարը գործածուած է հիմերու արգաքին երեսին դրանդիններու և երբեմն պատուաններու և սիւներու համար, մինչ պակերը ամբողջ շարուած են թրծուած աղիսներով: Նարիւրատը դուներ Նինուի հին աղիսներու բեկորներով շինուած են: Կան շար շերել և հարուսպ դուներ, սակայն զուր արևելեան ոճով²: Սիւնազարդ քառակողմ քաց բակ մը կը զբնուի գան մէջփեղը, որուն բոյրորդիքը, երկրորդ յարկի վրայ լայն ճեմելի մը կը պարէ, փայտէ կամ երկաթէ, գեղեցիկ վանդակորմով պաշտպանուած բակին կողմէն: Գերնայարկի վրայ են խոհանոցը, ախոռը, «սէրփապ» (գերնափոր սենեակ, միակ զով վեղը, որ կարելի է պապափանի ամրան սասպիկ փարերու ժամանակ), մթերանոցներ, վառելանիւթի և ութեափեղէններու համար և այլն:

1 Բարտմակ պէտ կ'ըսէ սպճարյան քարով շինուած տուներ կամ, միայարկ և կրկնայարկ, տանիքները հողէ են, կղմինդր չկայ, անձրւը դիրս ներս չանցնելու համար՝ հողը պիմն մը մխմած են և զամանած խոչոր բար մ'ալ տանեաց վրայ կը պահեն, զոր կը զլտրեն անձրւները, որ առաւել պմացառներով հողը՝ կ'արգիլ տղմանալէն:

2 Բարտմակ պէտ կ'ըսէ աշխատանի ժողովուրդին յամառութիւնը յափկանիշ մը դարձուցեր են այս ժողովուրդին համար:

Փողոցի վրայ մեծ, ապակեփեղլ պարուհաններ չկան, մագրով կը ցուցուին մի քանի նոր «մօդա» դրուեր, որոնք հակառակ խիստ կանոնին, մէկ-երկու անհամարձակ պարուհաններ ունին փողոցին վրայ: Դուրսէն անձակ պափերով զոցուած այս դրուերուն համար քակը անհրաժեշտ է: Մեծ դրուեր առհասարակ երկու քակ կ'ունենան, ըստ որում դրուեր երկու առանձին քաժիններ կ'ունենայ, փականքաւոր դուռներով միայն հաղորդակցուած, դրուերը միայարկ և երկյարկ են: Նարթ լրանիքները մի գետակ աւագակի կարծր թեփով մը յարակուած 2-3 կանգուն քարծր շրջապարհապներ ունին և իբրև սովորական նշարաններ կը ծառայեն ամրան դրա և չոր ամիսներուն, անհաղորդակցելի առանձին քաժիններ ունենալով:

Փողոցները ցեխով անձրևային եղանակներուն, ծամածուռ և նեղ յարակուած են անկանոն, անորոշ քարերով և անպարուհան պափերով մէջ սեղմուած՝ անհրապոյր են: Տեղ-գեղ հանդիպակաց դրուեր իրարու կը միանան, կամար կամուրջ մը կազմելով փողոցին վրայ:

Մինչև 1924 ջուրը Տիգրիսէն կը սպանային: Զրկիրներու մեծ խումբ մը շարժման մէջ է կանուխ, պարրասպուած այծի դիկերով ջուր կը կրեն դրուերուն՝ դիկերը շալկած կամ գրասպի մը կրնակին վրայ զեբեղած: Տիկերը կը լեցնեն քաղաքի արևելեան դրներէն մէկուն քով, ուր յորդած գերդ փոքրիկ պարոյք մը կը շինէ ափերէն ողողած անսպառ աղփեղութիւնները իր մէջ խաղցնելով: Այդ ջուրը կը խմեն բոլոր մուտլցինները: Ամէն դրուն ջուրի գրարան մը ունի, փայտի կազմածներու վրայ զեբեղուած են 2-3 մեծ հողէ կարասներ իրարու վրայ: Գետին բերուած աղպոր և պղոքոր ջուրը կը լեցնեն վերի մեծագոյն կարասին մէջ, որմէ կաթի կաթի կը մոյի երկրորդ կարասին մէջ: Վերջին կաթիլներէն կը կազմոյի գրուած և զուլալ ջուր մը: Կարասներուն յարակը հաւաքուած մրուրները պարբերաբար կը մաքրեն (այժմ քարրեր է բոլորովին, Վ. Ս.):

Մուսուլի կիման բնականօրէն այնքան վափառող է: Ամառը չոր և չափազանց քաք կ'ըլլայ, ձմնոր մնամ և հաճելի եղանակ մըն է, թէն երթեմն կ'ունենան ջուր սառեցնելու ասփիճան ցուրփեր: Հանրածանօթ է արդէն Մուսուլ մասնաւոր վերքը, որ իբր անխուսափելի կնիք կը դրոշմուի, կը զեղեւուի բնիկ և անցորդի մարմնոյն վրայ, բնա չի ցաւցներ, չոր է, որուն իշկական պարճառը Տիգրիսի ջուրը կը կարծեն ոմանք, մինչ ուրիշներ մասնաւոր մժեղներու կը վերազրեն զայն:

Արաբական շրջանին հիմնուած և ծաղկած քաղաքը իին Ասորեսպանի մայրաքաղաքին այնքան մօթ, եղած է կերպունավայր մը աւագական իշխանութիւններու: Մարկօ Բօր, որ 1271-ին Զինասպան երթալու համար անցած է Մուսուլէն, չափազանցնելով կը պարմէ, թէ Մուսուլ կը ներկայացներ մեծ թագատրութիւն մը և ունէր աթապէկ մը:

Մուսուլ վերջին աթապէկ եղած է Պեղրեփոյին Լուլու¹, որ 96 փարեկան Ռուայորի կողմը անցաւ և իլիաննեան թաթար տիրապետութեան հպարտակեցուց զաւառը: Իր որդին, Մալիք Մալիքը, սխալը գործեց ըմբոսպանալու և պարտունցաւ մոնկոյներէն 1261-ին և պարտատրութեան հոսպում առնելէն վերջ, և որ սակայն մոնկոյները ցարգեցին և զինքն սպաննեցին:

Պեղրեփոյին Լուլու դրամները կը մնան: Անոնց վրայ կ'երևի իբրև գերիշխան վեհապետ՝ Մանկու խանի անունը: Զարմանալիօրէն Մուսուլի աթապէկերու դրամները կը յիշեցնեն յունական արուեստը (Յ. Յակոբեան, «Ուղեգրութիւններ», Ա հր., էջ 58):

Մարկօ Բօլոյի նկարագրութեան համաձայն իոն կ'ապրին բազմաթիւ ցեղեր, նախ արաբները, յեփոյ նեստորականները և յակորիկեանները: Այդ արեն, ինչպէս նաև վերջը, ասոնց պարփիարը կը նսկէր Մուսուլ:

Մուսուլի մէջ այն արեն ալ կը շինուէին ուկեթել և մնաբաժնայ կերպասներ, որոնք քաղաքին անունով Մուսուլի կը կոչուին:

Իր վաճառականութիւնը նշանաւոր էր այն արեն: Մարկօ Բօլո կը խօսի նաև Մուսուլի շրջակայ լեռները բնակող բիւրփերուն մասին, որոնց մէկ մասը, կ'ըսէ, բրիսոննեայ են և ոմանք սարակինոսներ: Զանոնք կը ներկայացնէ շապ գէշ գիծերով, ըսելով թէ անոնց հաճոյըն է վաճառականները կողոպտել (Յ. Յակոբեան, «Ուղեգրութիւններ», Ա հր., էջ 58):

ԺԴ դարուն վերջերը, Լենի Թիմոր Մուսուլը աւարի դրուա:

ԺԵ դարուն Մուսուլ կը գինուէր թուրբմններու ծեռքը:

ԺԶ դարուն սկիզբը, 1502-ին, պարսիկ վեհապետը՝ Խամայի Շահ, գրաւեց Մուսուլը, որ վերջը անցաւ օսմանցիններու ծեռքը:

Երբեմն ծաղկեալ վաճառականութիւն ունեցած է:

ԺՌ դարուն պիրապետութեան վակ քաղաքը շապ անշրացած և յեղադէմ վիճակի մէջ մնացած է:

ԺԷ դարուն կը պարկանէր Էրմէնիսպանի էյուլերին: Ցեղոյ արեն մը Վանի փաշայութեան ենթակայ էր:

1847-ին, ըստ Բարունակ պէյ Ֆերուիսանի, արդէն կերուն էր նահանգի մը, որ ունէր 180.000 բնակիչ: Իր սահմաններուն մէջ այն արեն կը գրնութիւն շրջաններ, որոնք կը կառավարուին բիւրը և եզիդի անկախ ցեղապէկներ («Ճանապարհորդութիւն ի Բարելոն», էջ 64):

Քաղաքը 1847-ին ունէր սուս 45.000 բնակիչ, որուն 32.000-ը իսլամ, 13.000 նեստորական, բիլբանի, ասորի և հրեայ և քանի մ'ալ հայ (նոյն, էջ 65):

I Ներսէն ծայրագոյն վարդապետ Սայեղեանի («Պատմական ակնարկ հայ կարողիկ հասարակութեան վրայ յիրաք», «Աւետիք», ԺԴ տարի, 1945, էջ 53) Աքրասեան խախիսներու օրով ճշանաւոր դիրք ու աստիճանի հասնող հայերուն ամենէն նշանաւոր ներկայացնաւ Պեղրէտին Լուլուն իւն մոյն ըլլալ կը բուի: Ասիկա բայ Մայուսան վարդապէտի, Աքրատէեան յորժորդուած իշխանական վրայ յիրաք իմանակալ և իմամատաք իմենէն վերջ՝ Պատմատի խախիային հաւանործամբ ամոնց յաջորդեց իրը իշխանապետ և սուլթան Մուսուլի նահանգին և մնուա 1259-ին:

Տուներուն թիւը 1847-ին 10.000 էր: Կային 20 մզկիթ, 10 եկեղեցի և մեծ շուկայ մը (նոյն, էջ 65): 1918-ին գինադադարէն եփք հոն մրան անզիացիքն Իրաքի հոգաբարութեան կցուեցաւ անիկա:

1870-ական թուականներուն դարձաւ կերպնը նոր կուսակալութեան մը, որ 90.000 բառակուսի թիվ, տարածութիւն և 351200 բնակիչ ունէր: Կուսակալութիւնը բաժնուած էր 3 գաւառներու, որոնք էին Մուսու, Քերուր և Սիլվյանիէ:

Մուսու, շնորհի քարիտին, որ իր շուրջը կը գրնուի և որ իհմա կը շահագործուի, մեծ ապագայ ունենալ կը թուի:

Մուսու վերջերս ունէր 61.000 բնակիչ, որուն 48.000-ը խամա, 10.000-ը քրիստոնեայ և 3000-ը հրեայ է: Մահմետականները խսկակրօն էին, մասնաւոն կանայք, որ կը քողարկուին շափ խիստ կերպով (Քարունակ պէյ, էջ 68):

Քրիստոնեաններուն մեծամասնութիւնը կը կազմնն ասորիները, որոնք կրօնական յարանուանութիւններով բաժնուած, հեքսեալ առանձին և տարրեր հասարակութիւնները կը կազմնն իրենց թիւի առաւելութեան կարգով, յակորիկեան (յարուայի), քաղիկացի (քլիանի), կաթոլիկ և բողոքական: Քաղիկացի ասորինները պահած են իրենց ազգային ժամակարգութիւնը (քաղեացի և յակորիկեան՝ իին ասորիններու եկեղեցական լեզուն ասորերէն է): Քաղիկացոց հոգևոր պետք՝ պարիարք վիպուսով, Մուսու կը նսփի: Յակորիկեաններու պարիարքական աթոռը Մերքինի մէջ է, որ յակորիկեանը ամենէն աւելի բազմաթիւ են: Մուսուի մէջ կը նարի յակորիկեան մութքան կամ եպիսկոպոս մը: Իրաքանչիր եկեղեցական վիճակ՝ քաղիկացի կամ յակորիկեան, եպիսկոպոս մը կը կառավարուի:

Դարքիարքները կ'ընդունին եպիսկոպոսական ժողովով: Յակորիկեանը և քաղիկացի բաւական իին և զեղեցիկ եկեղեցիններ ունին Մուսուի մէջ: Շրջակայ վանքերուն մէջ ամենէն համբաւաւորն է «Ելիս Մաթթի» կոչուած վանքը Մուսուի արևելեան կողմը 7 ժամ հեռու: Գեղեցիկ ծորի մը վրայ նայող ժայռով լերան մը զահավէժ կողին վրայ շինուած շափ իին վանք մըն է, որ բազմաթիւ այցելութիւններ կ'ընդունի ամրան գոթագին ամիսներուն: Վանքին շուրջ գրնուած մեծ ու փոքր բնական քարայրներէն ոմանք մագուսներու վերածուած են: Այրերէն մէկը Շեխ-Մաթթի (Ս. Մագթէոս) ճզնարան աղօթարանը եղան է ժամանակին:

Մուսուի մէջ փիրող այս երկարակ վիճակը քաջալերած են կաթոլիկ միսիոնարները, որոնք բաւական տարածունեութիւն ունին Մուսուի մէջ և աւելի բան 300 ծուխ են: Ունին եկեղեցիններ, դպրոցներ, տպարան և կազմագուն:

Բողոքական միսիոնարներ (եպիսկոպոսական և ժողովական) չեն կրցած երկար տոկալ կիխայի խսպութեան պարբառով: Անզիացիք թթքական շրջանին ունեցած են փորիկ եկեղեցի մը և խեղճ ու կրակ վարժարաններ: Նազի 40 տուն բողոքականներ կային և դարուն սկիզբ ամեն ազգէ խառն (Ռ. Տեր-Ձարութիւննեան, «Սուրբանդակ», թ. 1946, 26 ծուխ, 1905):

Գալրվ հայերում՝ անոնց բնակութիւնը Մուսուի մէջ նոր չէ: Ինչպէս կ'երսի, հայերը հոն հասպարուած են վաղուց: Հաւանօրէն թաթարական փիրապեկութեան լրակ անոնք, ինչպէս Միջազգութիւնը որիշ քաղաքներուն, նոյնպէս նաև Մուսուի մէջ հասպարուած էին: Ասոր զլյաւոր ապացոյցն է Սամուկ Անեցիի (էջ 159) վլրովումը, որ ցոյց կու լրայ այն վճիշին (հուբը) մասին, որ փրուած է 1336-ին Մուսուի եկեղեցիները վլցնելու համար, ինչպէս նաև 1352 թուականով ծեռազիր Քարոզզիրը «Գրեալ ի քաղաք Մուսուի ի Սամուկ քահանայ» ծեռազիրը կը պահուէր Էջմիածին, Կարինեան ցուցակ, թ. 2206):

Ասիկա կ'ապացուցան, թէ ԺԴ դարուն Մուսուի մէջ ոչ միայն հայեր կային, այլ անոնք ունեին քահանայ, հոգևոր հովի և հեքսլարար հաւանօրէն նոյնպէս եկեղեցի: Վ. Տեր Յարութիւննեան, որ վեղույն վրայ գրնուած է զրաբնական խսպութիւններու վակ, կրցած է իր յօդուածին մէջ հասկցնել, թէ հայոց հին եկեղեցին կը կոչուէր Ս. Աստուածածին, որ ինչպէս կ'երսի թուրք մոլեռանդութեան զոհուած է («Սուրբանդակ», թ. 1949):

Նոյնպէս սրօղեալ կը հասկցուի, թէ հին ապեն Մուսու ունեցած է թօրաքի համբաւաւոր հայ պղնձագործներու զաղութ մը, որոնք մոռցուած չէին վրակախին 1905-ին (նոյն), իսկ ինչ որ ամենէն շահեկանն է և զլյաւոր վասպրը, թէ Մուսու ունեցած է հին ապեն կարևոր հայ զաղութ մը, այն է, որ «քաղաքին կարևոր բաժններէն մէկը մինչև հիմա (գլք մինչև 1905) «Հայոց թաղ» կը կոչուի» («Սուրբանդակ», թ. 1949):

Եւ կ'երսի, թէ այս հին զաղութը մինչև ԺԹ դարուն առաջին քառորդը պահած է իր զոյութիւնը, վասնզի 1803 թուականով նամակի մը («Դիաւան», Է, էջ 409) կը յիշուի որ Մուսուի մէջ Էջմիածնայ գործակալը և զանձապետն է կեանջեցի պարու Յարութիւն անուն անձ մը:

Դժբախտաբար, յեփոյ պակսած է հայոց թիւր՝ անհետանալու աստիճան, մասնաւրապէս Լէնկ Թիմուրի քաղաքը աւարի տալու պաղմանով: Անցեալ դարուն վերաբին վկասած են հայեր զայ հասպարուիլ Մուսու: Գլխաւրապէս Սղերփէն և Տիարպէրիրէն եկած են հայերը:

Պաղպապի բազմարդին առաջնորդ Մեսրոպ վարդապետ անոնց հոգևոր մատակարարութեան համար ինքն անձամբ երթալով Մուսու՝ հոն եկեղեցիի մը հիմնարկութիւնը կը կարարէ: 1857 ծուխս 7-ին եկեղեցին կը կոչուի Ս. Էջմիածն անունով: Շենքը փոքրիկ և սիրուն է: Շինուածեան անձամբ հսկած է Մեսրոպ վարդապետ:

Առաջին քահանան կ'ըլլայ սղերփցի փէր Յակոր քահանայ Տեր-Եղիանան որուն կը յաջորդէ: 1861-ին փէր Աւերիս քահանայ Տեր-Եղիանան, առաջինին կրտսեր երթայրը և հայրը՝ Զաւեն պարիարքի, որ ծեռնադրուած է Մուսուի վրայ և հոն պաշտօնավարած մինչև 1884,

ապա փոխադրուած է Պաղպափ իրը «վիճակաւոր» առաջնորդ՝ Փիլիպպոս Եպիսկոպոս Նաճարեանի կարգադրութեամբ:

1914-1918-ին Մուտովի մէջ կը քահանայազործէր Սղերպի գիտերէն տեր Գրիգոր Տէր-Յակոբէան, որ մինչև 1939 հոն պաշտօնավարել Վերջ կը փոխադրուի Պաղպափ, ուր իհմա առաջնորդարանին մէջ տեղապահի պաշտօն կը վարտ:

Մուտովի մէջ 1872-73-ին կը բնակելին միայն պանդուխոր շար սակա հայեր, ամենը ալ կամ վաճառական կամ արհեստաւոր:

Այդ թուականին դպրոց չունին (տես «Համարագուտիթիւն Ազգային կեդրոնական վարչութեան 1872-73 ամի», էջ 47):

1905-ին հայերը Մուտովի մէջ միայն 25 տուն էին՝ իին և նոր գաղթողներ Սղերպէն, Սկրիինէն և Տիարակէրիէն: Ընդհանրապէս անոնք կը գրադէին առևտուրով ու արհեստով և իրենց մէջ բարեկեցիկներ կային: Որովհետ սղերպցիք և մերփինցիք արդէն վաղուց արարախոս էին, Մուտովի հայերը արարախոս եղած էին: Երբեմն աշխարհած են դպրոց մը ունենալ, սակայն չեն կրցած զայն պահպաներ:

1905-ին դպրոցին շենքը վաղուց թափուր կը մնար, թէև այս երկու դասնեակի հասնող ժողովուրդը պատրաստակամ էր միշտ զոհողութիւն ընելու դպրոց մը պահելու համար:

1914-1918-ին հայոց թիւը հազի 100-120 հոգի էր: Պատերազմին հայ գարագրեալներու զիսաւոր համախմբման վայրէրէն մէկն էր Մուտով, որ զինադարձը կերպած ագեն 4000 հայ գարագրեալներ և 1000-էն աւելի որբեր կային, որոնցմէտ շաբերը վերջը հեռացան, բայց մաս մըն ալ հոն հասքապուտեցաւ, որով 250 ընդամենքիք մօք բնակչութիւն մը մնաց: Քաղաքին դիրքը, ոյին թիչ շար բարեխառնութիւնը և առևտուրի կայան եղած զլայու առաւելութիւնը հրապուրած են շաբերը հոն հասքապուտելու: Հայերը հոս կը գրադէին մնծ մասամբ մերենավարութեամբ, կօշկակարութեամբ և դերձակութեամբ: Շար թիչ են առաւրականները, վաճառականներն ու կառավարական պաշտօննեաները:

1920-էն ի վեր ունին իրենց դպրոցը, որ 1924-25 գարեշրջանին ունէր 107 երկսեռ աշակերդ, 4 ուսուցիչ և 3000 ուսիլին աւելի ծախը, որ զաղութը կը հայթայթէր: 1932-ին դպրոցն ունէր 230, մանկապարտէզը՝ 160, նախակրթարանը՝ 70 աշակերդ: Վարժարանին ծախքերը կը հայթայթուին աշակերպներուն թօշակներով, ինչպէս նաև Մուտովի մէջ կազմուած «Նուազամիրաց»ի և «Անդրանիկ թափերասիրաց»ի յաճախակի սարքած ներկայացումներով և պատրահական նպաստներով:

Մուտով 1932-էն ի վեր ունի Շ.Բ.Ը. Միութեան մասնաճիւղ մը:

ՄՈՒՏՈՎԻ ԵՒ ԻՐ ՀԱՅՈՒԹԻՒՆԸ

Մուտով ներկայիս (1947): Ասկէ քառորդ կամ կես դար առաջ Մուտով այցելող մը, այսօր զրեթ պիտի չճանչնայ քաղաքը, որ ունի այժմ իր կրկնապատիկէն աւելի նոր և կանոնաւոր շենքեր, հանրային և անհապական հասպագութիւններ: Դին, ցեխով և նեղ փողոցներու վեր շինուած են ընդարձակ պողովաներ, հրապարակներ և ճամբաններ: Իրարշին և օպարական ամէն մարդ կը վկայէ, թէ քաղաքին կենցոնին մէջ և քաղաքին եգերքը՝ Տիգրիսի նորակերպ կամուրջին մօք, վերջին քաղաքին եգերքը շինուած հանրային ընդարձակ գոյց պարզէցները չունին նմանը ոչ իրարի և ոչ ալ իր սահմանակից երկիրներուն մէջ: Մինչդեռ նմանը ոչ իրարի և իսակապիւրիմ: Քացի այն երկու հանրային պարտէցներէն, բոլոր մնծ պողովաներուն եգերքները զարդարուած են զենեցիկ և մշգաղալար կանաչութիւններով, ու այս բոլորը՝ շնորհի քաղաքապետարանի ջանքերուն և ժողովուրդին նոր զարթնող զիփակցութեան ու ճաշակին: Քաղաքին երբեմնի ամառնային անդանելի և հեղացուցիչ գարբութիւնը բարեկաւուած է մասամբ: Քաղաքին հիմասային կողմը քանի մը գարիներ առաջ կառուցուած պետական գեղաշէն հիմանդանոցը, որ Պաղպափի մնծ և ընդարձակ Սէճիքիյէն հիմանդանոցին նմանութիւնը ունի, կը կազմէ իր զիսաւոր փառքերէն մին: Անիկա ալ աւելի պիտի յառաջանայ, երբ մօք ժամանակին վերջանայ այն երկաթուրիի գիծն ալ, որ պիտի երկարի Քերքութիւն դէպի Մուտով:

Բնակչութեան աճումը: 1925-ին ապէնները վետի ունեցող պաշտօնական ընդհանուր մարդահամարէն երևան եկած էր, որ Մուտով ունէր 95.000 բնակչութիւն: Այս թիւը այժմ բարձրացած է 130.000-ի: Ու արդէն հայերու պաշտօնական վիճակագրութիւնն ալ ցոյց կու դայ այս իրականութիւնը: Ըստ ազգային գումարի արձանագրութեան, մօք 2000 անծ նկազուող հայերուն մէջ, միշին հաշիւով, գարեկան ծնունդն է 70-75 և մահ՝ 20-22¹:

«Ենգիսերէ շրջակայ երկիրներէ հոս հասնող բազմութիւնը և ժողովուրիին այս ընդհանուր աճումը առիթ գուած են բնակարաններու պակասի, հակառակ գարուէ գարի նոր կառուցանուող բազմաթիւ շնբերուն:

Ընդհանուր կրթութիւն: Կարելի է ըստ թէ, ամէն երկիրներէ աւելի Իրար կը յառաջիմ հակայաքայլ կրթական գրեսակետով ալ: Քաղաքի ամէն անկիւններուն մէջ, ամէն քայլափոխիդ կը նշանաւ մանկապարտէզ, նախակրթարան, միջնակարգ դպրոց՝ մանչերու և աղջկներու համար: Կայ նաև բարձրագոյն երկրորդական վարժարան, որուն աշակերպնեան այժմու թիւն է 550: Ինչ որ հաճելի է, օգգակար և արդիւնաւոր, այն է որ ոչ միայն Մուտովի, այլ նաև ամբողջ Իրարի բոլոր դպրոցներուն մէջ, կը դիրէ կրթութեան միօրինակ ծրագիր: Իրարի դպրոցներուն մէջ, կը դիրէ կրթութեան միօրինակ ծրագիր:

¹ Բնակչութեան զամազան ազգերէ բաղկացած ըլլալը տես Ս. Գարամաճեամի 1933-ի տարեցոյցը:

կառավարութիւնը աշակերդութիւնը բարձրագոյն կրթութեան մղելու և առաջնորդելու համար պարբառը եռամեայ զինուորութենէ ազար կացուցած է այս աշակերդները, որոնք կրնան անթերի լրացնել երկրորդական վարժարանի հնգամեայ շրջանը: Ասկէ շաբ վարիներ առաջ 40-50% համեմատութիւնով խլամ փոլաք կը թափառէն փողոցներու մէջ՝ անուս, անկիրթ, և աղջիկներ կը մնային դրունը: Այժմ այդ համեմատութիւնը իջած է 5-10%:

Տարագ և ապերեակերպ: Այժմ թի կը դեսնուին քաղաքին մէջ Փելահական հին վարագ հազնոյ անձեր: Տարագ, փողկապ և զիխարկ այժմ սովորական հազուտրեն են: Նոր երիտասարդութիւնը մանաւանդ փափար և ճաշակ ունի շիկ երևալու և երուպականացած վարագով ցուցադրութելու ուրիշներուն:

Միակ բացառութիւնը, որ գոյութիւն ունի դեռ, այն է, թէ կիներ և չափահաս աղջիկներ սովորուած են դրունէն դրուս նլլել սեւ սաւանու:

Գալու ժողովուրդի ապերեակերպին, ընդհանրապէս, գրեթէ ոչ մէկ փոփոխութիւն խլամ և հրեայ դասակարգին մէջ: Իրենց շահին չի համապատասխաներ իրենց այսօրեայ ապրուալը: Միակ վափարնին դիզելն է ոսկիները իրարու վրայ: Պակաս թի մը չեն կազմեր այնպիսի մեծահարուսար կայուածափերեր, որոնք կ'անցըննեն օրերնին չոր հացով կամ աման և անսնունդ կերակուրներով: Քազմաքի են անոնք, որոնք առաօքեն մինչ կէս զիշեր, կը շնչեն սրճարաններու աղդուր և ապականած օդը և թի կը մրահոգուին իրենց ընկանիքներուն մասին: Շաբեր ժառանգած են հօրենական հարսութիւններ՝ դրուն, խանութ, բանիք և արդեր, որոնց բերած վարեկան վարձերով կ'ապրին: Ամէն քայլափոխիդ կը հանդիպես հասարակ սրճարաններու, որոնք լիբն են անգործ և ծոյլ մարդոց բազմութիւնով:

Կիմայ: Մուսուլ ամառ ապեն չունի ոչ հարաւային քաղաքներուն հեղձուցիչ վաքութիւնը և ոչ այ ձմեռը՝ հիւսիսային կողմի սասրկաչունչ ցուրփը, քամին և ծիւնը: Չմեռ ապեն բաւական չոր ցուրփ կ'ընէ, Ցուլիս և Օզուսու ամիսներուն ալ՝ փար: Պաղպափի և առաելապէս Պասրայի ժողովուրդին համար Մուսուլ կարեի է նկագել օդափոխութեան վայր: Այսու հանդերձ, ընակցութեան ունեսոր, բարեկեցիկ և հաճոյաւեր դասակարգը ամառնային 2-3 ամիսներուն կը նախընքրէ անցընել Լիրանանի և Պարսկաստանի լոռնային վայրերուն մէջ և ունաճ ալ՝ շրջակայ զիտերուն մէջ, ինչպէս Շազլաւ, Սէրսինկ ու Սուլաֆ, որոնք հակառակ կիմայի յարմարութեան և պաղ ջուրի առափութեան, ունին ճաճներու և մժեններու շաբութիւն, որոնք առիջ կը դառնան մալարիայի: Մուսուլ բախփառը է՝ ոչ մի եղանակին մէջ չունենալով ոչ մժեղ, ոչ մլակ և ոչ այ ներիշ ճաճն: Վերջերս բեղական կառավարութիւնը մասնաւոր ամառային ընակարաններ կը շինէ ի Սալահային և ի Սուլաֆ, ի դիրութիւն ժողովուրդի օդափոխութեան և իրաքեան դրամը օպար երկիրներու մէջ ծախսել չդարձալու նպագակով:

Զուր: Տիզրիս գերին է իր ջուրի միակ աղբիւրը: Նակառակ մօքիկ լուսաշղթաներու առափութեան, գոյութիւն չունի ակի ոչ մէկ հետք:

Մինչև 23-25 վարիներ առաջ բոլոր ժողովուրդը սովորուած էր

մասնաւոր ջրկիրներու միջոցաւ դիկերով և թիթեներով բերել փալ խմելու և առօրեայ գործածութեան ջուրը՝ գերէն: Բայց անկէ վերջ, հասպագուած են ջուրի մեքենաներ, որոնց միջոցաւ կը գորուի ջուրը և կը բաժնուի բաղար՝ սովորական կերպով: Այսպէս ամենաաղջապան իսկ ունի ջուրի ծորակ իր փան մէջ:

Քաղաքին շուրջ, անոր հիւսիսային կողմը Այն Քպրիթ կոչուած փեղէն կը բդիսի ծմբրով ջուր մը, որ կը խառնուի գերին, ու ըստ բժշկական քննութեան, յոյժ օգորչակար է գերի ջուրին համար: Քաղաքին հարաւային կողմը, անկէ հազի 18-20 թիօմետր հնուաորութեան վրայ կը գորուի Համամ կը Ալի կոչուած ջերմուկը, ուր անառուան եղանակին նրաքի ամէն կողմէ կու զան անդամալոյներ, րումաթիզմ ունեցողներ, մորթային հիւսինորիթինով լրացապողներ և ուրիշ գեսակ հիւսներ, որոնցմէ շաբեր կ'օգորչուին: Քանի մը վարիներ առաջ քաղաքապետարանը շինեց մասնաւոր յարկաբաժններ և սենենակներ, որոնցմէ կը սպանայ վարեկան կարևոր գումար:

Քուսականութիւն: Տիզրիս գերին է միայն, որ ծաղկեցուցած է քաղաքը և անոր շնորհած՝ բանջարելինի, բուսեղելին և կանաչելինի ամէն առափութիւն: Գեղեցերքն հեռու ոչ մի դեղ գոյութիւն չունի բուսականութիւն: Գերը քաղաքէն բաւական ցածէն հոսելով, նահապետական ջրհաներով կ'ոռոգուին անոնք: Քաղաքին վեղացի մեծահարուսար մարդիկը մրադրած և ծեռնարկած են բերել փալ Եւրոպային մասնաւոր ջրահան մերենաներ, ինչպէս կան Պաղպափ:

Մուսուլ և ամբողջ Իրար ունին ցորենի, զարիի, ոսայի և ուրիշ արմդիներու խիստ ընդարձակ դաշխագետիններ, որոնցմէ յառաջ եկած արմդիները կրնան գոհացնել շրջակայ երկիրներուն բնակչութիւնը: Այս դաշխագետիններուն հազի թէ 1/10-ը մշակուած են, մեացեալ վեղերը խոպան և անմշակ հողեր են: Թերևս պիտի զայ ժամանակ մը, որ այս վայրերն ալ մշակուին, ու այն ապեն իր արքադրած արմդիքը պիտի բաւէ երուպական կարգ մը երկիրներու պետքին:

Նախ քան Ա համաշխարհային պարերազմի վարիները, Մուսուլի մէջ կային 15-16 գուն հայ ընտանիքներ, որոնք շաբ վարիներ առաջ կամովին եկած են Սղերպէն և Տիզրանակերպէն: Անոնք ունեցած են 10-12 աշակերպներով փոքր մանկարան-դպրոց՝ միշտ երթեւկող ուսուցիչներով (1910-1912 վարիներուն Ա. Թաճիրեանի (ապա Տ. Ղահան քահանայ) հսկողութեան վայլ):

1915-1918 պարերազմի վարիներու ն հայեր զայթած և եկած են Անապոլիսին, Թրքահայասպանէն, Կիլիկիային և Պոլսոյ շրջաններէն: Այս զայթող բազմահազար հայերուն մեծագոյն մասը մահացած է հոս դիրող համաճարակ թիֆօյտ, մալարիայ և բաւական կարևոր մաս մըն ալ՝ անօթութենէ և աղքափութենէ: Շաբեր ալ զայթած են Սուրիա, Լիրանան, Պարսկաստան և աւելի հեռու երկիրներ, ճարելու յոյսով չոր ապրուսար մը իրենց ընդանիքներուն համար: Հայ այս, 1920 թուականներուն վերապրող հայ ընդանիքներուն թիւ եղած էր 140-150:

Ընդհանուր գինադարիարէն վերջ (1918), մէծ բարիի մը եղած է հայ որբանոցը, որուն ծախսը հոգացուած է Արևելի նպաստամագոյց

ընկերութեան, Հ.Բ.Ը. Միութեան և այլ Միութիւններու և անհավական նապաստներու միջոցաւ: Այս որք և որրուիիններուն աւանդուած է նաև հայկական կրթութիւն: Ամբող մեկ գարեւկան ծախը հոգացած է բարեսէր գիշար Յակոր Օհանեան, իսկ որրահաւաքութեան գործին մեջ կարևոր բաժին ունեցած է ժամանակի որբանոցի մարդակարար և հսկչ ա: Սարգիս Չազմանեան: 1921 գարին որբանոցը փոխադրուած է Երուսաղեմ:

Ծնորիին նորակազմ Իրաքի կառավարութեան բարեխնամ հոգածութեան և թոլլիքութեան, հայեր սկսած են լծուի գործի և աշխափանքի, հայրայթեան իրենց ընդունակութեան օրապահիկ ապրուստը: Այս ափ մը հայեր, այսպէս, թիզ մը գրնելով կեանքի և ինչքի ապահովութիւն և զօրանալով նիշապահ, իրենց մարդութեան առարկան կ'ըլլայ իրենց զաւակներուն կրթութեան հարցը: Ուստի արարական կառավարութեան բարեխնամ արգունութիւնով 1921-1922 դպրոցական գարեշշանին կ'ունենան իրենց կրթարան Շաղկոցը, որ աւանդուած են հայերն, հայ պարմութիւն, իրազիքական, հաշուական, նաև արարերեն լեզուի դասեր՝ թէս ոչ կանոնաւոր պայմաններու գակ: Սոյն Շաղկոց դպրոցին մեջ որպէս ուսուցիչ կարևոր աշխափանք ունեցած է հանգուցեալ սղերգի ա: Արմենակ Փանոսեան, որ իր ուսումը առած է Միացեալ ընկերութեան բարձր դպրոցներուն մեջ:

1922էն մինչև 1927 գարինները եղած են Մուսուլի ժողովուրդին համար առափութեան գարիններ՝ շնորիին անզիյական նորահասպափ կառավարութեան նույներուն կամ նպաստի ձևին գակ և կամ աշխափանքի փոխարէն շոայլած դրամին: Այսպէս որ, հասարակ գործաւոր մը և բեռնակիր մը կրցած է օրական շահի 30-40 րուի (13 1/3 րուին հավասար էր մեկ սղերլինի):

Այս առափութեան և իրաքեան կառավարութեան բարեացակամ վերաբերումին արձագանզը հասած ըլլալով շրջակայ երկիրներ և անցագիրի այժմու դժուարութիւնն ալ չունենալով՝ Սուրիայէն, Լիբանանէն, Պարսկասպանէն և նոյնիսկ հեռաւոր երկիրներէ հայեր, բաւական թիտվ, եկած և հասպափուած են Իրաք, որով թիզ ժամանակին անոնց թիւը հասած է 220 ընդամենքի:

1927-1928 դպրոցական գարւոյ սկիզբը Լիբանանէն հրաւիրած են որպէս գնորէն գարժարանի ուսուցիչ մը՝ յանձին ա: Միարական Օրջանեանի (ապա քահանայ) և իր գիլիկնը՝ որպէս գնորէնուին նոր բացուելիք մանկապարտէզին: Այս շրջանէն սկսեալ դպրոցը կ'ունենայ կանոնաւոր ուղղութիւն և բաւական բարձր պիտիք: Մինչև այս արեն, որպէս դպրոցի շենք գործածուած եկեղեցիի փոքր և անբարար սենեակներն ալ գոհացուցիչ զգնելով, ժամանակի թաղականութիւնը քաղաքին հայկական թաղին մեջ կը գարձ ընդարձակ շենք մը՝ դպրոցի համար: Նոյն շենքին մեջ դպրոցը կը շարունակուի 5-6 գարիններ: Ու այս միջոցին, դպրոցի գարձի ծանրութիւնը նկատի ունենալով, հայ ժողովուրդի զոհողութեամբ և ժամանակի ալ թաղական խորհուրդի ապենապես փօթթոր Գրիգոր Ասպարծեանի նախաձեռնութեամբ և կարևոր համարեալ փոխագութիւնով 1932-ին կը գնուի քաղաքի

կեղունին մեջ 1500 քառ. մեքր գարածութեամբ հողաշերք մը, որուն մեկ մասին վրայ կը կառուցուին Ազգային գարժարանին սենեակները, միևնույն մասին վրայ ալ՝ ապազային պիտի կառուցուէր եկեղեցիի շենքը:

Այս գարիններուն, հայ ընդամենքուն թիւը հասած էր 350 և երկսուն աշակերդութեան թիւն ալ՝ 360-ի:

Շու ճառնանք յիշելու, որ Մուսուլի փոքրաթիւ հայութիւնը 1857-ին ժամանակի առաջնորդ պոլսեցի Մեսրոպ ծայրագոյն վարդապետի շանքերով, քրիստոնեայ եկեղեցիներու թաղին մեջ կառուցած է փոքր եկեղեցի մը, զոր կը գործածեն մինչև այսօր¹:

Կակառակ ժողովուրդի խիստ փոքրաթիւ քանակին, եկեղեցին միշտ ալ ունեցած է իր քահանան: Մօք 8 գարիններէ ի վեր ալ կը քահանայագործէ միակ քահանայ մը՝ պէտք Մեսրոպ քահանայ Օրջանեան:

1936-37-ին դպրոցը հարկադրուեցաւ հեփսիլ արաբական վարժարաններու ծրագրին՝ երկու պարմատներով՝ Ա. Արաբական վարժարաններու կրթական վարչենութեան ճնշումը, Բ. Մեր վարժարաններուն Ե հասարանէն շրջանաւարդ երկսուն աշակերդներ կը մերժուէն դպրոցի յաջորդող դասարանը ընդունուիլ: Այս պայմաններուն գակ, հայկական դպրոցին մեջ նախապատութիւն կը գրուի արաբերէն լեզուին, քան հայերէնին: 1943-ին ունեցած նախակրթարանի Ե դասարան ալ:

Կակառակ թաղականութեան ջանքերուն և առափ վարձագութեան զանքերուն հայերէնի կարող և փորձառու մասնագիր պաշտօնեայ մը: Այժմ, կակառակ իր բազմազբաղ վիճակին, բարձր երկու կարգերուն հայերէնի դասաւանդութիւնը հարկադրարար սպանձնած է դեղույն հայ քահանան:

Տարիներու ընթացքին, արդասահմանէ եկող ազգայիններու բազմութիւնով և հայերու բնական աճումով, այս գարի ընդամենքներու թիւը հասած է մօք 400-ի և երկսուն վարժարանի աշակերդութեան թիւն է 420: Այս համեմապութիւնով գարուէ գարի կ'աւելնան նոր յարկաբաժններ դպրոցի շենքին վրայ: Այս շենքը այցելող մը կը վկայէ, թէ անոր ընդարձակ և գեղակերպ սրահը, որ ի հարկին կը գործածուի հայ և երեմն ալ օպար ազգերու ներկայացումներու, դպրոցական հանդիսներու, նոյնիսկ հարսանիքներու և նշանգութիւն, չունի նմանը ոչ Պաղպատի, ոչ Պասրայի և ոչ ալ ուրիշ քաղաքներու մեջ:

Ներկայ ներգաղթի շարժումի հեփսանքով եկեղեցիի շենքին կառուցումը յեփսածուած է:

Մուսուլի հայութիւնը, բախտագմամբ ուրիշ քաղաքներու, բարեկեցիկ է, խաղաղատէր և պարտաճանաչ: Ունի հինգ ազգայիններէ բաղկացած և ժողովուրդի բունով ընդրութեան թաղային խորհուրդ մը, 25

1 Մեսրոպ վարդապետը 1852ին կառուցած է նաև Պաղտատի Ս. Երրորդութեան գառաւոր եկեղեցին:

լրարիներէ ի վեր ագենտապեսպութիւնով՝ թէ՛ հայերէ և թէ՛ դեղացի խլամ և քրիստոնեայ ազգութիւններէ սիրուած և յարզուած հայրենասէր տօքթոր Գր. Ասպարձեանի: Բացի ազգապարական նկեղեցի և Ազգային վարժարանի շենքեր, չունին ազգային ոչ մէկ կալուած: Շնորհի հայ ժողովուրդի առարածնենութեան, ոչ մէկ բարի բաց ունեցած է դպրոցը: Ու եկեղեցի հասոյթեներէն ոչ մէկ իր առնելու պետք չէ ունեցած: Եկեղեցին գոյացած գումարը պահ բրուած է ի պանք: Նայ ժողովուրդի գրադումն է զիխատրապէս մերենավարութիւն (Հօֆեր), դերձակութիւն, կօշկակարութիւն, սափրիչութիւն, հիւսնութիւն: Կարամի վերեր ալ կան բաւական թիւով: Առևորականներ և պետքական պաշտօնեաններ և քօնթաքթէօրներ մագի վրայ կը համրուին: Նայ ժողովուրդի 65-70 դոկուոց արձանագրուած է ենթագործի համար, որոնք ակնդէկ կը սպասեն վերին հրամանի՝ հայրենի հողին վրայ ալ բերելու քրդինքի և աշխագութեան իրենց բաժինը:

ԻՐԱՔԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹԵԱԸ ԵՆԹԱԿԱՑ ԹԵՄԵՐԸ

Իրաքի կամ երբեմնի Պաղպափի առաջնորդութիւնը, ինչպէս վերը պարզուեցաւ, միշտ արդի ընդարձակութիւնը չէ ունեցած և բախտութիւններ կրած է:

Երբեմն անիկա իրը գլուխունի վիճակ իրեն ենթակայ ունեցած է Պաղպափ և Պասրայ քաղաքներէն զար Պարսից ծոցի եզերները պահուող քաղաքներ ինչպէս նաև Պարսկասպանի պարկանող մի քանի քայրեր, որոնք այսօր դուրս կը մնան Իրաքի պետութեան և այսօրուան Իրաքի առաջնորդութեան սահմաններէն:

Կան նաև մի քանի վայրեր, որոնք այսօր թէև Իրաքի պետութեան սահմաններուն մէջ են, սակայն այլևս հայաբնակ չեն:

«Եփևարար երեք դիմում վայրեր կարելի է յիշել:

1. Իրաքի արդի հայաբնակ վայրերը:
2. Իրաքի երբեմնի հայաբնակ վայրերը:
3. Պաղպափի վերունի վիճակին երբեմն ենթակայ, այլ սակայն այսօր Իրաքի սահմաններէն դուրս մնացած վայրերը:

Հին պատմական քաղաք:

Իրբ թէ քաղաքը շինուած է Քրիստոս 800 տարի առաջ Սարքանապալէն: Այն ապենները քաղաքը կը կոչուիր Սլոր կամ Ջերը Սլոյս, Ալեքսանդրի արշաւանքնեն վերջ անհիկա վերաշինուեցաւ և աւելի ընդարձակուեցաւ: 227-ին Սասանեանք փիրեցին քաղաքին: Քրիստոնեութեան ծագումն յեղոյ այս շրջաններուն մէջ եռանդով նոր կրօնքը քարոզուեցաւ Ենեսիոյ Եկեղեցին դրկուած քարոզիչներով: 409 Օգոստոս 26-ին 12-16 հազար քրիստոնեաններ նահարակուած են այս քաղաքին մէջ՝ «վասն հաւաքոյ»: 470-ին այդ նահարակներուն ի յիշարակ վանք մը կը շինուի Մար Թահմավկերը անունով և հիմա կը կոչուի Կարմիր Եկեղեցի (Գրմզզը Քիյու): և կը գտնուի Քերքուի հիւսիսային կողմը մէկ մղոն հեռատրութեան վրայ: Դարերու ընթացքին այս Եկեղեցին հողին տակ կը թաղուի և սակայն նոյն փեղույն վրայ նոր շենք մը կը կառուցուի¹:

Դիմա քաղաքը կը բաժնուի երկու մասի՝ Գորիա և Գալլ-ա:

Գորիան նոր քաղաքն է, որ շինուած է հարթ հողի վրայ, իսկ Գալլ-ան իին քաղաքն է, որ կը գտնուի հսկայ և բարձր բլուրի մը վրայ: Գորիան Գալլ-ային միացնող քարաշէն կամուրջ մը կայ որ հնուց շինուած է: Աւանդութեան մը համաձայն Դանիկ մարզարէի գերեզմանը այս քաղաքին մէջ է և մզկիթի մը մէջ կը գտնուի:

Քերքուը Բարունակ պէյ Ֆերուիխան կը համարէ Պաղպապի կուսակալութեան ներակայ վայրերուն մէջ «ամենէն գեղեցիկը»:

Վրդարև քաղաքին կիման բաղդավարմամբ Պաղպապի, Պասրայի և նոյնիսկ Մուսուլի, աւելի բարեխառն է և հաճելի (Մերու քահանայ Օրջանեան, նոյն, էջ 200): Միակ անպատեհութիւնը, որ ունի, հոսուն ջուրի պակասն է (նոյն):

1933-ին ծրագրուած էր 3 մղոն հեռու եղող Ավթուն Քէօփրի-ի գերին մէկ ճիւլը բերել: Այս ծրագիրը հիմա գործադրուած է:

1847-ին Սուլթան Ապդիկ Մէճիփ իր Գ սենեակապէտ Շահուայ պէյին իբր բժիշկ կ'ընկերացնէ Բարունակ պէյը, երբ անիկա Պաղպապի կուսակալ Ալի Նէճիպ փաշային կը վանէր Խորլը Խաֆթան մը, յափուկ հրովարդակով: Այս առջի Բարունակ պէյին կը յանձնարարուի ճամբու վրայ քաղաքներու և գիւղերու հիւսնեները դարմանեկ և պատուասք ընել:

Բարունակ պէյ այս առջի գրի առած է «Ճանապարհորդութիւն ի Բարեկուն ընդ Դայաստան» (պատ. Արմաշ, 1876) գործը, ուր կու վրայ Քերքուի մասին բաւական հետաքրքրական փեղենկութիւններ: Ըստ այնմ 1847-ին քաղաքը ունէր մօքաւրապէս 8000 տուն, 15000-ի չափ

բնակիչ՝ քիւրդ, թուրք, հայ, ասորի, քաղցացի, իրեայ և արար (Ճանապարհորդութիւն, էջ 75):

Քաղաքը ունէր 10 մզկիթ, և իրաքանչիւր ազգ ունէր մէկ մէկ եկեղեցի, որով հայերն ալ ունէին Եկեղեցի մը²: Նու կը գրնուին Քէֆիր, ճերձիլ և Եագուա մարզարէներուն թիւրպէները: Կային 8 բաղնիք, խաներ, արհեսպատրներու շուկայ:

Քաղաքը շրջապատուած էր շապ գեղեցիկ ու ընդարձակ արքերով, այգիներով, պարտիզներով, որոնք ունէին ընփիր պարուաքը ծառեր՝ խնձորի, լիմոնի, նարինջի, սալորի, խաղողի և այլն: Շուրջը կան սուխի, նոճի ծառեր և թթենի և արմաւենի անվաններ:

Բարունակ պէյ կը գրէ, թէ «Բնակիչները հիւրասէր, ազնիւ և հյու մարդիկ են, շապերնին գինուորական ծառայութեանց մէջ կրուած: Մէկ քանի հարիւրէն աւելի սպահա կար: Օյն աղէկ և ջուրը բաւական անուշ՝ որ կու զայ 5 ժամ հեռի լեռնէն և կ'ըսուի Խասիա-սու» (նոյն, էջ 75):

«Այս գիւղաքաղաքը 4 թաղերու բաժնուած է, որոնց անուններն են.

Ա. Քեօյրայ մահլէսի, ուր կնցանք օր մ' եւ երկու գիշեր: Ունի 2500 փուն:

Բ. Եօրաք գէյվէ մահլէսի, ունի 100 փուն.

Գ. Աշաղը գէյվէ մահլէսի. ունի 2500 փուն, որուն 500-ը հրէից էր:

Շուկան այս երկու թաղերուն մէջքեն է բաւական ընդարձակ, ուր կը գտնուին զանազան արհեսպատրներ: Այս երեք թաղերը դաշտավայրի վրայ շինուած են:

Դ. Քայլ մահլէսի, որ ունի 2000 փուն ամէն ազգէ խառն: Այս թաղը հողակոյքի ծնացած լեռան մը զարիվերին վրայ շինուած է պարսպապաք» («Ճանապարհորդութիւն...», էջ 75-76):

Անգլիացիները Քերքուը գրաւեցին 7 Մայիս 1918-ին, սակայն 14 օր վերջը՝ 24 Մայիսին լրեցին, և զինադադարէն (31 Նովեմբեր 1918) վերջ վերսպին առին: Քերքուը կարևորութիւն առած է հիմա իր քարիտով, որ թուրքերը չեն կրցած շահագործել իրենց երկարավու փիրապեսութեան ընթացքին հակառակ անոր, որ անփեղեակ չէին այդ մէծ հարսպութեան գոյութեանը: Այսպէս, Բարունակ պէյ Ֆերուիխան, որ հարիւր տարի առաջ անցած է անկէ, կ'ըսէ, թէ Մուսուլին Քերքու զացած ապէն փեսած է Քերքիթի մօքերը շապ մը հորեր, որոնց մինչև բերանը փեսակ մը կուպրով (հաւանօրէն մազուր պիփի ըլլայ) լեցուած էր: «Այս կուպրու, կ'ըսէ, զեփնին փակէն կը բղիսի և հորերուն մէջ կը պարպուի, ուրկի ուզողը կ'առնէր, փիկերու մէջ լնցոնելով վառելու կը գործածէր: Նու փեսակ մը կարածիւր (նէֆր) ալ կայ: Այս վայրէն մէկ քառորդ ժամ անդին և Քերքիթի 2 ժամ մնացած դաշտավայրի մը վրայ ծծումբի հոդը կը բուրէ: զեփնին երեսը ծծումբ ալ կը գտնուի, և երբ վայրով մը հոդը խառնեն՝ իսկոյն կը սկսի զեփնինը միսիլ, վառի և բոց հանել հրաբուխի

1 Քերքուի պատմական անցեալին վրայ բաւական ընդարձակ ծանօթութիւններ ունի հրատարակած պատմական Մելքոնեան «Պաղպապի Տարեգիրը»-ի մէջ (Պ տարի, 1940, էջ 64-72), որտեւ օգտուած եմ:

2 Հայոց Եկեղեցին կամ լուսած կամ գրաւուած պէտք է ըլլայ 1847-ին վերջը:

նման: Բոլոր այս վայրերուն փակը թափուր ու պարպուած է, մինչև անզամ քաղած ափեն ուրբի ծայնին արձագանզը կը լսուի գետինին խորեն» («Ճանապարհորդութիւն...», էջ 74-75):

Դիմա սկսած են փորել քարիստի ահազին հորեր, մասնաւրապէս 1925-ին ի վեր շաբ աւելի կարևորութեամբ կը հետապնդուի գործը:

Այսօր Քերրուիք մէջ կը գործէ Իրաքի նախային հսկայ ընկերութիւնը (Iraq Petroleum Company), որուն առաջին հորը Քերրուիքի մօքերը բացուեցաւ 1927-ին: Դիմա հայերու թիւը օրէ օր կ'աւելսայ և արդադրութիւնը զգալիօրէն կը շաբնայ:

Այս ընկերութիւնը կը բաղկանայ քանի մը խումբերէ, որոնցմէ մէկն է Գալուստ Կիւլպէնկեան և ընկերութիւն, որուն կը պարկանի 100-ին 5-ը:

Ընկերութիւնը ունի 1200 նդրն պարածութեան վրայ խողովակներ՝ 10 միլիոն անգիտական ոսկի արժողութեամբ և որոնք երկու ճիշտերու կը բաժնուին, մեկը Կ'երկարի դէպի Խայֆա, իսկ միւսը՝ Թրիփուլի:

Այս երթուղիներու պաշտօնական բացումը կարգարուեցաւ մեծ հանդիսաւորութեամբ Քերրուիք մէջ 4 Յունուար 1935-ին: Ծնորին քարիստի այս հարսպութեան, Քերրուը մեծապէս կը զարգանայ օրէ օր:

Քերրուը ունի այսօր շուրջ 200.000 բնակչութիւն, առանց հաշուելու թափառիկ և վաշկարուն ցեղերը: Ժողովուրդը մեծ մասամբ քիչը է, քրիպախոս և թրքախոս: Քաղաքը վաճառականական կերպոնական դիրք ունի Քիւրփիսպանի շուկային մէջ: Գլխաւոր արդադրութիւններն են՝ արմտիք, պարուղ, ոչխար, փայտ, հողագործական գործիքներ և այլն: Զուրը լաւ է և կը սպացուի խողովակներու միջոցով, իսկ օդը բարեխառն է:

Ինչպէս Բարունակ պէտի գրածէն կը հասկցուի, հայեր շաբունց կը բնակեին Քերրուը և նոյնիսկ եկեղեցի ունին, քանի որ իրաքանչիւր ազգ ունի մէկ-մէկ եկեղեցի ըսած է, բայց որովհետք բացորոշ չէ գրուածը, կարելի է կասկածի, սակայն անժմսիքի է աւելի կանուխ քան հարիւր փարի այս քաղաքին մէջ հայերու գոյութիւնը, որ կը հասպարեն օրարենքը ալ:

Այսպէս, Սըր Ռուպեր Կիւր Փորփըր (1775-1841) անցեալ դարու սկիզբը յայփնի անզիացի նկարիչ ու հենագէպ, որ միևնույն ժամանակ նշանաւոր էր իր կարարած ճանապարհորդութիւններով աշխարհի զանազան մասերուն մէջ, 1817-1820-ին կ'այցելէ նաև Անդրկովկաս, Պարսկասպան, Միջազգնքը և Թուրքիա, և իր ուղեգործութիւնը կը հրաբարակէ 1822-ին Լոնդոն երկու սպուար հարորներով:

Նա իր գործին Բ հաբորի 439 էջին վրայ կը գրէ.

«Քերրուիք (Kirkook) գունները խառնուած են իրարու վրայ և բազարները նեղ են ու մօայլ, թէս այնինք ցուցադրուած են ամէն դեսակ առևտրական ապրանք ու մթերք բնակիչներու պէտքերուն համար: Անոնք կը ներկայացնեն զիխաւորապէս թուրք, հայ, քուրդ, արաբ և մի քանի հրեայ, և անոնց թիւը փասնէն-փասներկու հազար կարելի է հաշուել»:

Այսօր այդ զաղութէն հեքը չէ մնացած գրեթէ, միայն Մուսուլի մէջ կ'ապրին գրիսպունեայ կարգին մէջ խառնուած սակաւայի

անձեր, որոնք կը յայգարարեն, թէ իրենց պապերը ժամանակին հայեր եղած են:

Կը կարծուի, թէ ժամանակին Օսմանեան փիրապետութեան շրջանին հոս ենած են զանազան վայրերէ Կէսարիայէ, Էնկիրիխաէ և այլ շրջաններէ հայ անհավներ առանց ընդանիքի, իբր պերական պաշտօնեայ և այլն: Ասոնցմէ ոմանք ամուսնացած են գեղացի քրիստոնեայ աղջկներու հեր և խառնուած գեղացիներու և ուժացած են ազգէն:

Այսօրուան Քերրուիք հայ բնակչութիւնը բոլորովին նոր է և թիւը 1932-ին փակախին հազի Մուսուլի հայոց կտին չափ չէր, բայց քաղաքը հսկայաբայլ կը յառաջդիմ, շնորիի նաւթային անսպառ զանձին: Այս պաֆճառով հոն հաւարուած են զանազան կողմերէ հայեր, որոնց թիւը 1932-ին հասած էր 154 դպուի կամ 785 անձի, մեծ մասամբ նեղսացի և վանեցի: Ծնորիի «Iraq Petroleum Company»-ի գործունեութեան ընդարձակուելուն, 1938-ին Քերրուիք հայ զաղութը 160 դպուն և 900 անձի բարձրացաւ, ամենքն ալ քիչ շաբ բարեկեցիկ, և սպուար մեծամասնութեամբ ընկերութեան մէջ աշխապող, փոքր մէկ մասն ալ արհեսպաւոր և մանր առևտրական և զործատոր:

Քերրուիք մէջ եկեղեցիի և վարժարանի յափուկ շէնք մինչև 1932 գոյութիւն չունէր, վարձու շէնքերով կը հոգացուէր այդ պէտքը:

1927-ին հասպարուեցաւ ազգային վարժարան մը, որ ունի 100-է աւելի աշակերպներ՝ 48-ը նախակըրարանի մէջ և 56-ը՝ մանկապարտէզի: Դպրոցին ծախըերը դժուարաւ կը հայթայշուին Հ.Բ.Ը. Միութեան օժանդակութեամբ և բացառիկ նուերներով և աշակերպներու թշչակներով:

Կառավարութիւնը 1932-ին գուած է հայոց գերեզմանափառ հոդ: 1932-ին Քերրուիք հայ ժողովուրդի փափարին վրայ, «Պաղպատի առաջնորդարանը գէր Մասրուպ քահանանը հոն դրկեց իբրև հոգւնը հովիւ և ազգային վարժարանի գնորդէն - ուսուցիչ:

«*100-105 թ. Բ.Ը. Միութեան օժանդակութեամբ աշակերպներու գուած հայութային պատճեն առաջնորդարանը գէր Մասրուպ քահանանը հոն դրկեց իբրև հոգւնը հովիւ և ազգային վարժարանի գնորդէն - ուսուցիչ:*

1 Մասրուպ քահանայ Օրջանեան ծնած է Մարտ 18-ին: Իր նախակըրութիւնը առած է հոմ: 1898-ին կ'աշակերտ Միսի ժառանգաւորաց վարժարանին և շրջաւարտ կ'ըլլա:

1903-1906 Մարտ օգնական ուսուցիչ: 1906-ին կը մտնէ Արմաշի դպրեվանքը, որուն շրջանը կ'արտը 1908-ին: 1908-1915 Մարտ կերպանական վարժարանին ասաց ուսուցիչ:

1918-էն վեր տնօրէն ի Մարտ, ի Դամակուս, ի Զահէլ և չորս տարի ի Մուսուլ: Քահանայ ծեննադրուած է 1931-ին առաջնորդ նորդ նախկոպուէն Պաղտատի Սուրբ Երրորդութիւն եկեղեցին վրայ, որ կը քահանայագրուէ:

ՇԱՄԲԵՋՔ

Հավրեցք Մուսուլման դեպի հիւսիս 40 մղոն հեռու զուր հայկական նորահասպար գիտարարար մըն է, որմ ուրբով հազի կէս և մէկ ժամ հեռատրութիւն ունին փոքր հայ գիտեր՝ Պատար, Գլուխա և Մոկ:

Հավրեցք հասպարուած է 1929-ին ամբողջապէս Պատրայի Նահր-իւ-Օմարէն բերուած վարազիրներով: Մեծամասնութեամբ Վանի, Պաշզալի և Շաբախի շրջաններէն եկուոր հայեր են: Իրարի կառավարութիւնը բարեացակամութեամբ այս գիտարարարին շնորհած է այնպիսի առանձնաշնորհներ, զորս չեն վայելեր աշխարհի ոչ մէկ անկինը ապրող հայ զաղութներ: Գիտին գիտապեսք, իշխանը, դարաւորը և կառավարիչը ինքն Լևոն փաշան է, որ կը վայելէ կարարեալ վարահութիւնն ու համակրանքը, նաև բարյոյական աջակցութիւնը արարական և անզիխական կառավարութեանց: Ոչ դարարան զոյութիւն ունի և ոչ զինուրական ուժ:

Հայերը հլու հպատակ են Լևոն փաշախի հրամանին և հրահանգին: Ան միայն բացառիկ ու դժուարին պարագաներու մէջ կը հարկադրուի դիմել կառավարական ուժին: Ժողովուրդին մեծ մասը հողագործներ և անասնաբոյներ են, որոնց շնորհուած են կառավարութեան, Հ.Բ.Ը Սիութեան, Հայ Կարմիր խաչի կողմէ: լծկան կենդանիներ, կրան անասուններ, մշակելի հողեր եւ արիեսարի վերաբերեալ զործիքներ, որոնք կ'օգրագործուին ժողովուրդին կողմէ: Օղը հաճելի է, զուրը մաքուր և առավ, հողը՝ բաւական արդիսնաւոր: Նահապետական կեանքը անաղարփ կը մնայ իրենց մէջ: Կը հաշոււրուի 490 տուն, կամ 2450 անձ: Ունին շափ ընդարձակ, նորաշէն եկեղեցի մը իր զանգակարունով, որուն կից է վարժարանը՝ 300է աւելի երկսու աշակերդով: 1932-ին հոն կը քահանայազգործէր փէր Յովիաննես քահանայ, ճշմարիփ հայր մը ժողովուրդին: (Մեսրոպ քահանայ Օրջանեան, Ս. Գարամանեանի «Գրանի վարժեցոյց», 1933, էջ 201-202):

Նոր ծանօթութիւն: Այս գիտաւանը իր կազմութեան առաջին վարիներուն այնպէս կենթադրուէր, թէ պիտի ըլլայ «փոքր Հայաստան» մը: Ու այս խոկ պարբառաւ Պատրայի Նահր-իւ-Օմարէն հայ վանեցի ժողովուրդը կը խումբ իոն խումբ առ խումբ: Սակայն այժմ ճիշդ հակապարկերն է: Գիտը կը ներկայացնէ չափազանց խոճալի վիճակ մը: Քաղաքներու մէջ ապրելու և բաւական ճոխ կեանքի վարժուած հայեր յուսախար եղան բոլորովին: Ոչ արիեսարու դասակարգը և ոչ ալ առևսուրի բարիքը վայելելու վարժուած հայր չկրցաւ գոկալ անապարային և գիտական այս կեանքին, որով 1938-1945 վարիներու ընթացքին սկսան ցրուի Մուսուկ, Պաղպապ, Պատրա ու այլ վայելեր՝ որոնելու ապրուարի ապահով միջոց մը: Շաբէր ընդանիքներով և ուրիշներ առանձինն: Լսու այսմ, սկզբնական շրջանին մօդ 500 ընդանիքներէն այժմ մնացին միայն 80-90 ընդանիքներ: 1943-ին, երբ առիթը ներկայացաւ ինձի այցելութիւն մը վալ Հավրեզքի, ցաւով վեսայ, որ եկեղեցին և դպրոցին մէջ անձրևէն լճացած ջուրը նեխած վիճակ մը

կը ներկայացնէր: Ու շար ալ ջրնեց, արդէն, այդ երկու նուիրական հասպարութիւններն ալ փլցուած են և անոնց ապահօք գործածուած է անպէտ նպարակներու: Այժմ գիտին մէջ մնացած են այնպէս խեղճ ընդանիքներ, մեծ մասամբ այրիներ և որբեր, որոնք զրկուած են աշխարող ձեռքերէ և վեղափոխութեան միջոցներէ: Նուու չէ այն ժամանակը, որ ամբողջութեամբ դարիի այլևս գոյութիւն ունենալ:

2-3 դարի ժողովուրդը մնաց առանց դպրոցի, կը լսենք թէ այս դարի ունեցած են դպրոցի նմանող ծաղկոց մը: Վերջին ծայր թշուառութեան մէջ վախճանեցաւ վեղույն ծերունազարդ փէր Յովիաննես քահանան 1943-ին, որով Զախոյի քահանան կու փայ իր այցելութիւնը պէտք եղած ապէն:

Գիւղապետ պ. Լևոն Շաղոյեան կը մնայ բակախին հոն՝ և կ'ապրի իր ալիրի ջաղացքին շահով: Նակառակ այս իրականութեան ներզադի արձանագրութեան համար դիմողներու թիւը խիստ աննշան եղած է:

Մեսրոպ քահանայ Օրջանեան

30 Մայիս 1947

Մուսուկ

Իրաքեան պետրութեան հողերուն ամենէն հիսախակողմը թրքական սահմանագլուխին մօք քրդական քաղաք մըն է Զախո, որուն ճիշդ մեցքեղէն կ'անցնի Տիգրիսի մէկ ճիւղը՝ Խապուր: Դին արեն կը պագրկանէր Պաղպափի փաշայութեան, բայց հիքիումէթ ըլլալով, հու կ'իշխէր առանձին թիւրք պէկ մը, որ վերջը Ամափիյի պէկին իշխանութեան ենթարկութեան և ժմ դարուն սկիզբը անոր զիսաւոր վայրերէն մէկը կը ներկայացնէր: Հոն կը նսդէին երեսմն Ամափիյի պէկերը: Բնակչութեան Սէնդի և Սիւլյանի կոչուած թիւրք ցեղերն են: Հոն ծաղկած են քուրդերու զիմնականներուն մեծ մասը (Դ. Նուկա Ինճիճեան, «Հայասքան», էջ 248): Քաղաքը կը բաժնուի երկու մասի Զախո և Քեսքայ, որոնք միացած են նորաշին կամուքով մը: Նոռուն դիմուին կ'ընծայի: Վոստորի մէկ մանրանկարը:

Քաղաքը սփուրած է դաշտային ցած հողի վրայ, որ ունի վարառողջ եւ խոնա կիմայ: Միացեալ երկու բաժիններուն մէջ կան 130 քուն կամ 580 անձ: Եկեղեցական տեսակերպով քաղաքին ենթակայ են.

Պեսանութ՝ 20 քունով,

Խսմայի Աւա՝ 10 քունով,

Տրիօթ 20 քունով,

Գոչարներ՝ 20 քունով, որոնք ցանուցիր վիճակ մը ունենալով, գրկուած են եկեղեցին, և դպրոց:

Հայութեան մեծ մասը նախորդ ընդհանուր պարերազմէն շաբ առաջ եկած են Սղերպէն և շրջակայ քաղաքներէն: Կարելի չէ զանազանէ հայերը տեղացի թիւրքերէն ոչ լեզուվ, ոչ բարազով և ոչ սովորութիւնով:

Հազուազիս է զիմել ուսէ հայ գաղութի մէջ անոնց բարի և իին սովորութեանց յարգանքը:

1925-1926-ին ունեցան իրենց երեցը՝ վեր Արքահամ քահանայ, որուն շնորհի փեղացի և Պաղպափի բարեսէր ժողովուրդի նուիրագուութեամբ կառուցեցին իրենց եկեղեցին: 1930-31-ին ալ ունեցան մանկապուն (Մեսրոպ քահանայ Օրջանեան, Ս. Գարամաճեան, «Գրպանի Տարեցոյց», 1933, էջ 203):

ՄԻՆՃԱՐ

Դին Մանկար կամ Մինճար քաղաքը: Մուսուլի արևմտեան կողմն է և արևելեան կողմը Մծրինի (Նիսեպինի)՝ ճեզիրէի հարաւակողմը:

Իր զիսաւոր թիւրքերն են արմաւ և թուրքնն: Կան նաև շրջանին մէջ աղահանքեր:

Ժմ դարուն սկիզբը եզիփիները հոն ունէին ինքնավարութիւն մը:

Սուլթան Մահմուդի ժամանակ Սիւլյանակ Սիւլյան փաշա Պաղպափի կուսակալը 150.000 զօրքով զնաց նուածելու եզիփիները, սակայն իր զօրքը կուրորութեան:

Մինճար պարսպապափ քաղաք մըն է Մինճար լեռան սորորոփի հարաւային կողմը, Մուսուլէն ինքնաշարժով 3 ժամ հեռու: Երկար արեն եղած է նարոցը եզիփի տիրապետութեան մը, որուն պետք շէյս մըն էր:

Քաղաքին շուրջ առափ է և Ներմաս գետը անկէ կ'անցնի: Ունի ընդարձակ գուներ և վայելու բաղնիքներ, և շուրջը բազում դալարագեղ պարսկներ պարզաբու ծառերով, զիսաւորապէս թուրինճի և թուզի:

Քեաթիա Շէլափի կ'ըսէ, թէ քաղաքը Մինճար կոչուած է սեղուկ Մելիք շահի որդուն՝ Մինճարի անունով: Դ. Նուկա Ինճիճեան Մինճար անունը Պարունէուտն յիշուած է կ'ըսէ: 1914-1918-ի պատերազմին եզիփիները պափսպարեցին և փրկեցին բազմաթիւ հայեր: Մասնաւուած իրու ապասպանած են քահանան թիւլ մերփինցի կաթողիկ հայեր: Պատերազմին վերջ կ'ապրէին 70 ընդանիք հայ-կաթոլիկներ, զանազան փեղերէ հոն ապասպանած և վերջը հոն հասպարուած: Ասոնք եկեղեցին չունէին և կը յաճախէին կաթոլիկ-ասորիներու եկեղեցին և հակառակ որ հայ-կաթոլիկները առաքորէն նպասպած էին անոր շինութեան և իրաւունք ունէին անոր գործածութեան, կ'ուզէին ամէն զնով իրենց յափուկ եկեղեցին ունենալ՝ հայ-կաթոլիկ ժողովրդապետով: Երբ Նէսիմեան գերապայծան 1929 Նէկիբեմբէր 22-ին Մուսուլ զացած էր ներկայ ըլլալու համար պապական նուիրակ Մունու Անքուան Տրափիէի եպիսկոպոսական ծեռնադրութեան, աղիթէն օգուր քաղեց և այցելեց Մինճարի հայ-կաթոլիկ համայնքը: Ասոնք իրենց խնդիրը ներկայացուցին Նէսիմեան գերապայծառին և այնքան պնդեցին, որ անիկա հող մը զնեց իբր եկեղեցւոյ գետին և խոսքացաւ կարեին ընել շէնքին համար:

Պաղպափ դառնալէն վերջ դրկեց Մինճար 500 ոուփի, որ այն օրերը սպացած էր բրուրականպայէն: 1930 Մարփին հիմնարկութիւնը դրուեցաւ և Մայիսին Պաթանեան վարդապետ զնաց Մինճար շինութեան հսկելու: 1930 Նոյնմբերին շէնքը աւարտեցաւ և Նոյեմբեր 30-ին օծուեցաւ Նէսիմեան արքապիսկոպոսի ձեռովք: Եկեղեցիին և վարդապետանոցին համար ծախսուած է 780 ոսկի և 100 ոսկի կահաւորման:

Առաջին ժողովրդապետը եղաւ Մելքոն վարդապետ Թասպասեան: Օգոստոս 1935-ին հոն բացուեցաւ աղջիկներու միջնածեսային դպրոց մը, որուն վարչութիւնը յանձնուած է փեղացի

Դոմինիկեան Գ կարգի մայրապեպներուն: Դպրոցին ծախքը հոգացին Սուսովի պապական նուիրակը, հայ և ասորի արքեպիսկոպոսները (Լ. Արք. Պաթանիան, «Մամպոյ հայ կաթողիկէ թեմին վրայ փեսութիւն մը», «Աւելիք», 1937, էջ 137-138):

ԱՐԵՎԵԱԿԱՏ կամաց ու առաջնային աշխատավայրերում գործում է առաջարկային համակարգը՝ ուղարկելու և սպասարկելու համար:

Փէնճուիխի և Դալէպօթի լեռներուն սպորտով քրիպարենակ քաղաք մըն է Սիւլյամանիջէ յարմար վայրը ամառնային օդափոխութեան: 1927-1928 էն ի վեր սկսած են հասպագուիլ հոս 30-ի չափ հայ ընփանիքներ, որոնք կը վայելեն ամէն զաղթավայրերէ աւելի գեղուցին քիւրփ ժողովուրդին սէրն ու համակրանքը: Չունին ոչ եկեղեցի և ոչ դպրոց, ինչպէս Էրայի և Խանագեն, ուր կան 10-ական փուն հայեր: Զիրենք կը հովում Քերոսիք հովուոր հովիոր իր յաճախակի այցելութիւններով:

117 անձերը բաղկացեալ այս ափ մը հայերը 1931-ին ճեռնարկեցին ունենալ փոքր վարժարան մը՝ 25 աշակերդներով, սակայն կառավարական արքօնագիրին ձգձգումը, իրենց նիւթականի անբարարակ անուշտինը և այլ պարբառներ արգելք եղան սոյն բարի ճեռնարկի լաջողութեան:

Քերքութիւն հոգևոր հովիտը՝ պետ Մեսրոպ քահանայ Օքանեան,
ամէն ջանք նուիրեց զործը նպաստաւոր արդինքի յանգեցնելու, և
դիմում կադրանց Ռ. Բ. Լ. Միութեան (Մեսրոպ քահանայ Օքանեան,
«Գոյանի Տառեզույց», 1933, էջ 204):

Սիլվասը օգարգոցյա, 1938, էջ 204):
Սիլվեմանիյ 1847-ին ուներ 2500-ի չափ գրուն և 15000-ի չափ
բնակիչ, որոնցմ 14500 քիւրք, 150 հրեայ, 150 նեսպորական և 100
ապոսիկ էին:

Բարունակ պէտք է ունենալ աղ զաղաց և բաղաքը կը նկարագրէ սա ախտ.

«Քանի մը մզկիթ, 4 մուր քաղնիքներ, որոնց մէջ մէկ-մէկ աւազն կայ, ուր կը մփնեն լուացուելու համար: Քանի մըն ալ խան: Վաճառանոց մը, ուր կը գրնուին զանազան արհեստարուներ... Այս վաճառանոցը, որուն վրայ տերևներով զցուած է, այնքան ցած էր՝ որ բարձրահասակ մարդկա գլուխնին ծուելով պիտի անցնէին: Երկու զինուորանոց, որոնց մէկուն մէջ կար 3000-ի չափ հեփասակ քուրք զօրք և միայն մէջ 1000-ի չափ. այս եփքինին մէջ էր փաշային ապարանքը: Տուներն առհասարակ գեպնի վրայ միակուղ ու աղիսակերպ շինուած էին, փանիքները հորով զցուած. ամէն գուն ծաղկազարդ պարպէզ ունի և իրարմէ հեռի է, որով քաղաքը շափ ընդարձակ կերևայ և որուն բոլորփիքը հազի երկու ժամու մէջ կը շրջազայուի: Զուրը առափ՝ անուշ ու պաղուկ է, թեպէյ և հորի ջուր. ուր որ հոր բանան՝ անպարճառ ջուր կ'ենտ. ոստի քաին մը հոր քովէ բով բացեր, իրարու հեգի հաղորդեր և գեպնին դակէն ճամբայ մը շինելով ու թիշ մը անդին նոյն հորերուն ջուրը դուրս բդիւցնելով՝ արուեստական վրակ մը շինած են, որ միշտ կը վագտ և քաղաքին զանազան կողմերուն մէջ ոլորելով կ'անցնի կ'երթայ: Մերձակայ վայրերէն ու լեռներէն սառած ծիւն կը քերեն քաղաքը և ջուրին կը խառնեն: Քաղաքացցց սովորութիւն եղած է սառով խառնուած արեան խմել, նոյնպէս իրարու այցելութեան զացած ժամանակ ծիւնախառն այրան կը հրամցունեն, և սրճարաններու մէջն ալ նոյնը կը գործածեն խահվէի վեղ: Օղն աղէկ է, սասպիկաշունչ քամիներ կը փէն, որ գեպնին

Վիշիները ժողովելով՝ քաղաքին վրայ կը բերեն ու անձրևի պէս փուներու մէջ կը լեցրնեն, ասանկ սասպիաշունչ քամիներու արեն բնակիչները փողոցներէն փախչելով՝ փուներու մէջ կը փակուին:

Քաղաքացիք կոչվ են, բայց հիւրասէր: Երկիրը բարեբեր ըլլալուն՝ ամեն բան առափ ու աժան էր» («Ճանապարհորդութիւն ի Բարելուն», էջ 128-130):

ԻՐԱՔԻ ԵՐԲԵՍՆԻ ՇԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ

ԱՐԱՄԵԼ

Ամափիա կամ Ամեփիէ կը զբնուի Մուսուլի հիւսիս-արևելեան կողմը, ինքնաշարժով իբր 8 ժամ հեռու Ներխարիի լեռներուն մօք, երբեմն Վանի կուսակալութեան քրդաբնակ Ներխարիի կատավարչութեան մէջ, իսկ այսօր Իրաքի ենթակայ զայմազամութեան մը կերդոնն է: Ամափիյէ զաւառը եղած է հիւրիումէթ քիւրք պէկի մը իշխանութեան տակ մինչև Ժմ դարուն առաջին փարիները, ինչպէս կը հասպարէ հ. Դուկաս Խնճիմեան (Վիս. Ա, Հայաստան, էջ 240):

Այս պէտին սերունդը կ'իշխէր այս շրջանակին 1300-ական թուականներու սկսեալ և երբեմն կը կրէր «փաշ» պիփղոսն ալ: Կրնար մինչև 40,000 գինուր իհնեւ:

Այս փոքր քաղաքը ըստ ոմանց պատմական Եկրագանն է, Մարաց մայրաքաղաքը, որ նախքան Քրիստոս 750-800 փարի առաջ Դիովլի հասդարձած էր, թեև ուրիշներ Եկրագանը Համարանի հետ կը նույնազնեն:

Ամերիկական քիորդիսբանի հարաւակողմը գրնուող Պահպինան զաւարին մէջ (Շ. Ալոնի Ալիշան, «Տեղակիր Հայոց մէծաց», էջ 55):

Դահիքնան կը գիրնուէր ընդ մեջ Խարուր և Մեծ Զապ զեփերուն և մասսամբ իին Մոլցա և Կորճէից նահանգին և մասսամբ Հայաստանի տահմաններէն դուրս կ'իյնար: Կը բաժնուէր 5 զաւառակի և կը պարունակէր 366 զիստ: 1900-ին բնակչութերուն ընդհանուր թիւն էր 23.900, մեծ մասը քիւրք, յեւոյ նեսպորական, քաղդէացի, հրեայ, եղիոյի և թուրք, իսկ հայերը խիստ սակաւ էին 1850-ական թուականներուն՝ ըստ Ալիշանի (Խոյն), իսկ հիմա բնաւ հայ չկայ ըստ Զաւէն պատրիարքի Ալիշանի թիւնի, որ 1940-ին հին առաջած է:

Արդարութիւններն են զխտոր, ծխախով, ընփիր խաղող և ընփիր զինի, թուզ, ցորեն, զարի, բրինձ, ծիթապաւուղ, խնձոր, նուռ և սամ։

Եռկիոն ուժի ամ որորուած ուստիւն և ախուաքանակո լիբին:

Կենդանիներու մէջ կը յիշեն աշխարհագիր՝ արջ, զայլ, վազր, յովազ, աղուէս, ճազար, ճապասփակ, նաև՝ ջայլամ։ Կայ նաև ատիծ («Ճին Ճայասփան», էջ 245-8, Վիթավակ Քինտ Բ. 759-760, «Բնաշխարհիկ բառարան», էջ 137):

Գաւառին կեղրոնավայրն է Ամիսիա, որ 1900-ական թուականներուն ուներ 5000 բնակիչ (Բնաշխարհիկ):

Քաղաքը հասփառուած է սարահարթի մը վրայ, որ գրեթէ 400 մետր բարձր է պարսկական և այզիներով զարդարուած գեղեցիկ հովույտ մը (Բնաշխարհիկ բառարան, էջ 137):

Վանէն 150, Զովամերիկէն 65 և Պաշզալէն 125 թիւնմերը հեռու է:

Ըստ Քեարիկ Զելեայի այս քաղաքը շինած է Խմբեկորին ԶԵՆԿԻ՝
Եղեսիոյ յաղթականը և որդին Ազւենգորի, փոխարէն Զովամերիկի

Ասեպ թերդին, որ ինքն կործանած էր («Դուկաս վարդապետ Ինճիճեան, «Հայասպան», էջ 248):

Ունի հիմնաւորց բերդ մը, որուն շինութիւնը Արդաշեսի կը վերագրուի՝ անշուշփ աւանդութեամբ: Ալիշան Սասանեանց շրջանի շինութեանց մնացորդներ կը թուին կ'ըսէ:

Քաղաքը աւերուած է բիրյուերէն: Անցեալ դարուն կէտերը քաղաքին բնակչութիւնն էր 400 տուն:

Քաղիքիցիք հոս ունին եախսկոպառութիւն մը, իսկ Մուտովի դոմինիկեան հայրը իրենց առաքելութեան պարկանող գուռն մը, որ կը ծառայէ իրենց՝ իբր ամարանոց: ԺԼ դարուն, ըստ Զաւէն պարբիարքի, բաւական մեծ թիւով հայեր կը բնակւին հոն և ունեին իրենց յարուկ եկեղեցի մը: 1850ական թուականներուն անոնք շաբ սակաւ թիւ մը ունեին և եկեղեցի չունեին: 1900ական թուականներուն սկիզբները Ամափիյէ այցելող մը կը վկայէ, թէ հայոց եկեղեցին, որ բեղացիք կը ծաշնան «Տէյր Էլ Արմէն» անունով, բոլորովին քայրայուած վիճակի մէջ էր («Մանզումէի Էֆքեար»): Զաւէն պարբիարք իր 1940-ի այցելութեան ժամանակ դիսած է հիմնայարակ եղած եկեղեցին:

Դիմա ոչ մէկ հայ կայ Ամափիոյ մէջ: Եկեղեցին կը կոչուէր Ս. Աստուածածին և ըստ «Մանզումէի»ի թղթակիցին, շինուած էր ԺԷ դարուն վերջերը կամ ԺԼ դարուն սկիզբները: Եկեղեցին հիմնադիրներուն զիսաւորները եղած են ժամանակի երևելի վաճառական Սագի (Մահիքի) Գասպար և Մազսի Շահէն. («Մանզումէի Էֆքեար...»): Զաւէն պարբիարք կը հաւասպէ, թէ այս եկեղեցին գոյքերը ժամանակին Մուտովի եկեղեցին փոխադրուած են, ինչ որ կը հասպատէ «Մանզումէի»ի թղթակիցը: Զաւէն պարբիարք Մուտովի Ս. Էջմիածին եկեղեցւոյ ամբողջ կահ կարասիքը Ամափիյի Ս. Աստուածածին եկեղեցին սեփականութիւն նկապելով ցաւ կը յայլինէ, որ ինչպէս ամէն դիտ, հոս ալ անխնամ պահուած են կարգ մը թանկագին եկեղեցական հնութիւններ:

Դին ձեռագիրներու մէկ մասը կորսուած է: Միայն քանի մը Մաշփոց և մկրտութեան կանոն մը կը գիտուին:

Մաշփոցի մը յիշապակարանին մէջ գրուած է: «Մաշփոցս այս զնեցաւ ի թվին ՈՒ (1040+551=1591), զնեաց ասորի մը»:

Ուրիշ Մաշփոցի մը յիշապակարանին մէջ կը կարդացուի. «Ես մեղաւորս Տր. Պողոս օրինուայ ի գուղն Զայանայ Օհան ասպուածաբան վրդ. է, օրինեայ Աստուած իւր հոգի լուսայորի օր որ կարթայ մէջ յար մեղայ ասի Օհաննէս Վրդ.ի յոգուն Աստուած իւրեանց ծնողաց մեղքենայ թողին Յիսուս Քրիստոս ամէն. թվին Ո-ԾՂԶ (1196+551=1747):

Ցիշապակարաններու մեծ մասը այսպէս փառախալով լեցուն է: Գեղեցկագիր ուրիշ Մաշփոցի մը եպսի կողմը գրուած է: «Գիրս գրուեցան թվին փրկչին Ո-Ձ. 1009» (1560): Այս Մաշփոցը փափակիտ բնաւ չի փարբերի: Անխնամ պահուած է:

Նոյնպէս «Մանզումէի Էֆքեար»-ի աշխապակիցը դարձեալ անխնամ պահուած ուրիշ Մաշփոց մը կը գիտէ, որուն յիշապակարանին մէջ գրուած է. «Գրեցաւ սուրբ փառա Աստուածածին յորջորջեալ ցուցակ

արարուած սուրբ հօրն Մաշփոցի, ի թուականիս Հայոց ԶԽԱ ($=942+551=1493$) ծեռամբ յոզեամեղ և անարժան գրչի սուրբ Առաքել քինի յարբունական յերկրին Մոլաց, ի գեղս որ կոչի Բռնաշէն: Ի խնդրոյ Աստուածածէր և պարուական բանութիրոց Գրիգորի և կնոջն Գոհարին: Ես Գրիգոր զնեցի զՄուրք գիրքս և եղի ի դասըն Սուրբ Սարգսի օքավարին յիշապակ ինձ և ծնողաց իմոց»:

Ըստ ոմանց, այս Ս. Սարգսի եկեղեցին Նեզիայինի (Մծրին) եկեղեցին է, որմէ բերուած են Ամարիյէի Սուրբ Աստուածածին եկեղեցին զիրեւրը:

Բայց «Մանզումէի»ի աշխապակիցը կ'ըսէ, թէ Նեզիայինի մէջ Սուրբ Սարգսի անունով եկեղեցի մը բնաւ չկար, այլ Սուրբ Յակոբ անունով շաբ գեղեցիկ ոճով շինուած եկեղեցի մը կար, որ ԺԹ դարուն սկիզբները փլած է:

Սուրբ Սարգսի շաբ հաւանական է, որ Պարսկասպանի մէջ եղած ըլլայ՝ ուրկէ որկած են Սուրբ Աստուածածինի զիրեւրուն մնձ մասը:

Այս զիրեւրուն յիշապակարանին մէջ շաբ անզամ գուարծաբանութիւններ ալ գրուած են, օրինակի համար հեփսեալ որանաւորը.

Յորժամ առնիս պսակ յորով,
Խորմիս զանոյշ զինին համով,
Ըզգաղս ասես փըրփընչելով,
Աստուած զքո արին աւինէ (օրինէ)
Տէր Ղազար աշացըս լոյս
Եւ ենք եղեալ եղբայր հոգոյս,
Թէ լաւ ճօկան մի յորկէս յօս
Աստուած զքո որդիքն աւինէ:
Այս որանաւորը 47 տողէ կը բաղկանայ եղեր, և աստիք վերջին 8 դրուերն են:

Ասկէ զափ Մուտովի եկեղեցւոյն մէջ կը պահուի բաւական գեղեցիկ քահանայի սաղաարք մը, որուն վրայ գրուած է. «յիշապակ է Մահիքսի Աշիկէն եղբօր Աբրահամին ծնողաց Տարեզին Մահիքսի Մուտամբարի որդիի Պետրոսին Գրիգորին կողակից Սարիամին, որ եպուն ի դուռն Եկրապանայ որ է Ամերու Սուրբ Աստուածածնայ, թվին. Ո-ԾՂՎ» (1794):

Զաւէն պարբիարք իր այցելութեան առթիւ 1940-ին, ինքն ալ ընդօրինակած է այս սաղաարքին արձանագրութիւնը, որ կը փարբերի «Մանզումէի»ի մէջ հրապարակուածէն:

Զայս ևս կը ներկայացնենք:

«թաւակ. ի յիշապակ Մէկիսի Աշեկին եղբօրն Աբրահամին ծնողացն Տարեզին Մէկիսի Սումպին որդիի Պետրոսին Գրիգորին կողակից Սարային որ է Տեառն ի դուռն Եկրապանա, որ է Սար Ամերու Սուրբ Աստուածածնայ, ի թիւն Ո-ԾՂՎ»:

ԱՐԻ-ԷԼ-ՃԻՈՒԽ ԿԱՄ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՔ

Գիտաբաղաք մը՝Պասրայէն քանի մը մղոն անոհին զեսպն ի վեր:

Ժամանակ մը հայերը Պատրիայի մէջ այնքան բազմաց, որ զաղթեցին մինչև այս գիւղաքաղաքը: Հոն անոնք կազմեցին փոքր զաղուց մը 30 դրուի չափ: Տապ չանցած ունեցան նաև իրենց ուրոյն Եկեղեցին, մօփառութապէս 1770-1800 տարիներուն (Վարդան Մելքոնսան, «Հայրենիք», ԺԼ փարի, թ. 6, էջ 112): Քարունակ Պէջ Ֆերուիխան, որ 1847-ին մինչև Պատրիա զացած է, կը զրէ թէ «Սոլորչուք՝ Եփրափի աջ կողմը գիւղաքաղաք մ'է: Ունի 400 դրուն, 2000 ընակիչ արաբացի, իրեայ և 100-ի չափ հայ՝ մէկ եկեղեցինվ: Միճարաններ, վաճառանց մը, աթ բազարի մը: Պարբեկներ, արմաի ծառեր: Կը զբնուիին անթի ընփիր ծիեր և սրբնթաց գեղեցիկ ճայիկներ: Օդը բաւական առողջ է: Գիտին դէմ զեփին ծախս կողմն ալ կան արաբացոց հողաշէն դրուներ, պարբեկներ, արմակ ծառեր» («Ճանապարհոորութիւն», էջ 116-117):

Այս փողերէն կը հասկցուի, թէ 1847-ին, այսինքն հարիսը փարի առաջ, փակախն իրենց զոյստիւնը կը պահէին հայ զաղութը և իր եկեղեցին: Ինչո՞ւ և մ'ոք այս զաղութը ցրուած և իր եկեղեցին ինչ եղած է, ևսմ գիտե՞ո:

Բարունակ Պէյի գրածէն կը հասկցուի, որ ասկէ հարիւր պարի առաջ այս կողմերը ուղղակի Օսմանեան վիրապեպութեան պակ չին, այլ Մէնքէֆիք անուանեալ Շէյսի մը իշխանութեան: Մէնքէֆիք թուրք պարուիրակութիւնը 1847-ին հիփընկալած էր 50-ի չափ մեծամեծ վրաններու վան, որ ինըն ատեն տուած էր:

Ավելի փարիներ առաջ մեծ ժանդապիտ մը պարահած ըլլալով՝ այս փեղի հայերուն մնձազոյն մասը մեռաւ և մնացածներն ալ լթեցին քաղաքը ո փախան։ Եսկի լիորդ Անդրանիկոսի հետին (Տ. Մշակումնակ)։

ԳԱՐԱ-ԶԻՈՆ

Դիեր Ամենա ժողովը (1779-1847) ֆրանսացի արևելագետը Մուշի և Պիթիսի միջև Վանի վրայով առևտրական շարժման վրայ խօսելով կը ըստ, թէ Պաղպապէն, Մուսուլէն, Գարա-Ջիղանէն, Մերփինէն և Շիարպէքիրէն թիֆիս և Պարսկաստանի հիւսիսային մասը զացող քարաւաններուն անցը մեծ առաւելութիւններ կ'ընծայէ Վանի ընակիչներուն (Ուղեգործութիւն, Զ հր., էջ 220):

Ուրեմն Գարա-Զիոնան Պաղպափ-Մուսով-Մերփին շրջանակի պարկիսնող վաճառաշահ քաղաք մըն էր, ուր հաւանօրէն հայեր հասպափուած էին:

Կափակներու մէջ յիշուած և Պաղպարի նուիրակներուն պրուած կոնյակներուն մէջ իբր հայ եկեղեցի ունացող վայր յիշուած է այս անունով տեղ մը, որուն ոչ մ' ու ուստի և կ' ինչ ուստի կոռաւ գոնեն ունէ տեղ:

Եկանեցին ինչ եղած է: Ամենին առաջ իր դիրքը պեսք է ճշգի Պատրիակի մօս է, թէ՝ Պատրիաի:

Կափարեալ անծանօթ մոն է պահելաւ:

Դիմքը Ամենդ Շոբեր կը յիշէ Գարս-Չորան զիտը՝ Դիմկէու գեղի եւերը Խոնուսի զաւառին մէջ, բաւական մեծ զիտ մը, որ *Lynch* "Armenia"-ի կրրորդ հավորին 190 էջին մէջ կը յիշէ (Յ. Յակոբեան, Ռուելոպութիւններ, հ. 9, լո 240).¹

ԱՐԵՒ

Արքիլ (նախնեաց Արքելա քաղաքը) կը զբնուի դարձեալ Մուսուի

Լերան վրայ շինուած պարսպապար զիւղաքաղաք մըն էր 1847-ին
Բարունակ Պետք անցած ափեն («Ճանապարհորդութիւն ի Բարելոն», էջ

Այս ափեն բնակիչներուն թիմ էր 4000-ի մօք, որոնց մեծ մասը լարին մէջ կը նսպէր և մնացածը պարհսպէն դուրս (նոյն): Մեծ մասը ուրպ էր, կային նաև թուրք ու հրեայ: Դրեայը պարհսպէն դուրս զար տաղի մը մէջ կը բնակիին: Զաղարէն դրւու կային ուխտավելիներ, վրա-արքնակ արաբներ, շուկայ մը, քանի մը պարտէզներ՝ վեսակ-վետակ հատերով: Զաղարէն մեկ քառորդ ժամ հետի Քեհոիգ ըստած վեղը կար ոք մը, ուրկէ ջուր կը բդիսի, որ յագուկ շինուած ճամբայով մը կու զար միջն քաղաքին պարհսպէն դուրսի կողմը և կը հաւաքուէր աւազանի մը ոչ, ուրկէ բնակիչները կ'առնեն գործածելու իրենց ամէն պէտքերուն համար: Զաղարին մեջ ուրիշ ջուր չկար (նոյն):

Ինչպէս կը թուի, Արքի ունեցած է երբեմն նաև քրիստոնեայ շնակութիւն մը, ընդ որս նաև հայեր, որոնք պարհսպէն դուրս կը շնակէին հաւանօրէն, վասնզի ըստ Ներսէս ծայրագոյն վարդապետ Սայեղեանի, այս քաղաքին պարհսպէն դուրս ԺԴ դարուն կը զինուէր ևս Եկեղեցի մը, որը նոյն դարուն սկիզբները քանդեցին այն ափենի խոռվարար մահմէսքականները. ինչպէս նաև կործանեցին նեստորականներուն երկու Եկեղեցիները և յակոբիկ ասորիներու մէկ Եկեղեցին:

Հայանօրին այս դեպքը պարբռած եղած է որ փեղույն հայերը ցրուին և մեկնին այդ փեղին (Պատմական Ակնարկ մը, «Աւելիք», 1945, էջ 55):

« Տաւանօրէն 1336 թուականին Սամուել Անդեգի յիշաքակած «հիբր»-ը քրիստոնեայ Նկեղեցիները փլցնելու համար հնո գողծառուած է:

¹ Հստ տիկար Պարոյ Օքչանեանի Գարա-Ջիուլան և Գարա-Չորան տեղանուններ նոյն են: Դէտը է լինի Ղալա-Ջիուլան կամ Կալա-Չորան: Այս անունը Միլյաժանիյէ քաջարից 51 կմ դեպի արեւելք մի գիտ կայ, որ այսօր հայեր չկան: Պ. Օքչանեանի տումնասկիրիթինից պարզուել է, որ Միլեն կրղկ. Երևանցին կոմպակ է լիբ Պատուափ, Ղարա Զօրափ, Պատրափի և մի քանի այլ քաջարանների հայորեանը: Պ. Օքչանեանը գրու է: «Կոնյակ դրկութիւ կը հասառատ, թէ հայ համայնք և նկեղծից գոյութիւն ունեցած է հոն»: Նա կարծում է, որ այս գիտը գտնում է ոչ թէ Պատուափ կամ Պատրափի մօտ, այլ Հիւխսային Խրարում (Ճանօռ հայուանի):

QUINTILIAN

Քարամէս զիւղաքաղաք մըն է Մուսավի մօպ: ԺԴ հարուն հոս կար հայ համայնք մը իր սեփական քահանաներով և տիրացուներով (Ներսէս ծայրագոյն վարդապէտ Սայշենան, «Պապմական ակնարկ մը», «Աւելիք», 1945, էջ 55): Սակայն ի վերջոյ չենք զիստեր, թէ հայերը ինչպէ՞ս և Ե՛րք լրած են այս զիւղաքաղաքը (նոյն): Տաւանօրէն մահմադական մոլուանդութեան զոհ եղած են 1336-ին՝ Մուսավի և Արքիլի հայերուն պէս:

ՍՈՒԼՁԱԿԱՐԱՏ
(ԱՐԱՋ)

Հին կործանուած Սուլթանիյէ քաղաքին մօվերը նոր քաղաք մը Իրանի Իրաք Անձմի նահանջին մէց: Արքաքինով ողորմելի քաղաք մըն է բայց առևտրական մեծ կարևորութիւն գրաւած է:

Նեղու ու կենդրով, ոյոր ու մոլոր փողոցներով պարսկական թաղին քով հայկական քաղը մեծ փարբերութիւն մը չի ներկայացնելու: Բացառութիւն են 1920-ական թուականներուն շինուած մի քանի նոր շենքերը, ինչպէս նաև Յ. Ա. Թաֆշանճեանի հսկայական շենքը, որ քաղաքին ամենահարուստ և գեղեցիկ շինութիւնն է իր նոր ու յայն պողոքայով:

Մինչև 1922 Սովորանապարի հայոց թիւը հազի 60-65 տուն էր: Ունեին մեծ ու շքել եկեղեցի մը շնորհի հանգուցեալ Խորեն վարդապետի և անոր կից երկսեռ դպրոց մը: Նամայնական վարչութիւնը և կանանց բարեգործականը հասարակական միակ մարմիններն են, որոնք սպուերային բնոյթ ունեցած են մինչև 1927 («Պարսկահայ տարեգոյց», 1927, էջ 105):

Հայ զաղութքը բոլորիվին նոր է, մօք ու հեռու քաղաքներէ և գիւղներէ եկած ու հաստափուած են: Մեծ թի կը կազմնեն թրքահայերը, որոնք ամերիկեան առևտրական ընկերութեանց ներկայացուցիչներ կամ պաշտօնեաներ են: Առևսահայերը հազի մի քանի ընդունիք են, որոնք նույնական առևտրական տուներ կը ներկայացնեն:

1927-ին Սովորանապատ ուներ 180 գրու և 700 անձ հայ բնակիչ՝ առևտուրական, պաշտօնեայ և ազար արուեստականներ, ինչպէս նաև արհեստաւորներ: Մեծ մասը բարեկեցիկ են, բայց կրօնասէր և տափաստի:

1923-ին հայերը 80.000 դրամ հանգանակելով շինեցին թափերասրահ մը, որ ամենէն լաւը և գեղեցիկն է՝ Պարսկապանի հայ թափերասրահներուն մէջ: Նոյն տարին դպրոցի վնօրէնութեան կոչունցաւ վիլխսովայութեան փօքթոր Երուանդ Ֆրանցեանը, որ չորս դասարանով դպրոցը կարգաւորեց: Երեն յաջորդեց Վ. Վարդանեան: 1924-25 տարեցրանին դպրոցը ուներ 94 երկսեռ աշակերդ: 1925-26-ին՝ 110: Այս վերջին տարին դպրոցը փուալ 5 շրջանաւարդներ: 1927-ին բազուեցաւ նաև մանկապարտեց մը:

Սովորական պատճենագույն է «Քնար» անոն նուազախումբ մը: Ունեցած է նաև «Թափերասիրաց միութիւն»ը և «Ալիշան զրադարան ունակուառան»ը, ողոք տկալիսն կեսանը էն ունեցած:

Մարզական ակումբ մրն այ ունեցած են:

ՀԱՄԱՏԱՆ

Չեմ գիտեր թէ որքան իրաւացի է Համադանը նաև դասել այն քաղաքներու շարքին մէջ, որ երբեմն Իրաքի առաջնորդութեան կը պարկանեին:

Այս մասին, դժբախտաբար, վճռական կերպով արդայայքուի կարելի չէ, սակայն երկու պարագայ մեզի գրեթե կը հարկադրէ Համադանի հայ գաղութին վրայ ալ խօսի եթէ ոչ իբր Պաղպարփ-Պատրայի Նկեղեցական թեմին ունէ ապեն պարկանած վիճակ, գեր անոր հետ կապ ունեցող և անոր պէս առանձին վիճակ եղող քաղաք մը:

Համադանէն շաբ մեծ թիւով հայեր, ինչպէս գրեսնուցաւ, բռնազարդով Պաղպար և Պատրա վիլայութեած են, ինչ որ կապակցութին մը կը սպեղծէ երկու գաղութներուն մէջ:

Երկրորդ, Համադան թէն վաղուց Նոր Զուղայի Ամենափրկչեան վանքին թեմերուն շարքին նկարուած է, սակայն մինչև Ժմ դարուն սկիզբը այդ թեմերուն մէջ առանձին դիրք և մասնաւոր գեղ մը ունեցած է, իմ խոնարի կարծիքովս, անոր համար, որ անիկա հաւանօրէն Պաղպարփ գրեունի վիճակին մաս կը կազմէր, սակայն քաղաքականական շաբ կանուխէն վարդեր վիրապերութեան մը գակ մնացած ըլլալուն համար հարկադարբար կցուած է Նոր Զուղայի, բայց միշտ մասնաւոր դիրք գրաւելով և յափուկ ուշադրութեան առարկայ ըլլալով, ինչպէս պիտի գրեսնուի սպորու:

Համադանը հին Եկրաքանը, Պարսկաստանի հարաւ-արևմտեան մասին ամենահին քաղաքներէն մէկն է Իրաք Ամէմի մէջ: Դին ժամանակներուն իր գեղին և դիրքին շնորհի եղած է թագաւորանիստ և ծառայած է իբր ամրոց: Նույթեան թեկողները վկաներն են իր երբեմնի փառքին և շքեղութեան:

Քաղաքը շինուած է Ալվանդ կամ Էլվենդ լերան սպորովը և շրջապատուած է այզիներով: Քաղաքը երբեմն ուներ կաշիի և թաղիք կարպելի գործարաններ: Անցեալ դարուն կեսերը քաղաքին բնակչութիւնը 20.000 հոգի էր:

Հայր պարմական աւանդութեան, հայերը հոս հասպարուած են Շահ-Աքրասի ժամանակ, Աքրարագեան նահանգի բռնազարդին ապեն: Հայերուն բնակավայրը եղած է քաղաքի կենտրոնական Ղալա կղզուած թաղամասին մէջ: Նախապէս շաբ թիւ եղած է իրենց թիւը, բայց վերջը հետքենք աճած է («Պարսկահայ քարեցոյց», 1927, էջ 29): Նարիլ քարի վերջ այդ մեծ գաղթէն հայերը կը ներկայացնէին պարկառելի թիւ մը:

Նոր Զուղայի առաջնորդութեան ենթակայ թեմ էր նախապէս, այսինքն ԺԷ դարուն սկիզբը, իբր մէկ մասը Աքրարագեան նահանգէն բռնազարդով Պարսկաստան բերուած հայերուն, սակայն 1666-ին Հազար Զարիք գիտին մէջ շինուած Ս. Աստուածածին վանքին վիճակ կ'ըլլայ՝ քանի մը գիտերու հետ: Այս վանքը, որ Փարիու վանք կը կղզուէր, 15 քարի միայն առանձին առաջնորդութիւն կ'ըլլայ («Պարմութիւն Նոր Զուղայու», էջ 103), որով ԺԷ դարու վերջերը Համադան դարձեալ կը

դառնայ Նոր Զուղայի առաջնորդութեան:

ԺԷ դարուն առաջին քառորդին, այսինքն 1723-ին, ըստ Ցակոր Վիլօթ լատին վարդապետին, հայերը հոն 300 փուն էին, առանց շրջակայ գիտերը հաշուելու: Ժուրքերը երբ կը յառաջանան մինչև Համադան, Կրմանշահ և Նաւեզայ, միայն Համադանի մէջ 300.000 անձ սրակուոր կ'ընեն և 200.000 անձ ալ զերի կը վարեն, ըստ նոյն լատին վարդապետին:

Ժուրքերը, ինչպէս ընդհանուր բնակչութեան, նոյնպէս նաև հայ բնակչութերուն մէկ մասը կը ջարդեն (միայն 300 հոգի եկեղեցին մէջ սպանուած է), մէկ մասն ալ գերի կը վանին, այնպէս որ հազի 30 փուն հայ կը մնայ 300 փունէն: Տեղահանուածները փարուած են մեծ մասամբ Պաղպար:

Որչափ ապեն որ Օսմանեան վիրապեկութեան գակ էր, բնական է, չէր կրնար Նոր Զուղայի կապուած մնալ: Թէս իրենց թիւն ալ այնքան պզրիկ էր, որ մնձ նշանակութիւն մըն ալ չունէին:

Սակայն այդ 30 փունուր հայերը կրկին հետքենք շաբցան և զարմանալի չէ, որ պարսիկներու վերագրաւելէն վերջ դարձեալ Նոր Զուղայի կապուեցան, սակայն պահեցին իրենց մասնաւորութիւնը:

Օրինակի համար Դափիր Էնեգեթի կաթողիկոս 1801 թուականով իր մէկ կոնդակին մէջ սա ուշագրա խորագիրը կը գործածէ: «Նոր Զուղայու և շրջակայ գաւառացն և Համադանու» և կոնդակին մէջ կրկին. «որք բնակեալ կայր ի վիրախնամ քաղաքը Նոր Զուղա, և ի շրջակայ գաւառ և ի Համադան ի թեմն և ի վիճակս սրբոյ Ամենափրկչի հրաշազարդ վանիցն...» («Դիւան», Զ, էջ 46-47):

Արդարու զարմանալի է, որ Նոր Զուղայի աւելի քան 3-4 փասնեակ թեմերուն մէջ միայն Համադանը մասնաւոր և առանձին կերպով կը յիշուի:

Խակ աւելի ուշագրա է սա պարագան, որ Էջմիածնի կաթողիկոսները Համադան յարուկ նուիրակներ կը որկին, ինչ որ կը հասրապէ Համադանի քացածիկ հանգամանքը:

Այսպէս, 1803 Ապրիլ 29-ին Դափիր Էնեգեթի կը գոր. «Ժուլթ ի Համադան, առ զանձապետ պարոն Խանքարը յանձնարարութիւն վասն նուիրակին»:

Այս նախակին մէջ, ի մէջ այլոց սա ուշագրա վողերը կան. «Կամեցեալ մեր զծեզ ևս միխթարեալ հոգւորապէս, վասնորոյ ահա զիիրելի և զիոզւոր որդեսակն մեր և զիարազար զաւակն սրբոյ Աքոռոյս Յովիհաննէս առաջահանճար վարդապետն նուիրակ առաքեցաք ի յօրինեալ երկրայդ սրբալոյս միտոռնաւ և օրինամագոյց կոնդակաւ: Ուստի գրեմբ սիրելոյդ, զի ի զալն նորա ի վիրապահ քաղաքը ծեր, յափուկ իմն սիրով ընկալցիս և որպէս զծովակիմ արքայինսկուովսն ընկալեալ էր. և մեծարեալ ըստ արժանույն շահեցնս և միխթարեսցն և որչափ զօրէ կարն թոյ ծեռնփու և օգնական զգինս առ զործն և ըստ հաւաքարմութեանդ յորդորեսցն զքրիստոսաւը օրինեալ ժողովուրդսն առ ի առաջութեամ գալ զգուրս իրեանց ի յօնութիւն բազմադիմի պակասութեանց սրբոյ Տանս հոգոց ծերոց:

Նաև յագկապէս պարուիրեմք զի զիոզեշահ գործդ զանձապէսբութեան արիարար վարեսցես և զգանձանակդ անխափան շրջեցուցաններով ի սուրբ Եկեղեցին, արդեանցն ևս հաւաքարմարար մուղայէր կացցես և մինչև ցարդ զոր ինչ արդինս ժողովեալ ես, յանձնեսցես հարազար նուիրակիդ, բերէ հասցուցանել ի սուրբ Աթոռս...» (գլւն «Դիւան», Է հապոր, էջ 109-111):

Այս նամակէն որոշ կ'երևայ, թէ Համապան մասնաւոր նուիրակներ կը դրկուին: Յովակիմ արքեպիսկոպոսի մը 1803-ին կը յաշորդէ Յովիամնեն վարդապէտ մը: Եթէ Համապան Նոր Զուղայի միւս թեմերուն պէտ պարզ վիճակ մըն էր, ինչ պէտք կար մասնաւոր նուիրակ դրկելու: Այս կարգադրութեան համար կարելի է ուրիշ պարբառ մըն այ տիեսնել:

Այրիկա ալ զաղութին բացարիկ հանգամանքը և բարեկեցիկութիւնը կրնայ ըլլալ: Կոնդակին մէջ ասոր հետքերը կան, քանի որ մասնաւոր կերպով կը շեշքորի զանձանակներու շրջազայութիւնը և անոնց արդինքներուն առարումը: Ասիկա նշան մը կարելի է համարել զաղութին բարզաւաճութեան:

Դազի 70 տարի վերջ 1723-ի աղեկէն, Համապան ուշագրաւ էր ուրեմն իր հարսդրութեամբ: Եւ ասիկա շաբ սխալ ենթադրութիւն չէ կարծեմ:

Նոյն այդ թուականներուն օրար ճամբորդ մը Համապանէն անցած կը հասդարէ անոնց վեհանձնութիւնը հանդեպ օրարական յոյնի մը:

Ասիկա էր James Morier (1780-1842 Մարտ 23), որ 1808-1809 և 1810-1816 իքրև պետրական պաշտօնեայ, իքրև քարպուտար դեսպանին Անգլիոյ, ճամբորդած է Պարսկասպանի մէջ և հեղինակն է նշանաւոր «Հաճի Պապայի արկածները» գործին, որ գրեթէ ամէն լեզուներու թարգմանուած է: Ասիկա զրած է նաև ուղեգրութիւններ իր երկու ճամբորդութիւններուն:

Իր երկրորդ ճամբորդութեան (1810-1816) ուղեգրութիւնը, որ Լոնդոն իրավարակուած է 1818-ին, ճշյս Մօրիէր կը պալու իր հանդիպումը Համապանի մէջ զանթացի յոյնի մը, որ ճանք ջերմախստէ վարակուած էր և ազափուած էր դեսպանապան բժիշկին խնամքով: Իր ճամբորդութեան ընթացքին, որ կը կապարէր Ասրբախանէն Պաղպափ, ուր կը փանէր ճախիելու զաֆրան և խաւեար 3000 ոտավիլ արժեքով, Համապանի մէջ հիանդացած էր: Տեղույն հայերը զայն խնամքէր էին և անոր դեռ էին փուեր իրենց Եկեղեցին մէջ, ինչ որ մեծ քարիք էր անոնց կողմէ, որոնք յոյներուն վրայ կը նային որպէս հերեփիկուսներու, ինչպէս կ'ըստ անգիացի ուղեգրութիւններ», Զ հապոր, էջ 394):

Համապանի հայ զաղութը այդ թուականներուն (1834-ին) ունէր U. Սփեփանոս անուն Եկեղեցի մը (Տ. Յ. Տաշեան, Ցուցակ, էջ 363) և ինչպէս գիտնուեցաւ, հասած էին դարձեալ նիւթական բացարիկ բարեկեցութեան մը:

Այլան իր Աշխարհագրութեան մէջ (1856) Համապանի հայոց թիւը կը նշանակէ 550, ինչ որ նուազագոյն 100 փուն կ'ննթադրէ, ինչ որ ցոյց կու դայ, թէ մէկ դարու մէջ եռապագլուած էին:

1914-1918-ի պագերազմի ընթացքին գրաբազուտղներուն խումբով, այսօր Համապանի մէջ կ'ապրին 160 հայ ընդանիր 320 անձով: Հայերը իրենց ճարպիկութեամբ և ընդունակութեամբ կրցած են զրաւել կարևոր պաշտօններ, պետքական և օփար դրամապուներու և առևպրական հասպագութիւններու մէջ: Կան նաև արինապարուներ և վաճառականներ: Ժողովուրդին մէկ մասը կը զրայի զինեգործութեամբ: Ամէն հայ գործ մը ունի, որով հայոց գնդեսական վիճակը լաւ է:

Ընդառնեկան սրբութիւնը այսպէսէ, բաղդաբեկով Պարսկասպանի միւս քաղաքներուն հետք, աւելի լաւ է: Բարքերով կէս-հայկական և կէս-պարսկական կեանք մը կ'ապրին, և աւանդապաշտը ևն: Ազգային կեանքը շափ տիկար է: Նոր սերունդը հետքեկու կը հեռանայ մայրենի լեզուէն:

Դու իբրև հասարակաց մարմիններ կան «Հայ-լուսաւորչական Եկեղեցական Վարչութիւն», «Ազգային դպրոցի Դոգաբարձութիւն» և «Համապանի Հայ Աւելպարանական Եկեղեցիի Վարչութիւն»:

Կան նաև հետքնեալ միութիւնները. «Գրական-գեղարվեստական», «Թագերեասիրաց», «Համապանի Հայուհեաց բարեգործական», «Համապանի Հայ-Աւելպարանական քոյրերու Եկեղեցասիրաց»:

Առաջին երկուք երկսեռ են և ժամանակ մը միացած գործած են և դուած են բաւական արդինք, բայց վերջը անջապուելով ապարդին վիճակ մը սրացած են: Համապանի հայերը ունին երկսեռ դպրոց մը «Ս. Լուսաւորիչ» անուամբ, ուր 1925-26 դպրոցական գրաբեշրջանին կ'ուսանի 125-130 երկսեռ աշակերդներ: Դպրոցը ունի 3 դասարան: 1925-26 դպրոցական գրարու սկիզբը պարոն Ե. Ֆրանգեան կոչուեցաւ դպրոցի դեսչութեան և դուած 8 շրջանաւարդ (6-ը աղջիկ և 2-ը դուած):

Համապան ունի մանցերու և աղջիկներու համար երկու ամերիկան դպրոցներ, ուր կ'ուսանին մօգաւորապէս 100 հայ երկսեռ աշակերդներ:

Հայոց Եկեղեցին և բողոքականներու ժողովարանը շինուած են դէմ դիմաց և մինևոյն բակին մէջ: Խորէն վարդապէտ 1903-ին միջնորմով մը բաժնեց երկու Եկեղեցիները: Դայ Եկեղեցիին մէջ կը պաշտօնավարէ քահանայ մը:

Համապանի շուրջը ոչ մէկ հայ գիտ կայ: Միայն Շաւարին գիտին մէջ 1926-ին կ'ապրին 13 հայ ընդանիքներ 72 հոգիով: Ասնք կը զրայի հողագործութեամբ, ոչ Եկեղեցի ունին և ոչ այ դպրոց:

Երեմն դպրոց ունեցած են, նոյնպէս նաև Եկեղեցի: Եկեղեցին այրած է նախորդ Համաշխարհային պագերազմի արեն թուրք բանակին կողմէ: (Վան-Սար, «Պարսկահայ գրաբեցոյց», 1927, էջ 80-82):

Պենգիր Պուշկի կամ Ապո-Շահը Պարսկասփանի հարաւային մասին մէջ, Պարսից ծոցի հիւսիս-արևմտեան ծովափին անյարմար, բայց բաւական կարևոր նաւահանգիստ մըն է Ֆարսիսփան նահանգին մէջ: Անյարմար, որովհետք մօդաւորապէս մինչև 7-8 մղոն հեռու ծանծաղութ է, և շոգենաւերը սպիփուած են բացը կենալ: Կարևոր մանաւանդ որովհետք առաջին Ընդհանուր պատերազմին վերջ, սկսած է կրկին ծառայել իյր ներածնան դուռ Իրանի համար, բանի որ Ուսիսի ճամբով ապրանքներու արարութու ուսուի հօսք ամենավայրէ բարձր:

Պահանջմանը առաջըստ դրվագը կազմության անդամների դարձած էր:

Պուշկի փոքր բաղադր մըն է, շրջապատուած ծովով իր արևմտեան և հիւախային կողմէն: Ունի մօք 30-32.000 բնակիչ: Ասկէ 40-50 փարի առաջ հազի 15.000 էր իր բնակչութիւնը: Ենու կար 500 հրեայ և 100-150 տեղիացի և անզիւհապափակ փոքրությացիներ և զանազան հիւապատսական մարմիններ՝ անզիացի, ամերիկացի, ֆրանսիացի, շվեյցարի,

« Հայերը թիւը 50 հոգի է, երերան: Հայ միայնու ընակչութիւնը 7-8 դուն, շուրջ 20-25 անձ է: Հայերը ունին հոս եկեղեցի մը և անոր բակին մէջ դպրոց մը 7-8 աշակերտներով: Պուշիրի և շրջակայ արուարձաններուն մէջ 12-14 դուն հայ ընդանիք և 5-6 ամուրի երիքասարդներ կան, ընդամենը 50 հոգի, որոնցմէ մէկը նաւային ընկերութեան ներկայացուցիչ է, 2-3-ը առևտրական, մէկը բահանայ և մէկը ուսուցիչ, իսկ միւսները զանազան հասրադութեանց մէջ պաշփօնավարողներ են (Խաչապուր Լազարեան, «Պարսկահայ Տարեցոյ», 1927, էջ 96-100):

“Անփեր Պուշկի նոր բաղաք մըն է Շիրազի, որտե՛ 160 թիվումօք միայն հեռու, իբր անոր նաւահանգիստը կազմուած: Սակայն իր առևսպորդի, չափատրութիւնը, իր նաւակյաքին անյարմարութիւնը, փորային կլիման արգելք եղած է Պուշկի զարգացման: Այս նաւահանգիստէն Պարսկասպան կ'արդածէ աֆինն, բուրդ, բամպակ, ծխախոր և կը ներածէ մօքատրապէն անոնց կրկնապատիկը արժեքով բամպակելէն, թէյ, շաքար, պղինձ, փայտ: Քաղաքին վաճառականութեան մէջ փիրող դարրը անգիտածի ի՞ն:

Ծովային քաղաք Պարսկասպանի Քերմանի նահանգին մէջ, Հիւրմիզին նեղուցին վրայ: Կարևորութիւն սպացաւ ԺԷ դարուն, երբ Շահ-Արքաս անոր դրուած իր անունը և զայն ընփրեց իրը մթերապետի Նոյնասպանի հետ վաճառականութեան համար: Այսօր անշքացած, սակայն վակալին այս քաղաքէն տարանցիկ (թանգիր) Կ'անցնին մէկ մասը Քերմանի գորգերուն, մետաքսին, աֆիոնին, հինային, արմատին և թեյին:

ԴԵՆՎԻՔԻ-ԱՐՔԱՍ ՄԻՋԱՅՆ ՄԵԼ ՆԱԽԱԼԿԱՅՔ ՈՒՆԻ ՊԱՓԱՍՊԱՐՈՒԹ ՔԻՀԱ, ԼԱԽԱՐ և ՏԻՐՈՄԻԳ ԿՂՋԻՆԵՐՈՎ:

Ամառը քաղաքը շրջապատուած աւագային և աղի անապատով մը, կը հաօնայ հենց մը, ուր անկարելի է բնակիլ: 8000 բնակիչ ուներ ասկէ բաւական փարիներ առաջ, իսկ այսօք՝ 9000:

Հայր հոս ալ ունեցած նն նկնդեցի մը: Դիմա հայ բնակիչ զրեթէ գոյութիւն չունի¹:

1 1902-ին հինգ տաս հայ կար: Պետքարքացիք կը հաստատեն, թէ ժամանակին հայրեա փոքր զաղութ մը ունեին, ինչպէս և կենացի մը:

Պուշկին հիմասային կողմը և արաբական ծովեզերքին մօք կայ կղզի մը Խարկ անուն¹, ուր հայերը ունեցած են եկեղեցի մը, որուն փլատակները կը մնային Ժմբ դարուն սկիզբը («Ծանր», Ա տառի, Էջ 327):

Հայերը, ինչպէս կը թուի, եղած է ժամանակ մը, որ ունեցած են Պարսից ծոցին վրայ խոշոր զայթականութիւն: Ասոնք փախած են պարսիկներու հայածանքեն: Մէկ մեծ մասն ալ եկած է Համապանէն՝ հայանօրէն 1723-ի բաղադրին թուրքերէն գրաւուած և բնակչութիւնը ջարդուելէն և գերեվարուելէն վերջը: Այս շրջանին է, որ Պարսա ունեցած է, ինչպէս յիշուեցաւ, 800 տրու հայ: Եթոյոյ հոն ալ կը հասնի բարբարոսին ձեռքը: Խեղճ հայերը աւելի հարաւ կը փախին և Պարսից ծոցի եզրեցները կը հասպարուին: Այս փայտերէն մէկն էր Խանու:

Էջմիածնի նույիրակուրթեանց թեմերու ցուցակին մէջ («Դիւան», Գ, էջ 801), ԺԼ ղարուն վերջերը, Պաղպափի վերունի վիճակին սփորադաս վայրերուն մէջ Ղարազօրանի, Պասրայի, Պէնքեր-Պուշի, Պէնքեր-Ըսիկի, Պէնքեր-Աբբասի կարգին կը յիշապակուի նաև Խարկը, որով կը յայսնուի, թէ Պարսից ծոցի վրայ գրնուող այս նաւահանգիստներուն մէջ կը զբնուէին հայ զաղութենք իրենց եկեղեցիներով:

ԻՄԱՑԱԿԱՆ ԵՒ ՄՏԱԲՈՐԱԿԱՆ ԿԵՎՆՔ ԴՊՐՈՑՆԵՐ

Իրաքի հայ զաղութը մեծ զանգուած ունեցող հափուած մը չէր և ոչ
այ մեծ կեղրոն մը, որ դեկավար դեր կափարէր հայ իրականութեան մէջ:
Ընդհակառակը, Պաղպափ և մանաւանդ Պասրա Նոր Զուղայի
բարոյական ազդեցութեան դրակ և անոր հեփլւորդ զարութներ եղած են,
որոնք իրենց մքաւորական սնունդը սպացած են Նոր Զուղայի
Ամենաիրկետան Վանքը:

Եւ, ինչպէս Վերը բացաբրուեցաւ, Պատրիարքանի ճամբան և ծովային ուղին, շագ բարզաւած հայ զաղութ մը ունեցած է: Տեղի հայերը երեք եկեղեցիներ ունեցած են մինչև ԺՀ դարը, բայց երկու աղյօններ իրարու յաջորդած և Պատրիարքի հայ զաղութը ցրուած և անշրացուցած են: Մին 1771-ի զարհութելի ժանրախսոր և միաւթ՝ Քերիմ իսանի պաշարումն է:

Այս երթեմնի փառաւոր զաղութին մէջ կը հաւասպեն, թէ հայերը ունեցած են երեք դպրոցներ («Հայրենիք», ԺԼ փարի, թ. 6), որոնց մասին, դժբախտաբար, վաերական սփոյգ գեղեկութիւններ կը պակսին: Նոյնիսկ զաղափար չունինք, թէ այդ դպրոցները ի՞նչ գենակի հասպարութիւններ էին: Շար հաւանական է, որ անոնք «Եկեղեցոյ մանկանց» համար դպրագուներ էին, որոնց մէջ քահանայ մը, սարկաւագ մը կամ դպիր մը իր շուրջը հաւարուած սակաւաթի փղոց կարդալ-գրել կ'ուսուցանէր քիչ մը հաշուի և քիչ մը երածշփութեան կամ շարականներու երգեցողութեան հետ:

Դաստիարակության գործությունը և անշքացությունը յափոյ, բնական է, որ այդ դպրոցներն այ զոյութիւն ունենալով դադրած են:

Այդ թուականէն յեփոյ ոչ Պաղպարի, և ոչ Պասրայի և ոչ ալ Իրարի թմբին հին և նոր վիճակներուն մէջ դպրոց զոյտիթին ունեցած չէր խօսու ուստի առնի որ հետեւ թիւն ձեռնպու էկը ապոր համար:

1834-ին Թուրքիոյ հայոց վարժարաններուն համար պարփառքարանի կողմէ կազմուած վիճակագրութեան մէջ ոչ Պաղքադի և ոչ ալ Պասրայի անունը յիշուած է: Մեսրոպ վարդապետ Կ. Պոլսեցի առաջին անգամ 1852-ին դպրոց հասկարած է Պաղքադի մէջ: Անհաւանական չէ, որ այդ թուականէն առաջ դասարան մը գոյութիւն ունեցած ըլլայ եկեղեցիին ըռով կամ անկէ դուրս քան մը մէջ՝ կարդալ-գրել սրբաւելու համար գրն է քանի մը դպրոց, որպէսզի եկեղեցիին մէջ վոխասացութիւն կարենային կափարել կամ դպրութիւն ընել:

Ամէն փեղ այս փեսակ մասնաւոր ուսուցիչ-պարունակիներ, կամ դպիր մը, լուսարար մը զգնուած են կամ գեթ բահանայ մը, որ դաս դուած են: “Պահպատ ալ բացառութիւն չէր կրնար կազմել:

Նոր Զուղայի վանքին մօքատրութիւնը, անոր հետ Պաղպատի և Պասրայի հայ զաղութերուն առընչութիւնները և անկէ եկող եկեղեցականներուն գոյութիւնն ի Պաղպատ և ի Պասրա, ամէն կերպով հաւատիքներ են, թէ այս փեսակ առանձնական ուսուցում մը պէտք է

գոյութիւն ունեցած ըլլայ: Մասնաւորապէս՝ Պաղպափի և Պասրայի աւանդապահ իհյերը զոնէ իրենց եկեղեցիներուն պայծառութեան համար պէտք է աշխափած ըլլան ունենալու դայիրներ, որոնք անշուշդ գոյություն վրայ կարդալ կը սորվէին և եկեղեցական երգեցողութեանց կը հմբանային:

ԺԼ դարուն Պոլսոյ մէջ կը յիշուի իբր նշանաւոր երաժիշտ պաղպափի փիրացու Ցովհաննէս («Ընդարձակ օրացոյց ազգային հիւանդանոցի», 1901, էջ 162), որ շաբ հաւանարար Պաղպափի մէջ հմբացած էր արուեստին և ապա եկած էր «Ուլիս: Դժբախփարար, իր մասին կենսագրական ծանօթութիւններ չկան՝ աւելի որոշ խօսելու համար»:

Կը խորիիմ թէ, 1852-ին Մեսրոպ վարդապէտի հասրափած դպրոցը կրթական անդրանիկ հասրափութիւնը չէ Պաղպափի մէջ, այլ առաջ ալ զգնուած է դպրոց, դասարան կամ ծաղկոց անունի տակ ուսուցման վայր մը:

1852-ին Մեսրոպ վարդապէտը Ս. Երրորդութիւնն եկեղեցիին հետ պէտք է հասրափած ըլլայ դպրոց մը Ս. Երրորդութիւնն մօտը և ասոր համար թերեւս ինք նկատուած է Պաղպափի մէջ առաջին անգամ դպրոց հասրափողը:

Նկարողութեան արժանի է, որ Բարունակ պէտ Ֆէրուիխան, որ 1847-ին Պաղպափ զացած է, «Ճանապարհորդութիւն ի Բաբելոն» գործին մէջ (էջ 95), խօսելով՝ «Պաղպափի բնակչութեան բաղկացուցիչ ազգերուն վրայ, կ'ըսէ, թէ: «կան նախակրթական դպրոցներ իրարանցիւր ազգաց»: Ուրեմն հայերն ալ ունին իրենց դպրոցը: Սակայն որովհեքն Բարունակ պէտն իր գործին մէջ մինչև իր մահը՝ 1867, ներմուծումներ ըրած է 1852-ին կառուցուած Ս. Երրորդութիւնն եկեղեցիին շինութիւնը յիշած է, դժուար է որոշել թէ հայերը 1847-ին ալ դպրոց ունին:

Ամէն պարագայի մէջ Մեսրոպ վարդապէտը Կ. Պոլսեցի, արդիւնաշաբ առաջնորդը՝ Պաղպափի, գարկ գուուած է կրթական գործին և իբր առաջին ապացոյց իր շահագրգորութեան՝ կառուցած է 1852-ին դպրոցի յափուկ շենք մը, ուր դժբախփարար չենք զիտէր, թէ առաջին անգամ ո՞վ դասաւանդած է:

1862-ին, դասար դարի վերջը շենքին շինութենէն, իոն կը դասախոսէ պարոն Խորայէ անուն ուսուցիչ մը: Այս պէտ Խորայէ սեփական է և իր ուսումը առած էր Կ. Պոլսի Եւփի Գուլիկի Ազգային հիւանդանոցին յարակից Ս. Փրկչեան ճնմարանին մէջ, ուր ուսում առած են ժամանակին ուսումնականները և հանրային ծանօթ դէմքերը:

Պ. Խորայէ 1860-ին այդ ճնմարանը աւարփելէն յեփոյ իր հայրենիքը՝ Սղերպ կը դառնայ, ուր կը սփեղծէ դպրոցական անդրանիկ կազմակերպութիւնը:

1862-ին պէտ Խորայէ կ'անցնի Պաղպափ՝ առաջնորդ Մեսրոպ վարդապէտի և Ցովհաննէս Աղեքսանդրիացիի և բոլոր ազգայնց խնդրանօք և սիրալիք ընդունելութիւն կը զգնէ: մեծ փուլով կը ճնմարակէ գեղույն Մեսրոպական վարժարանի բարեկարգութեան (գինը

«Ժամանակ հանդէս հայրենանուէր», 1863, էջ 87):

«Ժամանակ»ի այս գրուածէն այնպէս կը հասկցուի, թէ առաջ քան սլերպից պէտք է աշխափած ըլլան ունենալու դայիրներ, որոնք անշուշդ գոյություն վրայ կարդալ կը սորվէին և եկեղեցական երգեցողութեանց կը հմբանային:

Մեսրոպ վարդապէտ կ'աշակցի պէտ Խորայէ և իր գործը կը դիւրացնէ: Սակայն երբ Մեսրոպ վարդապէտ կը մասնի (1864), վարժարանը կը փակուի և մինչև 1876 փակ կը մնայ, իբր թէ:

Այս գիտեկութիւնը կ'երևի ճիշջ է:

Մեսրոպ վարդապէտի մահէն յեփոյ դպրոցը անշրացած և նախնական վիճակի մը վերածուած կրնայ ըլլալ, բայց բոլորովին փակուած չի կրնար ըլլալ: Ապահովարար դարձեալ փիրացուի մը շուրջը հաւաքուած են քանի մը դրայ, որոնց ըստ Վարդան Մելքոննեանի, կը դաստանդուէր իին հայերէն, Սաղմոս, Ս. Գիրը և վարդական թուարանութիւն («Ամենուն Նոր Տարեցոյց»ը, Զ և Է փարի, 1941-1942, էջ 181):

Իսկ աղջիկներուն դաս կը փրուէր իրենց գուներուն մէջ մասնաւոր այցելու ուսուցիչով մը (նոյն):

Այս դրութիւնը շարունակուած է որոշ շրջան մը մասնակի բարեկինսութեանց ներարկուելով: Ասոր փաստը ունինք: 1872-1873-ին Կ. Պոլսոյ Ազգային կեղրունական վարչութիւնները: Պաղպափի առաջնորդարանը իր պափախանին մէջ կը հասպէտ, թէ Պաղպափ ունի դպրոց մը Ս. Մեսրոպի անունով: Աշակերպներուն թիւն է 50 մանչ և 11 աղջիկ: Աւանդուած առարկաներն են՝ քերականութիւնն և ընթերցանութիւնն: Տարեկան ծախըն է 4200 դորոշ ծնողներէն և ժողովուրդէն հաւաքուած:

Այդ թուականին, ըստ այս վիճակագրութեան, կային 18 հայ դրաք՝ որոնք Լարինացոց դպրոցը կը յաճախտէին ֆրանսերէն և արաբերէն ուսանելու, և 10 մանուկ ևս, որոնք թրքական մէկրեւէններ կը յաճախտէին՝ թորերէն սորվելու համար (գինը «Համարագուութիւն Ազգային կեղրունական վարչութեան, 1872-73 ամի», էջ 47):

Ասիկա ցոյց կու դաս, թէ բոլորովին սիսալ է, որ իբր հայ վարժարանը փակուած է 1864-1876, 12 դարի, այլ, սակայն, ճիշջ է, թէ դպրոցը շար ինկած էր և պարզ ծաղկոցի մը վերածուած էր:

Երբ Նարեկողին շահ 1871-ին Պաղպափ կու զայ ուխտի երթալու համար Քերպէլա Նէմէֆ իսլամական սրբավայրերը, Մանուկ վարդապէտ անմիջապէս զրաբար երգ մը կը հեղինակէ, զոր կ'երգեն հայ վարժարանին աշակերպները համազեսպ հազար նորին վեհափառութիւնը դիմաւորած ապէն:

Երբ Պարսկասափանի այս շահը կ'այցելէ հայոց առաջնորդարանը, հայ աշակերպները գողանցք մը կը կազմնեն և կ'երգեն եկեղեցւոյ բակը նորին վեհափառութեան բարի գալուստ մաղթելու համար:

Նարեկողին հոն, շաբ կը հաւնի հայ դպրոց գինուորանման դողանցքը, համազեսպն ու երգը և ընծաներ կու դաս:

Հայոց դպրոցը այս առթիւ համբաւ կը շահէ (Վարդան Մելքոննեան,

«Ամենուն Նոր Տարեցոյց»ը, 1941-1942, էջ 181):

Այս տեղեկութիւնները միայն յօւականի սխալով մը կրնան սրբազրուիլ: Դաշնորդէն Նարեւուի շահ 1878-էն յետոյ է, որ այցելած պիտի ըլլայ Պաղպագ, այսինքն Միհրան Սըվաճեանի վնօրէնութեան օրով, երբ իսկապէս բարեկարգ էր վարժարանը և մարզանքի դաս հաս- պագած:

1871-ին Պաղպագի մէջ առաջնորդարան, եկեղեցի և դպրոց ամրող քայլայուած էին և 1868-1874 ոչ առաջնորդ, ոչ քահանայ և ոչ դպրոց գոյութիւն ուներ:

1874-ին Մաղպագի վարդապետք Տէրունեանի առաջնորդ զալով կը սկսի վերակազմութեան աշխատանքը: Անոր առաջնորդութեան արեն՝ 1876-ին, Պաղպագի գաւառական երեսիութական ժողովը կ'որոշէ կառուցանել ազգային վարժարան մը Թարգմանչաց անունով, եկեղեցւոյ բակին մէջ¹:

Այս վարժարանին իրը ուսումնապետ կը հրավորուի 1878-ին Միհրան Սըվաճեան («Արևելք», թ. 1040), որ մեր կրթական կեանքին մէջ պարուու յիշուելու արժանի դէմք մը եղած է:

Միհրան Սըվաճեան (1847-1915), որ ծնած էր Կ. Պոլիս, Պէշիքաշ թաղը, աշակերպած էր 1866-ին Նուպար-Շահնազարեան վարժարանին և իրը ուշիմ աշակերտ, ուսումը շարունակած էր նոյն հասկագութեան մէջ իրը սան Նուպար փաշայի:

Այս վարժարանին սաները 1870-ին կը կազմեն Նուպար-Շահնազարեան սանուոց ընկերութիւնը, որուն նպարակն էր «զաւարի աղքաւ դպրոցաց նիվազապէս օգնել, այսինքն իր սպակով դասազքեր ու դասաբուներ որկել անոնց»: Տարի մը վերջ այս ընդհանուր գաղափարը աւելի սեղմ ու աւելի որոշ սահմանում մը կը սպանար: 1871 սեպտեմբեր 1-ին Շահնազարեան վարժարանի սաները կը կազմեն Վարդանեան ընկերութիւնը, որուն նպարակն էր Կիլիկիոյ մէջ դասիքարակութիւնը ընդհանրացնել դպրոցներ բանալով:

Առաջին վարժարանը Դաճընի մէջ կը բացուի, և հոն ուսուցիչ կը որկուի Շահնազարեանի սան Միհրան Սըվաճեանը, որ 1874-ին Ներսէս պարիհարքի խրախոյսով և քաջալերութեամբ կ'ընդունի այս պաշտօնը:

Երկու տարի կը մնայ այդ քաղաքին մէջ և հոն կրթական կեանքին մէջ կը մնցնէ մեծ յեղաշրջում և կու փայ նոր զարգացում՝ նորութիւններ ներմուծելով դպրոցէն ներս: Անիկա կը կազմակերպէ Դաճընի մէջ Վարդանեան-Արմենական միութիւն մը, որուն անդամները պարուաոր էին կրել որոշ գինանշանով արծաթեայ շքանշան մը: Այսպէս կը սպեղձէ շարժում մը Դաճընի մէջ:

Երբ կը դառնայ Պոլիս, Դաճընոյ վիճակը կը պարզէ ազգասէր պարիհարքին և վարչութեան, որպէսի իրենց կարելին չզանան Դաճընոյ վարժարանին համար:

1 Ուրեմն Մեսրոպ վարդապետ Կ. Պոլսեցիի շնամած շէքը 25 տարուան մէջ իինցած էր, կամ սեփական շէմք չուներ դպրոցը:

Ներսէս պարիհարք զինք կը խրախուսէ և կրկին կը որկէ Դաճըն, իր սկսած գործը շարունակելու համար: Միհրան Սըվաճեան, որ Շահնազարեան սանուոց Վարդանեան ընկերութեան կողմէ որկուած էր Դաճըն, ինչ կը բանայ նաև աղջկանց վարժարան մը, նախապէս առանց հաւանութիւնը առնելու Վարդանեան ընկերութեան, և անոր ալ զարկ կու դպա:

Ընկերութիւնը, զնահապելով Սըվաճեանի աշխարհութիւնը, կ'արգօնէ, որ վարժարանին դրան վրան արձանագրուի «Վարդանեան և Վարդուհեան վարժարան Դաճնոյ»:

Դժբախտաբար, Վարդանեան ընկերութիւնը շաբ երկար չապրիր, վասնզի Շահնազարեան վարժարանը կը փակուի: 1874-ին ընկերութիւնը դադրած էր: Սըվաճեան կը սփիպուի դառնալ Կ. Պոլիս 1874-ին:

Վարդանեան ընկերութիւնը 1878 Փետրուար 18-ին կը վերակազմուի «Կիլիկիան» անունով և նորէն ծնոր կ'առնէ Կիլիկիոյ դպրոցական գործին զարկ փալու աշխափանքը, սակայն Սըվաճեան արդէն հեռացած էր այդ շրջանակէն, վասնզի Ներսէս պարիհարք Վարժապետեան զայն դրկած էր Նիկոմիդիա՝ իր սեփական վիճակը:

Միհրան Սըվաճեան Նիկոմիդիոյ մէջ վարժարանին դնօրէնութիւնը վարած ափեն՝ 1875-ին, կը հիմնէ նաև Ասքանազեան ընկերութիւնը, նպարակ ունենալով ժողովրդեան կրթութեան և լուսաւորութեան նպաստել: Ան հասրափած էր մագենադարան-լարան և ընթերցարան, և 1901-ին ալ մանկապարզէ: Փայլուն գործունեութիւն ունեցած է, անշուշտ ելեցներով, և շարունակուած է մինչև 1915-ի վարագրութեան օրերը:

1876-ին Միհրան Սըվաճեան կը փոխադրուի Պաղպագ՝ իրը վնօրէն ազգային վարժարանին, որ փակ էր, և ինքը կը բանայ: Միհրան Սըվաճեան հայ երկիրներէն հեռու և մեծ մասամբ արաբախօս և ուժացած վայրին մէջ անձնութիւնսմբ կը գործէ և գրեթէ հիմնադիրը կը հանդիսանայ Պաղպագի հայ զաղութին կրթական գործին անվիար աշխափութեամբ: Անիկա կը բարձրացնէ վարժարանին մակարդակը և ոչ մէկ ջանք կը խնայէ անոր զարգացման համար: Իր աշակերպներուն մէջ կ'արծածէ ազգային ողի և ազգասիրական զգացումներ: Հապ չանցած վարժարանը համբաւ կը շահի քաղաքին մէջ և կ'ունենայ նաև օդար աշակերպներ:

Սըվաճեան հոն ալ կը հասրափէ Նիկոմիդիոյ Ասքանազեան ընկերութեան նման, նոյն նպագակով, համանուն ընկերութիւն մը 1878-ին, որպէսի երիտասարդութեան մէջ վառ պահէ հայ ողին: Ասքանազեան ընկերութիւնը ուսանողաց խնամքով կը շարունակուի ծիշ այնչափ՝ որչափ իրենց վարժարանը բաց էր, այսինքն երկու տարի, մինչև 1879, երբ փակուեցան դպրոցը («Արևելք», թ. 1040, «Աւելքարեն», 1882, թ. 20): Վասնզի Միհրան Սըվաճեան դղայական քմահաճոյրով դպրոցէն կը հանուի, որովհետև չի համակերպիր ամուսնանալ Պաղպագի աղաներէն մէկուն առաջարկած աղջկան հետ:

Ասկէ վերջը կը յաջորդէ անիշխանութեան շրջան մը (1880-1883), վասնզի ոչ ժողով, ոչ առաջնորդ և ոչ դպրոց գոյութիւն ուներ:

Այս շրջանին Սըվաճեան դպրոցին ի նապաստ կը կազմէ «Ուսումնաէր ընկերութիւնը» 1881-ին («Աւելքաբեր», 1882, թ. 20), որ կ'երևայ, թէ չէ կրցած ապրիլ և յարագլեւէ:

1883-ին Փիլիպպոս Եպիսկոպոս Նաճարեան, երբ Տիարապէիրոն Պաղպափ կը վեղափոխուի իբր առաջնորդ, իր հետ կը բեր իբր վնօրէն-ուսուցիչ կամ Պաղպափի մէջ գործառուած բացաբրութեամբ ուսումնապես, փիարպէիրոց թովմաս Զարզաւաթեան անուն ուսուցիչ մը, որ կը մնայ Պաղպափ՝ որչափ ապեն հոն կը պաշտօնավարէ Փիլիպպոս Եպիսկոպոս, որ 1885-ին արդէն հրաժարած և մեկնած էր: Թովմաս Զարզաւաթեանի յաջորդեց կրկին Միհրան Սըվաճեան, որ անփոխարինելի ծառայութիւն մարտուցած է Պաղպափի հայ զաղութիւն:

Այս օրերուն է, որ Միհրան Սըվաճեանի աշակերպները ազգային կեղրոն մը ունենալու համար կը վերակազմեն 31 մայիս 1885-ին Ասքանազեան ընկերութիւնը, որ հիմնեց ակումբ, որ շար ծանկեցաւ: Ունէր գրադարան մը, որ ունէր հարիւրաւոր թանկարժէր հավորներ՝ մեծ մասամբ հայերէն լնգուով (Վարդան Մելքոնեան, «Ամենուն Նոր Տարեցոյց», 1941-42, էջ 183):

Ընկերութեան անդամները շար չէին, սակայն անոնք օգդակար կ'ըլլային: Քիչ ժամանակէն բացին «Հայկական կրթարան» անուն դպրոց մը և անոր ոյժ փուին:

Ազքանազեան ընկերութիւնը համակրութիւն շահեցաւ: 1888-ին ունէր 70 անդամ և Պաղպափի մէջ միակ ազգային մարմինն էր, որ ունէր իր կանոնաւոր ընթերցարանը: Անոնք վերջը սրանձնեցին նաև Եկեղեցանութիւնն ալ և իբր հսկող՝ մէկը նշանակեցին՝ Եկեղեցին մարդակարարութեան: Ցեփոյ Ազգային կալուածներն ալ իրներ մարդակարարել սկսան («Արևելք», թ. 1040):

1888-ին այս ընկերութիւնը կ'որոշէ Պաղպափի Եկեղեցին օժիտ զանգակառունով մը և բերել զանգակ մը: Վրդարն այս ձեռնարկն ալ կը յաջործենեն: Զանգակապան վրայ արծանազրուած է «Արդեամբ Ասքանազեան ընկերութեան»:

Ընկերութեան այս երկրորդ շրջանին հիմնադիրներն են գործող Փիլիպպոս Քէշիշեան և Թաթուկ Սըվաճեան՝ որդին ընկերութեան հիմնադիրին և հայկական կրթարանի ուսումնապետին, որ 40 փարի իբր ուսուցիչ և դաստիարակ Պաղպափի կրթական կեանքին դեկավարը եղած է:

Այս շրջանին ընկերութեան ամենէն գործօն անդամներէն մին և Սըվաճեանի զիսաւոր աշակիցն էր իր աշակերպներէն ալ. Միհրայէ Տեղիայեան (յեփոյ Զաւէն արքապիսկոպոս), որ երախսուոր կը յիշէ իր ուսուցիչը, որմէ սրացած էր իր ազգային ներշնչումները և անոր թելադրութեամբն իսկ յանձն առած էր նուիրուի ազգային ծառայութեան՝ դպրոցը աւարդելին վերջը նախ Սըվաճեանի ծեղին փակ Պաղպափի վարժարանին մէջ ուսուցչութիւն ընելով և ապա անոր իսկ խորհուրդով Արմաշի դպրեկանքին աշակերպելով:

Միհրան Սըվաճեան հասցուցած է բազմաթիւ աշակերպներ, որոնք Պաղպափի մէջ զանգակ ասպարէզներու մէջ կարևոր դիրքեր կը

գրաւեն: Իր պաշտօնավարութիւնը սակայն չէ եղած առանց պժուարութիւններու և խոչներոփի: Նոյնիսկ եղած է ագեն, ինչպէս 1905-ին, որ Սըվաճեան, հայոց վարժարանը զգելով, հայ-կաթոլիկներու վարժարանին մէջ պաշտօն առած է, սակայն դարձեալ թերած են զինք իր պաշտօնին գլուխը: Այսպէս բառասուն փարի Պաղպափի մէջ անիկա ազգային դպրոցին ներս կամ անկէ դուրս սերունդներու կրթութեան աշխարհած, մարդ հասցուցած, դաստիարակած և մարդ ըրած է, ինչպէս կ'ըսուի: 1915-ին, պաքերազմի արքն, Միհրան Սըվաճեան ուրիշ մի քանի հայերու հետ կ'աքսորուի Ռաս-իւ-Այն և հոն կը մեռնի:

1930-ին իր երախսագլւ սաները անոր կիսանդրին կը կանգնեն Պաղպափի Ս. Երրորդութիւն Եկեղեցին բակին մէջ, իր աշխարհած վարժարանին դրան առջևը («Նոր լուր», 1930, սեպտեմբեր 2, թ. 2084): Միհրան Սըվաճեանի կը պարփի Պաղպափ իր աղջիկներու վարժարանը, որ կը կոչուէր «Զապէլեան»:

Միհրան Սըվաճեան աճավերջի բննութեան մէջ իր կարգին մէջ առաջին հանդիսացողին իբր մրցանակ ուկի խաչ՝ խկ երկրորդ հանդիսացողին՝ արծաթ խաչ կու փար: Սըվաճեան, իր գործին շորջ հետքարքութիւնն և եռանդ սկեղեցիու զաղփնիքը գիրցած է դպրոցական ոգևորիչ հանդէսներով: Իր յաջորդներուն մէջ ոչ ոք երկար պաշտօնավարութիւն ունեցած և ոչ այ այնքան մեծ անուն թողած է:

1917-ին անզիական գրաւումէն յեփոյ «Ս. Թարգմանչաց» և «Զապէլեան» վարժարանները միանալով կազմած են մէկ դպրոց՝ երկսեռ աշակերպութեամբ և կը շարունակուին այսպէս:

Պափերազմի շրջանին, Սըվաճեանի աքսորէն յեփոյ, պաշտօնի կը կոչուի Արսէն Կիփուր՝ իին պայազեցի (ծն. 1888) ուսուցիչը, որ Գեղրգեամ ճեմարանի մէջ իր ուսումը առնելէ յեփոյ Պոլսոյ մէջ հետքած էր պափական ուսուցչանոցի ընթացքին և այդ միջոցին Պաղպափի պեփական Սուլթանիյէ վարժարանին մէջ իբր ուսուցիչ կը պաշտօնավարէր:

Արսէն Կիփուր Պաղպափի Ազգային վարժարանին վնօրէնութիւնը կը փարէ մինչև 1917, որմէ յեփոյ կ'երթայ Հայաստան և 1918-ին կ'ընդփուի խորհրդարանի անդամ իբր արևմբահայոց ներկայացուցիչէ:

1922-ին Արսէն վարդապետ Ազճեան կու զայ Պաղպափ, սրանձնելու համար դպրոցին վնօրէնութիւնը, որ կը փարէ երկու դպրոցական շրջան (1922-23, 1923-24): Արսէն վարդապետ Ազճեան նախաձեռնարկ եղաւ և դպրոցական գրադարանի մը և ֆանֆարի խումբի մը հիմք դրաւ:

1924-ին Արսէն Կիփուր Հայաստանին կրկին Պաղպափ դարձած ըլլալով վերաբին պաշտօնի կը կոչուի և այս անզամ կը պաշտօնավարէ կրկին 14 փարիներ, մինչև 1933, երբ կրկին կը հետացուի և Պէյրութ կ'անցնի:

1926-ին թղթակից մը կը գրէ, թէ «Եկեղեցրական լոյսերու ցոլքերու ողողուն վսեմ դաստիարակին քով, սակայն, կայ անփառունակ գեղնայարկ

շենք մը՝ Պաղպափի Հայոց Ազգային թարգմանչաց և Զավելեան երկառ վարժարանը, որ նիւթական անձուկ վիճակի մէջ կը գդնուի: Անցեալ փարտոյն 18.000 բուրփի պիտի մէկն կրծագուելով 10.000 բուրփի, դպրոցի դուրս ձգուեցան շորու ուսուցիչներու հետ 70 երկսեռ աշակերգներ, որոնց մէկ մասը հարկադրուած օրար վարժարաններու դրներն ափ առաւ, իսկ մեծագոյն մասը փողոցները կը դեգերի բոլորովին յուսալըուած»:

Բայց այս անպարուարեր վիճակը երկար չէ տևած, և պաղպափիք դարձեալ իրենց դպրոցին վլայ ուշադրութիւն դարձուցին:

Պաղպափի և Պասրայի հայերը միշտ նախանձախնդիր եղած են գործարակութեան և Պաղպափի մէջ մասնաւորապէս ջանադիր եղած են զարութիւն հայեցի դաստիարակութեան գործի գուականութիւնը ապահովել հասպարուն եկամուքներ նուիրելով իրենց դպրոցին:

Պաղպափի դպրոցը ունի շուրջ 27 կիոր կալուածներ՝ գուն, խանութ և սենեակ, կրակուած հանգուցեալ Յովիաննես Մարկոս Ալեքսանդրեանի (12 կիոր), մահիքսի Առաքել Դավիթեանի (7 կիոր), Սկրիփչ Յովիաննես Թաղէոսեանի (3 կիոր) և Նոհիփախմէ Սպեփաննեանի (2 կիոր) կողմէ միմիայն վարժարանի անունին:

Այս կալուածները կը բերէին 1929-30 թուականներուն վարժեկան 20647 ռուփի (այսինքն մօրաւորապէս 6325 դրամ) հասոյթ մը:

1901-ին Պաղպափի վարժարանները ունին 68 աշակերպ և 46 աշակերգութիւներ, 7 ուսուցիչ և 9 ուսուցուիչ: Դպրոցին ամսական ծախըն էր 3900 թրբական դահեկան:

1928-29-ին Պաղպափի Ա. Թարգմանչաց - Զավելեան նախակրթարաննին մէջ կ'ուսանէին 189 աշակերպ (102 մանչ և 87 աղջիկ) և մանկապերգրէգուն մէջ՝ 92 փորքիկներ (44-ը մանչ և 48 աղջիկ): Իսկ 1932-ին 190 աշակերպ և մանկապերգրէգուն մէջ՝ 240 փորքիկներ:

Տիկին Սառա Թաղէոսեան իր հօրը կրակէն յափկացումներ ըրած է քանու ուսանողութեան: 1942-1944 երկու դարիններուն անիկա իբր նպաստ գուած է 370 դիմար:

Պաղպափի արուարձաններէն Նորաշէն գիւղաքաղաքը ունի նաև իր սեփական դպրոցը, 170 երկսեռ աշակերգներով, մանկապարգրէգով և վեց դասարաններով միասին: Դպրոցը ճանչցուած է պեսութեան կողմէ և ենթակայ է կրթական նախարարութեան: Այդ վարժարանը կը կոչուի «Նայ արևելեան վարժարան»:

Տիկին Սառա Թաղէոսեան, ինչպէս Սըվաճեան, նոյնպէս նաև Նորաշէնի այս վարժարանին կ'օժանդակէ դպրոցի քանու ուսանողներուն և որը աշակերգութիւններուն՝ իր հանգուցեալ հօր կրակէն յափկացումներով: 1942-1944 երկու դարիններուն դիմիկն Սառա Թաղէոսեան գուած է «Նայ Արևելեան վարժարան»ին 270 դիմար: Տիկինը նաև իր սեփական հողէն ծրի հող գուած է դպրոցին համար:

Ասոնցմէ զար, 1932-ին կար Կէյլանի զաղթակայանին գաղթականաց վարժարանը, 180 երկսեռ աշակերգներով՝ անկախ առաջնորդարանէն և Զէյթունցիներու դպրոցը 88 աշակերգներով ենթակայ առաջնորդարանի հսկողութեան:

Գալով Պասրայի հայերուն, 1914-1918-ի պարերազմէն առաջ անոնց թիւը այնքան աննշան էր, որ դպրոց պահելու կարող չէին: Ասով հանդերձ՝ 1908-1909-ին մանկապարգրէգ մը բացած են եկեղեցւոյ Ջոշականի մէջ, որ սակայն երկար արեն ձկրցաւ իր գոյութիւնը պահել գուականօրէն: Քանի մը անզամ բացուած ու գոցուած է (Վարդան Մելրոննեան, «Հայրենիք», ԺԼ գարի, թ. 6, էջ 111):

1920-էն յեպոյ Պասրայի հայերը վերաբին հասպարնցին եկեղեցիին շրջափակին մէջ առաջնորդարանին կից նախապարագարական վարժարան մը 90 երկսեռ աշակերգներով ենթակայ առաջնորդարանի հսկողութեան:

Այժմեան դպրոցը կը կոչուի «Նարիխնան»՝ եկեղեցւոյ բարերարին անունով: Վշակերպները ունին գոհացուցիչ և բաւարար վիճակ: Կ'աւանդուին հայերէն, արաբերէն և անգլերէն լեզուներ: Դպրոցը կը նախապարուի եկեղեցիին արմաի պարգևներուն և անշարժ կալուածներուն հասոյթներէն: Ունի մօդ 120 երկսեռ աշակերգութիւն և 950 դիմարի գարեւեկան պիտին:

Մարկիլի հայ համայնքը ունի իր ուրոյն վարժարանը, որ հասպարուած է 1931-ին 20 աշակերգով, իսկ այսօր ունի 200 երկսեռ աշակերպ՝ ունենալով 1300 դիմարի գարեւեկան պիտին մը:

Վարժարանին կողքին կը գդնուի «Նայ սրահ»ը: Վարժարանին հին շէնքը ծախուած ըլլալով, երկութի շէնքերն ալ երկրորդ համաշխարհային պարերազմին շինուեցան անգլիական բանակի մասնակի օժանդակութեամբ:

«Նո ալ կ'աւանդուին հայերէն, արաբերէն և անգլերէն լեզուներ:

Եւրոպական և ազգային պարահանդէսներ, ինչպէս նաև դասախոսութիւններ յաճախ կը կափարուին «Նայ սրահ»ին մէջ՝ վարժարանին ի նպաստ (Վարդան Մելրոննեան, «Մարմար», նոյն):

Պասրայի և Աշշարի միջև՝ այզային հողին վրայ գրնուող հիւղաւանը (թէմբը) ունի իր առանձին մանկապարգրէգ՝ 30 երկսեռ աշակերգներով:

Նոյնպէս Շիեպէի մէջ գոյութիւն ունի հայ մանկապարգրէգ մը՝ 25 աշակերգով: Օպարներէ ունանք իրենց պարգիկները այս վարժարանը կը դրկեն (նոյն, էջ 113):

Ինչպէս կը տեսնեմք, Պասրայի հայ գաղութը իր լաւագոյնը կ'ընէ հայեցի դաստիարակութեան համար: 1946-ի սկիզբը վերոյիշեալ երեք ազգային վարժարանները (Պասրայի, Մարկիլի և Շիեպէի) յաճախող

աշակերպներուն թիւը կը հասնէր մօքաւորապէս 400-ի: Այս երեք նախակրթարներէն շրջանաւարդի եղող հայ աշակերպները կ'ընդունուի: Իրաքի երկրորդական վարժարանները՝ յեփ քննութեան, որ կարական հայ դպրոցականներ («Յուսաբեր», 13 Փետրուար, 1946, թ. 267):

Այսօր Մուսուլ ալ ունի իր վարժարանը:

1923-1924 դպրոցական դպրեշրջանին կազմուած հերթեալ վիճակագրութիւնը զաղափար մը կու դպայ Իրաքի հայոց կրթական վիճակին վրայ:

ՄԻԶԱԳԵՏՁԻ ՌԱՅ ՎԱՐԺԱՐԱՍՆԵՐՈՒ ՎԻՃԱԿԱՑՈՅՑԸ 1923-24 դպարեշրջան

		բաժանում դասարան	ուսանող		գում ար	ուսու ցիչ	դպար ան պիտի ունի
			տքնուած ունի	զայր աւան			
1 Պատրապ	Թարգմանչաց- Չառլիսն	Նախակրթարան Ա-Է մանկապատութե Ա-Բ	73	116	189	10	21350
2 Դաստիարակ	Ազգային Վարժարան	Նախակրթարան Ա-Դ մանկապատութե Ա	35	57	92	2	
3 Մուսուլ	Ազգային Վարժարան	Նախակրթարան Ա-Զ	30	5	35	3	3500
4 Նահր- Օմար	Ազգային Վարժարան	Նախակրթարան Ա-Զ մանկապատութե Ա-Բ	-	10	206	7	4000
5 Վելանի քայլ	Ազգային Վարժարան	Նախակրթարան Ա-Գ մանկապատութե Ա-Բ	22	85	107	4	
					52	1	1000
					52	1	480
			170	594	764	31	33207

ՊԱՂՏԱՏԻ ԳԱՂԹԱԿԱՎԱԿԱՄ ՔԷՄՐԸ

1926 թ. Դեկտեմբեր 29-ին Պաղտապէն կը գրեն «Արեւ»-ին զաղթականական քեմբին հայկական բաժինի մասին, որ վարառողջ եւ բնակութեան անյարմար գետինի մը վրայ հասպարուած է, կը բաղկանայ շուրջ 650 դպուներէ՝ 2400-ի չափ բնակչութեամբ: Քեմբին հայ բնակչութիւնը աններդաշնակ խանուրդ մըն է այլազան ստվորութիւններով, բարբերով եւ բարբառով՝ ոռուահայերու, պարսկահայերու եւ թուրքիոյ գրեթէ ամէն կողմերէն վարագորուած թեկորներու:

Գաղթական քեմբին վարժարանը կը գրնուի նիւթական անձուկ վիճակի մէջ, այնպէս որ ուսուցիչի թռչակ անզամ չի կրնար հայթայթուի: Ասոր հակառակ, քեմբին մէջ կան դասնորիինց թէագուներ եւ խաղարաններ, որոնք ամսական 330 դուրի վուրիք կը վճարեն կառավարութեան եւ դագարկապորտներու եւ խաղամոլներու որշ կը դառնան հերգիեւի:

Քեմբը սեփական դպրոցի շէնք չունի, բայց արդէն իսկ ձեռնարկուած է շէնքի մը կառուցման, որուն համար հանգանակուած է 400 դուրիք:

Պաղտապի, ինչպէս նաև Կիլանի քեմբին հայ վարագիր բնակչութիւնը վիճակսապէս աւելի բախտաւոր վիճակի մէջ կը գրնուի, աշխափող բազուկներ շափ թիչ չափով իրեց օրապահիկը կը ճարեն եւ ապրելու համար արտաքին նպաստի ակնկալութիւններ չունին: Անոնք պէտք ունին միայն ճանապարհածխսի մը դէպի Նայասպան ներգաղթի սկսելու համար, որուն բոլորն ալ ցանկացող են:

ԿՐԹԱԿԱՆ ԵՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Արդին դպրոցներու վրայ խօսած արենս, իբր Պահպափի հայոց վարժարանին կենարին զվաստը նեցուլը և հովանալորը, առիթ ունեցած յիշելու Ասքանազեան և Օսումնասիրաց ընկերութիւնները: Ասոնց առաջինը Պահպափի հայ գաղութին մէջ կապարած է նշանալոր դեր և գաղութին դեկապար վարորդ հանդիսացած է մասնաւրապէս 1914-1918-ի պատերազմէն առաջ: Ասքանազեան ընկերութիւնը 1885-ին իր վերակազմութենէն վերջ, իր ակումբով դեր կապարած է գաղութին մէջ:

Մաքենայարանը կը գրնուէր Ս. Երրորդութիւն եկեղեցիին շրջափակին մէջ՝ գրեթէ Ս. Թարզմանչաց վարժարանին կից: 1922-ին այս ընկերութիւնը լուծուեցաւ՝ քանի մը անձերու հակառակութեան պարճառով: Ասկէ վերջը կազմուած է «Գեղարուենսպափիրաց միութիւն» առուն ճարմին մը, որ հազի կը քաշըշէ իր գոյութիւնը:

Գայով մարմնակրթական շարժման, Դրաբի հայերը անոր պերած են իրենց մասնակցութիւնը վաղանցուկ կերպով:

Վարդան Մելքոնեան կը հաւատրէ, չեմ զիփեր ինչ գուեալներու վրայ, թէ թրական փիրապերութենէն վերջը, երբ հայերը Պահպափ հասպագուեցան, հայ գաղութը ունեցաւ զարթում մը մարմնակրթական դեսակելով (լրեն «Անահիփ», ԺԱ, 1940, թ. 4, էջ 25-26):

Հայերէն ոմանք հետքենցան մարմնամարզի՝ յաճախելով Պահպափի մէջ գոյութիւն ունեցող մարմնամարզարաններ, «զօրիխանե» (պարսկարէն ուժարուն, զօրափուն իմասպով) կոչուած, որոնք քաղաքին մասնաւոր վայրերուն մէջ կառուցած էին:

Եղան, կ'ըսէ Վ. Մելքոնեան, ուրիշներ ալ, որոնք մաքակարարնեցին մարմնամարզական ամէն կարզի պիտոյքներ, զորս ապա գործածեցին իրենց բնակավայրերուն մէջ:

Երբ պոլսեցի Մեսրոպ Վարդապէս կը շինէ Պահպափի մէջ ազգային Սուրբ Թարզմանչաց վարժարանը 1852-ին, իհմը կը դնէ միևնույն արեն մարզական խաղերու և սակայն այդ խաղերը դակախն չին կրնար գոհացուցիչ համարուիլ իրենց դեսակին մէջ:

1878-ին Միհրան Մըլքանեան երբ Պահպափ կու զայ իբր վիճորէն, վարժարանի կրթական մակարդակը բարձրացնելով՝ մնեց զարկ գուաւ նաև մարմնամարզական հետաքրքիր խաղերու: «Ենքնաբար եկեղեցին շրջափակին մէկ կողմը՝ վարժարանի կողքին, մարմնակրթարան մը հասպագեց՝ կահատրելով զայն մարզական նորագոյն կազմածքներով, ուր աշակերպները ամէն օր վարժութիւններ կը կապարէին, որ մնեապէս օգդակար եղան իրենց ընդհանուր առողջութեան:

1914-էն առաջ Պահպափի մէջ պօյսրաւութեներ չկային: 1919-ին անզիխացի հազարապէս Տ. Ի. Պատումեն Պահպափի մէջ պօյսրաւութի խումբը կազմնեց: Այն ափենները վարագութեան նախճիրէն ազարուած հայ դպրոցնեն ընդիր պօյսրաւութի խումբ մը կազմուեցաւ Պատումենի նախածունութեամբ: Այս խումբին միացան նաև պաղպափի հայ աշակերպներ: Քիչ ժամանակի մէջ հայ արիներու խումբը լաւ անուն

շահեցաւ, այնպէս որ արիներէն ոմանք շքանշաններով պարուուեցան իրենց կապարած քաջազդութեան համար:

Այդ շքանշին հայ արիներու խումբը ամբողջ Իրաքի մէջ, եթէ ոչ առաջինը, գլուխ երկրորդը կը հանդիսանար: Սակայն հայ որբանոցին Միջազգեգրքին արփասահման փոխադրուելով՝ հայ արիներու խումբը ընդմիշվ լուծուեցաւ և ցաւալի է ըսել, որ անկէ վերջը այլս գոյութիւն չունեցաւ ուկ մարզական մարմին կամ կազմակերպութիւն:

Եթէ ոչ մշակութային, գլուխ հանրային ոգևորութեան դեսակերպով իրենց կարևորութիւնը ունեցած են կարգ մը մարմիններ, որոնք կազմուած են Պահպափի մէջ, ինչպէս ժողովրդային յանձնաժողով, պլոր և այլն:

Այս դեսակերպով կրնանք յիշել նաև Ռ. Բ. Ը. Միութեան մասնաճիւղերը, որոնք Պահպափի, Մուսուլի և Քերքուի մէջ գոյութիւն ունեցած են:

Ցիշեցի արդին, թէ Մուսուլի մէջ կազմուած են «Նուազասիրաց» և «Անդրանիկ Թափերասիրաց» խումբերը, որոնք ի նպաստ դեղույն վարժարանին թափերական ներկայացումներ գուած են:

ՄԱՍՈՒԻ

Իրաքի մէջ հայոց մաքաւրական կեանք գրեթէ գոյութիւն չունի: Խումբարափի «Ֆիդրիս» առուն թերթ մը, որ ոչ-բնիկի մը կողմէ պատուած էր, միայն կարճափի կեանք մը ունեցաւ, առանց հետք մը ձգելու¹:

Իրաքի հայութիւնը կը գրնուի պապայ խոսքացող միջավայրի մը մէջ և դրամադրելի նիւթական միջոցներ և գեղեցիկ պագեհութիւններ ունենալով հանդերձ, դժբախսքար գեղեցիկ պապայ մը ունենալ չի թուիր, վասնզի գործող միփքը կը պակսի իրենց մէջ:

Մինչև իհմա հայկական դպարան մը չուներ²:

1942ին պարոն Յակոբ Տէր Ներսէսեան, որ Գահիրէեն վարիներ առաջ Պահպափ երթալով հասպարած էր զինկօկրափի աշխարհանց առաջ միացուց հայերէնի դպարան մը՝ սարուած Եզիփպոսի մէջ:

1. Մահացեր է 1954 թ. Դեկտեմբերին:

2 1890-92 թ. ուսուցի Միհրան Մըլքանեանի նախածեռնութենէ Պատուատի մէջ լոյ կը տեսնի «Փոնց» աշակերտական շարաբարերը, որ տեղական տուերու յոդուածներու կարգին սան աշակերտական շարաբուրինները: Կը յիշուի նաև 1875 թ.ին Պատուատի մէջ զոյտրի ունեցած «Ճեռով գրծող» փորբիկ տապանա մը, որ տպաւած են տեղուն վարժարանի հասագիրերը՝ Ենթական և Սալամ: Ենթականութիւնը տպաւած է 1876 թ.ին: Անը հենինակն էր գրծի ուսուցիչներէն տիտապերից Յակոբ Խալք (այս մասին անըն մանրամասն տեսն մի ուն հ. Յ. Թ. ի յորուած Հայւակ «Արեներ» օրաթերին մէջ Սինասեամի):

ԵԶՉՈՒՆ ԵՒ ԲԱՐՁԵՐԸ

Պաղպափի հայերը 1915-ի բարագրութենէն առաջ, երբ Հայաստանին այնքան մեծ թիվով նոր զադուր չէին ընդունած, կը պահեին իրենց մայրենի լեզուն:

«Աճառեան իր «Նայ բարբառագիտութիւն» գործին մէջ (1911, Մուսկուա, էջ 27) Ասորեստանի հայ զադուրը կը հաշուէ ընդամենը 1400 հոգի, ցուսած Մուսուի, Ջերօնի, Պաղպափի, Պարայի և Սուկ-Էլ-Շիուխ բաղաքներուն մէջ:

Ասոնց Մուսուի և Ջերօնի սակաւաթիւ հայերը, Մերփինի հայոց պէս, բոլորովին արարախոս կը ներկայացնէ, իսկ Պաղպափի և Պարայի հայոց բարբառին մասին ոչինչ կը խօսի իր գործին մէջ մինչ բաւական մանրամասն կը խօսի (էջ 87-91) Զուղայի բարբառին վրայ, որ Նոր Զուղա փոխադրուած է իին զուղայեցիներու միջոցով ժԷ դարուն սկիզբը և այսօր ալ կենդանի է բակախն Նոր Զուղայի և Պարսկաստանի բանի մը բաղաքներուն, ինչպէս Շիրազի, Պուշչիրի, Թեհրանի, Էնգէլիի, Ղազվինի, Ուշքի և այլոցի մէջ, ուր նորջուղայեցի գաղթականներ հասկապուած են:

«Աճառեան չէ ըսած, թէ Պաղպափի և Պարայի հայերն ալ, իրեն մէկ ուրիշ ճիւղաւորումը զուղայեցի հայերուն, աւելի կամ նուազ հարազագութեամբ պահած են նոյն բարբառը:

Պարայի իին հայոց բարբառէն նմոյշ մը չկրցայ ունենալ, սակայն Պաղպափի հայոց ռամկերնուով զրայ «Արևելք»-ի մէջ (թ. 1040) ճառ մը, որ կարդացուած է 1888-ին, Պաղպափի Ս. Թարզմանչաց վարժարանի հանդիսին, Ասքանազեան ընկերութեան անդամներէն Դաւիթ Մկրտիչ Խովրեանի կողմէ:

Այդ ճառը նոյնութեամբ մէջ կը բերեմ, զադափար մը բայու համար Պաղպափի մէջ իին սերունդին խօսած լեզուին վրայ:

«Իմ ջան¹ աղբերպանք.

Չեմ իմանում խելքները ինչ ա կփրում, ևս իմ ընկերութանքը իրարու եփսիցը վեր էն ըլլում, զալում էն էս մնզի² զլիսի, մէ թախում զրաբար բաներ էն խօսում, ասում էն, ծախում էն, կրում էն, թափում էն, չիմնար³ ինչեր էն անում, սոու⁴ փառք հօրի նման մէ բան էն ասում, թողնում էն երթում էն կեղները: Ախըր՝ մարդ, որ մէ կը խօսայ, պէտք ա խալսի խելքը մփնի, հիմի դուք ձեր հոգին⁵ էն ճառերը, որ իմ ընկերութանքը կարդում էն, մէծ շնորհքով մարդափարի զրված ըլլէր, բաց աշխարհաբառ, շնորհքով լեզու, հեր⁶ մարդ հասկնար էլ լաւ չէր. ամա ինչ անենք, մարդու բնուրինը էսանց⁸ ահեր մարդ կուզի զիփուն փիլխոտիա ըի մեր զլիսին և ելք զալուվ⁹ չափ: Շառանիդ, որ կամ հելէ չնմ հասէր էս խելքի բանձր՝ տերէցին¹⁰, ընդուր՝¹¹ մար փուկ¹² պիփեր խօսամ ձեր հելք մէ թեանի խօսք, որ հեկ մարդու խելքը մփնի և իմ ասածին հաւնի:

Լացով քոթէկով¹⁴, նանս ինծի վարժարուն բերեց խրենց, ասեց ինծի. «Լաւ է թիչ մար¹⁵, կը կարդաս սոու մեծ մարդ կըլիս» Ես մէ բարի զնացիմ էկամ, չորս փերպարկ¹⁷ ճըղճըղէցիմ¹⁸, երեք զուալուն¹⁹ թուման շապիկ մուրով սևացրիցիմ, երեքհարիւր հեկ ջան²¹ խաղացիմ, բեամ

մարդ ջիմ ըլլում, էի էն պղոյիկ երիւէն²² էմ, ասի քէս²³ նանս խարենի է ինծի:

Մէ սրի աշխափանքը բակ կրակ, նսփած գեղումս քունս զալում էր, ուզում իմ թնիմ, ամմա կառավարինեց ի վախենում իմ, մէկ էլ բասս ջիմ սորվեր, մփածում իմ խալֆան²⁴ զայ ինչ ասեմ իրեն, մէկ էլ քունս բարավ, ասիմ իեկուսի բակը²⁵, զուխս դրեցի թեսերիս վրեն, որ թնիմ, մէկ էլ բասամ վարժապետը պինդ պինդ խօսում ա իրան թաղումը²⁶, ասիմ բասենիմ ինչ է խօսում, ու պաշլեցիմ ականջ զնել, թէ սաաթ խօսաց, ըղորդը լաւ չեմ իմանում ասածը, ամմա դիմուում իմ լաւ բանձր է ասում, քունս էլ փախաւ, պաշլեցի էլ եկվեի թեինաթով մփիկ անել, ամու էր «Միութիւնը զօրութիւն է, մէ մարդի անիլ չի զինացած էկէր շաբ մարդիկ մտ պեղ կիանըլիմ²⁷ զինաւ անեն»:

Ես որ էս խօսքերը լամ, պաշլեցիմ մրածել, ասիցիս ըղորդը է ասում, ախէր ես աշքովս բասեր էմ մեր բան սէրփապի²⁸ պափի մէշին միզիմները²⁹ բուն էր շիներ, մօփին էլ ցորեն կայ, հա կը զան մէ մէկ հափ կը գողանան, ամմա իրենցից մէկը մինակը մտ ցորեն չի զիննար³⁰ վեր կը գողանան, ամմա իրենցից մար ինչ կանին իրերը չորաք կը կիպնըլիմ մտ փեղ վեր ունի, ընդուր մար ինչ կանին իրերը չորաք կը կիպնըլիմ մտ փեղ վեր կանին իրեն հեշտ կը բանին իրենց բունը, վոնց վոր³¹ մէնք մտ ձմերուկ եօիսամ մէն խնձոր վեր կունինը:

Լաւ քանի որ հայվանների խելքն էլ կըդրում ա, որ միարանութիւնը լաւ բան է, ասել է վարժապետի անունը թամամ ա, ըղորդը³² ասում եմ ծիյի բլիք³³ էն օրը սիրփս չէր ուզում Ասքանազեանին մէ փող բամ, մրածում իմ նէ մասին³⁴ մտ դրուշը մօփիս մնայ էլլա չէ», մէկ ալ ասում իմ էս մտ դրուշը ինչ կըլի, ամմա երը որ մըրչիմների ցորեն կընելը վեսայ և վարժապետի խօսքը լայ, ասիմ էս դրուշը ես կուպամ, մտ ուրիշն էլ կը փայ, ես մէկէլն էլ կըփայ, եւէնց, եւէնց³⁵ մէկ էլ բասար մտ մէծ փող կիպնըլվա ու էն փողով մնեն մենծ բաներ է ան, ու ըսպոնց թիւթիւնը պրոշներից էլա:

Հիմի իմ սիրելի աղբերպանք, իմ ջան զիկերներս, ձեր հոգուն դուրպանի երթամ, դու ալ չէր զար իմ նման անէր ըղորդի բոյդիդ էմ ասում, միութիւնը լաւ բան է, մի ասեր³⁶, էկէր չէր հաւափում մըշիմներից ասում, միութիւնը լաւ բան էն ծախում էն, կրում էն մէկներու չորս հինգ դրուշ էնք հարցուքէր, ախըր մէնք պափիկ երիւէր, հեկ մէկներու չորս հինգ դրուշ էնք հարցուքէր, պափիկ կը կըլի ախէր փիլթիւններդ թութիւն կը բաշէր, խահէլ կը խմէր, ընդուր՝³⁷ փողի ուուաք Ասքանազեանին փաք պարին հազար թէշլուու³⁸ կանին, և հազար թէշլուու պալլահագ թութուննուն³⁹ և Հասան⁴⁰ ու Մահմուլ⁴¹ խահէլներին փարու գիղանց մէզի փաք էլ լաւ ըլլիք:

Մփածեցէր ես ասածին վրայ, ձեզի մտ բարի փաք է, զալ բարի էի էս վախսը կը զամ, կը խօսամ ձեր հեկը ու ճուվապ կ'ուզեմ, ամմա էս վախսը զրաբար պիփիկ խօսամ ձեր հեկը, ըսցան⁴² մինչ իմէ բարի հեկալքը վախսը զրաբար պիփիկ խօսամ ձեր հեկը և կուզիմ, ամմա մնաք բարով, հիմա մնաք բարով, ձեր հրամանաց իզինուկ երթամ իմ վելզս: Խոնարի ծառայ Դաւիթ Մկրտիչ-Խովրեան:

ԲԱՌԱՅՑԱՆ

Նոյնպէս հոս կու տամ պ. Վարդան Մելքոնի կողմէ կազմուած այբուբենական կարգաւ բառացանկ մը՝ Պաղպափի ու Պասրայի զաւառարբառէն:

Ծանօթութիւններ

1. հոգի, 2. սեղան, 3. չեմ զիվեր, 4. վերջը, 5. քանի որ, 6. երդման ձև, 7. ամէն, 8. այսպէս, 9. կանգուն, 10. բարձր, 11. ասպիճան, 12. անոր համար, 13. շիփակ, 14. ծեծ, 15. մայրս, 16. համար, 17. քերական, 18. պափոխ, 19. ենթարի, պարեզօք, 20. վարդիք, 21. վեգ, աշրիս, 22. երախայ, 23. ուրեմն, 24. օգնական դասագոր, 25. սև գերի կամ կուարի դակ, այսինքն ցյարակս դժոխոց, կամ փոյքս չէ: 26. սենեակ, 27. կուպուին, հաւաքուին, 28. մառան, 29. մրջիւն, 30. չեն կրնար, 31. ինչպէս որ, 32. ուղիղը, 33. մինչև, 34. ի՞նչ պափմառա, 35. այսպէսով, 36. արդարև, 37. անոր, 38. հինգնաց, 39. երևելի հայ ծխավաճառ ի Պաղպափ, 40-41 եպանելի սրճարանապետք, ուր կը յաճախեն բոլոր հայերը, 42. ուսկից:

Ինչպէս կը դիմանուի, այս իր զաւառական հաւաքուած բառերէն շաբերը աղաւաղուած և մէկ մեծ մասն ալ թրքերէն են և իր օպար բառեր իրաւունք պէտք չէ ունենային այս ցանկին մէջ մփցուելու:

Այսպէս որ, իսկապէս Պաղպափի բարբառը առանձնայագործ գրեթէ ոչինչ ունի իր մէջը:

Ա	Է
Բաց ա	բաց է
Աղբեր	եղբայր
Անմէ	հօրաքոյր
Անուու	հօրեղբայր
Անիլ	ընկույզ
Անիի	անայ, անհամ
Անկած	ականջ
Անկած մտնուկ	ականջ մտնուկ
Անում	անուն
Անումդ ի՞նչ ա	ի՞նչպէս կը կոչուիս
Աշխարք	աշխարի
Աչի	աղջիկ
Կարմիր աշք ցուց տալ	սաստել, վախցնել,
	շախել
Եռարունէ	կուռք
Ասիլ	ըսիլ
Ի՞նչ էս ասում	ի՞նչ կըսեք կոր
Ասուու	Ասուունոյ
Ասուու մար	Ասուունոյ համար
Ասուու բարին	Ասուունոյ բարին
Ասու	ծօ
Արանք	ճեղք, բացուած
Արցունք	արտասուր
Բ	Բ
Բաղբոյդ	բադ
Բալիք	բանալի
Բակլէ	բակլա
Բան	զործ
Եսի քո բանի չի	ասիկա քու գործդ չէ
Բաստոն	զաւազան
Բարակ	նիհար
Բարականալ	նիհարի
Բարակցան	բորբախտ
Բէտնջան	սմբուկ
Բուն	բոյն

Գարբէ	բաղարջ
Գահկէ	սուրճ
Գափափի	լախն
Գըֆլլ	կղպանք
Գլոխ	զլոխ
Գնածիմ	զացի
Գոլրող	անոր
Գոնսողոս	հիւպատոս
Գովալ	գովիլ
Գուլ	ծաղիկ, վարդ
Գ.	
Դագգէ	վայրկեան
Դանակ զերկիլ	դանակահարիլ,
Դումմակ	դաշունահարիլ
Դումչ	դմակ
Եալլա	աճապարէ, շուտ ըրէ
Եան	իրեն, անոր
Տուիցիմ եան	տոի իրեն
Եարէ	վերք
Եղ	իսկ
Եօրդան	վերմակ
Զ.	
Զայ	կերակոր
Զամրուտ	բռո, մեղու
Զենիրիլ	զամբիղ
Զերկել	զարնիլ
Զերկիր տոլին	զարկ տղային
Զօր	ոյժ, բռնորդին
Զօրով	ոժով, բռնորդեամբ
Ե.	
Ելլ	ելլիլ
Ելիր	ելիր, ելիր, ելլէ
Եծ	այծ
Եֆէր	երէ
Ել	ալ
Եղունգ	եղունգ
Են, ենի	այն, ան, անիկա
Եշի դրախտ	արքայութիւն (ծաղրական)
Եշի ոս	խոշոր և մեծ ոտք
Ես, եսի	այս, ասիկա

Էսօր	այսօր
Էրիլ	այրել
Էրէկ	երեկ
Էրբալ	երբալ
Էրիսա, էրեխա	երեխայ
Էրկէն	երկայն
Էրկինք	երկինք
Էրկինքից ինկնել	մեծ ոմն ըլլալ (ծաղրական)
Էրկննալ	պառկիլ, հանգստանալ
Էրմէյ	քնանալ
Ը.	
Ըլլի	ըլլալ
Ըսքոր էլիր	լի՛, մի՛ խօսիր
Ընտեղ, էնտեղ	հոն, այնտեղ
Ընտնք	անոնք
Ըստեղ, էստեղ	հոս, այստեղ
Ըստնք	աստնք
Ըստեմի	արոն
Թ.	
Թարոր	դագաղ
Թազէ	թարմ, նոր
Թամաշէ	տեսարան, հանդէս
Թամաշէ անել	դիտել, տեսնել
Թանկ	սուղ
Թարրաքանոնք	թարիչ
Թենեքտ	թիթեղ
Թըլսր	թոխը
Թըֆէնգ	հրացան
Թիարրօ	քատրոն
Թոնել	բոշիլ
Ժ.	
Ժաժ	շարժ
Ժաժ զալ	շարժիլ
Ժաժ տալ	շարժեցնել
Ժաժմոնք	երկրաշարժ
Ժամ	եկեղեցի
Ի.	
Ինաստ	յամա, կամակոր,
Ինկնել	հակառակ
Զեռք ինկա	իյնալ
Ինշալլա	
Ինշալլա	ձեռքս յոգմեցաւ (ծանր քան վերցուցած ատեն)
	աստուծով, երէ
	աստուած կամենայ

Ինչի
Ի՞նչի համար
Ինչկրտեր
Ինչկրտեր էք ուզում

ի՞նչու
ի՞նչու համար
որքան, որչափ, քանի
որքա՞ն կուգէք կոր

L.

Լադար
Լադարել
Լամփէ
Լաց լվակ
Ինչի ես լաց ըլլում
Լեզգէք
Լելուկ
Լեկիէկ
Լուս

նիհար
նիմարիլ
ճրագ
լալ
ի՞նչու կու լաս կոր
համ, ճաշակ
օրօրոց
արագիլ
լոյս

IV.

Խալի
Խալը
Խառող
Խառող կանչել
Խիլէ
Խրլու
Խըլարի
Խըլար
Խըմպուլ
Խըմֆրսանէ
Խըռութենէ
Խսմած
Խսմած ա
Խսորմէ
Խսորմիխող

գորգ
ժողովուրդ,
քազմուրին
երգ, գրօսանք
երգել
մօրաքոյր
ապուշ, յիմար
մետացո
փարունակ
տիմար, ապուշ
բգէզ
խոփիլ, ցնորիլ
զինով
զինով է
արմատ
արմատի խող,
արևելեան շիր
խոնճան
խորեն
ամէն քանի մէջ քիրդ
մի՛ խորեն
քէն, նեղացած
զրկել
զիրկ
երեխային զիրկը
առնե՛ վերցնել

S.

Ծակ
Ծամոն

քանտ
ծամոն

Ծանտր
Ծիծ տալ
Ծոցոր
Ծուխ
Ծուռ

Կասսապ
Կավոն
Կարմիր աչք
Կարմիրուկ
Կարպետ
Կըլաս
Կըլէպ
Կժմքել
Կլապել
Կծծել
Կողասոր

Կուլ տալ
Կունտ
Իմ կունտն ա
Կուշ
Կուշի նման
Կուրպան
Կուրպան անել
Կոտրտել

Հազգ
Հալ
Համմամ
Համով
Հայվան
Հապ
Հառ
Հառամ
Հառամ ըլլի քեզի
Հետ
Հեր

ծանր, յղի
կար տալ երեխային
յղի
մոլխ, գլանիկ
(սիկարեք)
խենք, հակած

Կ.
մսավաճառ, մսագործ
սեխ
ծայրահեղ
մահմեղական, շիփ
կարմրուկ
կապերուտ
գաւար
կեղև
կսմբել
կեղևել
խածնել
խօսք մտիկ չընող,
յամառ
կլել
սիրելի, հոգի
իմ սիրելին է
քոչուն
քոչունի պէս, շատ
արագ
զոհ, մատաղ
մատաղ ընել, զոհել
կտոր-կտոր ընել,
մանրել

Հ.
իրառնք
վիճակ
քաղնիք
համեղ
անասուն, կենդանի,
ապուշ
կուտ, սերմ, դեղահատ
կատղած
արգիլեալ
չվայելես, աշրդ
կուրնայ
ամէն
հայր

Հերիք	ուստի պահ
Հերիք չի	ուստի բայց զայթ
Հիմի, հիմիկան	մի
Հիշ	ուժակա տվածություն
Հոռանալ	ուղարկություն
Հոռացնել	ուղարկ զննել
Հորբ ու փորբ անել	ուղարկ անել
Հրեյի	սխալ
Հրտկել	բժիշկական
Հազ	ուղարկություն
Հու	դրամ
Հուեր	ընդունություն
Հուն	ընթացք
Դրիալ	ուղարկություն
ճանավառ	բույր
ճերեան	լ ն ի լ ե յ ո ւ ն ե լ
ճերասի	օ ւ ր ո ւ գ
ճերատա	ո ւ շ յ ն գ ո ւ ր ո ւ զ
ճերբէ	բ ա յ ա լ
ճիկեր	բ ա յ ա ն ա ն ա լ
ճղել	մ ա յ ա ն ա ն ա լ
Ման զալ	բ ա յ ա ն ա ն ա լ
Մաննիք	բ ա յ ա ն ա ն ա լ
Մաշիկ	բ ա յ ա ն ա ն ա լ
Մար	բ ա յ ա ն ա ն ա լ
Ինձ մար	բ ա յ ա ն ա ն ա լ
Մարմիկ	բ ա յ ա ն ա ն ա լ
Մեղ	բ ա յ ա ն ա ն ա լ
Մելլաւ	մ ա յ ա ն ա ն ա լ
Մեր	բ ա յ ա ն ա ն ա լ
Մըսաֆըր	մ ա յ ա ն ա ն ա լ
Մենձ	մ ա յ ա ն ա ն ա լ
Մենձ խօսալ	մ ա յ ա ն ա ն ա լ
Մեռել	մ ա յ ա ն ա ն ա լ
Մերիամէ	լ ա մ բ ո ւ թ ա ն
Մէ	մ ա յ ա ն ա ն ա լ
Մէ մարդ	մ ա յ ա ն ա ն ա լ
Պատական	ուստի պահ
Պատական չէ	ուստի ու չ
իման	իման
Երեք, բնաւ	իման
կատղիլ	կատղիլ
կատղեցնել	կատղեցնել
մեծախօսիլ, մնծ ու մնծ	մեծախօսիլ, մնծ ու մնծ
ջալդել	ջալդել
իրեայ	իրեայ
ճամբռ դնել՝ երես	ճամբռ դնել՝ երես
չտալով	չտալով
Ճագ, պատիկ երեխայ,	Ճագ, պատիկ երեխայ,
մանչուկ	մանչուկ
հաւկիք	հաւկիք
անործիք	անործիք
ձին	ձին
օտար	օտար
բզկտող ամասոն	բզկտող ամասոն
եղինիկ	եղինիկ
վիրաբոյժ	վիրաբոյժ
մորելս	մորելս
կոյժ	կոյժ
քոր, սիրելի, զաւակ	քոր, սիրելի, զաւակ
պատռել	պատռել
պտտիլ	պտտիլ
մատանի	մատանի
հողաբափ	հողաբափ
համար	համար
ինձ համար	ինձ համար
մողեզ	մողեզ
սեղան	սեղան
լաւ մը	լաւ մը
մայր	մայր
իխր	իխր
մեծ	մեծ
մեծ խօսիլ	մեծ խօսիլ
մեռեալ	մեռեալ
քաշկինակ	քաշկինակ
մը, մէկ	մը, մէկ
մարդ մը	մարդ մը

Մէ բարձի վրէն	ուստի առաջ ծեռանար
Մէջը	ուստի առաջ ծեռածն
Մժիկ	ուստի առաջ ծեռածն
Մում	ուստի առաջ ծեռածն
Մուր	ուստի առաջ ծեռածն
Նազ	ուստի առաջ ծեռածն
Նազ անել	ուստի առաջ ծեռածն
Նազ մի անիր	ուստի առաջ ծեռածն
Նազոր	ուստի առաջ ծեռածն
Նան	ուստի առաջ ծեռածն
Նանա	ուստի առաջ ծեռածն
Նիշ	ուստի առաջ ծեռածն
Ծալակ	ուստի առաջ ծեռածն
Ծաղամ	ուստի առաջ ծեռածն
Ծանրիել	ուստի առաջ ծեռածն
Ծատոտ	ուստի առաջ ծեռածն
Ծաֆրախ	ուստի առաջ ծեռածն
Ծերեր	ուստի առաջ ծեռածն
Ծերիք	ուստի առաջ ծեռածն
Ծիշ	ուստի առաջ ծեռածն
Ծնիատը	ուստի առաջ ծեռածն
Ծնիատը ըլի	ուստի առաջ ծեռածն
Ծնորոկել	ուստի առաջ ծեռածն
Ծուշէ	ուստի առաջ ծեռածն
Ոտ	ուստի առաջ ծեռածն
Ոտաշոր	ուստի առաջ ծեռածն
Որտեղ	ուստի առաջ ծեռածն
Ուրի	ուստի առաջ ծեռածն
Ուղունգ	ուստի առաջ ծեռածն
Ունը	ուստի առաջ ծեռածն
Զադ	ուստի առաջ ծեռածն
Զայ	ուստի առաջ ծեռածն
Զարէ	ուստի առաջ ծեռածն
Զարութէն	ուստի առաջ ծեռածն
Զափի	ուստի առաջ ծեռածն
Զափ տալ	ուստի առաջ ծեռածն
Չի	ուստի առաջ ծեռածն
Սև չի	ուստի առաջ ծեռածն

շատ ապրիք, երկար
օրեր վայելելը

կոնակ
մժեղ
մոմ
մելան, քանար

կոտրտուք, պշրանք
կոտրտուիլ, պշրի
մի ամշնար
փափակ, գիրկ, քնքուշ
մայր
մայրիկ
խայթոց, կճոց,
դպրոցական շահուն թիւ

կոնակ
շաղգամ
խայրել, կճել
զետ
դեղձ

շաքար
ժապաւէն
շամփոր
շնորհաւոր
շնորհաւոր ըլլայ
պառկիւ, քնանալ
շիշ

ուոր
վարտիք
ուրտեղ
արդուկ
եղունգ
յօնք

գեր
թէյ
դարման
շարութիւն
ծափի
ծափահարել
չէ
սև չէ

Զուան տալ
 Զոքել
 Պազար
 Պաղ, պաղչէ
 Պաշ
 Ա՛ պաշ տուր
 Պաշել
 Պապ
 Մենծ պապ
 Պեղ
 Պիմկ
 Պողագ
 Պոյ
 Պոպք
 Պորտդ տեղը իմկա՞ն
 Զան
 Զամը գովալ
 Զարդել
 Զեպ
 Զըլուտ
 Զորապ
 Զոխստ
 Ուակի
 Ուաստ
 Ուաստ գալ
 Ուավենտ, ուեվենտ
 Ուենց
 Ուէֆ
 Ուուպեան
 Սաար
 Սապահի
 Սև ջոր
 Սորեթ
 Վագըր
 Վարժատուն
 Վեր ըլել
 Վե՛ր էլիր, վե՛ր կաց

Երես տալ
 ազատութիւն տալ
 ծննդադրել
 շուկայ
 պարտէզ
 համբայր
 համբոյր մը տուր
 համբուրել
 հայր
 մեծ հայր
 պեխ
 լրամ, ստակ
 կրկորդ
 հասակ
 կառլին
 ուզածդ
 կատարուեցա՞ն,
 փափաքիւ հասա՞ն
 հոգի, սիրելի, պաշտելի
 ինքինը զովել
 յօշոտեկ, մանրել
 գրաման
 իրեայ
 գուլայայ
 զոյգ
 եղբայրասէր
 պատեհ, յարմար
 պատահիլ
 խաւարծիլ
 գոյն
 դարակ
 կարիտոս
 ժամ, ժամացոյց
 առաւոտ
 սուրճ
 պատկեր, դէմք
 ժամանակ
 վարժարան
 ելնել
 ելիր

Վլնց
 Վլնց էս
 Վրէ, վրէն
 Վրեղ ման էկամ
 Նախ վլրէն

Տայի
 Տայիր
 Տատմեր
 Տաքցոց
 Տեղեր
 Տեֆեր
 Տինջ
 Տղէ
 Քուչի տղէ
 Տկոնց
 Տուտ

Ցածսիրտ
 Ցաւազար
 Ցերեկ
 Ցուց
 Ցուց տալ

Փայ
 Փելլել
 Փելլուն
 Փեռ
 Փեռ քափել
 Փեռ կը քափեմ
 Եանմից
 Փետ
 Փլատ
 Փընքի
 Փիս
 Փիս մարդ ա
 Փոր

Փորհարինք
 Փուխ անել
 · Փուրփոր

Քամակ
 Քատր

ինչպէս
 ինչպէ՞ս էս
 վրայ
 վինուեցի քեզի
 Նախ վրայ

մօրեղբայր
 շուրջ, բոլորիք
 մամկարած
 ջերմ, տեմդ
 անկողին
 տեսրակ
 լաւ, առողջ
 տղայ
 փողոցի տղայ
 մերկ
 ծայր

հեզահամբոյր, խոնարի
 հիւանդոտ
 ցորեկ
 ցոյց
 ցուցնել

բաժին
 փայլի
 փայլուն
 փեսուր
 զանի, չփրել
 չեմ սիրեր զինքը, կը
 զանիմ իրմէ

փայտ
 եփուած բրինձ
 աղտոտ
 գէշ, աղտոտ
 գէշ մարդ է
 միջուկ, ինչպէս հացի
 փոր

փորքչուք
 մորել, երեխայի հետ
 խօսած ատեն ձեռքով
 նշան ընել՝ վախցնելու
 համար
 փրփոր

կոնակ
 կնքահայր, պսակի խաչ
 բռնոլ

Ո.

Զ.

Ո.

Ս.

Ջ.

Տ.

Ց.

Փ.

Ք.

Քատրկին	գիշածը
Քերպիլ	ով շիշըն
Քէֆի	լսոյի
Քէֆտ վո՞նց ա	զայլ զայլ
Քընար	բարձրացոյն
Քընել	մասունք պարու
Քինք	հայացային
Քիպրիփ	թին երգ
Քու	նիրութեան
Քուչէ	մասունք
Քսառուիլ	պատու ասու
	լուրու լուրութեան
	ինըն
Քոն	դիման
Օգուց, օգուցի,	առավասնի
հօգուց, հօգուցի	մայսու
Օլլրել	զոյզ
Օխչէր	ընթառու
Օխչէրի ձագ	անուան
Օղորթ, լորդ	նիշուու
Օղող	միջադափ
Օշօց	նուրանի
Օսկոր	մասունք
Ֆալ	ուղարձուած
Ֆանալա	ուղարձուած
Ֆանալ	մասունք
Ֆանանուկ	ուղարձուած
Ֆիշոյ, ծշմարիտ, իրաւ	ուղարձուած
Փոխի	ուղարձուած
Չուն, այլատիկ երեխայի	ուղարձուած
Մատմանշած ատեն	ուղարձուած
Նուրոր	ուղարձուած
Բալ	ուղարձուած
Բալ քանալ	ուղարձուած
Բանըս	ուղարձուած
Բապրիկ	ուղարձուած
Ենթան	ուղարձուած
Բընկ	ուղարձուած
Բընկ անել	ուղարձուած
Աշխարիխ մէջ ֆընկ ա	ուղարձուած
անում	ուղարձուած
Ֆըր	ուղարձուած
Ֆըրալ, ֆըր ոտել	ուղարձուած
Ֆըրել	ուղարձուած
Ֆիք	ուղարձուած
Ֆիք տալ	ուղարձուած
Ֆիքիլ	ուղարձուած
Ֆուչէ	ուղարձուած

կնքամայր	զնոյն
քերել	զնոյն
ուրախութիւն,	ծնոյն լոյն
խրախնամք	ծնոյն լոյն
որպիսութիւն, ինչպէ՞ս	լոյն
էս	լոյն
քոնար	լոյն
ձգել, նետել	լոյն
քիր	լոյնառն
լուցկի	լոյնառն
քո	լոյնառն
փորոց	լոյնառն
մոտենալ մէկու մը, որմէ	լոյնառն
հեռացած էր ինքնիրեն	լոյնառն
ժամանակ մը առանց	լոյնառն
պատճառի	լոյնառն
կոյր	լոյնառն
	ուղարձուած
Վաղը	մասունք
ոլորել, դարձնել	ուղարձուած
ոչսար	ուղարձուած
գառնուկ	ուղարձուած
ճիշոյ, ծշմարիտ, իրաւ	ուղարձուած
ուղիղ	ուղարձուած
շուն, այլատիկ երեխայի	ուղարձուած
մատմանշած ատեն	ուղարձուած
ուրոր	ուղարձուած
բախս	ուղարձուած
բախտ տեսնել	ուղարձուած
լապտեր	ուղարձուած
գործարան	ուղարձուած
հոդագործ	ուղարձուած
վայելում	ուղարձուած
վայելել, անփոյր ըլլալ	ուղարձուած
կը վայելէ կոր, հոգ	ուղարձուած
շըներ	ուղարձուած
պտույտ	ուղարձուած
պտուիլ, դառնալ	ուղարձուած
դարձնել	ուղարձուած
դրդում, գրգում	ուղարձուած
դրժել, գրգուել	ուղարձուած
պատրոյզ	ուղարձուած
խոզանակ	ուղարձուած

Պաղպափի և Պասրայի մէջ, ուր միշտ Նոր Զուղայի աղեցութիւնը շեշփուած կերպով կ'երևի, բնական է հայ լեզուն պահպանուած է շնորհի այն հանգամանքին, որ Նոր Զուղայի Ամենափրկեան վանքի մէջ ուսում առնողներ միշտ Պաղպափի և Պասրայի մէջ ունեցած են իրենց ներկայացուցիչները, որոնք, դժբախտաբար, ժողովորդին լեզուով ոչինչ զիրի առած են և երբ զրիչ ձեռք առած են բան մը զրելու համար, անպատճառ «ի գրոց բարբառ»-ով ճամարդակած են, արհամարհելով ընթացիկ խօսուած լեզուն:

Ներկարար գրաբարը մշակուած է Նոր Զուղայի և իր դպրոցին աղեցութեան բակ զինուող շրջաններու մէջ, ինչպէս էին առաւելապէս Պասրա և երկրորդաբար Պաղպափ:

Այսպէս որ հասարակ մահկանացուներ և առևտրականներ իսկ իրենց թղթակցութիւնները կը կարպարէին գրաբար լեզուով, որ ինչպէս կը փեսնուի մեզի հասած նմոյշներէն, բաւական լաւ մշակուած է և կը զրուի բաւական յաջող կերպով: Գաղափար մը փալու համար գրաբարի մշակութեան ասրիճանին վրայ ԺԼ դարուն վերջերը, մէջ կը բերեմ իսս պագմէնը նամակի մը, որ կցուած է «Մեկնութիւն առակաց սուրբ Աւելիարանի» խորագրով ծեռագիրի մը, որ կը պահուէր Թիֆլիսի Ներսէսեան հոգևոր դպրանոցին մէջ (քենս Սպեհիան Կանայեանց, «Յուցակ հայերէն ձեռագրերի Թիֆլիսի Ներսէսեան հոգևոր դպրանոցի», Թիֆլիս, 1893, էջ 42):

Ահա օրինակը այս նամակին.

«Սիրէլի և ազնուական եղբօր պարուն Պողոսի Բերթումնեան: Յայք լիցի ազնուութեան քում. զի զմեկնութիւն չորից զիսոց աւելիարանին, զոր արարեալ է եղբօր քում Պետրոսի վարդապէնփի, զրեալ առ փոխանորդի լուսահողի Յովսէփի վարդապէնփի սրբոյ Էջմիածնայ նուիրակի, եղու Մահկեսի Սպեհիանին ընդ օրինակել զայն և զօրինակն առաբեցի առ ազնութիւնդ: Ապա անվես արարեալ բարեպաշտութիւնդ զսիալանցն զրչիս: Եւ անմեղադրեկի համարեալ զգօրոնն, յընթառնուկն ձեր զայն. և ի շահեն ի նմանէ զգոցուր և մեր մասնակից առաւելութեանն նորին: Զի միեւն մեր միանզամ յայք պարփէզ ծաղկալից և վայեկեալ յանուշահոգութենէ դորին, փափաքելի եղև մեզ հանապազ ի դոյն զմայի ողջ լեր: Ամի Տեառն 1772: Ի Մարփի 12:

Ի Պասրա: Նուասդ ծառայ Մահկեսի Ասպուածագուր Նաւթեան Թիֆլիսեցի»:

Սովորաբար այսպէս գրաբարը գործառուած է բոլոր գրաւոր գործառնութեանց մէջ իր լեզու, և չէ մշակուած խօսուած լեզուն, որ հիմա անհերանալու վրայ է շնորհի այն հանգամանքին, որ փեղացի փարրին եկած խառնուած են զանազան զաւառներու բնիկներ, որոնք այսօր կը կազմեն մնջամասնութիւնը Պաղպափի և Պասրայի հայոց:

Նոր սերունդը մնջամասնաբար արդէն դպրոցական շրջան ըրլորած կը սորվի արդի աշխարհաբարը, որով կը յարաբերի իրարու հետ:

Միայն զգալի է արաբերէնի աղեցութիւնը և շեշփը, մանաւանդ

Նորահասներու մէջ, որոնք կը կրեն միջավայրին ազդեցութիւնը:

Պաղպատի և Պասրայի հայոց՝ կեղրոններէ այսքան հեռու վայրի մը մէջ իրենց լեզուն պահած ըլլալը, խիստ պատուարեր պարագայ մըն է, որ ի պատի իրենց պէտք է յիշափակել դրուարիջով:

* * *

Միջազների հայերը իբր ճիշդաւրումը պարսկահայ գաղութին, որուն նեկած նն խառնուիլ թթահայեր մնծ թուով, չի ներկայացներ առանձնայապուկ նկարագիր ու նիստուկաց ունեցող զաղութ մը:

Իրենց թիւն ալ չէ նղած այնքան նշանակալի, որպէսզի իրենց միջավայրին, նանաւանի իրենց բնակած երկրին կլիմայական պահանջներուն համակերպելու սպիտակ ըլլային: Ենթաքարար Պաղպատի հայերը իրենց նիստուկացով, հագրուսդ-կապուափով արարեներու շագ մօքնեցած և գրեթէ անոնց նմանած են:

Խոկ 1915-էն Վերջը հոն հասպատուած հայերը, որոնք կը պահեն իրենց ծննդավայրերուն սովորութիւնները, աւելորդ է ըսել, թէ դարպապարտուած են որ մը իրենց ալ Պաղպատի հայ գաղութին վիճակակից ըլլալու, ընդելուզուելով արաբական զանգուածին մէջ և ընդորկելով անոնց սովորութիւնները: Արդէն հիմակ խոկ այլևս առանձնայապուկ սովորութիւններ կամ բարքեր փնտոել Պաղպատի և Պասրայի հայոց մէջ աւելորդ է: Գրեթէ սովորաբար հայոց յագուկ սովորութիւններն են, որ կ'ապրին հոն իրարու գուգորդուած և իրարու խառնուած:

Ինչ որ անցեալին մէջ Պաղպատի հայ գաղութը ապրեցուած էր, անիկա հայ եկեղեցին է, որուն շար պինդ փարած են Միջազների հայերը անցեալին մէջ: Նայ եկեղեցին իրենց համար եղած է միակ նեցուկը և քաջալերը՝ դիմագրաւելու համար դիսակ-դիսակ փորձութիւններու և դիմակալու համար հրապուրանցներուն: Կրօնը իրենց համար անփոխարինելի զանձ մը նկարուած է, որ իրենց գիրկին վրայ սեղմած կեանքի պայքարը մղած են:

1905-1906 թուականներուն մի ուն Սպեկիան կաթոլիկութեան յարած ըլլալուն, անունը ցարդ անծանօթ մնացած մէկը, յօրինած է երգ մը, որ բոլոր Պաղպատի հայ գրուներուն մէջ կ'երգուէր:

Այդ երգը ցոյց կու փայ, թէ Պաղպատի հայերը որքան աւանդապաշտօրէն և կարելի է ըսեկ մոլեռանդութեամբ կապուած էին իրենց կրօնքին և թէ որքան կը սրբմէրին և կը զայթակուին, երբ հայ մը իր եկեղեցին կը թողուր և կը հեռանար: Իրրև հետքաքրքրական, նոյն ուժանաւորը կը ներկայացնեմ պ. Վարդան Մելքոնեանի հրաբորակածէն օգործելով (փես «Ամենուն Նոր-Տարեցոյց»ը, Զ և Է փարի, 1941-1942, էջ 184-187):

Ստեփան, Ստեփան, ուր փախար,
Եկեղեցին ուրացար,
Իրք տնանկ, մուրացար,
Խոր փոսի մէջ դու ինկար:

*

Սի ժամանակ դու էիր,
Անգուք ու լիբր դու էիր,
Դեղագործ Արքէնի բով,
Սպասաւոր դու էիր,

*

Շորջէ կոչուած քաղումը
Դեղարամի մէջումը,
Ասոր անոր ետևումը
Հայիոյութիւններ անում:

*

Ֆոնուգեցի Կարապետ,
Քեզ եղաւ ճիշջ Կարապետ
Ալսուտ ու լիբր ու անպէտ:

*

Հինգ անգամ օրը կ'աղօքես,
Լաց ու կրծով կ'անցումես,
Շշմարտապէտ ծոմի պէտ,
Չոր հաց ու չամիչ կուտես:

*

Ստեփան, Ստեփան, Ստեփան,
Աղօրասէր շար խափան,
Դու տղայ ևս անխափան,
Իրք մի զանձ պատուական:

*

Լոյս հաւատքով շարէն փախար,
Երկնից ստերը դու զիսցար,
Բարի հոգի տնեցար,
Չար գործերէն հեռացար:

*

Սի ժամանակ դու այսպէտ,
Անցում էիր տիրապէտ,
Գիշերները քաց աշխիդ
Աղօրում էիր ցաւապէտ:

*

Սիշտ կը խարէր իր մամին,
Սուտ ասելով Մարիամին,
Կը կոչուէր միշտ Հոռոմին,
Մէ քիչ կը սիրէր Ռէջինին:

Քեզ տաղեց նման ծուռ փետ,
Սորվեցուց քեզ ամէն բան,
Նա քեզ պատուեց պատուական,
Կրեցիր դուռն ազատ խաղ:

*

Յանկարծ մի օր Ստեփանը,
Սերկացաւ իսր կրօնը,
Սիրահարուած երգերը,
Կ'երգէր Շորէ կոչուած քաղերը:

*

Անգուք, տիսմար ու մոլոր,
Դարձած էիր մի սև աքլոր,
Սոնցար ալօքք ու բոլոր
Ասոր շատ ոսկի կլոր:

*

Յուլիսի ամսի քանիհնգին
Օր կիրակի ժամ իննին,
Զեռն տուա խոլ քոքիին,
Եղաւ արարած յետին:

*

Կարապետ, Կարապետ, ո՞ւր զացիր,
Աշակերտոյ շատ լացեր
Բայց այժմ ուրացաւ,
Գնաց կարողիկ դարձաւ:

*

Անէծը, անէծը քո զիսուտ,
Մեծ ցաւ իջնէ ուռելսուտ,
Թող պապանձի քո լեզուտ,
Վայ կարողիկ ըլլալուտ:

*

Սև սուզի շարերով,
Պոտյուն կ'ընէր Արքէնով,
Կ'աղօքեմ մի բերմով
Կապուած էիր սրտով:

*

Սուրբ կրօնիդ ուռնակիս,
Սուտցար մի գումար փուու,
Զենիլ բոնես մի բուռ հոու,
Գլխուտ տանես վատ բերու հոու:

*

Երջանկութիւն չունենաս,
Կոտոր մը հացի կարօս դու մնաս,
Քայց ու ծառաւ դու կենաս,
Հինգ փարայի կարօս մնաս:

*
Ի՞նչ ըրաւ քեզ Հայ ազգը,
Քեզ ի՞նչ տուաւ տէր հայրը
Օգնեցին քեզ ամենըր,
Դու չփափար քո յարգը:

Միջազդերի հայոց աւանդապաշտութիւնն է թերևս որ հ. Միջայէլ Զամշեանի պես կաթողիկ մոլեսանոյի մը գրել փուած է իր նամակներէն մէկուն մէջ (13 Սեպտեմբեր 1771) սա դողերը. «Զի յաշնան և ի ձմեռն մինչ ի զափիկ քարոզելոյ պարապիմ ... պասրայածինք ողջոյն բթամիր են և անմասն յիշողութեան, մինչև յևս հազարից կրկներով գրան մի՝ հազի դպասորին յուտեղն իրեանց» («Մայր Դիւան Մխիթարեանց», էջ 270):

Կ'երևայ թէ իր երեք դպարիներու ջանքերը դոյզն արդիւնք մը չեն ունեցած և ասոր համար այսպիս դառնութեամբ արդայալիրուած է Մեծ Մխիթարեանը:

Պաղպարի և Պասրայի հայերը հայ եկեղեցին նկարմամբ այս խորունկ սիրոյն և պաշտամունքի ասդիմանի հասած գործուրանքին հետ ակնկալելի էր, որ ունենային նաև զօրաւոր ազգային զգացում, հայրենասփրութիւն և հայրենիքին նկարմամբ հետքարքրութիւն:

Արդարև Պաղպարի և Պասրայի հայերը անմասն չեն եղած այս զգացումներն: Ինչպէս ջուղայեցիք և հեռաւոր Նողկասրանի մէջ չեն ունեցած և միշտ հայ ազգին վիճակին բարորման համար ջանքեր ըրած են՝ դպրոցներու զարգացման աշխատելով և նոյնիսկ Հայասրանի ազարագրութեան համար ձեռնարկներ ընելով, իրենց հասկցած կերպով, նոյնպէս նաև Պաղպարի և Պասրայի հայեր, ջուղայեցի վաճառականներու իր մէկ ճիւղը ունեցած են անոնց ըմբռնումները և հայեացքները: Միայն բարեբութիւններ կային: Նախ իրենց թիւը շար թիւ էր և իրենց ապրած վեղը թէ իր շահասրան և թէ իր միջավայր Նողկասրան չէր:

Պաղպարի և Պասրայի հայերը կ'ապրէին թուրք կամ պարսիկ բռնակալութիւններէն մէկուն փակ և սարսափը ունէին ջարդերու և հարսփահարութիւններու, որոնց համը քանից առած էին:

Եփևարաք Հայասրանի ազարագրութեան համար Խորայէլ Օրիի, Շահամիրի և Յովսէի Եպիսկոպոս Արլութեանցի և այլ նոյն ժամանակներու զիսաւոր դերակարաններու գործին իրենց նպասպը բերելու չեն համարձակած առ երկիւդի, մինչ հնդկահայ մեծահարուստներ, ընդհակառակը, անզիւական պաշտպանութեան փակ ինքանքնին ազար և ապահով զգալով, խորհուրդներ երկնած են Հայասրանի ազարագրութեան համար:

Միջազդերի հայոց մէջ ալ յօժարութիւնը պակաս չէ եղած, բայց

բաջութիւնը պակաս է իրենց: Ասոր մէկ կարկառուն օրինակը կու փայ համարանցի Յովսէի Էմին իր ինքնակենսագրութեան մէջ՝ Պասրայի մէջ իրեն պակահած մէկ անցը պակմելով: Ինչպէս յայրնի է, Յովսէի Էմին (1726-1809) 17 փարեկան եղած արքեն զացած է Կալկաթա՝ իր հօրը մօք ուսում առնելու համար: Տոն կը յղանայ հայ ազարագրութեան ծրագիր մը, որ Խորայէլ Օրիի ծրագիրն աւելի ընդարձակ էր՝ Թթրահասյասքանի ազարագրութիւնն ալ մէջը ըլլալով:

1751-ին ընկերակցութեամբ Յովհաննէս Մասեհ անուն երիտասարդի մը Լոնդոն կ'երթայ, ուր հալեպցի հայու մը քով ծառայութեան կը մփնէ, Նորթունակելենի փութիսն հետք և անոր միջոցաւ Քումպելինդ փութիսն, որուն շնորհի կը մփնէ Ուիլվիչի ոազմական ճեմարանը զինուորական կրթութիւն սրբանալու համար:

Զանի մը դպարի ծպփեալ կը շրջի Խորենիերուն, Հալէպ, Խնուս, Կարին, Էջմիածին, ապա կը դառնայ Լոնդոն, ճամբուն վրայ արծարծելով Հայրենիքի փրկութեան զաղափարը՝ միայն ապստամբութեամբ: Կը գրնէ համակրութիւն և Մշոյ վանքը կ'որոշէ դարձնել կեղրոնավայրը: Լոնդոնէ կը թղթակցի Վրաց Եւրակի թագաւորին հետք, պարզելով անոր հայ-վլացական պետութեան մը ծրագիրը: Ցեփոյ կ'անցնի Պետքերրուորգ, Թիֆլիս, Էջմիածին, Արցախ, կը փեսակցի Եւրակին, կաթողիկոսին, մելիքներուն և այլոց հետք: 25 փարի շարունակ կը քարոզէ, սակայն միարանութեան պակաս և կասկած կը նշմարէ: Սիմեոն կաթողիկոս Երևանցին կը հակառակի իրեն, վասնզի անոր ձեռնարկը վկանզաւոր կը նկատի:

Յուսահապ՝ կ'որոշէ դառնայ Նողկասրան և Գանձակի, Շուշիի, Օրբուրաքի, և Թաւրիի ճամբուն Պաղպարի կ'երթայ և անկէ Պասրա ճամբուն շար մը նեղութիւններ կրելով:

Պասրայի մէջ հայ վաճառականներ կը ծանօթանան իրեն, և լսելով անոր մփադրութիւնները, կ'ոգեսորուին և կը սկսին զայն համոզել, որ դառնայ Հայասրան և շարունակէ իր սկսած գործը:

Այդ վաճառականներին երկուրը կը յայնին, որ նոյնիսկ իրենց ամբողջ կաթողութիւնը պարփակ են դնելու Էմինի փրամադրութեան փակ: Ուրաք փարիններու անյաջողութիւնները արդէն բաւական յոթերես դարձուցած էին Էմինը, բայց վաճառականներու ջերմ ոգլուրութիւնը առամապէս մոռնալ կու փայ ամէն ինչ: Եւ կը համակրաքի անոնց բաղձանքին ընդհանաց երթալու: Ուստի կը յանձնարարէ երկու վաճառականներու փորք կարաւան մը պարփասեն, և դէպի Հայասրան ուղևրուին:

Բայց նշանակուած օրը վաճառակները մէջ փեղ չեն երևար: Մի քանի օր անցնելէ յերպյ, Էմին զանոնք կը գրնէ և կը պարզուի, որ այդ «քաջ» վաճառականները իրենց փուները ծակամութ եղած էին և վախցած փորդ ելլելու, որովհետք նոյն օրերուն Պասրայի բերոին

1 Առաջին անգամ տպուած է Լոնդոն 1792-ին "The Life and adventures of Joseph Emin an armenian, written in english by himself" խորապիրու և թ անգամ 1918-ին ի Կալկաթա "The Life and adventures of Joseph Emin 1726-1809" խորապիրու:

փաշան գերի բռնած էր ապսրամբ արար պէջ մը և իր 7 կողմնակիցները, և ամենքն ալ կախաղան հանած էր քաղաքին հրապարակը: Այդքանը բաւական էր, որ հայրենասէր վաճառականները լեղապարատ ըլլային, և խորհրդած էին թէ «ի՞նչ կ'ըլլայ մեր վիճակը, եթէ թուրքերը մեզ ալ բռնեն» և կը խորին, թէ «մեզի ալ, իհարկէ կախաղան կը հանեն»:

Էմին զիրենք կը յանդիմանէ ըսելով: «Այսպես, Պատրայի մէջ, դուք վախնալու բան չունիք, բայց երբ Քիւրդիստան ըլլար և փոխանակ սպաննելու կամ սպաննուելու, ուզեք փախչի, ձեր պարփիծը խիսք կ'ըլլայ՝ ձեզ կը քերթեն և ձեր կաշին խորով կը լեցնեն իբրև դաւաճաններ: Գացէք ձեր ճանապարհը, հեփսնեցէք ձեր հրեական արհեստին, վաճառականութիւն ըրէք, տուրք գուլէք մահմեդականներուն և յանձնեցէք ձեր դրամները և կենեցիին սուրբ հայրեռուն, խոսքովաննեցէք անոնց ձեր մնդքերը, նոյն չափով, որքափ որ գործեր էք մեղք, որպէսզի անոնց աղօթեն ձեզ համար և թողութիւն փան ձեր մեղքերուն՝ որպէսզի մեռնելէ վերջ արքայութիւն երթար»:

Այս դառն յանդիմանութիւններով վերջ կը գտնէ: Պատրայի վաճառականներուն միամիշի երազարթեսութիւնը, և Էմին կը շարունակէ իր ճամքան և 1770-ին կ'երթայ Նողկաստան, ուր կը մփնտ անզիյական բանակ իբրև սպայ (Լո, «Պատմութիւն Հայոց», Գ հապոդ, Երևան, 1946, էջ 800):

Այս յարկանշական պարմութիւնը չափազանց բարացուցական է և կը բացարքէ Միջազգեպքի վաճառականներուն մփայնութիւնը, որ գրեթէ հասարակաց է բոլոր առևտրական ու դրամարդէր դասակարգին համար:

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐԵԱՆ

«Կեանքիս մէջ միակ համոյքս եղած է կարդալը և գրելը. ոչ ծխած եմ, ոչ ալ խմած, ոչ սրճարան և ոչ ալ համոյքի այլ վայրեւ ճանչցած եմ, ժամանակիս մեծ մասը անցուցած եմ դրանս մէջ. բաւագոյն ընկերներս եղած են զիրքը և գրիքը, որոնց հետ ապրած եմ և ափիք շարունակիմ ապրի այնքան արեն, որ Ասքուած կեանք պարզէ ինձի»:

ԱՐՃԱԿ ԱԼՊՈՅԱՃԵԱՆ

ԱՐՃԱԿ ԱԼՊՈՅԱՃԵԱՆ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՀԱՍՑՈՅ ԱԿՆԱՐԿ

Ականատր բանասէր-պարմարան Արշակ Ալպոյաճեանը իր կեանքի մնեազոյն մասը, աւելի քան 60 տարի, նուիրել է հայ մշակոյթի և հայոց պարմութեան հետազօֆրման գործին: Նրա բազմաթիւ ուսումնասիրութիւնները, երկու դասնեակից աւելի մեծածաւալ գրքերը, հարիւրատր յօդածները նուիրուած են հայոց պարմութեան և հայ մշակոյթի թիւ հետազորուած կամ լիովին անփեսուած ինտիրներին, ժողովրդի կեանքում մեծ դեր խաղացած նշանաւոր անձանց, կրթական հասարապութիւններին, հայկական դպարաններին, հայ ազգային սովորութիւններին ու կենցաղին: Նրա ուշադրութեան կենդրուում յարկապէս եղել են աշխարհի տարբեր երկրներում հասպարուած հայ գաղութները, որոնց ամբողջական պարմութեանը, մի շարք հետազորութիւններից բացի, նա նուիրել է երեք սովորար հագործներ: Նա մեծ վասփակ ունի նաև որպէս մանկավարժ, խմբագիր և հասարակական գործիչ: Նա շաբի հայրենասէր մարդ էր, ճանաչուած ու սիրուած թէ սիմիռուում և թէ Հայրենիքում:

Տապարուած բազմաթիւ գործերից բացի, Ա. Ալպոյաճեանը թողել է նրկու դասնեակից աւելի անփիպ աշխատութիւններ, որոնցից մէկն է «Բրաքի հայերը» զիրքն է:

Արշակ Ասքուածագորի Ալպոյաճեանը ծնուել է 1879 թ. յունիսի 17-ին Կ. Պոլսի Ալիսիքար թաղամասում կեսարացի հօր և պոլսնեցի մօր ընդանիքում: Ալզբում սովորել է Պերաբեան վարժարանում, յեփոյ ընդունուել Կեդրոնական վարժարանը: Ուսումնափենչ պարանին հենց սկզբից դրսւուրել է մեծ հենքաքրքրութիւն հայ մշակոյթի ու պարմութեան նկարմամբ: Բաւական է ասել, որ նա երբ ընդամենը 19 տարեկան էր, «Թիւզանդին» օրաթերթի մէջ, 1898 թ. յունիսի 15-ին, լոյս ընծայեց իր առաջին յօդուածը՝ «Հայրապետութիւն հայոց» վերնագրով: Բայց մինչ այդ, դեռևս Պերաբեանում սովորելու ժամանակ՝ 1889 թ., պարանի Արշակը, 10 տարեկան հասակում, ձեռագիր ձևով հրապարակել էր «Լուսին» անունով թերթ, իսկ 1899-ին, Կեդրոնականում ուսանելիս, Յակոբ Տէր-Ցակորեանի (Շահան Նարակի) ընկերակցութեամբ, լոյս ընծայել «Արօր» ձեռագիր հանդէսը: Իր գրական կարողութիւնների

նկարմամբ վստահութիւն ձեռք բերած Արշակը 1900 թ. դարձեալ ձևագիր վիճակում հրապարակում է «Գեղօն» անունով գրական, պատմական ու զիրական պարկերազարդ հանդեսը, որի առաջին հարորդ բաղացած էր 386 էջից, իսկ երկրորդը՝ 478 էջից:

Ա. Ալպօյածեանը բարձրագոյն կրթութիւն չի սփացել, բայց յամառ ինքնակրթութեամբ և արտակարգ աշխափասիրութեամբ հասել է մնացած արդիւնքների: Նրան յագուկ էր անյազ ընթերցափայրութիւնը, անցեալ կեանքի մոռացութեան մաքնուած եղելութիւնները բացայայդելու և հմասդայրելու կարողութիւնը, միշտ չքրորուած ճանապարհով ընթանալու ձգուումը: Նա լու հայերէն ու թուրքերէն գիտեր, դիրապերուում էր նաև լագիներէնին ու դասական յունարէնին, կարդում էր այդ լեզուներով գրուած նիւթերը, ինչպէս նաև ֆրանսերէն, գլուխաներէն, անգլերէն և իդալերէն: Ճիշտ են այն հեղինակները, որոնք ընդհանրութիւններ են գիտում Ա. Ալպօյածեանի և Լեօյի միջև: Բայց Լեօն աւելի բախփատր էր, բանի որ կեանքի մի հափուածը ապրեց Հայուններում, որպէս այն ժամանակ վիթխարի ուշադրութիւն էր դարձուում պալմական գիտութեան զարգացմանը: Հայրնի կառավարութեան ջանքերով լոյս ընծայուեցին նրա բոլոր անփիա գործերը, իսկ մեծածաւալ «Հայոց պարմութիւնը» նոր հրապարակութիւն ունենալուց բացի, վերահրապարակուեց: Մինչդեռ Ա. Ալպօյածեանը մեծ դժուարութեամբ կարողացաւ լոյս ընծայել իր աշխափութիւնների միայն կերպ, իսկ մեացածը դեռևս ձևագիր վիճակում է:

Ա. Ալպօյածեանի բանասիրական հակումների դրսուրման ու զարգացման գործում մեծ դեր են խաղացել նրա ուսուցիչները, որոնք ջանք չեն խնայել գիտելիքներ հաղորդելու և ճիշտ ուղղու վրա դնելու շնորհալի և աշխափասէր պատանուն: Այս տեսակերպից, Պերպէրեանում ուսանելու ժամանակ, նա յափկապէս երախփապարդ է եղել Ռենե Շառլո Ֆուրգենին և Սելրու Կիրճեանին: Նա միշտ շերմութեամբ է յիշել Հասակուրին, Յակոբ Գալուստյանին, որը մեծ ազդեցութիւն է ունեցել նրա վրայ:

Արշակի ապազան արդեն որոշուած էր: Նա զրի մարդ էր և չէր պարկերացնում իր կեանքը գրական ասպարեզից դրւու: Բայց միայն անցեալը չէր, որ հերաքրքրուում էր Ա. Ալպօյածեանին: Նա ուշադիր հետքում էր առօրեայ կեանքի անցույարձին, հասարակական կրնոյթներին, ժողովրդի կացութեանը և իր վերաբերմունքը դրանց նկարմամբ դրսուրում պարբերական մամուլում հրապարակուած յորուածներուու:

Նա քաջ գիտակցում էր հասարակութեան մեջ կարևոր դեր խաղացած առանձին անհապների կեանքի ու գործի պարմութիւնը սերունդներին հասցնելու անհրամեշփութեամբ: Ուստի «Բիլզանդիոնում» սփեղծեց «Անցնող դմբեր» խորագորվ յօդուածների շարքը, որը փասփօրէն մեծ թուու մարդկանց կենսագրութիւնն ու միաժամանակ գործունեութեան ճշգրիտ բնույթագիրն է, գրուած շար յաճախ այդ անձանց մօքիկից ճանաչող, երբեմն էլ նրանց հետ աշխափակցած անձի

դիպուկ գրչով:

Նրա առաջին ընդարձակ աշխափութիւնը ևս այդ բնոյթն ունէր: Դա նուիրուած էր արևմբահայ նշանաւոր վիպասանուի Սրբուի Տիսաբի կեանքին ու գործունեութեամբ: Վյո ուսումնասիրութիւնը լոյս ընծայուեց Վենետիկի Մխիթարեան միաբանութեան «Բազմավեպ» հանդեսում և առանձին գրքով (1901 թ.):

Կենսագրական բովանդակութիւն ունէին նաև յեփազայում Ա. Ալպօյածեանի արգասաւոր զրի վակից դրւու եկած մի շարք աշխափութիւնների: «Անիերացող դմբեր» շարքի շարունակութիւնն է «Գրիգոր Զօհրապ» մենագրութիւնը, որը գրագրունց Կ. Պոլսում 1919-ին, մեծ գրողի եղերական մահից մի քանի գրաի անց: Գրքում ներկայացուած է Գ. Զօհրապի կեանքի ու գործունեութեան մեծ սիրով ու բարեխնդութեամբ շարադրուած պապմութիւնը: Ա. Ալպօյածեանը առաջինն էր, որ ընդարձակ աշխափութիւն նուիրեց Գ. Զօհրապին և որանով դիւրացրեց ապազայ ուսումնասիրողների գործը: Դժուար է առանց յուզունիքի կարդալ այդ գիրքը, որը կարծես մի գեղեցիկ յուշարձան է գերեզման չունեցող նահապակ գրողի յիշափակին:

Երբ լրացաւ ճանաչուած ազգային գործիչ Մինաս Չերազի ծննդեան 75-ամեակը, Ա. Ալպօյածեանը իրուի նշեց այդ յորելանը: 1927-ին նա լոյս ընծայեց «Մինաս Չերազ» վերաբառութեամբ գիրքը, որի մեջ հանգամանօրէն ներկայացրեց նաև 1878 թ. Քենինի կոնգրեսում հայկական հարցի ըննարկման պարմութիւնը: 1939-ին Երուսաղէմում Ա. Ալպօյածեանը փապագրեց «Գրիգոր Կետարացի պատրիարքը և իր ժամանակը» գիրքը՝ մանրամասն ներկայացնելով վասրակաշապ հոգևոր գործիչ գործունեութիւնը: Այս շարքի մեջ կեղ ունի նաև 1940-ին Գահիրէում մեր հեղինակի հրապարակած «Ժորգոմ պատրիարք Գուշակեան» գիրքը: «Անցնող դմբեր» շարքի մի շարք հագործներ նուիրուած են Կարապետ Փանոսեանին, Արմենակ Հայկունուն, Բիւզանդ Քէշեանին, բայց նրանք դեռևս ձևագիր վիճակում են:

1898 թ. սկսած, գրասր գարի, Ա. Ալպօյածեանը թղթակցել է «Բիւզանդիոն» թերթին: 1908-ին թերթի գնորդէն Բիւզանդ Քէշեանը նրան իրաւիրում է խմբագրագուն որպէս մշտական աշխափակից: Պաշտօնավարութեան գարսր գարուու (1908-1918) Ա. Ալպօյածեանը հրապարակախօսական սփեղնագործական աշխափանքին զուգընթաց սփեղնում է մանուիլ, գրականութեան, ազգային կարևորութիւն ունեցող հին ու նոր իրադարձութիւններն արփացողու նիւթերի մի հարուստ արխիւ, որն օգփակար է եղել և՛ իրեն և՛ թէ շար ուրիշների: «Քէշեան հպարփանքով կ'արփայայգուէր Ալպօյածեանի կազմած գիտելիագրական այս դիւանին համար, որ կազմեց նաև, իր շրջանին «Բիւզանդիոն» թերթին առաւելութիւններէն մէկը», - գրուած է Ա. Ալպօյածեանի յիսնական գրական գործունեութեանը նուիրուած յորինինական հանդէսի կապակցութեամբ 1953 թ. Գահիրէում հրապարակուած գրքոյկ-ծրագրի մեջ:

Արխիային գործի մեջ փորձ և հմգութիւն ձեռք բերած Ա. Ալպօյածեանը 1919 թ. նշանակում է Կ. Պոլսոյ ազգային գիտելիագրու

դիւնի պեր: Միաժամանակ նա գրադում է մանկավարժութեամբ: 1901 թ. մինչև 1922 թ. նա Քերայի Եսայեան վարժարանում դասաւանդում էր ընդհանուր և ազգային վագրմութիւն: Նա եռանդուն մասնակցութիւն էր ունենում Պոլսի հասարակական կեանքին: 1910-1922 թթ. նա ազգային երեափոխան էր, իմնադիրներից էր Գումզափուի յառաջադիմասէր ընկերութեան: 1909 թ. Սահմանադիր ռամկավար կուսակցութեան Պոլսոյ շրջանակի սփեղծողներից էր: 1921 թ. այդ կուսակցութիւնը միատրուտ է ազգականների և վերակազմեալ հնականների հետ՝ սփեղծելով Ռամկավար ազգարական կուսակցութիւնը: 1909-1914 թթ. Ա. Ալպօյաճեանը Սահմանադրական ռամկավար կուսակցութեան Պոլսոյ կեղրոնական վարչութեան անդամ էր, իսկ 1923-1930 թթ.՝ Եզիպոսի ՌԱԿ-ի շրջանային վարչութեան անդամ: 1930 թ. հրաժարուել է այդ կուսակցութիւնից:

Ա. Ալպօյաճեանը մեծ հետինակութիւն էր վայելում ազգային շրջանակինում, ուստի նրան ներզրաւում էին յանձնաժողովների կազմում: Նա եղել է թրքահայոց ներքին կանոնագրի յանձնաժողովի անդամ, նշանակուել է Հ. Բ. Ը. Միութեան քարտուղար (1920), դարձել է Ազգային ժողովի դիւնի սփեղծադիր:

Կ. Պոլսում քաղաքական վիճակը զնալով բարդանում էր: Ա. Ալպօյաճեանը երկու անգամ ձերքակալուում է, բայց մի կերպ ազգագում և 1922 թ. նոյեմբերին, թեմանականների քաղաք մինչեւ նախօրեակին, հեռանում է այնքեղից: Ակզեռում հասպատում է Զորֆուի մէջ (Յունաստան), որպես սպաննում է ուսուցչի պաշտօն ամերիկան որբանոցի դպրոցում: Վեց ամիս անց փեղափոխում է Սալոնիկ և դասաւանդում Դպրոցահրաց վարժարանում: Որպէս Կ. Պոլսի «Եւրջին լուր» թերթի թղթակից, մէկ քարի նա շրջում է Ցունաստանի բոլոր գաղթակայանները և որբանոցները:

Նրա յեփազայ կեանքը կապում է Եզիպոսի հետ, որ նա փեղափոխում է 1923-ին: Գահիրէի Գալուստեան և Նուպարեան վարժարաններում նա դասաւանդում է հայոց և ընդհանուր ազգաց պարմութիւն, հայ Ակենեցական պատմութիւն և կրօն: Եզիպոսում ևս նա պաշտօն է սփանձում ազգային մարմիններում: 1926-1935 թթ. նա Գահիրէի Ազգայինաշնորհարանի դիւնաստիքն էր:

Ա. Ալպօյաճեանն անձնական կեանքում մեծ խնդիրների առջև էր կանգնած: 1908 թ. նա ամուսնացել էր ծեռագիլութեան ուսուցչուի Աննիկ Կարանեանի հետ և ունեցել մէկ արու զաւակ, որին կոչել էին Սիմոն: «Ամուսնանալեն տարի մը եփքը իր կողակիցը հիւանդացած է դարպարագուած անդամալութեան: Ալպօյաճեան, դիպար ամուսին, երեսուն տարի, Պոլիսէն Ցունաստան և Եզիպոս, հողացած է զայն անդրդունչ և սիրով» (նոյն փեղոյ): Տիկին Աննիկը մահացաւ 1941 թ.: Սիմոնը ամուսնացած էր, ուներ 2 զաւակ, բայց նա Ամերիկայում էր և Ա. Ալպօյաճեանը իր զաւակին չէր դիմուել 20 տարի: Նա մենակ չէր, որդեգրել ու պահում էր մի աղջիկ:

1935 թ. Ա. Ալպօյաճեանը իմնադրում է Միաւորական սպասարկութեանց գրասենեակ և մինչև 1941 թ. գրադում առևսդրական

հրադարակչական աշխագրանքով: 1941 թ. նա ընկերակցել է «Նուպար» վագրանի փիրոջը, իսկ 1945 թ. հիմնել է իր սեփական վագրանը, որպես լոյս են ընծայում նրա մի շարք գրքերը: Աւելի ուշ վագրանի վճորինութիւնը նա յանձնել է ուրիշի և ամբողջովին նույրուել է գիրական աշխագրանքին:

Ա. Ալպօյաճեանը մեծ ժամանակ էր յափկացնում թղթակցական գործին: Նրա յոդուածները լոյս եին գենում բազմաթիւ պարբերականների, որպես հրադարակուել են նրա յոդուածները: Ահա լրի ցուցակն այն պարբերականների, որպես հրադարակուել են նրա յոդուածները: «Բիզանտիոն», «Սշակ» (Թիֆլիս), «Արեւելան մամուլ», «Բազմավլա», «Հանդէս ամսօրեայ», «Հայագրանի Կոչնակ», «Ազգ», «Պայքար», Ժամփաննեանի «Ծաղիկ», «Սուրեհանդակ», «Սանգումիկ Էֆքիար», «Արեւելք», «Ժողովուրդի Զայն» (Կ. Պոլիս), «Ճակապամարդ», «Ազդարար», «Հայրենիք Ամսագիր», «Սիոն», «Համկ», «Էշմիածին», «Հայագրան» (Կովկաս), «Ժամանակ», «Նոր Լուր», «Շողակաթ», «Ցուսարեր օրաթեր և ամսագիր», «Արեւ», «Ապագայ», «Այօր», «Ակոս», «Ազադ Միտք», «Զարթօնը ամսագիր», «Կեանը եւ Գիր», «Արմաւենի վարեգիրը», «Եզիպարահայ Տարեցոյց» (Ամերիկանի), «Գաղութահայ Տարեցոյց». «Զահակիր», «Վրար», «Գիրակ»: Նա եղել է Թէոդիկի աշակիցը նրա գունացոյցների խմբագրութեան գործում:

Նրա գրական ծածկանուններն էին՝ Շատարշ, Շառայլ, Ջրոնիկոն, Արգամ Անգեղացի, Վ., Գրիշ, Ա. Արմենեան, Իրազեկ, Մեհեկան, Փաւստոս Բիզանտիոցի և այլն: Այս թուարկումը անհրաժեշտ համարեցինք անել այսդեռ՝ օգնելու մեծ պատմաբանի ապագայ կենսագիրներին, քանի որ իր յիւնամեայ գրական գործունեութեան յորեւեանին նույրուած ծրագիր-գրքոյկից է այն վերցուած, որը հրադարակուել է, անշուշտ, հեղինակի հսկողութեան գրակ, ուստի և ճշգրիփ է:

Ա. Ալպօյաճեանը 1936-ին Գահիրէում հրադարակել է «Ազադ միտք» շարաթաթերթը, որը երկար կեանք չի ունենում և դադարեց 1937 թ.: Նրա գրական կեանքը, սակայն, գիրական հեփագուութիւնների բնագաւառն էր, որին նույրուեց ամբողջութեամբ: Կեսարիոյ Հայրենակցական միութեան յանձնարարութեամբ 1937 թ. Գահիրէում նա երկու հագործ լոյս ընծայեց «Պատմութիւն հայ Կեսարիոյ» մեծածաւալ գիրը (2460 էջ): Կապահովվիոյ հայոց անցեալ կեանքով հեփագուութեանները շաբ բան կզբնեն այդ գրքում պարմութիւն, աշխարհագրութիւն, կենցաղ, տփորութիւններ, զաւառարարքատ: Գիրը լաւ ընդունուեց ընթերցողների կողմից, որը ովանդուեց Ա. Ալպօյաճեանին շարունակելու նոյն բնոյթի ուսումնահիրութիւնները: Նիւ-Եորքի Եղուկիոյ Կրթասիրաց միութեան յանձնարարութեամբ 1952 թ. նա Գահիրէում հրադարակեց «Պատմութիւն Եւղուկիոյ հայոց» գիրը (1850 էջ), որը նոյնպէս նպագակ էր հեփապահում բազմակողմանի գիրեւութիւններ դրա պարմութեան գիրկն անցած այդ բնակավայրի ու նրա հայ բնակիչների մասին: Նոյն բովանդակութիւնն ուներ նաև «Պատմութիւն Մալաթիոյ հայոց» 1535 էջից բաղկացած գիրը, որը

հրագրակուեց Պեյրութում 1981 թ.:

Ա. Վլայոյածեանի սպեղծագրքական կեանքում կարևոր դեղ են զբաղեցնում նրա պրագպումները այլևայ Երկրներում հասպագուած հայ համայնքների պագմութեան ուսումնասիրման ուղղութեամբ: Նա ճիշտ ճանապարհ էր ընդունել: Սկզբում նիւթեր էր հասպարում առանձին Երկրներում հասպագուած հայերի վերաբերեալ, յեփոյ այդ ամէնը ամփոփում մնածաւալ գրեթի մէջ: Թուարկենը այդ բնոյթի նրա աշխարհութիւնները՝ Ըգմիրկեան գրական մրցանակի

արժանացած «Հայերը Ռուսէլիի մէջ» (անդիայ), «Հայերը Բիւզանդական Երկիրներու մէջ», «Հայերը Իրանի մէջ», «Իրարի հայերը», «Արարական Միացեալ Հանրապէնտութեան Եզիզրուի նահանգը և հայերը» (հրապ. Գահիրէ 1960), «Հայերը Պրուսայի մէջ», «Յուշամագիսան կուրիֆինահայերու» (հրապ. Պէյրութ, 1961): Նրան հետքարքի են նաև տարրեր Երկրների հետ Հայասպանի ունեցած քաղաքական, լինքնասկան ու մշակութային կապերը, ուստի և սպեղծուել են այսպիսի գործեր՝ «Սպանիա և Հայասպան» (անդիայ), «Ֆրանսա և Հայասպան» (անդիայ), «Ամերիկա և Հայասպան» (անդիայ), «Պորուզակալ և Հայասպան» (հրագրակուել է 1963-1964 թթ. «Էջմիածին» ամսագրում):

Որպէս արդիւնք այս ասպարեզում Ա. Վլայոյածեանի ծառալած հետքագորական մնած աշխարհական մասին մասին հայ գաղթականութեան» կոթողական հագործները: 1941 թ. Գահիրէում լոյս դեսաւ այդ գործի առաջին հագործը, 1955-ին՝ Երկրորդը, իսկ 1961 թ.-ին Երրորդի Ա մասը: Ըստ գլուխկութիւնների, պատրաստ է նաև Երրորդ հագործի Բ մասը, որն անդիա է:

Ա. Վլայոյածեանի հայ գաղութների պագմութիւնը հետքագորական մնած աշխարհական արդիւնք է: Նա լաւ պարկերացում է դաշիս աշխարհի տարրեր Երկրներում հասպագուած հայ գաղութների վերաբերեալ և հնարարութիւն է ընծեռում ապագայում սպեղծելու հայ գաղութների սկզբից մինչև մեր օրերի ամբողջական պագմութիւնը:

Ա. Վլայոյածեանի սպեղծագրքական հակայական աշխարհի պագկերը լիր ներկայացնելու համար անհրաժեշտ է համառու նշել նրա մի քանի աշխարհութիւնները ևս, որոնք լոյս են դիսել կամ էլ գրնուում են նրա անդիա գործերի մէջ: «Պագմութիւն հայ դպրոցներու» (626 էջ), առաջին հագործ դպրոց Գահիրէի մէջ Հայ ուսուցական միութեան կողմից, Երկրորդը ևս պարբաստ է, բայց առայժմ անդիա, «Պագմական Հայասպանի արդարին ու ներքին սահմանները» (հրապ. Գահիրէ, 1950 թ.), «Ա. Փրկչեան Ազգային հիւանդանոցի ընդարձակ օրացոյցները» (1908, 1909 և 1910 թթ.), «Պուլկարաց պագմութիւնը» (հրապ. 1910 թ.), «Հայ Եկեղեցւոյ սահմանադրութեան հարցը» (հրապ. 1945 թ.), «Հայ Եպիսկոպոսի մը առաքելութիւնը ի Հապէշխարան» (հրապ. 1946 թ.), «Յափարեական Երուսաղէմը» (հրապ. 1944 թ.):

Եզիզրահայոց մշակութային կեանքում կարևոր իրադարձութիւն էր Ա. Վլայոյածեանի յիսնամեայ գրական գործունեութեան հանդիսաւոր

նշումը, որը դեղի ունեցաւ 1953 թ. մարտի 22-ին Գահիրէի Ֆրանսիական լիսէի սրահի մէջ: Հրաշալի առիթ էր եզիզրահայութեան համար Երախրագիրութեան խօսք ասելու վասպակաշապ գիրնականի մասին: Այդ կապակցութեամբ դրազրի մէջ թուարկուած են յորելեարի թէ՝ դրազրուած (17 հադ) և թէ՝ անդիա աշխարհութիւնները (27 հադ), որոնցից մի քանիսը դրանից յեփոյ հրագրակուեցին:

Ա. Վլայոյածեանի Երազանքն էր այցի զալ Մայր Հայրենիք: 1958 թ. մարտի 18-ին Վազգէն Ա կարողիկոսին ուղղած նահանկում նա գրել էր իր մէծ փափարի մասին՝ «Չմեռած Հայասպանը անզամ մը դեսնել»: Վեհափառ Հայրապէտի հրաւրով նոյն դարուայ հոկտեմբեր ամսին նա ուխտի նկատ Մայր Հայրենիք: Նա շրջեց Երևանում, Էջմիածնում, Եղանակը գիրական ու մշակութային կենդրուններում, հանդիպումներ ունեցաւ մրաւորականութեան ներկայացուցիչների հետք: Տողերիս հեղինակը ներկայ է եղել Հայասպանի գիրութիւնների ականեմիայի նիստերի դահլիճում Ա. Վլայոյածեանի հետք գիրնականների հանդիպմանը, լուսանկարել նրան և այդ հանդիպման մասին մի փոքրիկ յօդուած հրապարակել Պագմութեան ինսպիրուադի պագի թերթում: Մի քանի օր անց մտերիմ ընկերուս հենազէկ Գէորգ Տիրացեանի հետք այցելեցինք Ա. Վլայոյածեանին, որն իջևաննել էր «Արմենիա» հիւրանոցում: Լուսանկարների հետք նրան յանձնեցի նաև յօդուածի Երկրորդ օրինակը: Երբ սպացուեց Ա. Վլայոյածեանի արխիւր, պարզուեց, որ թէ՝ նկարները, և թէ՝ նշումը յօդուածը պահուած են եղել նրա թղթերում: Սկզրէ բերում եմ այդ յօդուածը, որն այժմ գրանցուած է Ա. Վլայոյածեանի արխիւր 54 թղթապանակում (վաւերագիր 2բ):

Հանդիպում բազմավաստակ հայագէտի հետ

Հոկտեմբերի 23-ի կէսօրին նիստերի դահլիճ հաւաքուած Ակադեմիայի բազմարին աշխատակիցներ սրտառու հանդիպում ունեցան Եզիզրասից հեր Եկած հայ անուանի պատմաբան-բանասէր Արշակ Ալայոյածեանի հետ:

Արշակ Ալայոյածեանը իր մօտ 60-ամեայ գլուխական, հասպարական, մանկավարժական գործունեութեան ընթացքում մնած աշխատանք է տարել հայ գլուխուան և մշակույթի տարածման ու յետագա վերելի համար: Նրա բազմարին ուսումնասիրութիւնները, որ գրուած են սկզբնադրիւնների վերին աստիճանի բարեխիլճ ու մանրազնին ըննութեան իման վրայ, մի նոր աւանդ են հայ պատմագրութեան մէջ:

Մեծ է Ալայոյածեանի ծառայութիւնը սփիտքահայ աշխատադրութեան մշակոյքային զարգացման բնագաւառում, նա ակտիւութէն անդամակցել է հայ առաջայինական հիմնարկութիւններին, նպաստել

օտար հորիզոններում հետզինետ յանձնող հայ լեզուի և հայ ոգու փոքր ինչ յարատեման:

Ուրախնալի է այսօր մեր մէջ տեսնել ծերութագարդ հայագէտի պատկառելի Կերպարանը, լսել նրա իմաստուն խօսքերը, խորեւորդները: Բայց աւելի լրի կիներ մեր ուրախաթիվնմը, նրէ մեր սրտերուտ ամրապնդուէր յօյքը՝ ամենամօս ապազայի այդ խոչը զիտնականին տեսնելու մեր Ազադեմիայի պատուաւոր անդամների կամ բոլքակից անդամների շարում:

Վարդան Գրիգորյան

Ա. Ալպօյածնեանը՝ յարկապէս գոհ մնաց իմ կարարած մի խճակային լուսանկարից, որտեղ նկարել էի Երան 16 պարմարանների հետ: Լուսանկարի ներքին մասում, իմ խնդրանքով, նա թողեց հետևեալ գրառումը, որը բերում ևմ այսպէս ամբողջութեամբ: «23 հոկտեմբեր 1958-ի օրը ինձի համար յիշարպակելի օր մըն է, որ պիտի չմոռնամ, մեր Հայրենիքի մէջ, հայազիրական ուսումնափրութիւնով պարապող և հայ միրքը զարգացնող աշխափողներով շրջապարուծ անցուցած վայրկեաններս երջանիկ վայրկեաններ եղան ինձի համար: Կը մաղթեմ Ձեզի կորով, հայ Երիտասարդներ, հայ միտքի լոյս միշտ վառ պահելու համար»:

Արշակ Ալպօյաճեան, Երան
1959 թ. յունիսի 17-ին լրացաւ Ա. Ալպօյաճեանի ծննդեան 80 և
զիփամանկավարժական գործունեութեան 60-ամեակը: Այդ
կապակցութեամբ Կազզէն Ա. Կաթողիկոսը նրան շնորհեց Գրիգոր
Լուսաւորիչի առաջին կարգի ակնակուռ շքանշան՝ ի վարձապրութիւն
նրա «Երկարամեայ բնոլուն, զրական արժեքաւոր գործերու, որոնցնով
յորեկեարը հարսփացուցած է մեր ազգային մշակոյթի գանձարանը»: Այդ
կապակցութեամբ «Էջմիածին» ամսագրում դպագրուած
հաղորդագրութեան մէջ գրուած է «Մեծավասփակ զիփնականի
պարմական, վեղագրական և ազգագրական աշխափութիւնները
զիփական լուրջ աւանդ են հայ մշակոյթի պարմութեան
ուսումնահրութեան բնագաւառում և արժեքաւոր աւանդ՝
հայագիրութեան մէջ» («Էջմիածին», 1959, յունի, էջ 38):

Մեծ գիրքնականը հրատէր էր սրբացի մասնակցելու Մեսրոպ Մաշտոցի 1600-ամեակի հանդիսութիւններին, բայց առողջական վիճակը թոյ չըունեց նրան կրկին մեւնելու հայունիք:

Իր 80-ամեակի կապակցութեամբ նա ասել էր «Խմ մնծագոյն իդս է մինչև կեանքիս վերջին օրը հաւափարիս մնալ յախթենական ուսանողութեան ոլխտիս. և ըստ մօրս պափուերին միշտ աշխափիլ, հոգ էտ թէ այդ աշխափանքը պարապի իսկ եռթալ:

Ինձի համար մեծազոյն բախտաւորութիւնը պիտի ըլլայ, եթէ մահը զիս զբնէ գոլիսս սեղանի մը վրայ հակած և զրից ծեռքս»:

Գիբնականի այդ վերջին ցանկութիւնը կապարուեց: Նա մահացաւ աշխատանքի պահին՝ 1962 թ. յունիսի 24-ին ժ. 19-ին Մաթարիոյ իր բնակարանի մէջ: Ազգային յուղարկատրութիւնը

Լավարուեց յունիսի 26-ին:

Աշխարհի փարբեր երկրներից բազմաթիւ անհապներ և կազմակերպութիւններ ցաւակցական հեռազբեր ուղարկեցին մեծ գիրնականի մահուան փխուր արիթով: Դրանցից սպորև հրապարակում ենք Մաքենադարանի վճորէն Լուս Խաչիկեանի հեռազբերը.

«Սեպտեմբերի անուան Երեւանի Պետական Մագիստրոսականի վճարության ուղարկած աշխատողները կը սպան մահը անուանի հայագէպ, հայ պարմագրութեան և բանասիրութեան անխոնջ սպասարկու Արշակ Ալյօսյանին: Մեծ զիրքնականի գործերը իր լիշաբարձր անմահացնող կողմողներ պիտի լինեն»:

ԴԱՍԱՌԱՋՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Ազգապատում - Ազգապատում հայ ուղղափառ եկեղեցոյ անցքերը սկիզբէն մինչև մեր օրերը յարակից ազգային պարագաներով պարզուած, գրեց Մադաքիա արքապիշտոպոս Օրմանեան նախկին պատրիարք, Ա հաքոր, Կ. Պոլիս, 1912:

Առաքել Դարիմեցի - Պատմութիւն Առաքել վարդապետի Դարիմեցոյ, Վաղարշապար, 1896:

Ասողիկ, Սփեփանոս Տարոնեցի, Տիեզերական պատմութիւն, Փարիզ, 1859:

Գրիգոր Դարանադցի, Ժամանակագրութիւն Գրիգոր վարդապետի Կամախնեցոյ կամ Դարանադցոյ, հրաժարակեց Մեսրոպ վարդապետ Նշանեան, Երուսաղեմ, 1915:

Դիան Գ. Դիան Հայոց Պատմութեան, Գիրք Գ, Սիմեոն կաթողիկոսի յիշափակարանը, հրաժարակեց Գիւլք քահանայ Աղանեանց, Թիֆլիս, 1894:

Դիան Ժ. - Դիան Հայոց Պատմութեան, հրաժարակեց Գիւլք քահանայ Աղանեանց, գիրք Ժ. Մանր մատենագիրք (ԺԵ-ԺԹ դար), Թիֆլիս, 1912:

Դիան ԺԱ - Դիան Հայոց Պատմութեան, գիրք ԺԱ, Սիմեոն կաթողիկոսի յիշափակարանը, մասն Յ-րդ վերջին (1777-79), հրաժարակեց Գիւլք քահանայ Աղանեանց, Թիֆլիս, 1913:

Թովմա Արձ. - Թովմայ վարդապետի Արձրունույ պատմութիւն գանն Արձրունեաց, ի լոյս Էած Ք. Դ., ի Ս. Պետրոբուրգ, 1887:

Թովմա Մեծոփեցի - Պատմութիւն Լանկ-Թումարայ եւ յաջորդաց իրոց, Փարիզ, 1860:

Կիրակոս - Պատմութիւն հայոց արարեալ Կիրակոսի վարդապետի Գանձակեցոյ, ի լոյս ընծայեաց Ռուկան Տեր-Գեղրգեան Յովիաննիսեանց Երեւանեցի, ի Մոսկով, ի վագարանի Արևելեան լեզուաց ճեմարանի Տեարգ Լազարեանց, 1858:

Նետնի - Նետնի Պատմիչ, Արշաւանք արարաց ի Հայաստան արարեալ Նետնի վարդապետի Հայոց, Փարիզ, 1857:

Տ. Դուկաս Խնճիճեան, Հայաստան - Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, Ասիոյ, Եվրոպիոյ, Ափրիկոյ և Ամերիկոյ: Մասն առաջին, Ասիա, հաքոր Ա, Վենետիկի, 1806:

Մայր դիան - Մայր դիան Մխիթարեանց Վենետիկոյ ի Ս. Ղազար (1707-1773), Վենետիկի, 1930:

Մափ. Ուսհայեցի - Մափելոս Ուսհայեցի, Ժամանակագրութիւն, Վաղարշապար, 1898:

Տ. Միքայել Զամեւան - Պատմութիւն հայոց ի սկզբանէ աշխարհի մինչև ցամ գետան 1784. ըստ աւանդելոյ այլնայլ մատենագրաց, հափ. Ա, 1784, Վենետիկի, հափ Բ, Վենետիկի, 1785, հափ. Գ, Վենետիկի, 1786:

Ցակոր Յ. Թովմեան, Ցուցակ ճեռագրաց Խաչիկ վարդապետի

Դադեան, Ժողոված 1878-1898, Վաղարշապար, 1898:

Ցովիաննէս - Ցովիաննէս Դրասիանակերպցի, Պապմութիւն Ցովիաննու կաթողիկոսի, Երուսաղեմ, 1867:

Տ. Ներսէս Վ. Ակինեան, Մովսէս Գ. Տաթևացի Հայոց կաթողիկոսն եւ իր ժամանակը, գրեց Ներսէս Վ. Ակինեան Մխիթար, ուխտէն, 1936:

Ներսէս Վ. Սայեղեան, Լուսարանող նորագիւր Վաւերագրութիւն մը Ցովիաննէս պատրիարքի մասին, «Հանդէս Ամսօրեայ», 1929, էջ 79-80:

Ներսէս Վ. Սայեղեան, Կոսպանդնուպոլսոյ հայ պատրիարք մը ի Բասրա, «Հանդէս Ամսօրեայ», 1927, էջ 333-334:

Պապմ. Հայ զայշ., Պատմութիւն հայ զայթականութեան, Հայերու ցրուտմը աշխարհի զանազան մասերը, Քրիստոնէ առաջ Զ. դարէն մինչև ԺԱ. դար Ջրիսլուսի, գրեց Արշակ Ալպօյաճեան, Գահիրէ, 1941:

Սամուէլ Անեցի - Սամուէլի քահանայի Անեցոյ հաւաքմունք ի գրոց պատմագրաց, Վաղարշապար, 1893:

Սեբէոս, Պափմութիւն Սեբէոսի եպիսկոպոսի ի Երկալն, Կ. Պոլիս, 1851:

Վարդան - Հաւաքումն պատմութեան Վարդանայ վարդապետի լուսարանեալ, ի Վենետիկի, ի սուրբ Ղազար, 1862:

Վարդան Մելքոննան (Ղազար) - Գօգ Ղազար եւ Պաղպափի սուրբ Ասբուածածին Եկեղեցին, «Սիրն», 1943, Ցովիան-Օգոստոս-Սեպտեմբեր, էջ 123-124:

Տաշեան, Ցուցակ հայերէն ճեռագրաց Մափենադարանին Մխիթարեանց ի Վիեննա, Վիեննա, կազմեց Տ. Ցակովլու Վ. Տաշեան, 1895:

Ցուցակ հայերէն ճեռագրաց Թաւրիզի, կազմեց Հրաչեայ Աճառեան, Վիեննա, 1910:

Փարպեցի - Ղազարայ Փարպեցոյ պատմութիւն Հայոց եւ թուղթ առ Ղահան Մամիկոննան, Վենետիկի, 1875:

Յ. Քիւրբեան - Հայկական հնութիւնք ի Պաղպափ, «Սիրն», 1931, Փեբրուար, էջ 56-58:

Յ. Քիւրբեան - Հայկական հնութիւնք յԵջմիածին, ի Թաւրիզ, ի Պաղպափ (Ճամբու նօթեր), «Սիրն», Երուսաղեմ, 1932, N11, էջ 346-348:

Միքայել Հայոց պատմութիւն Աշխարհագրութեան ցամացութեան մասանց աշխարհի, Ասիոյ, Եվրոպիոյ, Ափրիկոյ և Ամերիկոյ մատենագրաց ճեմարանի Տեարգ Լազարեանց, 1858:



Արշակ Աղայանեան, 1945. Գահիրէ



Ա. Աղայանը Սաբենադարանում: Առաջին կարգ, ճախից աջ՝ Շուշանիկ Նազարեան, Արշակ Աղայանեան, Ռուզաննա Տիգրանեան: Երկրորդ կարգ՝ Սամսոն Լալաֆարեան, Ցակոր Անասեան, Առաքել Պարիհիկ, Սուրեն Գօլանձեան, Վարդան Գրիգորեան:



1958թ. 23 հոկտ., Պատմութեան ինսփիլուտի գիտնականների հետ: Առաջին կարգ, ճախից աջ՝ Սեղրակ Բարխուդարեան, Վշոր Ցովհաննիսիսեան, Արշակ Աղայանեան, Սուրեն Երեմեան, Վարդան Պարսամեան: Երկրորդ կարգ՝ Գագիկ Սարգսեան, Ցակոր Փափազեան, Լեւոն Խաչիկեան, Վազգեն Ովկանեան, Վարդան Թեմուրծեան, Լենորուշ Խուրշուլեան, Խաչարուր Վեմեան, Բարգեն Առաքելեան, Ազար Դամբարեան, Վազգեն Ցակորեան, Հայկ Նազարեան, Ցովիկ Մելիքսետեան:

Լուսանկարը՝ Վարդան Գրիգորեանի



Ա. Ալպօյաճանը Ակադեմիայի նիստերի դահլիճում ելոյթի պահին: Աջից՝
Արարավ Ղարիբեան (23 հոկտ. 1958):
Լուսանկարը՝ Վարդան Գրիգորեանի



Խմբանկար Պատրայու քանի մը ընդանիքներու, առնուած 1914
Տամաշխարհային պարերազմէն առաջ:
Լուսանկարը փրամադրել է Վ. Մելքոնեանը:



Պաղպափի Թարգմանչաց վարժարանի աշակերպները ուսուցչական կազմով:
Նկարուած 15 դեկտեմբեր 1899-ին: Կենսորուում Միհրան Սվաճեան:
Լուսանկարը փրամադրել է Վ. Մելքոնեանը:



Պաղպափի Զապէլեան վարժարանի աշակերպուիները 1903 թ.: Ազ
կողմում Միհրան Սվաճեանը, մախում փասլարան Քերոփ Սեթեանը:
Լուսանկարը փրամադրել է Վ. Մելքոնեանը:



Քերքուկի Խրիմեան վարժարանի երկսեռ աշակերդները, նկարուած 1932-ին:
Լուսանկարը գրամադրել է Վ. Մելքոնեանը



Դասրայի Վարդանանց վարժարանի երկսեռ աշակերդները, նկարուած 1910-ին:
Ուսուցիչ Խաչիկ Խաչագործեանի, Սպազի Խահանգէն: Լուսանկարը գրամադրել
է Վ. Մելքոնեանը:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Սրբի խօսք այս հագորի հրապարակութեան առթի	I
Գրքի հրապարակութեան առթի	III
Երկու խօսք Վարդան Գրիգորեանի	4
Ցառաջարան	6
Աշխարհագրական տեղեկութիւն	7
Հայերը Իրաքի մէջ	16
Հայ-կաթոլիկ համայնք	43
Իրաքի հայաբնակ վայրերը	62
Պաղպապ	62
Պասրա	88
Մուսուլ	112
Մուսուլ և իր հայութիւնը	119
Իրաքի Առաջնորդութեան ննթակայ թեմերը	125
Քերքուր	126
Հավրեզը	130
Զախօ կամ Զախու	132
Սինճար	133
Սիլէյմանի	135
Իրաքի Երբեմնի հայաբնակ վայրերը	137
Ամադիա	137
Սուկ-է-Շիուս կամ Սուլուշուր	140
Գարա-Չիղան	141
Գարա-Չորան	142
Արրիլ	143
Քարամլէս	144
Սուլթանապ (Արազ)	145
Համագան	146
Պուշիր	150
Պէնֆէր-Արքաս կամ Կոմպրուն	151

Խարկ	152
Իմացական եւ լուսատրական կեանք	153
Դպրոցներ	153
Պատգամագի գաղթականական քեմքը	163
Կրթական և մշակութային ընկերութիւններ	164
Մամուլ	165
Լեզուն եւ բարքերը	166
Բառացանկ	169
Վարդան Գրիգորեան,	
Արշակ Ալպօյամեան, կենսագրական համառօք ակնարկ	185
Դամառօքագրութիւններ	194
Լուսանկարներ	196

ԱՐՀԱԿ ԱԼՊՈՅԱՄԵԱՆ

ԻՐԱՋԻ ՀԱՅԵՐԸ

Խմբագրեց եւ հրատարակութեան պատրաստեց՝
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐԵԱՆԸ
Բնագրից մեքենագրեց՝ Զ. ՍԱՀԱԿԵԱՆԸ
Համակարգչային ծառայութիւնը՝ Ն. ԲԱՐԹԻԿԵԱՆԻ

Չափսը՝ 64X90^{1/16}, թուղթը՝ օֆսեթ:
Տպագրութիւնը՝ 13 պայմանական մամուլ:
Տպաքանակ՝ 500 օրինակ: